

3506

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ԵՐԿՐՈՐԳ

Փ Ո Ւ Ն Ձ

ԾԱՂԿԱԲԱՂ ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԻՈՐ

MUSCIVS

ՍՄԲԱՏ ԿԱԻՐԵԱՆ

معارف نظارت جلیله سنک و خستیه طبع اوله نشر



ՎՈՏԱՆԿՆՈՒՊՈՒԼԻՍ

ՏՊԱԳՐ. ԵՒ ՎԵՍԱԳՐ. Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

Սուրբան համալս հասկեր, քի...

1894

491.99-8
7-23

2011

ԸՆԹԱՑՔ ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

191.99-8

7-23

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒՆԶ

17-29

կր

ԾԱՂԿԱՔԱՂ ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԻՈՐ

MUSRUSETS

ՍՄԲԱՏ ԴԱԻԹԵԱՆ

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊՍ.Դ.Բ. Դ. ՊՍ.Ղ.ՏՍ.ՏԼ.ԵՍ.Ն

Սուլթանի Հարաբու ճաշխանի, թիւ 14

1894

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒՆՁ

ԾԱՂԿԱՔԱՂ ԱՃԽԱՐՅԻԿ ԼԵԶՈՒԻ ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԻՈՐ

1. ՈՐԴԻԱԿԱՆ ՊԱՐՏԻՔ

Պատուեցէք, սիրեցէք ձեր հայրն որ իր կեանքը տուած է ձեզ, սիրեցէք ձեր մայրն որ իր ծոցին մէջ սնուցած եւ իր ստինքով դիեցուցած է զձեզ: Կայ մէկը անիծեալ քան զայն որ կը խզէ սիրոյ եւ յարգանաց այն կապն զոր Աստուած հաստատած է որդւոց եւ ծնողաց միջեւ:

Դուք հոգածութեան առարկայն էք ձեր ծնողաց. միթէ անոնք միշտ իրենց աչաց առջեւ չունին ձեր ամէն տեսակ պէտքերն, եւ անդադար չնն աքնիր զանոնք հոգալու համար: Յերեկը ձեզ համար կ'աշխատին, եւ գիշերը, մինչդեռ դուք կը հանգչիք, անոնք յաճախ կը հսկին որպէս զի յաջորդ օրն, երբ հաց խնդրէք, չպարտաւորին պատասխանել ձեզ. «Սպասեցէք, հաց չկայ»:

113445-ԱԸ



2759
39

Քացարեղի բառեր. *Ստինք, դիեցնել, անիծեալ, խզել, հոգածուծիւն, առարկայ, սքնիլ, հսկել:*

Քերականական վարժութիւն. *Այս հասուածին մէջ որ բառերը անուն կամ գոյական են:*

2. Ա Ղ Ա Ի Ն Ի Ի Ն

Երգէ՛, երգէ՛, աղաւնի,
 Տըխուր թռչունը ընսանի,
 Հանէ՛ ձայնըդ, վո՛ւ վո՛ւ վո՛ւ,
 Մեղամաղձիկ ողբերգու:

Ինչո՞ւ ուրիշ թռչնոց պէս
 Ձեռն ուռուողեր դու պէս պէս,
 Երգդ է սըխուր, միօրինակ,
 Խուլ վո՛ւ վո՛ւ մը շարունակ:

Քեզի կ'ըսեն միամիտ,
 Դո՛ւ ալ ունիս վիշտ, ա՛նմիտ,
 Ի՛նչ անգուրք ցաւ կը քաշես
 Որ միշտ վո՛ւ վո՛ւ հառաչես:

Ինչո՞ւ մութ, գործ ամպերու
 Գոյնը ունիս, կամ ծովու
 Պղտոր ալեաց՝ ոյց նման
 Խորէդ վո՛ւ վո՛ւ դուրս կուգան:

Ինչո՞ւ ազատ օդին մէջ
 Ձեռն սըլանար ու անվերջ
 Հառաչանքդ՝ այդ վո՛ւ վո՛ւն՝
 Ձեռն ցանցըներ հովերուն:

Է՛ր բընակիս մարդոց մօտ,
 Փողոցներու մէջ ցեխոտ,

Յարկերու սակ կ'առնուս կանգ
 Ուր վո՛ւ վո՛ւնդ այլ արձագանգ:
 Դո՛ւ ես արդեօք թռչուն Սուր
 Որ հէ՛ք մարդոցս մէջ անուր
 Սիրես մընայ՝ քու վո՛ւ վո՛ւն
 Խառնել անոնց ախերուն:

Տարսամ վո՛ւ վո՛ւնդ, աղա՛ւնի,
 Հոգւոյս խորը կը բանի,
 Հոն կը յուզէ, չըզիսեմ
 Ի՛նչ զգացում հեշտ, նըսեմ:
 Այն մեղմ յուզում՝ զոր բուրն
 Կ'առթէ մեզ ողբն ցայգայից,
 Կամ խուլ սայլը խօլ հովուն,
 Նո՛յնն ինք կ'ազդէ՝ քու վո՛ւ վո՛ւն:

Երգէ՛ խուլ խուլ, աղա՛ւնի,
 Տըխուր թռչունը ընսանի,
 Սիրեմ ձայնըդ, վո՛ւ վո՛ւ վո՛ւ
 Մեղամաղձիկ ողբերգու:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱԶԱՆՃԵԱՆ

Քացար. բառեր. *Ընսանի, մեղամաղձիկ, ողբերգու, ճոռուողել, միօրինակ, հառաչել, գորշ, ոյց, արձագանգ, տարսամ, յուզել, հեշտ, նսեմ, ցայգայից, սայլ, խօլ:*

Քերակ. վարժութիւն. *Այս հասուածին մէջ որ բառերը ածական են:*

3. ՈՐԴԻԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՕՐԻՆԱԿ

Հոովմայեցի կին մը յանցանքի մը համար կը դատապարտուի խեղդամահ ըլլալու: Եռապետը կը ցաւի վրան, կը հրամայէ որ, փոխանակ խեղդելու,

Թողուն որ բանտին մէջ անօթութենէ մեռնի : Եւ Տարենտիա անուն աղջկան աղաչանաց զիջանելով հրաման կուտայ երթալ մայրը տեսնել ուղած աւտենը , բայց այն պայմանաւ որ ամէն անգամ վրան խուզարկեն , որպէս զի մօրը ուտելիք չտանի :

Շատ օր կ'անցնի , եւ կը տեսնեն որ մայրն անօթութենէ չտկարանար : Եռապետը զարմացած՝ կը սկսի իրողութիւնն անձամբ քննել եւ գաղտ պահուողտելով կը տեսնէ հիացմամբ որ Տարենտիա ծիծտալով կը կերակրէ մայրն : Իսկոյն կը փութայ իրողութիւնը պատմել դատաւորաց , որք որդիական այս գեղեցիկ ու հանճարեղ սիրոյն վրայ խանդաղատած՝ մօրը կը ներեն . այսչափն ալ բաւ չհամարելով հասարակաց գանձէն մօրն ու դստեր մշտնջինաւոր թուշակ կը սահմանեն , որպէս զի կարենան իրենց մնացեալ օրերն հանգիստ եւ զիւրակեաց ապրիլ : Կ'ըտուի նաեւ թէ բանտն ալ կործաներ եւ տեղը տաճար կանգներ են նուիրեալ Որդիական Սիրոյ :

Բաց. բառեր. Հռովմայեցի , խեղղամահ , եռապետ , զիջանիլ , խուզարկել , հիացում , հանճարեղ , խանդաղատել , մշտնջինաւոր , զիւրակեաց :

Քեր. վարժ. Այս հասուածին մէջ գոյականներն ինչ հոլով են :

4. ԱԳՈՒԱՆ ՈՒ ԶԱԳԵՐԸ

Իր ձագերուն՝ սեւուկն Ագուաւ

Երկարօրէն նառ խօսեցաւ .

« Երբ տեսնէք , Ձագերս , թէ յանկարծակի

Մարդ մը 'ի գետին ծըռի խոնարհի ,

Նշան է քաւ առնելու

Եւ զձեզ զարնելու .

Թեւ առէք ,

Շո՛ւտ փախէք : »

— Բայց ի՞նչ ընենք , Մայրիկ սիրուն ,

Եթէ այդ մարդ յառաջագոյն

Քաւ 'ի ձեռին գաղտ ունենայ .

Մեզ այդ խրատեղ՝ ուրեմն ի՞նչ շահ : »

— Հիմա՛ , Ձագերս , կը հաւատամ

Թէ ձեր կեանքը դուք յարածամ

Ձերձ վտանգէ պահէք պիտի

Փորձանաւոր մէջ այս երկրի ,

Քանի որ այժմէն 'ի ձեր տխուր մասալ

Այդքան ունիք խելք , այդքան միտք չհնալ : »

Երեւի տղեկին ,

Որ խելք ու միտք՝ հետ հասակին

Հաւատ կ'անի : »

ՎԱԶԱՆ Վ .

Բաց. բառեր. ձառ , թեւ առնել , գաղտ , յարածամ , գերձ , ի ձեռ տխուր մասալ , չընալ :

Քեր. վարժ. Որոշեցէք ածականներն ու ըսէք թէ ինչ տեսակ են (թուական , ստացական , սրակական եւ ըն) :

5. Դ Պ Ր Ո Ց

Դպրոցները մարդկային ընկերութեան փրկարանն են : Հո՞ն , ի ձեռն կրթութեան կը մշակուի հոգին , ու սիրտն եւ կը զարգանան մտաւոր կարողութիւնն .

ները: Հոն կ'ուսանինք մեր պարտքերն առ Աստուած, առ անձն եւ առ նմանիս: Հոն կը ծնի մեր մէջ ճաշակ՝ գեղեցկին, ծանօթութիւն՝ բարւոյն եւ զիտութիւն՝ ճշմարտին: Հոն կը սկսի սէր եւ փափաք աշխատութեան որ գլխաւոր է թէ ոչ միակ՝ միջոցն է մոլութենէ եւ թշուառութենէ զերծ մնալու եւ կեանքն արդիւնաւոր եւ օգտակար ընծայելու: Չենք կարող հարստութիւն տալ ամեն մարդոց, չենք կարող միշտ գործ տալ ամէն գործաւորի, սակայն ամէն ընկերութիւն կարող է դաստիարակութիւն տալ բոլոր տղայոց: Կրնանք ուսուցանել անձնիւր մարդու որ կատարելապէս օգուտ քաղէ իր մտաւորական կարողութիւններէն, իր մարմնէն, իր միտքէն եւ հոգիէն, եւ կրնանք այսպէս դնել զայն ասպարէզին մուտքն, ըսելով. «Յառաջ խաղա՛, Մարդ ես, ճառագանջ պիտի կրես, ա՛յս ե՛ անկասազիրոյ, բայց գեթ կրնաս աշխատիլ:»

Բաց. բառեր. Փրկարան, ի ձեռն, ճաշակ, մոլութիւն, արդիւնաւոր, ընկերութիւն, անձիւր, ասպարէզ, խաղա՛:

Քեր. վարժ. Որոշեցէք թանձրացեալ եւ վերացեալ անունները:

6. ՁՄԵՌՆ ՈՒ ԳԱՐՈՒՆ

Ո՛վ տղաք, Ձմեռն եկաւ վերսին,
 Ձմեռն իր ցուրտով, ձիւնովն ահարկու,
 Նայեցէ՛ք, դրբանն առջեւ հարուսին
 Դողդողայ, նօթի՛, հէ՛կն անվերարկու:

Քամին կը ցնցէ ծառերն անտեւեւ,
 Վըսակն արդ հեղե՛ղ մ'է՛ յորդափրփուր:
 Սեւ ամպեր պատեն երկինքն անառեւ,
 Բոյներն անթոչուն են, դատարկ, քափո՛ւր:

Դաւսերն՝ ամալի, պարտէզ՝ անմրշակ
 Մերկացած իրենց բոլոր զարդերէն,
 Ո՛չ ծաղիկ ունին, ո՛չ բոյր անուշակ.
 Կարծես անըզգայ սառեւ, մեռե՛ր են...:

Տխուր տեսք մ'ունին ամէն տուն, սանիք.
 Ձըմեռն իր սուզը սարածէ չորս դին.
 Աւան, գիւղ, քաղաք, մարդիկ, կենդանիք
 Վախն ունին մահուան անել անդուդին:..

* * *

Եւ սակայն, երբ գայ Գարունը պայծառ,
 Թանձր ամպ չէք տեսներ ա՛յ երկնից վերեւ.
 Ծաղկին ու ծիւն ամէն ուս ու ծառ
 Եւ շողայ սափուկ, լուսափայլ Արեւ:

Եւ քամին՝ Ձեփի՛ւն կ'ըլլայ, մեղմիկ հողմ
 Որ խաղայ ալեաց հետ շինջ վըսակին.
 Նոր բոյներ հիւսուին, երգեն ամէն կողմ
 Երգ անուշ յուսոյ, սիրո՛յ հրեւտակին:

Եւ հէ՛զն, անօթին, որքն անպատասպար,
 Ճննդուկն ու սանիք, եւ ախօս դաւսին,
 Կենսաբեր զարման հեշտութեանց ի պար,
 Կայտառ, եռանդուն խայտա՛ն ու ժպտին:

Տղա՛ք դողդոջուն, նուրբ իրեւ եղէ՛ք,
Կեանք չիկայ առանց ցաւի եւ յոյզի .
Աշխատող, սքնող ու տկո՛ւն եղէ՛ք
Ձրմեռն ու Գարուն, օրինակ ձեզի :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Բաց. բառեր. Վերսին, անուրիւ, հէգ, յորգափրփուր,
Թափոր, ամայի, անզգայ, անել, անդունդ, լուսափայլ, ջինջ,
ակօս, կենսաբեր, հեշտութիւն, ի պար, կայտառ, դողդոջուն,
յոյզ, տկուն :

Քեր. վարժ. Յոյց տուէք անականները եւ ըսէք թէ ո՞ր
անուններուն կը պատկանին :

7. Հ Ա Յ Ր Ե Ի Ո Ր Դ Ի

Երիտասարդ մը որ ամուսնանալու կը պատրաստուէր,
խորհեցաւ արտաքսել անէն իր հայրն եւ
զիւղ ճամբել : Կը վախնար թէ ծերունւոյն ներկայութիւնն
մի՛գուցէ անհաճոյ թուէր իր զեռաստի կնոջ :
Հայրն էր աւելի քան հարիւր տարեկան, եւ անկարող
հակառակիլ անոր կամաց : Որչին դրաւ զնա սայլակի
մը մէջ եւ տարաւ մինչեւ դուռը խարխուլ ագարակատան
մը զոր ունէին զիւղին մէջ : Հոն կ'ուզէր թողուլ հայրը :

« Որդեակ իմ, ըսաւ ծերունին, կը հասկնամ թէ
ինչ ընել կ'ուզես : Բան մը սակայն կը խնդրեմ քեզմէ .
ամբ զիս այն քարին մօտ որ սա պարտիզին մէջ է : »

Որդին տարաւ իր հայրը նոյն քարին մօտ : Երբ
հոն հասան. « Հիմա կրնաս զիս թողուլ երթալ, ըսաւ
ծերունին : Ես ալ երբեմն մինչեւ հոս բերի եւ

լքի իմ հայրս : — Ո՛հ, հայր իմ, գոչեց երիտասարդն,
ուրեմն եթէ զաւակներ ունենամ անոնք ալ զիս
մինչեւ հոս պիտի բերեն : »

Եւ այն ատեն, քաղաք վերադարձնելով՝ հայրն
իր տան ամենէն գեղեցիկ սենեակն յատկացուց
անոր եւ ամենէն պատուաւոր տեղն իր հարսանեաց
խնջոյքին մէջ : Ուստի Աստուած ալ օրհնեց զինք
եւ մեծարեալ ապրեցաւ շատ տարիներ :

Բաց. բառեր. Արտաքսել, անհաճոյ, մի գուցէ, զեռաստի,
լրանել, խնջոյք, մեծարեալ :

Քեր. վարժ. Դէսք զերանունները եւ որոշեցէք անոնց
տեսակը, թիւը եւ հոլովը :

8. Ա Գ Ռ Ա Ի Ն Ո Ի Ա Ղ Ո Ի Է Ս

Ուսի մը ծայր

Պարոն Ագուան էր թառեր .

Բերանն աւար

Գողցած պանրի կտոր մ'ունէր :

Հոսք կ'առնու

Աղուէսը վեր վեր կ'իյնայ .

Անուս լեզու

Կուգայ վարէն ձայն կուսայ .

« Բարեւ, բարեւ,

Պարոն ագուաւ,

Քեզ աս արեւ,

Ո՛հ, ի՛նչ աղուար

Ի՛նչ գեղեցիկ

Ես իրաւ որ :

Սուս չիկարծես .

Թէ ձայնդ ալ է

Սա տեսիդ պէս ,

Դուն մէկ հասիկ

Անտառիս մէջ հիւր հաւերուն ես փիւնիկ :

Աս լրսելով խնդումէն

Կ'ելլէ ազուան ինքնիրմէն .

Կրտուց մը լայն կը բանայ

Որ անուշ ձայնը ձրգէ .

Որսը բերնէն վար կ'իյնայ .

Աղուէսն իսկոյն կը խըլէ ,

Ձայս ըսելով իրեն հոն .

«Միամի՛ս պարոն ,

Գընա՛ խելք սովբէ .

Ամէն շողոփորք կ'ապրի անոնցմէն

Որոնք կը խաբուին իր անուշ լեզուէն .

Աս դասն որ հիմա դուն ինձմէ առիր ,

Կ'արժէ, —խօսք չըկայ, —կըսոր մը պանիր : »

Ազուան ամօքով

Սըրտին երուեով

Երդում կ'ընէ հոն , բէպէտ քիչ մը ուշ ,

Մէյ մ'ալ չ'աւտալու լեզուաց փաղափուց : »

Բաց- բառեր. Սոս, Թառիլ, աւար, փիւնիկ, որս, խզել, շողոփորթ, երուք, փաղաբուշ :

Գեր- վարժ. Գտէք գործողութիւն եւ վիճակ ցուցնող բառերը (բայ) :

9. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԷՆ

Չկայ կեանք մը անչնափ քաղցր , անչնափ բաղձալի , որչնափ դպրոցական կեանքը . . . : Ամէն մարդ իր չնափահասութեան տարիքին մէջ , մինչ աշխարհային գործոց տաժանելի հոգերով զբաղած՝ եւ իրական կեանքի մշտական պայքարներէն յոգնած է , տիրազէն , աչքն արցունքով լի , յաճախ կը յիշէ այն անդորր , գողարիկ ու սիրելի ժամերը զորս անցուցեր է դպրոցական գրասեղաններու վրայ , իր սիրական ընկերներուն քովիկը . . . :

Չերժ ամէն տեսակ աշխարհային զբաղումներէ եւ հոգերէ , դպրոցական կեանքը կը սահի մեղմիկ՝ միայն գիրքերու , գրիչի եւ թուղթի վրայ . . . : Ի՛նչ գողարիկ յուզումներ ունի իր մէջ , ի՛նչ անմեղ փառասիրութիւններ , երբ դասատուն գովեստ մը կը շնորհէ լաւ պատրաստուած դասի համար . երբ պարգեւաբաշխութեան հանդէպին , կեցցէներու եւ ծափերու միջեւ յաղթապանծ , կը մերձենայ առնել իր ջանից ու վաստակոց մրցանակները . . . : Ասոնք դպրոցական կեանքի ուրախութիւններն են , սո՛ւրբ ուրախութիւններ , զորս մարդ երբէք չէ կարող զգալ դպրոցէն դուրս , աշխարհի մէջ տարած մեծամեծ յաղթանակներովն իսկ : Չի ասոնք այնպիսի ուրախութիւններ են որ երկինքէն կուգան . . . :

Դպրոցը տեսակ մը պատնէշ է աշխարհային ապականութեանց դէմ . անմեղութեան ապաստանն է , հոն է որ ուսանողը , հեռի աշխարհի ժխորէն եւ աղմուկէն , ինքզինքն համակ կը նուիրէ ուսման , հոն միտքը միշտ կը գործէ , եւ ուսանելու

տենչը միայն կ'իշխէ տղուն հողոյն ու սրտին վը-
րայ . դպրոցը մի սրբարան է , այս պատճառաւ էր
չնորհած ուրախութիւններն ալ սուրբ են . . . :

ՄԱՌԻ Գ. ՊԵՅԼԵՐԵԱՆ

Բաց. բառեր. Բաղձալի, չափանաուծիւն, ճաժանելի,
մշտական, պայքար, անդորր, գողտիկ, փառասիրութիւն,
կեցցէ, յաղթապանձ, մերձենալ, վասակ, մրցանակ, պաս-
նէշ, ապականութիւն, ապաստան, ժխոր, համակ, իշխել :

Քեր. վարժ. Գտէք նախդիրներն եւ ըտէք թէ ո՞ր գոյա-
կաններուն կը պատկանին :

10. ԱՂՕԹՔ

Աղջիկ մը որ ծնրադիր

Կ'աղօթէ ,

Թըւի բրբռուն մի փանդիւ

Արժաքէ ,

Որմէ շեշտ մը մեղմաթիւ

Կը ցայտէ

Կամ նուրբ բուրվառ մը Ծակի

Որմէ վեր

Անուշահոտ կնդրուկի

Գալարներ

Կը բարձրանան մեղմակի ,

Յամբերեր .

Կամ շուշան մը քափանցիկ

Ոյր փափուկ

Բաժակէն վեր ուղղաձիգ ,

Անշրտուկ

Սլանայ բուրումն համբարձիկ

Խուսափուկ :

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

Բաց. բառեր. Թրժռուն, փանդիւ, շեշտ, մեղմաթիւ,
ցայտել, նուրբ, կնդրուկ, գալար, յամբերեր ուղղաձիգ, ան-
շրտուկ, սլանայ, բուրում, համբարձիկ, խուսափուկ :

Քեր. վարժ. Գտէք բայերը :

11. ՊԱՏՈՒԷՐՆԵՐ՝ ԱՇԱԿԵՐՏԻՆ

Տղան , մտածէ թէ ի՞նչպէս կ'անցունես դպրո-
ցական կեանքդ : Ձանս որ այսուհետեւ կարող ըլ-
լաս , առանց ամհնալու եւ կարմրելու , նախ՛ը՝ ամ-
սէ ամիս , օրէ օր ըրած աստիճանական յառաջդի-
մութեանդ վրայ , եւ այնպէս վարուիս : Բաղդատէ՛
ինքզի՛նքդ թէ՛ դասընկերներուդ հետ՝ անոնց բարի
օրինակներէն խրատուելու համար , եւ թէ՛ քու ան-
ձիգ հետ՝ հասկնալու համար թէ՛ անցեալ օրերուդ
եւ ներկայիդ մէջ տարբերութիւն մը , բարեչըջու-
թիւն մը կա՞յ :

Տղան , ասկից զատ խորհէ՛ ուրիշ բան մ'ալ . մենք
աշխարհի մէջ չենք գործեր մեր անձին համար մի-
այն : Ուրիշներուն համար ալ կը գործենք : Մինչեւ
անգամ մանր տղաք , առանց զգալու , կը գործեն
իրենց երկրին համար : Վասն զի բարի աշակերտ-
ները , երբ մեծնան , բարի քաղաքացի կ'ըլլան : Եթէ
խմաստութեամբ անցունես մանկական տարիներդ ,
եթէ լրջութեամբ գործածես դաստիարակութեան
բոլոր միջոցները զորս երկիրդ , ծնողքդ եւ դասա-
տուներդ հոգածու կ'ըլլան հայթայթելու , կրնաս օր
մը կրկին քու երկրիդ դարձնել ինչ որ այսօր կը
գոհնէ քեզ համար : Երկիրը պէտք ունի աշխատա-
սէր եւ բարի մարդոց . դուն կրնաս ըլլալ անոնցմէ
մին , եթէ հիմակուրնէ սկսիս ատոր պատրաստուիլ :

Պարագ մի վասներ ժամանակդ , վասն զի իրա-
ւունք չունիս այդպէս ընելու :

Մոյլ աշակերտն անշուշտ կ'անիրաւէ իրեն , այլ
ամէն բանէ աւելի կ'անիրաւէ իր երկրին : Եթէ հաս-
նին քեզ տկարութեան եւ վնասութեան վայրկեան-
ներ , մի՛ յուսահատիր , լքանիր , այլ մանաւանդ ը-
սէ՛ լռելեայն քու սրտիդ մէջ . « Ո՛չ , ես չպիտի ըլ-
լամ անպիտան անձ մը , ապերախտ առ ծնողս ,
ապաշնորհ առ երկիրն : Պիտի գործեմ , պիտի յա-
ռաջդիմեմ , եւ այս՝ ո՛չ թէ անոր համար որ այդ է
իմ շահս , այլ անոր համար որ այդ է իմ պարտա-
կանութիւնս : »

Բաց. բառեր. Ասիճանական , բաղդասել , բարեշրջու-
թիւն , իմաստութիւն , լքումթիւն , հոգածու , հայծայծել , գո-
հել , վասնել , անիրաւել , վնասութիւն , լքանիլ , լռելեայն ,
ապերախտ , ապաշնորհ :

Քեր. վարժ. Գտէք մակբայներն եւ ըսէք թէ ո՞ր բայե-
րուն վրայ դուռած են :

12. ՏԵՂԵԿԱԳԻՐՆ

Մեր գիւղին մէջ (չեմ յիշեր
Ո՞ր գիշեր)

Գիւղացւոյ մը տունն՝ յանկարծ
Բոցարժարծ

Հրդեհ մ'սկըսաւ վառել
Ու այրել :

Ամէն կողմէն , սրբաբունդ ,
Գունդ ի գունդ

Դըրացիներ՝ այր բէ կիմ՝
Փոյր եկին

Ի սես փայլուն , սասկազին ,
Կըրակին :

Բայց մեր գիւղն ունի մի հաճո՞ս ,
Բարեպաճո՞ս ,

Կրօնիւ մոյի , անյագուրդ
Ժողովուրդ .

Այնպէս որ , այդ բըռընկած
Տան դիմաց ,

Շասեր՝ անշուր՝ ձեռնունայն՝
Մի միայն

Կը գոչէին . — « Բարեխօս
Սուրբ Պետրոս ,

Սուրբ Կղեմէս , Սուրբ Վիչէն ,
Մեր մէջէն

Այս պատահանն՝ քող Ասուած
Տանի՛ բաց . . . : »

— Զայս երբ լըսեց՝ յուսահաս
Ու վրհաս՝

Բացագանչեց Գիւղացին .
« Ո՛վ երկին ,

Մինչեւ որ այս բարեխօս
Սուրբ Պետրոս ,

Սուրբ Վիչէն ու Կղեմէս՝
Յասկապէս

Այս աղօթից եւ իրաց
Առ Ասուած

Տեղեկագիրն հաղորդեն՝
Տունս արդէն

Պի՛ս՝ ըլլայ հըրոյ ճարակ
Աւերակ . . . :

9759
39

Քաց. բառեր. Տեղեկագիր, բոցարժարժ, սրսաթունդ, գունդ ի գունդ, փոյթ, հաշ, բարեպաշտ, մոլի, անյագուրդ, ծեռնունայն, բարեխօս, պատուհաս, բաց, վհաս, բացագանջել, երկին, հաղորդել, ֆարակ, աւերակ :

Քեր. վարժ. Գտէք մակբայները :

13. ԵՐԵՔ ԲԱՐԵԿԱՍՆԵՐ

Մարդ մը երեք բարեկամ ունէր, որոց երկուքը խիստ սիրելի էին իրեն, իսկ երրորդը թէեւ անկեղծ սիրով կը սիրէր զինքը, սակայն ինք անտարբերութեամբ կը վարուէր անոր հետ :

Օր մը դատաստանի կանչուելով, իր բարեկամաց աղաչեց որ դան իրեն համար բարեխօսութիւն ընեն :

Իր բարեկամաց առաջինն անմիջապէս մերժեց անոր խնդիրը, ըսելով թէ ուրիշ գործեր ունենալով՝ չկրնար իրեն հետ գալ :

Երկրորդը մինչեւ ոստիկանութեան պալատին դուռն անոր ընկերացաւ եւ անկէ ետ դարձաւ :

Իսկ երրորդը, որմէ երբէք չէր յուսար, իր հետ ներս մտաւ, իրեն համար բարեխօսութիւն ըրաւ, եւ իր անմեղութիւնն այնպիսի հաստատութեամբ վկայեց, որ դատաւորը զինքը դատապարտութենէ ազատեց :

Երեք բարեկամ ունեցող մարդն է աշխարհէս մեկնող ու Աստուծոյ դատաստանին առջեւ ելլող մարդը :

Հարստութիւնը, որ աշխարհիս մէջ իր սիրելի բարեկամն էր, մահուան ժամուռն զինք կը թողու եւ հետը չերթար :

Իր ծնողքն ու բարեկամները մինչեւ գերեզմանին դուռն իրեն կ'ընկերանան, եւ անկէ իրենց տունը կը վերադառնան :

Իսկ երրորդ բարեկամը, այսինքն իր բարի գործերը, մինչեւ գերագոյն Դատաւորին գահին առջեւ իրեն կ'ընկերանան, իրեն համար բարեխօս կը կենան, եւ զինք կ'արդարացնեն :

Քաց. բառեր. Անսարքեռութիւն, դատասան, բարեխօսութիւն, մերժել, ոստիկանութիւն, վկայել, դատապարտութիւն, գերագոյն :

Քեր. վարժ. Գտէք շարկապները :

14. ԽԱՂՈՂԸ

Երբ խաղողին դեղին ողկոյզ
Տիրելներուն տեսնեմ մէջէն,
Թէ սխուր եմ կամ մրսայոյզ,
Պարտէզ բացուի սրսիս մէջ շէն :
Ոսկեհասիկ, օրհնա՛ծ խաղող,
Տեսն ալ կ'արժէ հազար ներբող :

Հասիկները լուսով լեցուն,
Դուրսը շող է, մէջը շափար,
Եւ քափուած են կըլոր՝ սահուն՝
Կարծես մանրիկ բերնի համար :
Ոսկեհասիկ, օրհնա՛ծ խաղող,
Գեղն ալ կ'արժէ հազար ներբող :

Խաղողն օրհնեալ է ամէն տեղ,
Բայց հո՛ւ բուսնի միակէքն անուշ,
Եւ հո՛ւ միայն հըրաւագեղ

Կ'անի մերին թեղլի չախուշ .
Ոսկեհասիկ , օրհնա՛ծ խաղող ,
Գոյնն ալ կ'արժէ հազար ներբող :

Խաղողն առաս՝ ամբողջ առուն
Աղհասին նաւն է պիտանի .
Ասուածածին կ'ընէ հասուն ,
Եկեղեցին կ'օրհնէ զանի .
Ոսկեհասիկ , օրհնա՛ծ խաղող ,
Համն ալ կ'արժէ հազար ներբող :

Գարնան վարդեր թէ զիս դիւբեն ,
Խաղողն ընէ սրսիկըս զով ,
Անոր հոտէն , ասոր հիւքէն
Սիրեմ ըլլալ ստէպ զինով .
Ոսկեհասիկ , օրհնա՛ծ խաղող ,
Հոտն ալ կ'արժէ հազար ներբող :

Մ. ԱՃԷՄԵԱՆ

Բաց. բառեր. Մայոյց, շէն, ոսկեհասիկ, ներբող, շաղ,
սահուն, գեղ, հրաշագեղ, ամիր, դիւթել, հիւթ .

Քեր. վարժ. Որոշեցէք ածականներն ու մակբայները .

15. ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՄԵՐ ԴՊՐՈՑԱՅ ՄԷՋ

Մեր վարժարաններու մէջ հասարակ ընթերցու-
մի շատ կարեւորութիւն չի տրուիր ընդհանրապէս ,
եւ այդ պատճառաւ՝ հոգ չի տարուիր որ տղայ մը
իր ընթերցանութեան առաջին տարիներուն մէջ կա-
րենայ , անսխալ կարդալէ զատ , պէտք եղածին

պէս կարդալ , այսինքն՝ զինքը մտիկ ընողին հասկը-
նալի ընէ իր ընթերցումը .

Վարժարաններու մէջ՝ առ հասարակ՝ կը բաւա-
կանան աշակերտին անսխալ ընթերցում սորվեցնե-
լով . ալ նկատողութեան չեն առներ թէ անոր կար-
դացածն հասկնալի կ'ըլլայ թէ ոչ . կէտադրութեան
ուշադրութիւն կ'ընէ՞ , շեշտերը պատշաճօրէն կը
գործածէ՞ . մինչեւ անգամ , եթէ կարդացած ատենը
եղանակ մը դնէ , անոր ալ անփոյթ կը գտնուին շատ
անգամ ուսուցիչները : Ասկէ առաջ եկած է որ մեր
վարժարաններէն՝ այսինքն Կ. Պոլսոյ հայ վարժա-
րաններէն ելլող շատ մը աշակերտներ , մանչ կամ
աղջիկ , յոռի ընթերցում մ'ունին : Անոնց ոչ հըն-
չումը ուղիղ է եւ ոչ կէտերուն եւ շեշտերուն ու-
շադրութիւն կ'ընեն . իսկ ձայնի ելեւէջ ընաւ չի
կայ : Պաշտօնական կերպ մը , արուեստակեալ ձայն
մը կ'առնեն աշակերտները , երբ զիրքը ձեռք առ-
նեն կարդալու համար : Եւ այս ամէնը՝ զիտէք ին-
չու . վասն զի առաջին տարիներուն մէջ տղան սխալ
ըմբռնած է ընթերցումի կանոնները : Մէկ խօսքով՝
կարեւորութիւն չէ տրուեր վարժարանի փոքրագոյն
կարգին :

Եւրոպական ազգերու մէջ մասնաւոր գրքեր կան
որոնք կը սորվեցնեն՝ թէ ինչպէս կարդալ պէտք է :
Մեր մէջ կը պակսին այդ տեսակ գրքեր — եւ դեռ
շատ տեսակներ՝ նոյնքան կարեւոր — . ուրեմն մի
միայն ուսուցիչներուն պարտքն է սորվեցնել տղուն՝
իր առաջին քայլերն ուղիղ առնել .

Կը յիշեմ որ , ասկէ քառորդ դար առաջ , հայ
աղջիկներու վարժարանի մը մէջ , որու խնամակա-

լուծիւնը թաղին տիկիներէն կը բաղկանար, այ-
բուքենի դասը բարձրագոյն կարգի աշակերտներուն
հայկաբան դասատուին յանձնուեցաւ : Արդեօք ամէն
դպրոցի խնամակալուծիւն իգական սեռէն պէտք է
բաղկացած ըլլայ, որպէս զի հոգ տարուի ապագայ սե-
րունդին դաստիարակութեան տարրական ընթացքին :

Գալով արտասանութեան դասին՝ ինչ որ կ'ա-
ւանդուի մեր վարժարաններու մէջ, ուրիշ բան չէ,
այլ լոկ բերանացի սորվուած շատ մը բառեր, որոնք
աշակերտներուն գլխին մէջ դեռեղուած են : Եւ այս
պէս իր արուեստակեալ կերպն ունենալէ զուրկ չէ :
Աշակերտը երբ ոտքի կ'ելլէ գոց սորված ոտանաւորն
արտասանելու համար, մտիկ ընողը՝ քերթուածին
մի միայն յանգերն եւ տողերուն քանի վանկէ բաղ-
կացած ըլլալը կրնայ ըմբռնել . իսկ իմաստը՝ բնաւ :

Ոտանաւոր գրուածք մը արտասանելու համար
ընդհանուր կերպ մը ունին . արտասանող աշակեր-
տը, իւրաքանչիւր տողէն վերջ, անպատճառ շունչ
մը կ'առնէ . առաջին ծայրը՝ ստորակէտի քով կենա-
լու չափ կը կենայ, իսկ նրկորդ տողին ծայրը վեր-
ջակէտի մը քով կենալու չափ . եւ այս՝ քերթուա-
ծին առաջին տողէն մինչեւ վերջը այսպէս կը շա-
րունակուի . իւրաքանչիւր տողին մէջտեղն ալ կէս
շունչ մը կ'առնէ արտասանողը :

ԵԻՓԻՄԷ Պ. ՕՏԵԱՆ

Քաց. բառեր. Նկատողութեան առնել, կէսադուծիւն,
շեշտ, պատշաճօրէն, անփոյթ, յոռի, ելեւէջ, պատշոնական,
արուեստակեալ, ըմբռնել, ուրեմն, խնամակալութիւն, հայ-
կաբան, իգական սեռ, ապագայ, սերունդ, սարսական, լոկ,
գեղեղել, քերթուած, յանգ :

Քեր. վարժ. Որոշեցէք դերբայները :

16. ՍԻՐԱՄԱՐԳ ԵՒ ՍՈՒԱԿ

(ԱՌԱԿ)

Կը գովէր մի սիրամարգ
Իր աչագեղ փետուրներ .
Շրփանալով եւ Սոխակ .
« Անոյց կ'երգեմ ես » կ'ըսէր :
— Թէպէտ ինգիւնէք գովել
Խելօք անձի չէ վայել,
Այլ այդ փոքրիկ թերութիւն
Կը գտնես մօտ շատերուն : —
« Գեղեցկուքիւն ցոյց եւ փայլ,
Կ'ըսէր յոխորտ Սիրամարգ,
« Ամէն ձիրքէ եմ գերագոյն » :
Պընդէր Սոխակն, — « Անուշ լեզուն,
« Երգ, եղանակ քաղցրալուր՝
« Ունին մեծ յարգ ընդհանուր : »
Մինչդեռ անոնք վիճէին,
Հասաւ գիշեր մը քաղցին :
Խաւարին մէջ անեստ մընաց Սիրամարգ,
Իսկ Սոխակին երգոց անուշ եղանակ
Դեռ ընդ երկար ներդաշնակ
Հընչէր եւ սար արձագանգ :

Արտաքին փայլ, գեղեցկուքիւն
Շուտով կ'անցնին դառնան չիք .
Մինչ տաղանդին եւ հանճարոյն
Մընան 'նդ երկար արգասիք :

ՎԻՅԱԼԻՍ

Բաց. բառեր. Սիրամարգ, սոխակ, աչագեղ, շիանալ, չէ վայել, ցոյցք, փայլք, յոխոս, ծիրք, գերագոյն, պնդել, քաղցրալուր, մեծագին, անհետ մնալ, ընդ երկար, ներդաշնակ, արձագանգ, չիք դառնալ, տաղանդ, հանճար, արգասիք :

Վարժ. Արձակի վերածեցէք այս հասուածը :

17. ԺԱՅՌՆ ՈՒ ՃԱՄԲՈՐԴՆԵՐԸ

Մարդ մը կը ճամբորդէր լեռներուն մէջ . հասաւ տեղ մը ուր մեծ ժայռ մը ճամբուն վրայ գլորեւ լով՝ բոլորովին կը փակէր . իսկ ճամբէն դուրս՝ չկար ուրիշ անցք», ո՛չ աջէն եւ ո՛չ ահեկէն :

Արդ այս մարդն , տեսնելով որ չէր կրնար շարունակել իւր ընթացքն՝ ժայռին պատճառաւ , փորձեց դայն շարժել անցք մը բանալու համար , եւ շատ տանջանք կրեց , բայց իր ջանքեր անօգուտ եղան :

Չայս տեսնելով , տրտում տխուր նստաւ եւ ըսաւ . « Ի՞նչ պիտի ըլլայ իմ վիճակս , երբ գիշերը գայ եւ մնամ այս առանձնութեան մէջ , անսնունդ , անապաստան , անպաշտպան , այնպիսի ժամանակ մը որ վայրագ գազաններ իրենց որջէն կ'եղնեն որս փնտռելու : »

Եւ մինչ այս մտածման մէջ ընկղմած էր , ուրիշ ճամբորդ մը վրայ հասաւ . սա ալ առաջինին պէս ըրաւ եւ նոյնպէս անկարող լինելով ժայռը տեղէն շարժել , լռիկ մնջիկ նստաւ գլխիկոր :

Ասկէ վերջ ուրիշ շատեր եկան եւ ոչ ոք կրցաւ շարժել ապառաժն , եւ ամէնքն ալ մեծ երկիւղ կը զգային :

Վերջապէս անոնցմէ մին ըսաւ միւսներուն . « Եղբայրներ , աղօթենք մեր Հօր որ երկինքն է , թե-

րեւս գլխայ մեր վրայ այս վտանգի միջոցին : » Այս ձայնը լսելի եղաւ եւ սրտագին աղօթեցին առ Հայրն երկնաւոր .

Եւ երբ աւարտեցին աղօթքն , նա որ « Աղօթենք » ըսած էր , յարեց . « Եղբայրներ , ինչ որ չկրցանք ընել առանձինն , թերեւս միահաղոյն կարենանք ընել : »

Ոտք ելան , եւ ամէնքը միասին մղեցին ժայռը որ տեղի տուաւ , եւ շարունակեցին իրենց ուղին խաղաղիկ :

Ուղեւորը մարդն է , ուղին կեանքն է , ժայռն՝ այն թշուառութիւններն են որոնց կը հանդիպի ամէն քայլափոխի :

Ոչ ոք կրնայ առանձինն բառնալ այս ժայռը : Բայց Աստուած կշռած է ծանրութիւնն . անոնք որ միասին կը ճամբորդեն չեն կասիր :

Բաց. բառեր. Ժայռ, գլորիլ, անցք, աջ եւ ահեկ, անջանք, առանձնութիւն, անսնունդ, անապաստան, վայրագ, որջ, ընկղմիլ, լռիկ մնջիկ, զլխիկոր, ապառաժ, երկիւղ, թերեւս, լսելի ըլլալ, սրտագին, յարել, միահաղոյն, ուղի, քայլափոխ, կշռել, կասիր :

Քեր. վարժ. Նախադասութիւնները ուղղածիզ գծով գտեսցէք եւ տեղ-բայիները որոշեցէք ո՞վ կամ ի՞նչ հարցմամբ :

18. ԱՌ ՓՈՔՐԻԿՆ ՄԱՐԻԱՍ

Այդքան ինչ ո՞ւր գիտ դու սիրես ,
Ո՛չ շաքար քան քեզ ո՛չ ոսկի .

Գարնան ծաղկունքն իմ շուրջ սրփոես ,
Ոյց մէջ ծաղիկ մ'ես կենդանի .

Ձրմեռն ալ շուրջս երգես , բուրբես ,

— Գոզցես բնութիւն վերածընի՛ :

համար պիտի լինի քաղցրագոյն վարձատուութիւնն :
 Երբ մեծնաք եւ ձեր իմացականութիւնը դորձածէք
 արուեստի մը կիրառութեան , երբ ձեր պարտակա-
 նութիւնները կատարէք առ այլս եւ առ ձեր անձն ,
 նա՛ որ առաջին անգամ կրթեց ձեր միտքն ու ձեր
 սիրտն , իւր բաժինը պիտի ունենայ ձեր ջանից եւ
 արժանեաց մէջ : Ո՛չ , բոլորովին չպիտի մեռնիմ ,
 վասն զի ձեզմով պիտի վերկենցաղիմ :

« Տղա՛ք , ձեր ուսուցիչը կը սիրէ զձեզ , պիտի
 սիրէ միշտ զձեզ . ՚ի փոխարէն ի՞նչ կը խնդրէ ձեռնէ .
 — ոչ այլ ինչ , եթէ ոչ՝ քիչ մ՛ուշադրութիւն իր
 դասերուն , քիչ մը յարգանք իր խօսքերուն , եւ
 եթէ սիրտ կը կրէք , քիչ մը սէր իր անձին հա-
 մար : »

Բաց. բառեր. Յառած , մտովի , դեռափնթիթ , որդեգիր ,
 ընդհուպ , ի մօտուս , ի հեռուս , անխոհեմութիւն , ապե-
 րախտութիւն , վհասեցնել , ի ձեզ , համես , վեհանձն , վա-
 ճատութիւն , իմացականութիւն , կիրառութիւն , առ այլս ,
 վերկենցաղիլ :

Քեր. վարժ. Որոշեցէք շղկապները : Յետոյ հասուածն
 եզակիի վերածեցէք այսպէս . Դպրոցի սրահին մէջ , տղան
 կ'աշխատէր եւլն :

20. ԱՂՈՒԷՍ ԵՒ ԱԳՈՒՄ

Աղուէսներ՝ երբեմն՝ իբրբ քէ սասկած ,
 Լեզու դուրս ձրգամ ու բերանաբաց՝

Մէջ դաւեսին

Կը պառկին ,

Որպէս զի գէթ բերնով միայն
 Այն թռչուններն՝ դիւրաւ որսան ,

Որք կարծելով քէ մեռած՝ սասկած են ,
 Իսկոյն վար կ'իջնեն որ կսցեն ուսեն :

Աղուէսին մէկն այսպէս յաջողեցաւ ,
 Ոսներէն օր մը բո՛ւ մէկ Ագուաւ ,

Պիտի ուսէր , եթէ Ագուաին

Չայնն ողորմուկ՝ հեծեծագին իրեն չըսէր .

« Ո՛վ Աղուէս , զիս քեզ պարգեւ չի տրա՞ւ Տէր .

Արդ՝ նախ՝ Նրմա փառք սալ պարտիս ,

Ապա բարով վայելել զիս : »

Աղուէս խաբուած՝ բերան բացաւ ,

« Փա՛ռք քեզ , Ասուած » հազիւ ըսաւ .

Թռչնիկ թրուաւ . ծառին վրայ թառած՝

Աղուէսին վրայ խնդաց ու ճըւաց .

« Քեռի՛ս , նախ եւ առաջ կ'ուսենն ,

Յետոյ կը փառաբանե՛ն : »

ՎԱԶԱՆ Վ.

Բաց. բառեր. Աղուէս , ագուաւ , դիւրաւ , կսցել , յաջո-
 դիլ , ողորմուկ , հեծեծագին , թառիլ , ճըւայ , փառաբանել :

Քեր. վարժ. Որոշեցէք բայերուն տեսակը , եղանակը ,
 ժամանակը , թիւը եւ դէմքը : Հասուածն արձակի վերա-
 ծեցէք :

21. Ա Դ Ա Մ Ա Ն Դ Ը

Այլևոր հայր մը երեք որդի ունէր : Օր մը կան-
 չելով զանոնք՝ կ'ըսէ . « Բոլոր ինչքս երեք մասի բաժ-
 նած եմ . . . մահս կրնայ յանկարծ վրայ հասնիլ . . .
 ուստի կամեցայ ամէն ինչ կանխաւ կարգադրել այն-
 պէս որ մահուանէս վերջ միմեանց հետ ժառանգու-
 թեան խնդիր եւ վէճ չունենաք : Բայց կը մնայ այժմ

ընտանեկան գոհար մը զոր կարելի չէ բաժնել, չքնաղ աղամանդ մ'է. եթէ երկինք դատրիկ մը չնորհած լինէր, անոր օժիտ պիտի ըլլար, բայց այդ բաղդէն զուրկ մնացած եմ: Աստուած չպարգեւեց ինձ այդ երջանկութիւնը, չեմ դժգոհիր ասոր համար. «Եղիցին կամք Տեառն օրհնեալ...»: Սակայն որոշած եմ տալ նոյն գոհարն ձեզմէ անոր որ, մինչեւ տարի մը, կատարէ առաքինական գեղեցիկ գործ մը:»

Տարի մը վերջը, որոշեալ օրին, երեք որդիները համախմբուած էին հայրենի յարկին տակ: Իրենց աչքերը կը շողային յուսոյ ցովմամբ:

Առաջինը կը սկսի պատմել այսպէս. «Հարուստ օտարական մը, ուղեւորութեանս միջոցին, ինձ յանձնեց ոսկեով լի քսակ մը, առանց ընկալագրի, մեռաւ նա, եւ ես կրնայի, առ ի չգոյէ ապացոյցի, պահել քսակն, բայց տարի յանձնեցի իր այրիին:»

Հայրը կը պատասխանէ. «Բարիք մը գործեր ես, որդեակ իմ, բայց նուիրական պարտքդ էր այդպէս ընել. ուրիշներուն ինչքը իւրացնել՝ անպարկեշտ գործ մ'է:»

— «Օր մը, ըսաւ երկրորդ որդին, ընդարձակ լճի մը քովէն կ'անցնէի. տեսայ մանուկ մը որ հոն ինկած էր եւ խեղդուելու մօտ: Կայծակի արագութեամբ խոյացայ, ազատեցի մանկիկն եւ տարի յանձնեցի իր ծնողաց:»

«Յոյժ գովելի է քու արարքդ ալ, սիրելի որդիս, բայց ասով հետեւած ես Աստուծոյ պատուիրանին որ կ'ըսէ. «Օգնեցէք ձեր նմաններուն:»

— Երրորդը կ'ըսէ. «Երեկոյ մը, տեսայ թշնա-

միս որ գահավէժի մը եզրը կը քնանար առանձին: Ամենափոքը շարժում մ'ընելով կրնար գլորիլ վիճն մէջ... Ես փրկեցի դայն, թէեւ կրնար ապա ինձ չարիք ընել:

— Ապրիս, որդեակ իմ սիրելի, պատասխանեց հայրն, եկուր գրկէ զիս, եւ տուր ինձ ձեռքդ, վասն զի քուկդ է մատանին: Առաքինութեանց վսեմագոյնն է օգնել մեր թշնամեաց. չարեաց փոխարէն բարիք գործել՝ Աստուծոյ նմանիլ է:»

Բաց. բառեր. Աղամանդ, ալեւոր, ինչք, կանխաւ, միմեանց, ժառանգութիւն, խնդիր, վէճ, գոհար, չքնաղ, դրսերիկ, շնորհել, օժիտ, զուրկ մնալ, դժգոհիլ, «եղիցին կամք Տեառն օրհնեալ», առաքինական գործ, համախմբուիլ, հայրենի, յարկ, շողալ, յուսոյ ցովմամբ, ընկալագիր, առի չգոյէ, ապացոյց, այրի, նուիրական պարտք, իւրացնել, անպարկեշտ, կայծակի արագութիւն, խոյանալ, յոյժ, արարք, պատուիրան, գահավէժ, եզր, վիճ, վսեմագոյն:

Քեր. վարժ. Գտէք դերանուններն եւ որոշեցէք անոնց Տեսակը, դէմքը, թիւը, հոլովը եւ պաշտօնը:

22. ՓԼՈՐԵՆՏԻՈՅ ԱՌԻՒՄԸ

Ամէն տարի պարսպաց մօտ Փլորենտեան Հիմ սովորոյթ էր խմբել տնի գեղջկական. Մօտի դաշտաց մէջ շինականք ամենայն նմբով գային տնիքու դարձը գարնան: Այլ ի՛նչ ստակում. յանկարծ մըռունչ անագին Լըսուի խորէն տերեւախիտ պուրակին. եւ դուրս կ'ելնէ առիւծ մ'աջօք հրաւիալ...:

Ամէնք խոյս ան . մայր մի՛ յուզմամբ խուճապեալ՝
 Գրկէ գորդին . յանկարծ , այն բեռն անուշակ
 Կ'իյնայ գրկէն . կ'արձակէ հէկն աղաղակ .
 Որդին յօ յօ պատուող ժանեաց մէջ ահա :
 Մայրն՝ ոգեսպառ , սրժգոյն , դիտէ եւ դողայ .
 Ակընկառոյց , բազկասարած , անսասան :
 Վերքսանայ նա իր կորով նոյն ժամայն .
 Սարսափահար՝ կարծես մեռած մայրն ահէն
 Կ'ոգեւորի , — պատրանք սիրոյ , ցնո՛րք վսեմ — :
 Ծունըր դրած՝ գոչէ . « Տո՛ւր , տո՛ւր զիմ որդեակ » .
 Անոր ձայնէն յուզուի առիւծն այն վայրագ :
 Անոր նայի , կենայ , նայի եւ նորէն ,
 Թուի գուշակել քէ խնդրէ մայր մի իրմէն ,
 Հանդարտ ու քաղցր ուղղէ առ նա մի հայեաց
 Բերէ մանուկն , դնէ առաջ մօր ծնգաց :
 Ուշիւ դիտէ մանկան ժրպիտն անխրոնով ,
 Եւ անսառաց խորն երթայ յամբ ընթացքով :
 Թարգմ. ՄԻԼՎՈՒԱ

Բաց. բառեր. Փլորենիա, պարիսպ, սովորոյթ, խմբել, սօն, գեղջկական, շինական, դարձ, մուռնչ, ահագին, սերե-
 ւախիտ, պուրակ, հրափայլ, խոյս տալ, յուզում, խուճապեալ,
 անուշակ բեռ, հէք, աղաղակ արձակել, յօ յօ, ժանիք,
 ոգեսպառ, ակնկառոյց, բազկասարած, անսասան, վերսա-
 նալ, կորով, սարսափահար, ահ, ոգեւորիլ, պատրանք, ցնորք,
 յուզուիլ, վայրագ, թուիլ, գուշակել, հայեաց, ուշիւ, ժպիտ,
 անխրով, յամբ, ընթացք :

Վարժ. Այս հատուածը պարզ աշխարհաբարի վերա-
 ծեցէք նախ համառօտ. յետոյ աւելի ընդայնեցէք, նկարա-
 գրելով գեղջկական սօնը, մայրական սէրը, առիւծին վե-
 հանձնութիւնը :

23. ՄԱՅՐԵՐ, ՍԻՐԵՑԷ՛Ք ՈՒՍՄՈՒՆՔԸ

Տղու մ'ապագայն մօրը գործն է
 միշտ :

Գիտուն բարեկիրթ աղջիկ, գի-
 տուն բարեկիրթ մայր . Գիտուն բա-
 րեկիրթ մայր, գիտուն բարեկիրթ
 զաւակ, Ուրեմն գիտութիւնն եւ
 բարեկիրթութիւնն աղջկանց :

Կրթեցէք աղջիկները, ուսում եւ
 գիտութիւն աւանդեցէք անոնց որ
 ազգին հանդերձեալ մայրերն են .
 Օր մը, անտնք ալ մայր ըլլալով՝
 իրենց ուսումն ու գիտութիւնը
 պիտի օսն իրենց որդոց :

Եթէ որդեսէր մայրերը գիտնային որ իրենց դե-
 տածին մանկանց ապագայ բաղձն ու երջանկութիւնն
 անոնց տրուելիք դաստիարակութենէն կախում ու-
 նի, որչափ արդեօք տարբեր կերպով կը մտածէին
 ուսման եւ կրթութեան վրայ եւ որչափ աւելի սէր
 կ'ունենային ուսում սովորելու, կրթուելու : Տղաք
 շատ աւելի բան կը սովորին իրենց մօրմէն քան իրենց
 հօրմէն, վասն զի գիշեր ցերեկ անոնց հետ են եւ
 վարժուած են անոնց յայտնելու իրենց ուրախու-
 թիւնը, տրտմութիւնը, կարիքը, խորհուրդներն ու
 զգացումները : Եւ այս ամէնը բացատրող լեզուն ալ՝
 անոնցմէ կը սովորին թոթովիլ եւ խօսիլ : Ապա ու-
 բեմն անհրաժեշտ պարտք մ'է որ մայրերը դաս-
 տիարակուին, եւ մայրերու դաստիարակութիւնն ալ
 աղջկանց դաստիարակութենէն միայն կրնայ առաջ

գալ : Բայց այս պարտքս կրնանք համարիլ նաեւ երջանկութիւն մայրերու համար . արդարեւ իր երկանց ծնունդը խնամելէ , դաստիարակելէ , կրթելէ աւելի ինչ երջանկութիւն , ինչ մեծ ուրախութիւն կրնայ ըլլալ մօր մը համար , մանաւանդ երբ կը փափաքի , օր մը , իր զաւակը տեսնել՝ մեծցած , գիտութեամբ զարդարուած , մարդկային ընկերութեան մէջ հոչակուած եւ իրեն պարծանք եղած :

Ո՛հ , եթէ մայրերը զիսնային մարդկային ընկերութեան մէջ ունեցած իրենց փառաւոր պաշտօնն , ինչ մեծ զարգացում կ'ունենայինք իրենց ձեռքով :

Ազգի մը իսկական երջանկութեան պատճառ բաւելիլը գերդաստաններն են . բարեկիրթ գերդաստան կազմողներն ալ մայրերն են . երանի՛ այն ազգին որ մայրական դաստիարակութիւնը ծաղկեցնելու փոյթն ու խնամքն օր ըստ օրէ աւելցնելու կ'աշխատի , աղջկանց դպրոցներուն թիւը շատցնելով եւ եղածները բարեկարգելով :

Վարժ . Ուշի ուշով կարդացէք այս հասուածը . յետոյ գրեցէք անոր մէջ գծուած բայերը երկու անգամ , նախ որոշելով բայերուն լծորդութիւնը (եր , իչ , ալ , ուչ) , եւ երկրորդ որոշելով անոնց սեռակը (ներգ . կրաւ . չեզոք , եւլն) :

24. ԶԻ՛ ԼԻՆԻՐ

Զէ՛ , չի՛ լինիր , անուսում անձ կասարեալ մարդ չի՛ լինիր ,

Մի քանի բան ուսանելով ուսումնական չի՛ լինիր : Լայն ըզգեսով , քանկ շորերով դիւանագէտ չի՛ լինիր , Ո՛հ մօրուով , ո՛չ ակնոցով գիտուն ըսուիլ չի՛ լինիր :

Անագնիւ հօր որդին հոգւով մարմնով ազնիւ չի՛ լինիր ,

Առանց ցեղի , առանց ուսման ազնուական չի՛ լինիր . Հայրէ՛ր , զաւակ չի կրբրւած վայելուչ մարդ չի՛ լինիր ,

Հիւանդ մարդու որդին առողջ՝ երկայնակեաց չի՛ լինիր ,

Ոչ , անպարկետ երիսասարդ՝ ուրսուցանեայ չի՛ լինիր ,

Անբարեխառն երես՝ կարմիր , աչեր՝ փայլուն չի՛ լինիր . եւ հիմնապէս չուսած աղջիկ , ո՛չ , ընտիր մայր չի՛ լինիր :

Արեւ չսեսած ծառ , բոյս , ծաղկին ինչպէս հոս , գոյն չի՛ լինիր ,

Դայեակի կաթ հարազատ մօր կաթի պէս քաղցր չի՛ լինիր ,

Տըղի համար մօր գրկաց պէս հանգիստ մի սեղ չի՛ լինիր ,

Արմասացած ծուռ համոզում նորէն փոխել չի՛ լինիր , Ինչպէս կ'ըսեն՝ հասացած ճիւղ ուղղել , թե՛քել չի՛ լինիր ,

Երկու ծաղկով , մէկ կանաչով երբէք զարուն չի՛ լինիր ,

Անդասանին անձրեւ պէտք է , ցօղով ջրուիլ չի՛ լինիր ,

Առանց անդը սերմ ցանելու , պրտուղ յուսալ չի՛ լինիր :

Վարձկան մարդը սան սիրոջ պէս անձնանրէր չի՛ լինիր ,

Օտար աչով լոյս , գործ տեսնել հաւասացէ՛ք չի՛ լինիր ,

Ինչպէս այլոց խնամոց բողուած գործ՝ կասարեալ
 չի լինիր ,
 Տըգեղ ագուաւ կարմիր վարդին ջերմ սիրերգակ չի՝
 լինիր ,
 Տըխուր բուէն ախորժելի երգ ըսպասել չի՝ լինիր :
 Կասողած ծովուն աղաչելէն զուր եւ օգուտ չի՝ լինիր :
 Եւ անպասիւ ընկերներէ բարիք յուսալ չի՝ լինիր .
 Առանց փոքր ինչ զոհողութեան , ո՛չ , մարդասէր
 չի՝ լինիր :

Բաց. բառեր. Թանկ, շոր, դիւանագէտ, անագնիւ, ցեղ, ազնուական, երկայնակեաց, անբարեխառն, հիմնապէս, համոզում, թերել, անդաստան, անդ, վարձկան, անձնատուէր, սիրերգակ, բու, զոհողութիւն :

Վարժ. Սաբայերը իր սէր-բայի գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ . անծ, զգեստ, մօրուք, գաւակ, երիտասարդ, աղջիկ, բոյս, ցիւղ, ցօղ, զարուն :

25. ՎՍԵՄ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Կը պատմուի թէ Բոլոնիոյ վերջին չփոթութեանց միջոցին , Բոլոնիացի սպայ մը փրկեց փոքրիկ խոււմբն որուն հրամատարն էր , վսեմ անձնուիրութեամբ մը . Իր զօրքերը գետէ մ'անցուցած լինելով ինք ամենէն վերջ կը մնար գետին այն կողմն ուսկից կրնար գալ թշնամին : Իրօք , մինչ իր մարդիկ անհետ կը լինէին միւս եզերքի մացառներուն մէջ , կը տեսնէ յանկարծ Ռուս ջոկատ մը որ իր վրայ կը հասնի : Անչարժ կը սպասէ : Չինք կը ձերբակալեն , կը հարցափորձեն , կ'ուզեն իմանալ թէ Բոլոնիացիք նոյն տեղէն անցած են : «Չեմ գիտեր , կը պատասխանէ : — Գետն անցանելի է — Չեմ գիտեր : »

Այն ատեն կը հրամայեն ջուրը մտնել . իրմով կ'ուզեն ապահովիլ թէ անցքը կարելի է : Իսկոյն կ'որոշէ ընելիքը : Ամէն կերպով պէտք է կարծել տալ թշնամուոյն թէ անցքը վտանգաւոր՝ անկարելի է . պէտք է ժամանակ շահիլ : Եթէ անցնի , Ռուսք պիտի հետեւին իրեն , եւ Բոլոնիացիք , իրենց կրկնապատիկ թուով զօրաց դիմադրելու անկարող լինելով պիտի կորսուին առ յաւէտ : Կ'առաջանայ դէպի գետն , եւ , կարծել տալու համար թէ շատ խոր է , մէկէն կը սուզի ջուրին մէջ մինչեւ իրանը , յետոյ մինչեւ ուսերն եւ վերջապէս ոտքը կը կտրի : Այնպէս կը ձեւացնէ թէ հոսանքը կը մղէ , կը սուզէ , կը գլորէ զինք . եւ , մինչեւ ծայրն առաջ տանելով իր վեհանձնական խորամանկութիւնն ու անձնուիրութիւնը , ինքզինք ալեաց կը յանձնէ եւ կը խեղդէ Ռուսաց սաքին առջեւ որպէս զի ապահովին թէ գետն անանցանելի վիճ մ'է : Երբ ճշմարտութիւնն երեւան ելաւ յետոյ , շատ ուշ էր , Բոլոնիացի խոււմբն ազատած էր արդէն :

ԽՐԱՏ. Ստախօսութիւնն ու նենգամտութիւնը պժգալի մոլութիւններ են : Ամէն օր եւ ամէն առթիւ ձեր ծնողք եւ ուսուցիչք կը յորդորեն զձեզ յարդել ճշմարտութիւնն եւ անկեղծ ըլլալ : Սակայն բացառիկ պարագաներ կան յորս նենգամտութիւնն ու ստախօսութիւնը ո՛չ միայն ներելի են , այլ յանձնարարելի : Ինչպէս , երբ հիւանդ մը կրնայ վտանգի ենթարկիլ սաստիկ յուզմամբ մը , անոր սիրելի անձի մը մահը գաղտնի կրնայ պահուիլ , եւայն :

Հեսեւեալ հարցումներուն պատասխանեցէք գրաւոր .

1. Ի՞նչ ըրաւ Բոլոնիացի սպան :
2. Ռուս ջոկասն ինչ ըրաւ :
3. Ի՞նչ հարցուցին Բոլոնիացիին :
4. Ի՞նչ պատասխանեց :
5. Ի՞նչ հրամայեցին :
6. Ի՞նչպէս կատարեց անոնց հրամանը :
7. Նպատակն ի՞նչ էր :
8. Հեսեւանքն ինչ եղաւ :
9. Ներելի է ստախօսութիւնը :

26. Վ Է Պ - Ա Ռ Ա Կ

Սպանիոյ քաղաւոր Ալֆօնսն իմաստուն
 Ազգին գործերով կը գրադէր թէպէտ ,
 Այլ գիտութեան սէր մ'ունելով անհուն ,
 Եւ միանգամայն ալ ասեղագէտ
 Լինելով՝ յանախ գիշերներն ի բուն
 Դիտակ ի ձեռին կը մընար ի դէտ
 Այն հրաշագոյնի եւ լուսասրտուն
 Երկնային մարմնոց որոնք վէտ ի վէտ
 Կը փայլին ի մթան , եւ առաւօտուն
 Տեղի սան արփուոյն եւ լինին անհետ :

Գիշեր մ'երբ պայծառ էր օդն , եւ լուսնակ
 Կապագոյն երկնից վերեւ կը փայլէր ,
 Ալֆօնս թողուց իր պալատն , եւ մինակ
 Դէպ ի դաւսօրային ուղղեց իր քայլեր ,
 Որ անդ , խաղաղիկ , լուռ եւ անբընակ
 Մի մարգագետնի եւ կամ մի բլրե
 Վերայէն դիտէ աստղն այն գեղունակ
 Որ հեղուր անդուլ իր մեղմիկ ցոլեր ,
 Եւ լուսաւորէր ջրնակ թէ բունակ
 Ուր մանկիկ էրնէր , բըռչնիկ դալլալէր :

Մի արտի մօտ , մեծ մի թրթեւոյ սակ ,
 Ուր շատնց ձայնն էր դադրած սոխակին ,
 Ալֆօնս կանգ առաւ , պարզեց զիր դիտակ
 Եւ ուշուր դիտել ըսկըսաւ զերկին :
 Այլ յանկարծ լրսեց ոսնաձայն մ'յսակ ,
 Վար դարձուց աչերն եւ տեսաւ մի կին
 Որ մինչեւ իր քով մօտեցաւ շիտակ ,
 Ծընրադրեց իսկոյն եւ ողորմագին՝
 — «Տէ՛ր , ո՛չ տուն ունիմ , ո՛չ հաց , ո՛չ ըսակ ,
 Գոչեց , հանէի՛ր գրքալ ջրնանկին . . . »

Ալֆօնս՝ սրտմըսած եւ խոժոռադէմ՝
 — «Է՛հ , բո՛ղ զիս , կի՛ն դու , չե՞ս տեսներ , ըսաւ ,
 Ժամանակ չունիմ , աստղերուն հետ եմ . . . »
 Այն ասեմն՝ աղբասն — « Արեւոյդ անիրաւ ,
 Յարեց նամարձակ , այո՛ , կը տեսնեմ
 Թէ կը դիտես դու երբեք այն անբաւ ,
 Եւ լուսոյ անթիւ գուններն երկնահետ՝
 Այլ սակայն , աւա՛ղ , չես տեսներ բընաւ
 Այն բըռուառներն որք՝ աչերո՛ւդ իսկ դէմ՝
 Կը մեռնին անէր , անօրի , ծարա՛ւ . . . »
 Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. Սա բառերուն հոմանիշները գտէք . Թագաւոր ,
 իմաստուն , զբաղիլ , անհուն , յամախ , փայլիլ , մուծ , արփի ,
 անհետ լինել , պայծառ , պալատ , միտակ , դաւսօրայն , անբնակ
 մարգագետնի , դիտել , գեղունակ , հեղուր , անդուլ , ցոլ , ման-
 կիկ , դալլալել , պարզել , յսակ , շիտակ , ողորմագին , գթալ ,
 տանկ , սրտմտած , խոժոռադէմ , ժամանակ , արքայ , յարել ,
 եթեր , անբաւ , գունտ երկնահետ , աւաղ , բնաւ , թշուառ ,
 աչք , դէմ , անօրի .
 Արձակի վերածեցէք այս ստանաւորը .

27. ԿՐՕՆՔ, ԽԻՂՃ, ԱՍՏՈՒԱԾ

ԱՍՏՈՒԱԾ. — Աստուած գերագոյն էակն է: Ամէն էակներէ վեր էակ մը կայ որուն կը պարտի ամէն մարդ իր գոյութիւնը. Աստուած է այն:

Աստուծոյ գոյութիւնը յայտնուած է մեզ տիեզերքին կարգաւորութեամբն ու մեր խիղճովը: Նախ, գիտութիւնը կը հաստատէ թէ ամէն բան, որ գոյութիւն ունի, ունի իր գոյութեան պատճառը. թէ ամէն բան իր տեղն է եւ թէ իրերուն ամբողջութիւնը ներդաշնակ ամբողջութիւն մը կը կազմէ: Երկրորդ, խիղճը, գիտութենէն գերիվեր, զէպի բարին կ'ուզէ մեզ բարոյական օրէնքին լոյսովը: Արդ՝ բնութիւնը տարերքը չէ կարգաւորութեան եւ մարդը տարերքը չէ բարիին: Կարգաւորութիւնն ու բարին աւելի բարձր աղբիւր մ'ունին, կրօնքն ունին իբր սկզբնատարր:

ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ. — Աստուած հայր է մարդերուն. ուրեմն մեր պարտքերն առ Նա յարեւման են սղաքներու պարտուց առ իրենց ծնողքն: Յարգանք եւ սէր կը պարտինք մեր ծնողքներուն. յարգանք եւ սէր կը պարտինք Աստուծոյ: Բայց որովհետեւ Աստուած կատարեալ էակն է, անոր համար մեր ունեցած յարգանքը կը միանայ մեր խոնարհամտութեան զգացումին հետ եւ կը կոչուի պատկառանք: Պատկառանքն յարգանքն է իր ամենէն բարձր աստիճանին մէջ:

Մեր պատկառանքն ու մեր սէրն Աստուծոյ համար՝ պիտի յայտնենք իր անուան կցելով ամենէն

բարձր կարեւորութիւնը զոր մեր միտք կրնայ յղանալ. իր անունն երբէք չպիտի արտասանենք թեթեւօրէն. զայն արտասանած ատեննիս պիտի գերծ մնանք ընտանութեան ամէն երեւոյթէ: Ժուժկալ ըլլալու է Աստուծոյ անուան մասին, ինչպէս պէտք է ժուժկալ ըլլալ պատուոյ խօսքի մասին:

Երկրորդ, Աստուծմէ պատկառելու ուրիշ լաւագոյն միջոց չունինք, եթէ ոչ՝ ճշդիւ կատարել մեր ամէն պարտքերը, քանի սր բարոյական օրէնքն Աստուծոյ ալ օրէնքն է, ըստ խիղճի արտայայտութեան:

ԿՐՕՆՔ. — Ամէն մարդիկ նոյն եղանակով չեն ըմբռներ զԱստուած: Իր բնութեան եւ իրեն հետ մարդկային յարաբերութիւններուն վրայ տարբեր տարբեր գաղափարներ ունին:

Բանականութիւնը կը հրամայէ մեզ թոյլտուութիւն՝ զանազան կրօնքներու մասին: Պէտք չէ ատել զանոնք որոց հաւատքը կը տարբերի մերինէն: Յարգելու է ամէն հաւատալիք եւ խոնարհելու է խիղճի ազատութեան սկզբունքին առջեւ, որ թոյլ կուտայ մեզ ամէնուս՝ իր սիրտին համեմատ պատկառիլ Աստուծմէ: Խաղաղութիւն՝ բարի կամք ունեցող մարդերուն:

Վարժ. Սա բառերուն հակամիջը գտէք. Գերագոյն, վեր, յայտնել, կարգաւորութիւն, հաստատել, ամբողջ, ներդաշնակ, բարի, լոյս, սէր, կատարեալ, միանալ, խոնարհամտութիւն, բարձր, կցել, թեթեւօրէն, ընտանի, ժուժկալ, արբեր, հրամայել, ասել, խոնարհիլ, ազատութիւն, խաղաղութիւն:

28. ՈՒՐՈՒԱՆԿԱՐ

Տժգոյն կապոյտ երկինքին վրայ առաջւան
Բամպակ ներմակ ամպերուն մէջ ցիրուցան,
ձերմակ մահիկն անփայլ, նրբին, շրջաբեայ՝
Ինչպէս յօնք մը առանց աչքի, կորանայ:

Կը հասուննայ սակաւ արեւն, ու հալին
Ամպերն՝ ինչպէս կոյտեր անագին.
Եւ կապոյտը կը մնայ մերկ ու մաքուր,
Ծովը քրնացած, միապաղաղ, անփրփուր:

Թռչուն մը, շուտ, կ'անցնի, գծելով գիծ մը սեւ
Որ օդին մէջ կ'աւրուի՝ սկոյն իր ետեւ:
Եւ այդ ծաւի անհունութեան մէջ քափուր՝
Միայն մահիկն իր նայուածքը նայի կոյր:

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

Քաց. բառեր. Ուրուանկար, ցիրուցան, մահիկ, անփայլ,
նրբին, շրջաբեայ, կորանալ, միապաղաղ, ծաւի, անհունու-
թիւն, թափուր:

Քեր. վարժ. Ձնչեցէք վերադիրները (ածական) եւ մակ-
բայ): Ապա որոշեցէք բայ, ճէր բայի, սեռի եւ ընտեթեան
խնդիր:

29. Ա Ր Տ Ը

Յակորին խրճիթը շինուած էր՝ ցախերով, մորե-
նիներով, փուշերով եւ ամէն տեսակ մացառներով
ծածկուած գետնի մը վրայ: Կարծես թէ Աստուած
զատապարտած էր այդ հողը ո՛չ ընդեղէն եւ ո՛չ
պտուղ արտադրելու: Օր մը տարապայման ջերմու-

թիւն կը տիրէր ճիշդ հնձոց եղանակին մէջ, եւ Յա-
կոբ այս մացառներէն միոյն ստուերին մէջ պառկած
էր: Գիւղացի մ'եկաւ անցաւ որ երկու եզներէ լծեալ
սայլ մը կը վարէր: Այս սայլը լի էր ցորենի չքեղ
որայներով: Անիւներուն հանած ճռնչիւնէն, Յակոբ
դուրսը վեր վերցուց եւ առանց նախանձի չկրցաւ
տեսնել գեղջկական սայլն ու եզները: Դժկամակու-
թեամբ բարեւ տուաւ գեղացւոյն:

Մշակն, առանց ուշադրութիւն ընելու Յակոբի
նախանձոտ ակնարկներուն, խոկոյն սկսաւ խօսիլ.
«Քու ձեռքդ է, ըսաւ որ քու հողդ ալ իմ հասկե-
րուս նման գեղեցիկ հասկեր, ընտիր ընդեղեններ,
հոտաւէտ ու ազնիւ խոտի գէզեր արտադրէ. կտրէ՛
այդ թուփերն ու մացառներն որք կը խափանեն այս
խոպանն, այրէ՛ այդ մորենիներն ու ցախերն՝ այդ
բոլոր անօգուտ տունկերն՝ եւ անոնց մոխիրը տա-
րածելով արտիդ երեսն՝ ամէն օր սկսէ մաս առ մաս
հերկել. եթէ ամէն անգամուն քանի մը քառակուսի
կանգուն հերկես, քիչ ատենէն պիտի յաջողիս հողդ
կանգուն հերկես, քիչ ատենէն պիտի յաջողէս եւ խոտե-
մաքրել: Այն ատեն արմտիք, ընդեղէն եւ խոտե-
ղէն ցանէ. գետնախնձոր, ստեպլին, շողգամ, լու-
բիա, բակլայ եւ կանկառ տնկէ. յետոյ նախախնա-
մութեան խնամոց սպաւինէ. հնձոց ժամանակը
պիտի հասնի ինչպէս քեզ՝ նոյնպէս եւ մեզ համար,
եւ ոչ եւս պիտի անիծես ճակատագիրդ:»

Յակոբ փորձեց այս խորհուրդները. թուփերը,
մացառներն ու վրասակար տունկերն անհետացան
չնորճիւ իր աշխատութեան, եւ յաջորդ տարին իր
աշխատութիւնը փոխարինելու չափ բաւական հունձք
ստացաւ:

*Վարժ. Համառօս կերպով պատմեցէր նոյնը եւ ըսէր թէ
ինչ հասկնալու է այն հասուածէն :*

30. ԱՐԾԻԻ ԵՒ ԱՐԵԻ

(ԱՌԱԿ)

Լեւան ծայրէն օր մի Արծիւն այսպէս ասաց Արեւուն .

— « Ինչո՞ւ դուն լոյսըդ սրփռես ցած , քան զայս
սարեւս վարդագոյն .

« Ճառագայթներդ կը կեղտոտեն խոտերն անեան բո-
վանդակ .

« Ի՞նչ է քու գործ . լուսաւորե՛լ խոր հովիտներ , նեղ
ծրմակ ,

« Թող կորսուին ի խաւարի սամուկ մամուռն եւ
ցած սէգ » :

— Թրոչո՞ւն , ըսաւ Արեւն Արծուին , եկուր քրոիր
եսեւէս » :

Եւ բարձրացան մէկտեղ երկուքն՝ ամպերէն եւրս
եւս վեր .

Մինչ այնքան որ գետնին հաւասար գոյգ եղան բար-
ձր սարեր :

Երբոր Արծիւրն նայեցաւ վերէն վար ,
Լեւ ձոր տեսաւ հաւասարած միասար .

— « Նայէ , ասաց Արեւն՝ հըպարտ քրոչունքին ,
« Տե՛ս , իմ դիմաց լեռն հաւասար է խոտին .

« Հըսկայասես աչքիս առաջ չիկայ ո՛չ մեծ , ո՛չ
փոքրիկ ,

« Ովկիանոսն նոյն ինձ համար , ինչպէս կաթիլ մ՛ է
ջրբիկ .

« Հասարակաց լուսաբեր ասդ եմ ամենուն կենսատու

« Ինչպէս խոտին անսառաքոյս , նոյն եւ մայրին Լի-
բանանու :

« Ուր նառագայքբըս սաքցընեն մըրջիւն , եւ կեանք
անսառից

« Կուտան , ծաղկանց բուրումն անուշ կը սարածեն
ամէն դին » :

Այսպէս , Աստուած որ ինքն իրեն է միայնակ չափ
սահման ,

Հասարակաց կու սարածէ վերէն խընամբ հայրա-
կան :

Թարգմ. Լ. ՔԵՐ. Վ. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

ԼԱՄԱՐԻՆԵ

*Բաց. բառեր. Սար, կեղտոտել, բովանդակ, հովիտ, ծմակ,
սամուկ, մամուռ, սէգ, միասար, հսկայասես, ովկիանոս,
հասարակաց, լուսաբեր, կենսատու, մայր, Լիբանան :*

*Վարժ. Ձատ գատ սիւնակներու մէջ գրեցէր ածանցեալ
(մասնիկ ունեցող) եւ բարդ (երկու բառէ կազմուած) բա-
ռերը :*

31. ԴԱՄՈՒԿԼԷՍԻ ՍՈՒՐԸ

*Դիոնիսիոսի չողոքորթներէն մին՝ Դամուկլէս ա-
նուն՝ օր մը գովեստով կը խօսէր անոր զօրու-
թեան , պերճութեան , փառաց , անհուն գանձին
եւ հոյակապ պալատներուն վրայ , եւ կ'ըսէր թէ ոչ
ոք այդքան երջանկութեան տիրացած է : « Դամուկ-
լէս , ըսաւ անոր Դիոն , քանի որ իմ վիճակս այդ-
քան քաղցր կը թուի քեզ , կ'ուզես փորձել եւ ճա-
շակել այդ քաղցրութիւնն , պահիկ մը իմ տեղս
անցնելով » Դամուկլէս հաւանեցաւ այս առաջար-*

կութեանն Դիոն նստեցուց զնա ոսկեհուռ անկողնի մը վրայ, ճոխ բարձերով եւ շքեղ գորգերով զարդարուած: Ապա ոսկեղէն անօթներու մէջ բազմախորտիկ սեղան մը պատրաստուեցաւ անոր առջեւ: Դեռատի եւ գեղաղէմ ծառայք կը սպասարկէին եւ պատրաստ էին ամենափոքր նշանի մը՝ կատարելու համար Դամոկլէսի հրամաններն: Թագ եւ պսակ, անուշ բուրմունք, համեղ կերակուրք՝ ամէն ինչ լիառատ էր: Դամոկլէս երջանիկ զանձն կը զգար. բայց յանկարծ, այս ամէն շքեղութեանց մէջ տեղ, կը նշմարէ սուր մը որ ձեղունէն կախուած կը մնար նրբին ձարով մը միայն, եւ որ կը սպառնար իջնալ մարդոց երջանկագոյնին՝ Դամոկլէսի՝ գլխուն վրայ: Ա՛լ ոչինչ կը տեսնէ նա, ո՛չ գեղաղէմ գերիներն, որ կը սպասարկէին, եւ ո՛չ ճոխ սպասներն. իր ձեռքեր ալ չեն մօտիւր կերակրոց: Նոյն իսկ թագ եւ պսակ կ'իջնան գլխէն, կ'աղերսէ որ բռնաւորն ազատէ զինք այս երջանկութենէն:

Այս չափացուցաներ արդեօք թէ երջանկութիւն չկայ անո՞նց համար որք խռովայոյզ պերճութեամբ կ'ապրին:

Գրուոր պատասխանեցէք սա հարցմանց. 1. Ի՞նչ ըստ որ մը Դամոկլէս: 2. Ի՞նչ պատասխանեց Դիոնէսիոս: 3. Ի՞նչ ըրաւ (նկարագրեցէք տեսարանը): 4. Ի՞նչ կախուած էր Դամոկլէսի գլխուն վրայ: 5. Ի՞նչ կը զգայ այն ատեն եւ ի՞նչ կ'ընէ: 6. Բարոյական . . . :

32. ՄԱՆԿԻԿՆ ԱՌ ԿԱՏՈՒՆ ԻՒՐ

Հո՛ւս եկուր, փի՛սիկ, եկո՛ւր որ աղւոր մ'ըզեզ ջախեմ ես,
եկո՛ւր, ա՛նառակ,

Քեզ համար կ'ըսեն թէ՛ ո՛վ որ քլայ՝ ուժգին կը նանկես,

Երեսըդ ներմա՛կ . . . :

Է՛հ, ըսէ՛ նայիմ, այդպէս խոժոռած ո՛ւսի կուգաս արդ,

Ուռուցած քո ձա՛ր . . . :

Խեղճ մուկիկներուն զըլի՞ր մահաբեր՝ սոսկայի մի ջարդ . . .

Վիրաւորուեցա՞ր . . . :

Եւ կամ կաղամա՞րս արդեօք շրջեցիր, եւ՝ արագընթաց՝

Վազելով շիտակ:

Միթէ՛ քարիկըդ իմ քոթերուս վրայ գըծագըրե՞լ փուրաց

Մի սեւուկ գետակ . . . :

Տեսնե՛նք, պատասխան տա՛ւր, ես բընութեամբ քաղցրիկ եմ եւ հեզ.

Յանցանքներդ ո՞՞ք են:

Չի՛ պիտի ջախեմ, փի՛սիկ, առաջուց ես կը ներեմ քեզ

Ոնիրներդ ամէն:

. . . Ի՛նչ, ակնա՛րկ մ'անգամ, կամ գգուանք մ'անգամ ինձ չե՞ս ուղղե՛ր դու,

Չարսի՛րս կենդանի . . . :

— Մե՛ղք որ ամէն տեղ ա՛յնքան գովե՛ր եմ, անպիտան կասու,

Դէմքդ գեղանի:

Ո՛հ, բայց ի՛նչ է այն, գետնին վերայ, քովդ, որ կը քաւայի . . .

Թռչնի՛կս . . . Ասուա՛ծ իմ . . .

Դո՛ւ խողխողեցիր զայն , ահուանեցովդ սուր եւ ան-
ուելի ,

Ընկերս մտերիմ ,

Այն որ իւր անուշ , դայլայլիկներով՝ ինձ հրճուանք
կուսար ,

Քեզ՝ նախանձ առա՛ս ,

Վանդակէն խրչուած ահա կը մեռնի՛ մահուամբ
չարաչար ,

— Վա՛յ քեզ , ապիրա՛ս . . . :

Այդ անգուք արարեց յաւէտ կը բառնայ բոլոր սէրս
ի քէն ,

Կ՛ուզէի ներել ,

Բայց վշտացած սիրս ինձ կ՛ըսէ , դաժան բարուցդ
փոխարէն

Զքեզ դասապարտել :

Փախի՛ր , հեռացի՛ր , ցո՛ւտ , իմ դիմացէս կորսուէ՛
անդին :

— Մըտարեցի լաւ՝

Ըզբեզ չի տեսնել եւ այլ եւս ոչինչ ըստ երեւոյթին
Զի դասե՛լ բընաւ :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Գտէ՛ք հումանիւցներ . Աղուոր , ջախել , անառակ , ուժգին ,
ձերմակ , սոսկալի , ջարդ , արագընծաց , քաղցրիկ , հեզ , յան-
ցանք , ոճիր , ահնարի , գգուանք , գովել , դէմք , գեղանի , Թա-
ւալիլ , խողխողել , սուր , ահուելի , հրճուանք , խլել , ապիրաս ,
անգուժ , արարք , յաւէտ , դաժան , բարք , դասապարտել ,
փախչիլ , շուտ :

Համառօտակի պատմեցէք թէ ինչ է պատահած , եւ գտէք
բարոյականը .

33. ՄՕՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Մօր մը օրինակը խորապէս կ'ազդէ զաւակնե-
րուն կեանքին վրայ : Տղուն հոգին կը պատրաստուի
մօր ձեռքով , եւ անոր խնամքին , վարմունքին , կըր-
թութեան աստիճանին վրայ կը ձեւուի : Անկէ պիտի
սովորի մանուկը՝ սիրելի քաղաքավարութիւնը կամ
կոշտութիւնը , աշխատութիւնը կամ ծուլութիւնը :
Հայելի մը՝ որ քանի պայծառ ըլլայ , այնքան լաւ կը
տեսնուի դէմքդ , շարժմունքդ ու արդուզարդիդ
մանրամասնութիւնները :

Ըսել է թէ կիներն աւելի մեծ պատասխանա-
տուութեան տակ կը գտնուին կրթական խնդրին մէջ
որ այն կարեւորութիւնն ունի մարդկութեան , ինչ
որ հիմը ունի շէնքին համար :

Եւ սակայն ցաւալի ճշմարտութիւն մ'է թէ մեր
մայրերը , քիչ բացառութեամբ , կանուխէն կը վար-
ժեցնեն իրենց զաւակներն այն ամէն պակասու-
թեանց որոնք անշուշտ մանկան մը դեռաբոյս
մտքին վրայ ազնիւ տպաւորութիւն մը ներգործե-
լու տեսակէն չեն :

Ամենափոքր սրանեղութիւն մը զիրենք կը մղէ
արձակելու անլուր լուտանք եւ անէժք՝ իրենց զա-
ւակաց գլխուն : Ընդհակառակն , երբ հայր մը ման-
կիկն զգուշացնելու համար՝ գործուած յանցանքին
անվշտապատիժ մը կը սահմանէ , մայրը կը սկսի
տղուն կողմնակցութիւն ընել , ամուսնոյն հետ վի-
ճաբանիլ . վարմունք՝ որ ուրիշ բանի չի ծառայեր ,

բայց եթէ տղան չփացնելով՝ մոլութիւնն արմատացնել անոր սրտին մէջ :

Մանուկը կը մեծնայ . եթէ մանչ է՝ փողոցն իրեն համար է , եթէ աղջիկ է՝ պիտի ընէ միեւնոյնը զոր իր մօրմէն տեսած է . հագուստի , կապուստի , նորաձեւութեան սիրահար՝ մազէ ֆիշիկ մը համար այն իրիկունը քէն պիտի պահէ , հաց չպիտի ուտէ . վերջ կամ գլխարկ չունենալուն համար եկեղեցի չպիտի երթայ , վասն զի ամօթ է եղեր , վրան կը խնդան եղեր . . . : Ուրեմն Աստուծոյ աղօթելու համար չէ՞ որ կ'երթան եկեղեցի :

3. ՍՐԵՆՑ

Վարժ. Իբրեւ սեռի խնդիր գործածեցէք սա բառերը մէյմէկ խօսքի մէջ . *Օրինակ, հոգի, վարժունք, հայելի, կիներ, հիմ, ճշմարտութիւն, պակասութիւն, սրտեղութիւն, յանցանք, ամուսին, մոլութիւն, փողոց, հաց, եկեղեցի, Ասուած :*

34. ԴԺԳՈՂ ՓԻԼԻԿ

Արմանք զարմանք սիրեց Փիլիկին ,
Տրտունջ տրտունջ հանեց 'ի յերկին ,
Թէ կարգ ու կանոն մէջ արարածոց
Շատ ծուռ ու մուռ են խառնակ ու շփոթ :

«Սա՛ նայեցէք ծառին վրայ խոտը
Ուր կան փոքրիկ ընկոյզներ կըսկլոր .
Իսկ բարակուկ , ցածուկ ոսփն՝
Կան ձմերուկներ մեծ ահագին :

Ես Ասուածոյ տեղ լինէի ,
Հակառակը կը գործէի .

Ինչ եւ իցէ , եղածն եղած է
Քեֆիս նայիմ , Էուս եկած է .
Հանգչիմ քիչ մը , առնում ես զով ,
Խաղաղ քառեմ Էուս անվրդով : »

Փիլիկ աղբօր քեֆիկ տեղն էր ,
Ի՞նչն էր պակաս , փորն իսկ կուտէ էր .
Սակայն այս իր քեֆիկ լաւ
Քրքէն բերնէն տուտ եկաւ :

Յանկարծ մէկ ընկոյզ քա՛ վերէն փոքաւ ,
Փիլիկի նակսին շրտախ մը զարկաւ .
Յասկեց նա տեղէն եւ հա՛ իր նակաս
Գտաւ կսկրասուած եւ արեամբ ներկուած :
Հեկեկաց իսկոյն նա բազկասուած .
«Ուղիղ են , գոչեց , գործք Էուս, Տէ՛ր Ասուած ,
Զի ձմերուկներն եթէ լինէին
Իմ ուզածիս պէս ի վերեւ ծառին ,
Այժմ գլուխս ու ուղեղս ջախջախուած էին .
Ասուած իմ , փա՛նք քեզ , փա՛նք միշտ ի յերկին : »

ՎԱՆԱՆ Վ.

Վարժ. Արձակի վերածեցէք այս ոտանաւորը եւ գտէք բարոյականը :

35. Դ Ա Տ Ո Ղ Ո Ի Թ Ի Ի Ն

Մօր մը գլխաւոր հողը պէտք է ըլլայ մշակել իր
աղուն գատողութիւնը : Այս մասին բաւական է
միայն ըսել , թէ մայր մը ստէպ իր զաւկին հետ խօսեցրով ,
անոր մտային ընդունակութեան համեմատ
հարցումներ ուղղելով՝ կարող է ո՛չ միայն անոր բնածին
հետաքրքրութիւնը կարելի եղածին չափ գոհ

ընել, այլ եւ իր չորողին գտնուած որ եւ է առարկայէ, պատահած դէպքէ մը, բնական երեւոյթէ մը դաս հանել. անոր խորհելու կարողութիւնը գրգռել, ակտիւութիւնը, պարզ եւ բնական ոճով, այնպէս որ ամէն դաս զբօսանք մը դառնայ եւ ամէն զբօսանք՝ հրահանգ մը:

Բարոյական հրահանգ. — Նիւթական իրերու վրայ խօսելու ժամանակ՝ խոհուն մայր մը կարող է նաեւ բարոյական դասեր հանել, եւ գլխաւորապէս իր զաւակը ճշմարտութեան ընտելացնել: Մանկական հասակին մէջ զանազան կրից նշաններն արդէն կ'երեւին. կամասիրութիւն, ինքնասիրութիւն, անզբութութիւն, նախանձ, եւ այլն: Այս եւ ասոնց նման վատ բնազգումունքն ուղղելու գործն անհրաժեշտ է, որպէս զի արմատ չբռնեն եւ բնութիւն չդառնան: Մայր մը իր անուշութեամբն ու սիրովն կարող է անկեղծ ու արդարասէր ընել իր զաւակը. պարտի չներել երբէք ամէնէն թեթեւ ստութեան եւ պակասութեան, երբէք չխաբել, ո՛ր եւ է խոստում ճշդիւ կատարել եւ զգուշանալ ամէն անվայել ընթացքէ եւ անխոհեմ խօսքէ, որ իր զաւակին թարմ ու փափուկ մտքին վրայ տպաւորուելով՝ վատ հետեւանք կրնայ ունենալ:

Մէկ խօսքով, դաստիարակ-մօր էական պաշտօնը պիտի լինի ներշնչել պարտաւորութեան, բարեսրտութեան եւ ողորմասիրութեան զգացումունքն իր զաւակին, չէ թէ լոկ խօսքով՝ այլ այնպիսի օրինակներով զօրս կրնայ գտնել ընտանի շրջանին մէջ անգամ:

Վարժ. Ուղղածից գծերով զատեցէք նախադասութիւնները. Յետոյ որոշեցէք յակացուցիչներն ու յակացեալները:

36. ՈՐԲ ԹՈՉՆԻԿ

Մեր սանիւհէն բունիկդ առկախ՝
ձիւ նիւ երգես, քոչնի՛կ անհէր,
Ու փու լեզուով կ'ըսես. «ա՛խ վա՛խ.»
Ձմեռն եկաւ, փու ընկերներ
Թռան գացին հեռու երկիր,
Դուն միակուկ հոս մընացիր:

Եւ անձկութեամբ լի՛ աջ ու ձախ
Կը նայիս թէ կուգա՞ն արդեօք,
Ու փու լեզուով կ'ըսես. «ա՛խ վա՛խ.»
Թոչնի՛կ, թէպէտ որբ եւ անո՛ք՝
Յուրսին բուհին կը համբերես,
Ձի դուն անյոյս չես ինձի պէս:

Սիրքս լեցուած՝ յիշեմ յանախ
Կսրին մը որ գնաց ձեռքէ,
Ու քեզի պէս կ'ընեմ. «ա՛խ վա՛խ.»
Երբոր Ասուած զարուն դրկէ,
Ընկերներդ նո՛րէն կուգան...

Բայց ա՛լ չի գար իմ սիրական:
Շիրիմն անհուփ ծածկէ ցրմախ,
Գընա՛, քոչնի՛կ, քառի՛ր վրան,
Ու փու լեզուով ըսէ՛. «ա՛խ վա՛խ.»
Որբ էր, հոգւոյս հասորն էր ան.
Ըսէ՛ թէ կարն է կեանքիս թել,
Շուտով կ'երթամ զինքն ընդգրկել:

Վարժ. Արձակի վերածեցէք, եւ հոմանիշ ունեցող բա-
ռերը գտէք:

37. Կ Ն Ո Ջ Ս Ի Ր Տ Ը

Անիրաւաբար ըսուած է թէ կնոջ սիրտը փա-
փուկ է: Այո՛, գիւրազգած է կնոջ սիրտը, շուտով
կը կարեկցի, գիւրաւ կը վշտանայ. այլ կարծուածին
չափ փափուկ չէ: Կեանքի ամէն պարագայներու
մէջ, երբ սիրտը դեր մ'ունի կատարելիք, հոն է
կինը: Երբ թշուառութիւն մը կայ սփոփելու, հոն
կ'երեւնայ, եւ շատ անգամ հրաշքներ կը գործէ իր
քաղցր եւ սփոփիչ խրատներով: Եթէ վշտակիր մը կայ
մխիթարուելու, հոն ալ կը տեսնես զինքը, ուր կ'ա-
մօքէ ցաւերը իր կենարար սպեղանիով, սրտին բոլոր
սփոփիչ գանձերը կը թափէ, եւ կը յաջողի մեղ-
մացնել վշտացեալ սիրտը: Կինն իր կրած ցաւերուն
ալ կը դիմադրէ. սրտի ամէն պայքարներու մէջ
յաղթող կը հանդիսանայ միշտ, եւ եթէ երբեմն կքի,
երբէք չի կոտրիր, առակի եղէգին պէս: Երբ թըշ-
ուառութեան մէջ գտնուի, սրտապինդ եւ անվհատ
կը մարտնչի անողոք ճակատագրին դէմ. ինչ որ այր
մարդը պիտի վշտանցնէր ու կասեցնէր, կինն ան-
հրկուն կը մնայ անոր մէջ: Եթէ վիշտ մ'ունի, այդ
վիշտն որքան ալ բուռն ըլլայ, գիտէ դիմադրել ա-
նոր, չընկճիր բնաւ վշտի բեռին տակ: Ուր որ այր
մարդը յուսահատ կ'ողբայ, կինն յուսալից կը ժպտի:

Ինչէն է այս ոյժը կնոջ սրտին մէջ, ինք որ մարմ-
նով տկար արարած մ'է, ինչպէս կ'ըլլայ սիրտն այն-
քան զօրաւոր:

— Զի հաւատք ունի: Եւ այս հաւատքն է որ,
Սանդուխտէն մինչեւ Կատարինէ, այնքան վսեմ
արարքներ գործել տուած է հայ կիներուն իսկ:
Ուստի մաղթենք՝ որ հայ կինը միշտ հաւատքով մնայ:

ԵՒՓԻՍԷ Պ. ՕՏԵԱՆ

Վարժ. Գտէք տերայիները, եւ ըսէք թէ ինչ տեսակ բա-
ռեր են:

38. ՄՈՒԽՆ ՈՒ ԲՈՅՈ

(ԱՌԱԿԻԿ) Եմանդար

Մուխն այսպէս կ'ըսէր	« Եմ՝ մինչ լուսասու,
Շիկափայլ բոցին.	« Շողոզողուն ես դու: »
« Մա՛յր իմ որդեսէր,	Բոցն բաւ անոր.
« Ես քու բրնձին	« Աղջիկս, այդ բան նոր
« Դուստրդ եմ հարազատ,	« Զէ՛ երկրիս վրայ,
« Եւ յաշխարհի՛ քեւ	« Յորում ամէն բան
« Ունիմ՝ յար ազատ՝	« Պէտք է անխափան,
« Հոգի, մարմին, քեւ...:	« Ի՛ւր իսկ սեփական
« Այլ սակայն ինչո՞ւ	« Յոլումն ունենայ
« Ես զարեահոս, սեւ	« Որպէս զի լոյս այլ... »:

* *

Մանկանց — մարդկան — չէ բաւական
Լինել որդիս հարց պատուական,
Մերք հարք բոց են լուսաբուրդիս.
Իրենց որդիք՝ անպէ՛տ մուխ...:

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Բաց բառեր. Շիկափայլ, որդեսէր, բնածին, հարազատ, բնէ, յար, գարշահոտ, լուսասու, յորում, անխափան, սեփական, ցոլում, որդիս, լուսաբուխ :

Որոշեցէք ստորոգելիները, ապա արձակի վերածեցէք, ի վեր հանելով բարոյականը :

39. Ծ Ն Ն Դ Ա Վ Ա Յ Ր

Մարդկային ընկերութիւնը կը պահանջէ սիրել այն երկիրն ուր ի միասին ապրած ենք, եւ նկատել զայն իբրեւ հասարակաց մայր եւ ստնտու : Արդարեւ մարդիկ հզօր կապով մը միացած կը զգան զիրենք, երբ մտածեն թէ նոյն երկիրն, որ ի կենդանութեան կրած եւ սնուցած է զիրենք, յետ մահուան եւս պիտի ընդունի իւր ծոցը :

Յովսէփ մեռնելու ատեն ըսաւ իր եղբարց . « Աստուած պիտի այցելէ ձեզ եւ պիտի հաստատէ զձեզ այն երկիրն մէջ զոր խոստացած է մեր նախահարց : Իմ ոսկորներս ալ ձեզ հետ տարէք : » Այս եղաւ իր վերջին կտակը : Մեռնելու ատեն իրեն համար քաղցրութիւն մ'էր յուսալ թէ իր եղբարց պիտի հետեւի զէս ի այն երկիրն զոր Աստուած պարգեւած է իրենց իբրեւ ծննդավայր, եւ թէ՛ իր ոսկորները խաղաղապէս պիտի հանգչին հոն ի մէջ իր քաղաքակցաց :

Այս զգացումը բնական է ամէն ժողովրդոց : Թեմիսագոկէս Աթենացին իբրեւ մատնիչ արտաքսեալ էր իր հայրենիքէն եւ անոր կործանման կ'աշխատէր . սակայն մեռնելու ատեն մոռցաւ իր վրէժխնդրութիւնն եւ պատուիրեց իր բարեկամաց որ իր ոսկորներն իր հայրենիքն՝ Ատտիկէ՝ փոխադրեն եւ

զաղանապէս հոն թաղեն : Երբ մահուան ժամը մերձենայ, բանականութիւնը վերադառնայ եւ վրէժխնդրութիւնը դադրի, տոհմային սէրը կը զարթնուկը կարծէ գոհացում տալ իր ծննդավայրին եւ կը հաւատայ թէ իր աքսորավայրէն ետ կանչուած է մահուանէ վերջը :

Վարժ. Գտէք հակամիջեր . Պահանջել, սիրել, ապրիլ, հասարակաց, հզօր, միասնալ, կենդանութիւն, ընդունիլ, հաստատել, քաղցրութիւն, յուսալ, հետեւիլ, խաղաղ, բնական, արտաքս, կործանում, մոռնալ, բարեկամ, գաղտնապէս, մերձենալ, դադրիլ, զարթնուլ, գոհ, վերջ :

40. Ա Շ Ն Ա Ն Հ Ո Վ Ի Կ

« Որո՞ւ վրայ, կուլաս, հո՛վիկ,
« Ինչո՞ւ ցաւիս . դադրէ՛, հերի՛ք » :
— Մէկուն վրայ, բընաւ չեմ լար .
« Ես ոչ մէկուն չեմ մեղքնար » :
— « Ինչո՞ւ համար սուգ սրբսմուքիւն
« Ոգևոյս վրայ կը բերես դուն,
« Ողբ երգելով եղբերական,
« Տխուր ասեմ կէս գիշերուան » :
« Ինչո՞ւ համար . — Օր պիտի գայ,
« Գերեզմանիդ ֆարիմ վրայ,
« Գիշեր ասեմ՝ դարձեալ ա՛յսպէս,
« Լալ ողբալու պիտի գամ ես » :

ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Վարժ. Յոգնակիի վերածեցէք . Աշնան Հովիկներ . Գտէք հոմանիցներ . Լալ, ցաւիլ, դադրիլ, բնաւ, մեղքնալ, սրբսմութիւն, ողբ, երգ, եղբերական, գերեզման, քար, դարձեալ :

41. Յ Ի Շ Ո Ղ Ո Ի Թ Ի Ի Ն

Իմացականութեան առաջին կարողութիւնն է յիշողութիւնը . ինչպէս երախան բնազդումով իր մօր ծոցը կը փնտռէ, նոյնպէս յիշողութեամբ իր մայրը կը ճանչէ եւ անոր կը ժպտի : Միայն տղուն միտքը ստէպ կը մնան բառեր, եւ չէ թէ այդ բառերու նշկարներն կամ գաղափարները : Ուստի մօր մը պարտաւորութիւնն է մշակել գաղափարներն, եւ չէ թէ բառերու յիշողութիւնն, եթէ չուզեր որ իր զաւակը թուրթակ մը լինի : Մինչեւ եօթներորդ տարին ուսուցման եղանակը պարտի լինել բանաւոր, անգիր . իսկ միջոցներն էապէս զգայարանքը :

Անօգուտ է բեռնաւորել յիշողութիւնը բառերով . կան անխոհեմ մայրեր որ կը փափագին իրենց զաւակներն չուսող գիտուն ընել . ուստի գոց սերտել կու տան վէպիկներ, առակներ, ոտանաւորներ, թէեւ անոնց միտքը բնաւ չեն իմանար : Այս կերպով կը խանգարեն ոչ միայն յիշողութիւնն այլ եւ ստէպ իմացականութիւնը կը բթացնեն : Դաստիարակութեան գաղտնիքն ոչ այնքան միտքը տողորել է ծանօթութիւններով, որքան անոր կարողութիւններն զարգացնել, դիտել, համեմատել ու դատել տալով, որպէս զի որոշ, պայծառ սպաւորութիւններ եւ գաղափարներ ընդունի ուղեղն, եւ քիչ քիչ ճշմարիտը սուտէն զանազանել վարժի :

Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

Վարժ. Ուշադրութեամբ կարդացէք եւ գրեցէք պարզ բառերը . յետոյ նոյն պարզ բառերէն կազմուող բոլոր բարդութիւններն ու ամանցումները :

42. ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԴՆԵՐ

Թումաս աղբար եւ Թորոս ֆաշ բարեկամ
 Օր մը մօտի ֆաղաֆն երբալ ըսկսան .
 Թումաս սեսաւ մէշ սեղ նամբուն
 Ոսկւոյ էրսակ մը լեփ-լեցուն .
 Վար ծըռեցաւ առաւ զայն,
 Արտուցո՞ւ դրաւ ի գրպան :
 Թորոս ասաց ուրախ արտով .
 « Բաղդերնիս յա՛ւ յաջողեցաւ :
 — Զէ, կըրկեց Թումաս պաղուկ նայուածով,
 « Բաղդերնիս՝ այստեղ՝ չի յարմարեցաւ .
 « Թէ կ'ուզես, զրուցէ, բաղդրդ բանեցաւ : »
 Շաս սքրսմեցաւ սիրս Թորոսին՝
 Պաղ խօսեցով բարեկամին,
 Թէ եւ լրսեց իբր անարբեր,
 Սակայն արիւնը զարկաւ վեր :
 Յետոյ դարձէն անսառ մքսած ժամանակ,
 Վազեցին յանկարծ
 Թումասի դիմաց
 Արիւնկըզակ երկու կըսրին աւազակ :
 Խեղճը վախէն լեղապատ
 « Կորանք, կանչեց, Թորոս աղբար » :
 Աղբար Թորոս անարբեր
 « Կորակք, ասաց, մի՛ զրուցեր,
 « Այդ սեղ, կորայ, կուգայ յարմար :

Խոսորելով իր համբան՝
 Գրնաց մթաւ ծառասան :
 Թուամա մինակ ի՞նչ ընէր ,
 Սիրքը մեռնիլ չէր ուզեր .
 Պսսի շուսով ֆակն հանեց
 Աւազակաց ձեռքը յանձնեց :

Թէ դու յաջող ու լաւ օրիդ
 Քու բարեկամ չը յիշես ,
 Քու բարեկամդ ալ նեղ օրիդ
 Զի հայիւր բնաւ ֆու երես :

ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Վարժ. Արձակի վերածեցէք նոյնը համառօտելով : Գէքը
 դիմաւոր բայերն եւ որոշեցէք անոնց տեսակը , լծորդու-
 թիւնը , եղանակը , ժամանակը , թիւը , դէմքը . գէքը նաեւ
 տէրբայիները :

43. ՆԵՐԿԱՅ ԵՒ ԱՊԱԳԱՅ

Կ'անցնին մարդիկ ծաղկանց պէս որք կը բացուին
 առաւօտուն եւ կը թառամին երեկոյին ու կ'ըլլան
 ոտնակոխ : Սրբնթաց գետի մը ալեաց պէս կը վազեն
 կ'անցնին սերունդք մարդկան . չկայ բան մը որ կա-
 բող ըլլայ կասեցնել ժամանակին ընթացքն , որ իւր
 հետ կը քաշէ կը տանի նաեւ ամենէն հաստատուն
 եւ անշարժ երեւցած բաները : Դո՛ւն ալ , որդեակ ,
 դո՛ւն ալ , որ գեղածիծաղ եւ զուարճայից մանկու-
 թիւնը կը վայելես , գիտցիր որ այս զուարթագեղ
 հասակը փափուկ ծաղիկ մ'է , որ այն ինչ բացուած՝
 պիտի թռչնի թարչամի : Անզգալի կերպով ինքզինքդ

փոխուած պիտի գտնես . գեղատեսիլ չորհք , քաղցր
 զուարճութիւնք , հեշտալի բերկրութիւնք , ոյժ ու
 կորով , առողջութիւն եւ ուրախութիւն՝ ասոնք
 ամէ՛նն ալ երազի նման պիտի ցնդին անհետանան ,
 եւ ասոնցմէ տխուր յիշատակ մ'եւեթ պիտի մնայ :
 Հիւանդոտ ծերութիւնը՝ թշնամի ամէն զուարճու-
 թեանց եւ բերկրապատար վայելից՝ պիտի գայ երեսդ
 կնճռելու թոռմեցնելու , մարմինդ կորայնելու , ան-
 դամներդ տկարացնելու , սրտիդ մէջ խնդութեան
 աղբիւրը ցամքեցնելու , եւ ամէն բանի անզգայ ընե-
 լու՝ բացի ցաւոց : Այն ժամանակը շատ հեռու կ'ե-
 բեւի . աւա՛ղ , կը խարուիս , որդեակ . ահա կը փու-
 թայ , կը վազէ , կը համիի նա , եւ ներկայն որ կը
 փախչի , արդէն շատ հեռացաւ , որովհետեւ խօսած
 վայրկեանս կ'անհետանայ , եւ ո՛չ եւս կարող է ետ
 դառնալ : Ներկային վրայ մի՛ վստահիր , ուրեմն ,
 որդեակ իմ , այլ ապագային սպասելով՝ առաքինու-
 թեան խիստ ու գծուարին ճամբուն մէջ յարատեւէ
 եւ բարի վարքովդ , բարի գործովդ ու արդարասիրու-
 թեամբդ քեզ տեղ պատրաստէ արքայութեան մէջ :

ՖԵՆԵԼՈՆ

Վարժ. Այս հասուածն ամբողջ օրինակեցէք , հետեւեալ
 բառերուն տեղ հոմանիշները դնելով ,

Կը բացուին , կը թառամին , սրընթաց , ալեաց , կը վազեն ,
 կասեցնել , ընծացք , հաստատուն , զուարճայից , հասակ , փա-
 փուկ , այն ինչ , բացուած , պիտի թռչնի , զուարճութիւնք ,
 հեշտալի , բերկրութիւնք , ուրախութիւն , երազի նման , ան-
 հետանան , եւեթ , հիւանդոտ , ծերութիւն , թշնամի , երեսդ ,
 կնճռելու , կորացնելու , աղբիւր , ցաւոց , ժամանակ . կ'ե-
 բեւի , կը փախչի , վայրկեանս , խիստ , ճամբուն , յարատեւէ :

Նոյնը յորձակի վերածեցէք , այսպէս . «Դո՛ւք ալ , որդեակ-
 ներ , եւլն :»

44. Ա Ս Տ Ո Ւ Ա Մ

(ՀԱՐՑՔ ԱՌ ԱՐՏԵՄ)

— Ո՞վ լուսափայլ արեգին
ձառագայթներ է սրւած,
Եւ անթափանց գիշերին՝
Լուսին, աստղեր բանկազին .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Անհուն երկնից կապոյտ գոյն,
Եւ խոտին ո՞վ է սրւած
Այն կանանչն ուր իբր ՚ի բոյն
Յօղերն հանգչիլ զան այգուն .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Ո՞վ հոսաւէտ պուրակին
Շուխ, եւ բրոնզոյն է սրւած
Այն փետուրներ փափկազին
Որովք սլանայ նա յերկին .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Ո՞վ՝ աշխարհիս՝ մինչեւ ցարդ՝
Ամէն պիտոյն է սրւած,
Մերկ դաւսաց իսկ՝ իբրեւ զարդ՝
Տարով շուշան, յասմիկ, վարդ .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

Ո՞վ գփեզ գբգուռոյ բարի մօր՝
Այն վեհ գորովն է սրւած

Որով վրադ, ամէն օր,
Կը գուրգուրայ սիրով նոր .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Ո՞վ քաղցրահամ, գեղունակ
Քեզ պրտուղներ է սրւած,
Եւ այն նաւն որ շարունակ
Լընու փոքրիկ քա պրնակ .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Երբ մի սրղայ քաղցրադէմ,
Աչերն ՚ի վեր ամբարձած,
Ըսէ աղօթք մ՝երկնանէմ,
Ո՞վ կը լըսէ զայն, Արեւ՝մ .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

— Երբ սուրբ սիրով, ջինջ մըսով,
Գիշերն երթա՝ պատրասուած
Մահիկն հանգչիլ անխորով,
Ո՞վ կը հսկէ զըլխուդ քով .

— Մեր արարիչ Հայրն Ասուած :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարձ. Սա բառերուն սահմանը տուր. Օրինակ. Արեգ. —
«Լուսաւոր գունն որ կը փայլի ցերեկ ասնն, լոյս եւ ջերմու-
թիւն կուտայ Տիեզերքին :»

ձառագայթ, անձափանց, զիշեր, լուսին, աստղ, երկինք,
խոտ, բոյն, ցօղ, հանգչիլ, այգ, պուրակ, շուք, թռչուն, փե-
տուր, սլանալ, աշխարհ, դաշտ, զարդ, շուշան, մայր, օր, պր-
տուդ, ճաշ, պնակ, տղայ, քաղցրադէմ, այք, աղօթք, մահիկ,
զլուխ :

45. ԾԱՌԱՅԻ ՇԵՏ ՎԱՐՄՈՒՆՔ

Տան տէրն ու տիրուհին 'ի հարկէ պարտին հրա-
մայել ծառայից, բայց պէտք չէ մոռնալ որ սպա-
ւորներն ալ մարդ են, ունին ինքնասիրութեան եւ
պատուոյ զգացմունք, եւ հետեւապէս չափազանց
խստութիւն եւ գոռոզութիւն տեսարց կողմէ կրնան
վիրաւորել անոնց սիրտն, ատելութիւն գրգռել եւ
տան ծառայութեան մէջ խանգարում յառաջ բերել:
Ուստի, հարկ է բարեսիրական ձեւով հրամայել, եւ
որպէս զի սպասաւորները չմոռնան երբէք այն յարգն
ու պատիւը զոր պարտին իրենց մեծաւորներուն,
ասոնք ալ փոխադարձ մարդավարութեամբ վարուե-
լու կը պարտաւորին: Բաց աստի, տան տիրուհին
պարտի մերթ ընդ մերթ հոգ տանիլ սպասուհւոյն
նիւթական վիճակին, յորդորել որ ինայած ստակ-
ներն 'ի զուր չվատնէ, համակրիլ անոր կացութեան,
եւ 'ի վերջէ այնպիսի բարեսէր ընթացք մը բռնել
որ սպասուհին տունէն հեռանալու փափաք չառած է
եւ իր պաշտօնը հաւատարմութեամբ եւ սիրայօժար
կատարէ: Սակայն, միւս կողմէ, պէտք չէ տան տի-
րոջ եւ տիրուհւոյն բարեսիրութիւնը տկարութեան
եւ ընտանութեան սահմանները հասնի: Հարկ է
առանց բարկութեան ուղղել ո՛ր եւ է սխալմունք ու
անհոգութիւն որ կրնան տեսնուիլ սպասաւորներու
վրայ: Իսկ եթէ սպասուհին անուղղելի մնայ, նա
մանաւանդ անհաւատարմութեան եւ անկանոնու-
թեան նշաններ ցոյց տայ, խոհեմութիւնը կը պա-
հանջէ իսկոյն հեռացնել զնա տունէն:

Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

Վարժ. Սա հարցմանց պատասխանեցիք գրաւոր եւ բերա-
նացի: 1. Տան տէրն ու տիրուհին ինչպէս վարուելու են ծա-
ռայից հետ: 2. Փոխադարձաբար ինչպէս վարուելու են սպա-
սաւորներն ու սպասուհիները: 3. Տան տիրուհին ինչ ընելու
է իր սպասուհիին դրամական վիճակին համար: 4. Ասոր փո-
խարէն ինչ կը սպասուի ծառայողներէն: 5. Ե՞րբ հեռացնելու
է զանոնք տունէն:

Վարժ. Գտէք հոմանիւթներ. վարմունք, ի հարկէ, ծա-
ռայ, ինքնասիրութիւն, չափազանց, գոռոզութիւն, վիրաւո-
րել, ատելութիւն, խանգարում, յառաջ բերել, բարեսիրա-
կան, ձեւ, մեծաւոր, մարդավարութիւն, մերթ ընդ մերթ,
հոգ տանիլ, նիւթական, վիճակ, յորդորել, ի զուր, վատնել,
համակրիլ, կացութիւն, փափաք, քածել, սիրայօժար, ընտ-
նութիւն, բարկութիւն, ուղղել, սխալմունք, անուղղելի,
իսկոյն:

Վարժ. Գտէք հականիւթներ. Ծառայ, պարտիլ, հրամայել
մոռնալ, ինքնատէր, չափազանց, խստութիւն, գոռոզութիւն,
ատելութիւն, գրգռել, խանգարում, յարգ, մեծաւոր, խնայել,
վատնել, համակրիլ, հեռանալ, սիրայօժար, բարեսիրութիւն,
սկարութիւն, ուղղել, անհոգ, անկանոն, խոհեմ, պահանջել:

46. ՅԵՏ ՅԻՍՈՒՆ ԶՄՐԱՆ

Յետ յիսուն ձմեռան՝ չունիմ ըսացուած,
Ո՛չ չուն՝ ո՛չ հիւղիկ յարգէ ծածկըւած,
Բայց փոփոխ բախտին պարգեւներ խարդախ
Արհամարելով՝ երգեմ միտս ուրախ:

Յետ յիսուն ձմեռան՝ դեռ ծովեր ու սար,
Արեւը ոսկեվարս, դաւոս, հովիտս, դալար
Իրեւմ ընդ երկար՝ վայելեմ լրութիկ,
Եւ այս շատ իսկ է օրսիս իմ փոքրիկ:

Յէս յիսուն ամբան՝ սակաւին կայսառ
Շրջիմ հետխոսս ի ձոր եւ յանսառ ,
Եւ ոչ նախանձիմ հարուստին երբէք
Որ նոյն կառքին մէջ երթայ ցաւաբեկ :

Յէս յիսուն ամբան՝ պատերն են անզարդ
Համես սենեկիս . բայց երբ լոյս զըւարթ
Ներս կը բափանցէ , ցոյց սայ ինձ պատկեր
Սիրուն զաւակացս՝ իմ միակ գանձեր :

Յէս յիսուն ամբան՝ չունիմ ըսացուած ,
Ոչ մի քիզ պարեկզ , բայց գիտես , Ա՛սուած ,
Թէ ոչ արքներէս քրոած է գանգաս .
Թող միտ երջանիկ՝ բայց լինիմ աղփաս :

Յէս յիսուն ամբան՝ ո՛՛ Տէր , ինձ մի՛ սար
Ո՛չ փառք մուրացիկ , ո՛չ սիրս վեսահար ,
Այլ տո՛ւր ինձ նարեյ հացիկ անխարդախ ,
Եւ տո՛ւր ինձ երգել միտ գոհ եւ ուրախ :

Մ. ԱՃԷՄԵԱՆ

Վարժ. Սա բառերուն սահմանը տուէք. — Ձմեռ, ստացուած, յարդ, պարգեւ, ծով, հովիտ, սիրտ, անսառ, պատկեր, գանձ, պատ :

Արձակի վերածեցէք պարզ լեզուով :

47. Ը Ն Տ Ա Ն Ի Ք

Մարդկային ընկերական կազմաւորութեան առա-
ջին օղակն է ընտանիքը : Հին ժամանակներն՝ ան-
կերպարան եւ անկայուն՝ ընտանեկան կեանքը քիչ

քիչ կը կազմաւորի , եւ բնական անհրաժեշտ հիմ-
նարկութիւն մը կը դառնայ : Այս կանոնաւոր կազ-
մաւորութիւնը կը ստանայ ընտանիքը՝ չէ թէ որ եւ
է իշխանութեան եւ օրինաց շնորհիւ , այլ մարդ-
կային բաղդի , ընդածին պիտոյից եւ պատուոյ զօ-
րութեամբ , զոր վերջէն կրօնքը կը նուիրագործէ եւ
օրէնսդրութիւնը կը վաւերէ ու կ'ապահովէ : Ուս-
տի ներքին կանոնագիր մը , պայմանադրութիւն մը
չունի ընտանիքը . էպպէս իր հիմն է փոխադարձ
համակրութիւնն , իր բարոյական կապն է սէքն որով
զօղուած կը մնան ընտանեաց անդամները ժամանակ
մը նոյն յարկին ներքեւ՝ իբրեւ հոգեկից եւ շահա-
կից էակներ , եւ ապա իբրեւ արեւնակից եւ ձեռըն-
տու անհատներ՝ մարդկային մեծ ընկերութեան մէջ
որու մէկ մանրանկար պատկերը կը ներկայեն :

Եւ իրօք՝ հայր , մայր , մանկունք բնական սուրբ
սիրով միացած ընկերակիցներ են . հայրն իբրեւ իշ-
խան , մայրն՝ իբրեւ իշխանուհի եւ զաւակունք
իբրեւ սիրուն հպատակներ , որոց իւրաքանչիւրն իր
յատուկ պաշտօնը , պարտիքն ու իրաւունքն ունի ,
եւ որոց հանուր նպատակն է , սակայն , տան պահ-
պանութիւնն ու բարօրութիւնը :

Բայց տան կենսատու հոգին՝ սիւնը մայրն է ,
որ անոր մէջ բացարձակ կը տիրէ , որ կը հսկէ , կը
անօրինէ , կը հրամայէ եւ բնածին ճրից եւ մասնա-
ւոր ծանօթութեանց կարօտ է , որպէս զի իրապէս
տունը չինէ , պահպանէ , չէնցնէ եւ իր ամուսնոյն
եւ զաւակացը նախախնամութիւնն եւ երջանկու-
թեան ազբիւրը դառնայ : Սովորատ կ'ըսէ . — Մայր
մեղուն է տան տիկինն . ուր որ գտնուի՝ ա՛նդ կը

գանուի եւ փեթակը . եթէ հեռանայ , մեղուները կը
ցրուին , բջիջները կը խանգարին , մեղըն անգամ իր
անուշ համն ու հոտը կը կորուսէ :

Քաց. բառեր. Կազմաւորութիւն, օղակ, անկերպարան,
անկայուն, անհրաժեշտ, հիմնարկութիւն, իշխանութիւն,
օրէնք, ընդածին, նուիրագործել, վաւերել, ապահովել,
պայմանագրութիւն, էպպէս, համակրութիւն, զօղ, հոգեկից,
շահակից, էակ, արենակից, ձեռնսու, անհաս, մանրանկար,
իշխան, հպատակ, հանուր, նպատակ, բարօրութիւն, կենսա-
տու, սնօրինել, բնածին, ծիրք, նախախնամութիւն, փեթակ,
բջիջ, խանգարիլ :

Վերլուծութիւն իմաստի. 1. Ի՞նչ է ընսանիքը: 2. Հին
ասեններն ինչպէս էր: 3. Ի՞նչ կերպով կը կազմաւորի այն:
4. Ի՞նչ է ընսանեաց հիմքը: 5. Ի՞նչ պաշտօն ունի հայրն ըն-
սանեաց մէջ, իսկ մայրն, իսկ զաւակները: 6. Ո՞վ է ընսան-
եաց բացարձակ տէրը: 7. Ի՞նչ է անոր կատարելիք դերը: 8.
Ի՞նչ ըսած է Սոկրատ:

48. ՎԱՐԴ ԵՒ ԴԵՂԱԳՈՐԾ

Դարնան աղուր մէկ օրով
Դեղագործին մէկն իր պարտէզն իջնելով՝
Ասկէ խոս մը կը կորզէր ,
Անկէ տերեւ մ' կը կտրէր ,
Ու մախաղին մէջ կը շարէր կարգ ըստ կարգ ,
Իրեն համար չէր չոր արմատն ալ անարգ :
Վարդին ալ մօտն երբ հասաւ ,
Աղուր բացուեւ էր տեսաւ .
Ծիլ ծիլ կարմիր տերեւներ
Յօղապանոյն տարածեր՝
Օրիորդի պէս քննուե
Նազէր հոտովն իր անուռ :

Երբ դանակին շողիւնը խեղն վարդ տեսաւ ,

Գլուխը կը բեց . « Ահ , ըսաւ ,
Իմ ալ վախճանքս հասաւ . . . :
Խնայէ՛ , պա՛րոն , խնայէ՛ յիս ,
Գըքա՛՝ ծաղիկ հասակիս : »

Ու մարգարտէ արցունքներ
Տերեւներէն կը բափէր :

« Մի՛ , մի՛ տրտմիր , ո՛վ գեղաւուր՝ ազնիւ վարդ ,
Պատասխանեց անոր՝ մարդ .

Այս է բարեաց նակասագիր , չգիտե՞ս ,
Ամէն լաւ բան քեզի պէս

Ուրիշներուն աղէկութեանն է համար .

Թէ որ բու կեանք չէ երկար ,
Բայց ուրիշին օգտին եթէ զայն զոհես՝
Երկարագոյն զայն կ'ընես .

Մէկուն աչքին դեղ կ'ըլլաս ,
Միւսին անուռ իւղովը սիրտ կը բանաս ,
Տերեւներովդ ալ փափկիկ
Լինիս դու դեղ ու փայտահամ ուտելիք : »

Վարդին կեանքէն սովբեցէք ,
Դուք որ մէկուն եւ կամ միւսին սատարէք .
Պէտք ըլլալու ձեռք էք . . . :
Բայց ո՛վ չուզեր բողբուլ վարդին պէս անուռ
Անուն մը հոս , ու յիշատակ փայտայուռ :

Վարժ. Գտէք ածականներն ու գոյականները :
Արձակի վերածեցէք եւ գտէք բարոյականը :

49. Մ Ա Ն Կ Ա Կ Ա Ն Ս Ի Ր Տ

Թող հայր մը կամ մայր մը լաւ խորհի իր զաւակը դուրս զրկելէ առաջ: Այն սնային կապերն որք տղուն սրտին շուրջն անթիւ ու նուրբ ոտայն մը կը յօրինեն՝ կտրելէ առաջ թող մտածեն, ընտանեկան տշխարհի գողտր ու սուրբ մթնոլորտէն զրկելէ առաջ խորհին: Իբաւ, կան տղեկներ որք նրբազգած, քնքուշ սիրտ չունին. որոնց համար պանդխտութիւնը կրկին զբօսանք մ'է, եւ ի դարձին, իրենց բնիկ զգացումներն աւելի զօրութիւն առած կ'երեւին, նման այն բոյսերուն որք, առանց տերեւ մը թափելու, կարող են բաց օդին աճիլ ու աճանալ, եւ սնական կենաց ջերմոցը վերադառնալ քան զառաջինն ուժեղ եւ յուսալից: Բայց կան նաեւ տղեկներ որք երբ իրենց սիրելեաց խօսակցութենէն ու տեսակցութենէն զրկուին, երբ մօր մը ներողամիտ գորովը չվայելեն եւ սնային աննշմարելի՝ բայց ազգու ներգործութենէն հեռու մնան, այնպիսի հարուած մը կ'ընդունին որ ընդմիշտ կը տեւէ: անագորոջն ձեռօք խզել է, ինչ որ խստութիւն չկրնար տանիլ, եւ այն սրտայոյզ հառաչները որով հրածնախի ողջոյնները կ'արտասանեն, հառաչներ են որ ապագայ տարիներուն մէջ աւելի ուժգին պիտի արձագանգեն, եւ իրենց թողած աւերմունք սոսկալի՝ անդարմանելի պիտի լինին:

Աստուած գթայ այն տղեկին որ կանուխ հառաչելու կը վարժի. իբրեւ զգացում, դատապարտէ զայն, եթէ կամիս. ո՛րչափ կամիս՝ գովէ տղեկին

սրտին անվեհերութիւնն ու ոյժը, սակայն սիրոյ ա՛յնպիսի քաղցրալուր թելեր կան որ երբ զարնուին, դաշն ու քաղցր երաժշտութիւն մը կը յօրինեն որ կենաց ամէն ներդաշնակութեանց համար ականջը կը սփոփեն, զգայուն կ'ընծայեն: Այս թելերն եթէ փոքր ինչ դաժան եւ անբնական կերպով ձգտին, կը կոտորին եւ ընդմիշտ կը կոտորին:

Ուրեմն, հսկէ՛ տղուդ վրայ եւ իր բնութիւնը փորձէ թէ ի բնէ կրնա՞յ բռնադատութիւն կրել. փորձէ թէ տոկո՞ւն է կամ փափուկ: Եւ եթէ փափուկ ու զգայուն է, յանուն Աստուծոյ, — եթէ քու եւ իր անդորրութիւնն աչքիդ արժէք մ'ունին — մի՛ ներշնչեր անոր պատանեկան դժնեայ ոգի մը, որով իր ընտիր զգացմանց փափկութիւնն ու ճութութիւնը զսպել՝ մոռնալ իրեն փառք համարի:

Վարժ. Quis quis սիւնակներու մէջ գեցեք այս հասուածին բառերը, որոշելով՝ պարզ, բարդ եւ անանցելի:

50. Մ Ա Ռ Ը

(ՀԻՆ ԱՌԱԿ)

« Կաղնի մ'եմ ես յաղթ ու վրսեմ,
 Բարձր, հասարմաս եւ հուժկու,
 Գըլուխս հասնի ամպոց ի սեմ,
 Ծաղրէ կայծակն անարկու:

« Իմ քանձր ու քաւ ոսոց մէջէն
 — Անյաղթ մագեր Սանիսոնի —
 Վայրագ հովերն ի գո՛ւր փըչեն՝
 Յորոց աշխարհ սասանի:

« Արեւ , անձրեւ , ձիւն ու կարկուտ ,
Տարեց զայրոյթն , ոխն ու քէն ,
Զեն խորհակեր ոյժս անկապուտ ,
Ես չեմ վախնար երկինգէն . . . »

« Ճիւղերուս մէջ պատշապարին
Թռչնոց բոյներ բազմաթիւ ,
Որոնց զըւարթ երգ ու պարին
Ականջ դընեմ ցայգ ու սիւ :

Շուքիս ներքեւ հովիւք յամեն ,
Մոռնան վիտս , ցաւ , ամէն բան ,
Մինչ փառես երգեն սարեակի ամէն
Եւ սոխակներն օրհնաբան :

« Ոսներուս սակ բոյսեր բոլոր
Թըզուկ , գանան են չնչին ,
Որք ուտ կամ վաղ , ոլոր մոլոր ,
Կոտրին , փերին , կորրնչին :

« Ես՝ անասան եւ զերթ կոթող՝
Ապրիմ , տեւեմ , ծառ հսկայ .
Զիս տապալող , կամ ինձ յաղթող
Աշխարհիս մէջ ոչինչ կայ . . . »

— Մայր Բընութիւնն , արդար կիրճով
Անոնց դէմ որք յոխորհան ,
Հրպարտ ծառին արմատին քով՝
Ո՛րդ մը դըրաւ անպիտան . . . :

Բաց. բառեր. Յաղթ. վտեմ, հասարմաս, հուժկու, ամպոց ի սեմ: ծաղրել, թաւ, անյաղթ, վայրագ, յորոց, սասանիլ, տարեր, զայրոյթ, ոխ, քէն, խորհակել, անկապուտ, ցայգ, սիւ, յամել, օրհնաբան, թզուկ, գանան, կորնչիլ, անսասան, զերթ, կոթող, հսկայ, տապալել, կիտր, յոխորհալ:

Վարժ. Պատկերէք նոյնը եւ ի վեր հանեցէք բարոյականը:

51. ԱՆԲԻԾ ՀՈԳԻՆԵՐ

Երբեմն սաստիկ պէտք մը կը զգամ խօսելու խօսուընտելու՝ դեռ անբիծ մնացած հոգիներու գեղջուկ՝ պարզ մարդոց հետ : Ապականութիւնն այդ մարդոց մէջ տարածուած չէ դեռ . պա՛րզ մարդիկ , սրտո՛վ ալ պարզ մտքո՛վ ալ պարզ : Քոչաչը շապիկը դեռ վիզերնին չի չարչարեր , ո՛չ սրածայր նեղ կօշիկն՝ ոտուընին . ո՛չ ակնոց ունին քիթերնին , ո՛չ ձեռնոց՝ ձեռուընին : Օրօրօցէն գերեզման երկնցող ճամբուն վրայ չի՛փ-չիտակ կը քալեն . դարձուածքներ , կեցուածքներ , աջ ու ձախ խոտորումներ եւ դեղեւումներ չունին , չիփ-չիտակ կ'երթան օրօրօցէն գերեզմաննոց երկնցող ճամբուն վրայ , ճամբուն քարերուն՝ իրենց ոտքէն հանած արեանը խառնելով իրենց արեւակէզ ճակտին ոլոռն ոլոռն տաք քրտինքը : Իրենց գրպանը՝ գալար գալար դարձող քսակ մ'ունին հեշաչ վաստակի , որուն մէջ կարմըրուկ կլորիկը շատ անգամ չի գլորիբ՝ այլ որուն տակ տաք փարան մի՛շտ կայ ժամուն համար , աւանդական գանձանակի՛ն համար . իրենց կոշտ կապած կռնակը թանձր կաշի մ'ունին որուն վրայ երկրագունտը պիտի վերցնէին՝ եթէ կարենար զրուել

հոն . այո՛ , ուժերնին այնքան շատ է , վասն զի
 դնգերը միշտ աշխատութեան մէջ է , միշտ ոտքը
 ձեռքը կը շարժի այդ ժողովրդային մարդերուն , ո-
 րոնք ժամուն սուրբ աւագանէն մինչեւ հողվարքին
 հանգիստ փո՛ւր՝ չի՛ փշիտակ կը քալեն կեանքին
 ճամբան , քրտինքնին աղամանդի նման փայլուն
 խոշոր կունտ կաթիլներով կաթելով իրենց անբիծ
 ճակատէն՝ ու հաստ՝ հաստատաքայլ ոտուրնին եր-
 բեմն երբեմն զարնուելով ճանապարհին սուր քա-
 բերուն քարընդոսներուն : իրենց Ատլասի թիկուն-
 քին վրայ միշտ բեռ մը կայ՝ մեծ անազին , սակայն
 իրենց հողուոյն համար այնքան թեթեւ է մեծագոյն
 բեռը կեանքին . — իրենց խղճմտանքին վրայ բեռ
 չունին : Տարակոյսը դեռ չէ մտած իրենց մտքին մէջ ,
 ո՛չ նենգութիւնն՝ իրենց սրտին մէջ , ո՛չ ալ սեւ յու-
 սահատութիւնն՝ իրենց հողուոյն մէջ : Թռչունն՝ ե-
 զանակները ծանուցանելու , հունտերն երկրէ երկիր
 տանելու ցանցնելու պաշտօնն առած է Աստուծմէ .
 զառն ու ոչխարն՝ Աստուծոյ հրամանաւ զոր Աբրա-
 համին տուաւ՝ զօղիեղն հարուստին եւ իշկեւպեճ
 աղքատին ու մորթն ալ հովիւին նուիրելու սահ-
 մանուած է . իսկ մարդն անտրտունջ աշխատելու ,
 առտուն խաչակնքելով եւ իրիկունը ծնրադրելով
 երկնաւոր Հօրը առջեւ , մարդն ոտքով ու ձեռքով
 աշխատելու համար ծնած է , մարդը մահկանացու՝
 որուն անմահութիւնն է բաժին գերեզմանէն ան-
 դին : Կեանքին ըմբռնումն , արարածոյ կոչումն ,
 անվրէպ իմաստասիրութիւնն ա՛յս է ժողովրդեան
 մարդուն համար :

Քաց. բառեր. Անբիծ, գեղջուկ, ապականութիւն, սրա-
 ծայր, խոսորում, դեղեւում, արեւակէզ, ոլոռ ոլոռ, գալար
 գալար, աւանդական, դնդեր, հողվարք, քարընդոս, Ատլասի,
 սարակոյս, նենգութիւն, յուսահասութիւն, անհոսունջ, ըմ-
 բռնում, կոչում, իմաստասիրութիւն:

Վարժ. Համառօսեցէք այս հասուածը:

Վերլուծութիւն իմաստի. 1. Ո՛չ է այս հասուածին
 նիւթ եղող պարզ եւ անբիծ հոգին: 2. Ի՞նչ նկարագիր ունի
 այն (պարզասիրութիւն, պարկեշտութիւն, կորով, կրօնասի-
 րութիւն, եւ այլն): 3. Ի՞նչ կը նշանակէ սա խօսքը. «իրենց
 կունակին վրայ երկրագունքը պիտի վեցնէին եթէ կարենար
 դուրիլ հոն»: 4. Ինչո՞ւ համար ծնած է մարդը:

52. Զ 0 Ն

Այսօր գեղեցիկ քո անուան է օտն ,
 եւ ես փափաքիմ ընել քեզ մի ձօն .
 Քայց ոչ մարգարիս կամ ակն ոսկելար ,
 Զի սիրոյ է ազնիւ քան զամեն գոհար :

Եթէ ընծայեմ քեզ վարդ գեղեցիկ ,
 Ո՞հ , այն ալ , ափսոս , է շատ վաղանցիկ ,
 Մինչ դու ձիւր ունիս անմեղ հոս բուրել ,
 Որ վարդին հոսէն քայցր է առաւել :

Թէ կարենայի՛ փայլուն ասեղներ
 Քաղելով յերկնից , քեզ քայի նրւեր .
 Այլ զի չեմ կարող՝ կը մաղթեմ օրէս
 Որ փայլի ճակատ քո միտք աստղի պէս :

Վարժ. Արձակի վերածեցէք այս հասուածր:

Ուղղածից գծերով զատեցէք նախադասութիւնները, եւ որոշեցէք էական մասերը (ենթակայ, բայ, ստորոգելի եւ խնդիր):

53. ԵՐԵՔ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Երեք պաշտօն կայ ուր զրամի սէրը մարդուս համար կը դառնայ աններելի մոլութիւն. ասոնք են քահանայի, դաստիարակի եւ բժիշկի պաշտօնները: Ըսել չենք ուզեր թէ այս երեքին ստակ եւ ապրուստ պէտք չեն: Բայց, եթէ ասոնց աչքին՝ զրամն առաջնակարգ դիրք մը բռնէ, իրենք աւ գարշելի կ'ըլլան մարդոց աչքին: Ամէնքս ալ ներողամիտ աչքով կը նայինք արծաթասէր վաճառականին վրայ. եթէ զինուորական մը սիրէ՝ ճոխ, զեղիս ու շոյլ կեանք՝ ամենեւին չենք խօսիր անոր վրայ, չենք բամբասեր, չենք դատապարտեր. բայց, եթէ քահանայ մը, դաստիարակ մը կամ բժիշկ մը սիրէ ճոխ ուտել-խմել, շոյլ ապրիլ, պերճ հագուել եւ զարդարուիլ՝ մեր մտքին մէջ զանոնք կը համարինք կարգազուրկ եւ պաշտօնանկ. չենք հաւատար անոնց օգտակարութեան՝ իրենց պաշտօնին մէջ. չենք գնահատեր անոնց հմտութիւնն՝ իրենց արուեստին մէջ: — Ինչո՞ւ: Պատճառն ակներեւ է, ամէնքս ալ գիտենք: Թէ՛ քահանայ, թէ՛ բժիշկ, թէ՛ դաստիարակ՝ պաշտօնի սկսած օրէն պէտք ունի շարունակ ուսանելու, ուսումնասիրելու եւ կատարելագործուելու. ասոր համար ժամանակ պէտք է: Եթէ անոնք անձնատուր ըլլան արծաթ սիրելու, զրամ դիզելու եւ ճոխ ապրուստ վայելելու՝ իրենց թան-

կազին ժամանակն ապարդիւն կը կորսուի իրենց ասպարէզին համար, եւ անոնք ո՛չ միայն չեն կատարելագործուիր, ո՛չ միայն իրենց հմտութիւնը չաւելնար, այլ եւ օր ըստ օրէ մաս մը կը կորսնցնեն իրենց գիտութիւնէն, կը տգիտանան: Երկրորդ պատճառ մ'ալ կայ որ ժողովուրդը չներեր այս երեք պաշտօնին նուիրուած մարդոց՝ արծաթսիրութիւն եւ զեղխութիւն: Քահանայ, դաստիարակ եւ բժիշկ ո՛չ միայն խօսքով պարտաւոր են խրատելու ժողովուրդն, այլ եւ իրենց անձնական համեստ ու չափաւոր կեանքով օրինակ ըլլալու են անոր — ինչ որ աւելի համոզիչ՝ աւելի զօրեղ փաստ մ'է, քան թէ ամենաճարտար լեզուն:

Վարժ. Գտէք հոմանիւսները. Դրամ, զարշելի, արծաթասէր, ճոխ, զեղիս, համարիլ, ակներեւ, ապարդիւն, համեստ, փաստ, ճարտար:

Գտէք հակահիւսները. Սէր, աններելի, մոլութիւն, առաջնակարգ, զարշելի, ներողամիտ, ճոխ, շոյլ, պերճ, օգտակար, թանկագին, ապարդիւն, աւելնալ, կորսնցնել, գիտութիւն, զեղխութիւն, համեստ, չափաւոր, զօրեղ:

Վերլուծութիւն իմաստի. Որոնց համար աններելի է զրամի սէրը եւ ինչո՞ւ: Ո՞րն է առաջին պատճառը, ո՞րն է երկրորդ պատճառը: Ի՞նչ ընելու են քահանան, դաստիարակն ու բժիշկը:

54. Ա Ս Տ Ե Ղ Ա Շ Մ Ա Յ

Աստղագէտ մ' աչքին դիտակ՝
Պրօքսելով լայն եւ արձակ
Դաւեսին վրայ, վերէն 'ի վար
Զընկէր դիտէր՝ յերկնից կամար

Շարուած աստղեր , մոլորակներ .
 եւ հոն կարդալ՝ մըսէէն կ'անցնէր ,
 Յաջող , Տըխուր ելի եւ արկած ,
 Մահկանացուաց համար պահուած :
 եւ ահա ինքն՝ դիմաց կեցած
 Զրհորին մէջ ինկաւ յանկարծ :
 « Ի՞նչն կ'ուզէիր , — մէկը ասաց ,
 « Տեսնել ի՞նչ կայ վերը ծածկուած ,
 « Մինչ չի տեսար բըրբիդ դիմաց ,
 « Գուր ջրհորին բերանաբաց : »

ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Քաց. բառեր. Աստեղահմայ, դիտակ, գններ, կամար, մոլորակ, ելք, արկած, մահկանացու.

Վարժ. Ձեռքէք ամականներն ու մակբայները :
 Նոյնը արձակի վերածեցէք աւելի ճոխացնելով :

55. ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ իւրաքանչիւր անհատի կը պատուիրէ ճշգրէ եկամուտն ու ծախքը , ջանալ անպէտ ծախուց չենթարկուիլ , եկամուտէն աւելցածը վստահելի տեղեր ի պահ դնել շահով , եւ աշխատութեան ձեռնարկուած օրէն այս ուղղութեամբ անընդհատ շարունակելով՝ փոքր առ փոքր խնայել : Այս կերպով խնայուած դրամն , սկիզբներն որքան աննըչան , տակաւ առ տակաւ շահաբերուելով եւ շատնալով՝ կեանքէ անբաժան եղող փորձանաց եւ վտանգներու ժամանակ մեծապէս կը նպաստէ մարդու՝ ա՛նոնց դիմապրաւելու՝ առանց կարօտ մնալու հանրութեան օժանդակութեան , եւ այսպէս ինքնօգնութեամբ ազատիլ գժուարին կացութենէ : Ասկէ զատ՝ խոհե-

մութեամբ ի գործ դրուած խնայողութիւնը մարդուս աշխատելու եռանդը կը գրգռէ եւ անընդհատ գործունէութեան խրախոյս կուտայ , զի մարդ կը զգայ անոր օգտակարութիւնը եւ աստիճանաբար գիտակցութիւն կ'ունենայ թէ՛ իր ճակտի քրտանց արդիւնքը , իր արդար վաստակն իրեն համար ապահով կացութիւն , մարդկային ընկերութեան մէջ համարում եւ վստահութիւն յառաջ բերելու , երջանիկ կեանք , անկախ դիրք եւ ասոնց յարակից առաւելութիւններ վայելելու անվրիպելի միջոց մ'է :

Երբ մարդ կը մտնէ կենաց պայքարին մէջ՝ բնականաբար կը զգայ դրամի կարեւորութիւնը եւ կ'աշխատի հետզհետէ աւելցնել իր՝ շահու միջոցները : Եւ որովհետեւ այս եւս իրաւ է որ ունայն վաւաքներու գոնացումն եւ շահու նուազութիւնը ստէպ արգելք կ'ըլլան խնայողութեան գաղափարին գործադրութեան , հետեւապէս ծնողք կամ խնամակալք պէտք է որ կանուխէն խնայողութեան վարժեցնեն իրենց զաւակներն , իրենց խնամակալութեան յանձնուած մատաղատի էակները :

Կրնայ առարկուիլ որ , մէկ կողմէ փոքր շահեր եւ միւս կողմէ անհատական եւ ընտանեկան անհրաժեշտ ծախքեր ունեցողը չկրնար միանգամայն խնայողութիւն ալ ընել : Սակայն կը պնդենք որ մարդ ամենէն համեստ վիճակի մէջ անդամ կրնայ աւելորդ ծախուց գոները հետզհետէ գոցելով՝ գոնէ փոքր գումարներ խնայել , որոնք արդիւնաւոր ու վստահելի ձեռաց մէջ շահագործուելով՝ պզտիկ հարստութեան մը եւ խնայողին ապագայ բարեկեցութեան հիմը կրնան կազմել :

Վարժ. 1. Ի՞նչ է *սնտազիսութիւնը*. 2. Ի՞նչ բանի օգուտ ունի *խնայուած դրամը*. 3. Ուրիշ ինչ բանի կը նըպաստէ. 4. Խնայողութեամբ ուրիշ ինչեր կրնան առաջ գալ. 5. Ի՞նչ ըսել է *կենաց պայքար*. 6. Ե՞րբ կը սկսի այդ շրջանը. 7. Այն ասեն մտրդ ինչ կը զգայ. 8. Ի՞նչ ըսել է *ունայն փափաքներ*. 9. Ի՞նչ ընելու են ծնողք եւ խնամակալը. 10. Տըղաք ինչպէս կրնան վարժուիլ խնայողութեան. 11. Փորբիկ խնայողութիւններն արհամարհելու են թէ... (շարունակեցէք):

56. Գ Ո Յ Ն Ե Ր Ը

Ամէն զգայարանք իր սրնունդ կ'ուզէ
 Աչաց սրնունդն ալ վրձինն է, գոյնն է,
 Ինչ որ կը տեսնենք, անուշտ գոյն մ'ունի,
 Գոյները տրեքն հանուր աշխարհի:
 Գոյնի մէջ ծրնինք եւ գոյնով ապրինք,
 Գոյնն անբաժան մեզ՝ միտք ընկեր ունինք.
 Գոյնը նրկարել վրձինի գործ է,
 Գրիչն անկարող՝ չգիտէ զի՞նչ գործէ,
 Գրիչ չէ կարող սալ գոյնը գոյնին,
 Գոյնը նկարել յասուկ է է ին,
 Ի՛նչքան եւ հարստ գրիչներ շարժին,
 Իւր եւ ներկ պակսին գրչէն փերողին,
 Թէ ոչ նոյն նրման այլ գէթ մի ըսուեր
 Տալ ջանամ գոյնէն մասնետրս ի յերե:

Վարժ. 1. Ի՞նչ գոյներ կը ճանչնար. 2. Որո՞նք են զգայարանքները. 3. Աչաց սնունդն ինչ է. 4. Ի՞նչ կը նշանակէ այդ ասութիւնը. 5. Ի՞նչ տարբերութիւն կայ գրիչով նկարագրելուն եւ վրձինով նկարելուն մէջ. 6. Ի՞նչ կը կոչուի գրիչով նկարագրողը, իսկ վրձինով նկարողը. 7. Որո՞նք են գեղարուեստք:

57. ԱՄԷՆ ԲԱՆ ԱՍՏՈՒԾՄԷ Է

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այն սեւ հողէն՝ վարդն իր ծիրանի գոյնը կ'առնէ, շուշանը՝ իր բեհեզը. Ի՞նչպէս կ'ըլլայ որ պզտիկ հունտը մեծ ծառ կը բուսցընէ. ինչէ՞ն գիտեն բոյսերն իրենց գալու ժամանակը, իրենց կարգն ու իրենց տեղը:

Ձիւնը իջնելէն վերջը, եղնագին դուլը հողէն դուրս կը հանէ, ու գարունը հասնելուն «Ահա ես ալ եկեր եմ», կ'ըսէ:

Կան ծաղիկներ որ ամառուան արեւը կ'ուզեն. դափնին ձմեռուան տխրութիւնը կը զարդարէ:

Ամէն բոյս կը բերէ իրեն նման բոյսեր. ցորենին հասկը կորիզէ առաջ չի գար, խնձորին կուտը չի կրնար կեռաս հասցնել:

Ձիւնը՝ երկրիս երեսը ծածկած ատեն, սառը՝ բոյսերը պատած ատեն, Աստուած կը հագայ որ չի չորնան.

Ծառերը կը ցամքին, կը թափթրփին, կարծես թէ միայն ոսկորնին կը մնայ: Աստուած գարնան շունչը կը փչէ անոնց վրայ, մէկ մ'ալ տերեւներ կը հագնին, կը սկսին ողջանալ:

Բոյսերուն պահուիլը՝ Աստուծոյ հրաշալի գործերուն մէկն է. երբ որ ամէն բան զԱստուած կը քարոզէ, պէտք չէ որ ես խօսիմ. ամէն դաշտ բացուած գիրք մ'է, ամէն ծաղիկ գրած դաս մը:

Առուակը որ կը խոխոջայ, ձայն ու լեզու ունի. ամէն արարած կը պատմէ իր ստեղծողն ու փառք կուտայ անոր:

Չենք կրնար զԱստուած տեսնել , վասն զի աչքի տակ չընկնիր . բայց իր գործերը տեսնելով՝ զինքը կը պաշտենք .

Ո՛րչափ որ մէկուն խելքը բաց է՝ անչափ աւելի պարտական է զԱստուած օրհնելու . բայց ո՛վ կրնայ Աստուծոյ գործերուն թիւն ու չափը գիտնալ .

Ղ. ԱԼԻՇԱՆ

Բաց բառեր. Ծիրանի, բեհեզ, եղնագի, դափնի, կորիզ, խոխոջալ .

Վարժ. Վարդը ծաղիկ է . գէթ ուրիշ ծաղկանց անուններ :

Վարժ. Դափնին ծառ է . գէթ ուրիշ ծառերու անուններ :

Վարժ. Առուակին ծայրը կը կնչուի խոխոջ կամ դոջիւն . ինչի ծայն է շլաճիւն, ճողփիւն, ճոնչիւն, խօշիւն, սօսաւիւն, խոնսիւն, ճոնչիւն, բոմբիւն, հոնսիւն, արձագանգ, ճարճասիւն, շառաջիւն, գանգիւն կամ դողանչիւն, Թնդիւն կամ ռոփիւն, խարշափ, տրոփիւն, սոյլ, ծափ, մրմունջ, վանգիւն .

58. ԻժՆ ՈՒ ՏԶՐՈՒԿԸ

Մի օր , պատահմամբ , իժ մ'ել մի ՏՐԳՐՈՒԿ
Միմեանց դէմ ելան . Իժն ըսաւ . « ԲՈ՛ւՐՈՒԿ ,

Դու ալ՝ ինձ նըման՝

Մի արիւնխրման

Տրգեղ սողուն ես . Բու խայրուածք ալ միտս՝
Որպէս իմս՝ ազդէ մարդկան ցաւ եւ վիտս .

Ես՝ խոտերուն տակ ,

Դու՝ ջուրց ի յատակ ,

Կ'ապրինք յաւիտեան անուրբ ու խոնարհ .

Կայ սակայն մի կէտ գոր չեմ հասկընար .

Ունինք՝ ես եւ դու՝

Ակռայներ ազդու .

Անունդ է Տրգրուկ , իսկ զիս կոչեն Իժ ,

Կը սիրեն ըզեզ , մինչ զիս անպատիժ

Չեն բողուր , գիտես ,

Երբոր խայթեմ ես .

Ձիս կը հալածեն անդուլ անդադար ,

Եւ միտս կը սպաննեն , բրնաւ չեն գրթար .

Դու գիտեր եւ տի՛

Գրտնես յարգ պատիւ ,

Ըզեզ կ'որոնեն , հանեն ի վաճառ :

Այս մեծ խրատութեան ի՞նչ բան է պատճառ :

— Ո՛հ , խիստ պարզ է այդ .

Միմեանց նըման խայթ

Ունինք արդարեւ , սուր , արիւնահեղ ,

Այլ Բու խայթդ է թոյն , մինչդեռ իմս է դեղ .

Դու մարդ կը սպաննես ,

Մինչ կը բուժե՛մ ես : »

Քըննադատութիւնն է Տրգրուկն որ միտս

Օգտակար լինի խայթելոյն .

Իսկ Իժն՝ *Երգիծանքն է՝* չար , ամբարիտ ,

Ոյր շուրթն հեղու ըսպանիչ թոյն :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. Համառօտ կերպով արձակի վերածեցէք այս առակը . Ի՞նչ է բարոյականը . Ի՞նչ ըսել է քննադատութիւն . իսկ երգիծանք . Ի՞նչ է առակ մը . Որո՞նք են այս առակի ըմբռնանքերը . Որո՞նք են հայ առակագիրները .

59. Ա Ր Ե Գ Ա Կ

Արդարեւ քանի՛ սքանչելի ես, ո՛վ արեգակ :
 Քո լուսով կը զարթնուն եւ կը զուարթանան բոյսն
 ու կանաչը, հաւքն ու գազան, ջուրն ու ցամաքը :
 Քեզմով կը սթափին, քեզմով կը փայլին, կը կեն-
 դանանան. քեզմով կ'աճին, քեզմով կը զուսաղե-
 ղին, կը հոտաւէտին, կը գեղզեղեն, կը շարժին,
 կ'ընթանան, կը թռին, կը ծիծաղին, կը հասուն-
 նան, կը կատարելանան ամէն արարածներ : Դո՛ւ
 ես Արարչին աչն, եւ քո լոյսն ու ճառագայթն Ա-
 րարչին զթուփան եւ նախախնամութեան աղբիւրն՝
 որ կը հոսի տիեզերաց վրայ, եւ մարդն կ'ապրի յա-
 մենայն արարածս, երկնային լուսով եւ հրով :

Այսքան տպաւորութիւններ յիս՝ անոր համար,
 վասն զի ծնած աշխարհիս արեւը կը տեսնեմ. եւ
 Առաւօտն ու Արեւը խորհրդաւոր նշան են եւ յոյս
 կ'ընծայեն վշտակիր սրտից, տառապեալ անձանց
 եւ ժողովրդոց թէ՛ պիտի անցնի խաւարն, փախ-
 չի աղջամուղջն, ծագի կենաց առաւօտն. եւ կենսա-
 տու արեգակն պիտի բերէ նորոգէ բարութեան օրեր :

Գ. Ե.

Վարժ. 1. Ի՞նչ է արեգակը : 2. Ի՞նչ օգուտ ունի կեն-
 դաններուն եւ բոյսերուն : 3. Գոյներու զանազանութիւնը
 ուսկից յառաջ կուգայ : 4. Ի՞նչ է սիեզերքը :

Վարժ. 1. Սփանջի, սիրելի, նագելի... (գտէք եղի մաս-
 նիկով ուրիշ բառեր) :

2. Հոսաւեհ, խնկաւեհ... (գտէք աւեհ մասնիկով ուրիշ
 բառեր) :

3. Ի՞նչ կ'ընեն Տ, Ը, ԴԺ, ա, ան, առ, ապ մասնիկները օ-
 րինակներ տուէր :

4. Գտէք աղջաւուղջ բառին հոմանիշները (գոնէ 5 հատ) :

60. Ճ Ե Ր Մ Ա Կ

Ճերմակն աշխարհի առաջին գոյնն է,
 Ջի շիրմին մէջն իսկ ներմակը սիրէ.
 Երբ աշխարհ կուգանք, ներմակով փաթթեն
 Ի՛երբ դագաղ հեծնենք, ներմակով պատենն.
 Երախայն կարօտ՝ մաքուր ներմակին,
 Ճերմակը գրկէ կոյսին գիրգ մարմին.
 Ամեն ոք յինքեան կը կրէ այս գոյն,
 Թէ ոչ՝ մարմինը զագուրբեան է բոյն.
 Ճերմակ են բոլոր մեր ներմակեղէնք,
 Երբ գոյնը փոխուի զայն ի բաց նետենք :
 Ի խաղաղութեան է ռազմի հրեհեակ
 Անձնատուութեան՝ երբ պարզենք դրօշակ.
 Կատարելութեան նրբան է ներմակ,
 Երբ մեր ներմակին զլուխն ու կրկակ.
 Անբիծ մաքուրքն եւ անմեղութիւն,
 Առաքինութիւն ունին ներմակ գոյն.
 Ամառն արեւուն տօթէն պատշապանութիւն
 Իբր սօքարգել՝ թէ ներմակ հագնինք :
 Ճերմակն որ նոյն իսկ սիրէ արեւին,
 Չարմա՞նք թէ մեր աչք ներմակէն խողին.
 Ճերմակն աշխարհի գոյնն է առաջին,
 Ջի ներմակ ձիւնով աշխարհի ծածկըին.
 Եւ սրնուդ նախկին որ կեանք պարգեւէ
 Կաթն ալ ներմակ է՝ զոր մայր մեզ ջամբէ,
 Եւ աղբիւրք աչաց՝ արցունք ներմակ են,
 Օրրանէն շիրմ, որք մեր կեանք կազմեն...

Վարժ. Սա բառերուն սահմանը տուր. Շիրիմ, սիրել, դագաղ, հեծնել, պատենել, գրկել, կոյս, գիրգ, զագրուծիւն, ռազմ, հրեշտակ, անձնատուութիւն, պարզել, դրօշակ, կզակ, օօթ, խօղիլ, ջամբել, արցունք :

Նոյն բառերը գործածեցէ՛ք մէյմէկ խօսքի մէջ :

Բաղդասեցէք աշխարհ եւ աշխար բառերը. գիրգ, գիրկ, գիրք եւ կիրք բառերը. միւս եւ սիւս բառերը. աչ եւ աչ բառերը : Ի՞նչ կը կոչուին այս տեսակ բառեր : Ի՞նչ ըսել է նմանաձայն քառ :

Այս նմանաձայն բառերը դործածեցէ՛ք մէյմէկ խօսքի մէջ. Գօէք ուրիշ նմանաձայն բառեր :

61. ՓՈՔՐԻԿԷՆ ՄԵՄ

Տեսէ՛ք սա հինցած կաղնի ծառը, որ գեղին պարծանքն է. ի՞նչ հաստ կողճ ունի, ի՞նչ ամուր ու շատ ճիւղեր, ի՞նչ խոր արմատ գետնին մէջ՝ որուն վրայ ծառը իր ծանրութեամբ կեցեր է :

Թռչուններն անոր ճիւղերուն մէջ կը դնեն իրենց բոյնը. ոչխարներն անոր շուքին տակ կը հանգչին. գեղացիներն անոր քով կը ժողովին, կը նստին. աւնոնց մէջէն ամենէն ծերն ալ ծառին մատղաշութիւնը տեսած չէ. մարդիկ աշխարհ եկեր անցեր են, անտառին ծառը նոյնպէս մնացեր է երկու հարիւր ձմեռ անցնելէն ետքն ալ :

Բայց, եղած է ատեն մը որ աս ծառն ալ մէկ խոզակ մ'էր՝ ինչպէս որ հիմայ իր չորսղին տիւրած են : Այն խոզակին՝ որուն վրայ հազիւ քսնի մը կաթիլ ցօղ կ'իջնար, ծառը իրեն սերմովը մէջը սղմած էր. այդ հաստ կոճղը, այդ ճիւղերը, այդ անհատնում տերեւները՝ ամէնքն ալ մէկ խոզակէ մ'ելեր են. ծառը կամաց կամաց կը մեծնայ, ճիւղերու կը

բաժնուի. ծնունդը կ'առնու հողէն՝ որ անձրեւով կը պարարտանայ ու ցօղը կը ծծէ : Բայց հողն, անձրեւն, ցօղն՝ չեն կրնար առանց խոզակի բան մը բուսցնել, կամ խոզակը բուսնելէն արդիւն որ կաղնի մը չըլլայ :

Տղան ալ խոզակի մը կը նմանի, քիչ քիչ կը մեծնայ. ծնած ատենը մէկտեղ կը բերէ իր խեղքը, միտքը, աղէկն ու գէշը ճանչնալը, արգարը անիրաւէն որոշելը. ասոնք բոլոր իրեն հետ են :

Մտածէ՛ անգամ մը, ամէնէն իմաստուն մարդը որ ճանչցած ըլլաս կամ լսած ըլլաս, կամ ամենէն շատ գէտը, կամ անիկայ՝ որ մեծ ծառի մը պէս իրեն նման մարդկանց վրայ թեւերը՝ օգնութիւնը կը տարածէ, ու ըսէ մտքէդ. Այս մարդն ալ ինձի պէս տղայ եղած է, ինձի պէս տղետ, ատեն մը եղեր է որ ո՛չ չարը բարիէն, ո՛չ իրաւը սուտէն կրնայ եղեր զատել :

Թէ որ այդ խոզակը տեսած չըլլայիր՝ չէիր կրնար հաւատալ կաղնիին մեծութեանը եւ ուժին, թէ որ իմաստունի հետ չի խօսէիր՝ չէիր կրնար տղայ մը տեսնելով իմաստութեան հաւատալ :

2. ԱԼԻՇԱՆ

Վարժ. Գեղ կամ գիւղ, քաղաք, աւան, եւլն, (շարունակեցէ՛ք գրել նոյնիմաստ բառերը) :

Վարժ. Բոյն՝ Թռչուններու բնակարան, փեքակ՝ մեզուներու, որջ՝ . . . (շարունակեցէ՛ք գրել կենդանեաց բնակու՞թեան յաթուկ տեղերու անունները) :

Վարժ. Թօսիլ 2. Ալիշանի եւ իր գործոց վրայ :

62. Ո Ի Ղ Տ

(ՓԱՌԱՄՈՒՆԵՐՈՒՆ)

Մըսիկ ըրէ այս առակի,
Ո՛վ եղբայր իմ սիրելի:
Ուղտն օրին մէկ՝ Արամազդին
Բողոքական արտասուագին
Աղերս սըլաւ .

Զոնեց, ըսաւ .

«Ո՛վ Տէր իմ Տէր, է՞ր իմ հակաս
եղջերափառ չի պանծայ շատ .

Վա՛յ իմ մեղքիս, ուլն ու գառնուկ
Այծիկ ու կով, մեծ եղջերուկ
Ունին ի գարդ . իսկ ե՛ս միայն

Այդ մեծ զարդէն կը մնամ ունայն .
Պօշրս պօշրս սե՛ղը չըլլար ,

Եղջիւր հակսիս որքա՛ն յարմար :
Տէ՛ր իմ, ամաւն ,

Քեզ եւ զուրպակ ,

Տայիր հակսիս երկու հասիկ
Յոյժ փառաւոր մեծ եղջիւրիկ :»
Իսկ Արամազդ խիս բարկացաւ
Պահանջումին այս անիրաւ .

Հրաման հանեց սասկազին ,

Փոխան ուզած եղջիւրին

Փոքրել զականջ եւ ազին

Աղերսարկու այն ուղտին :

Ուղտն ո՛րքան սրտօրէն

Նս դարձաւ այն տեղէն :

Այն օրէն է որ պոչ ուղտին
Խիս պզտիկցաւ հետ ականջին ,

Ինչպէս կ'ըսեն դեռ

Մեր ծեր յամիկներ :

Սա՛ կ'իմացուի այս առակէն .

Ո՛վ որ գոհ է իր վիճակէն ,

Նւ ուրիշին ունեցածին

Աչք չի տեսներ նախանձագին ,

Թէ՛ երջանիկ նա կ'ըլլայ ,

Նւ թէ՛ պատուով միտս կը մնայ :

1882

ՎԱԶՍՆ Վ .

Վարժ. Արամազդ՝ չասուածի անուն՝ զիցարանութեան
մէջ Գեէք ուրիշ չասուածներու անուն :

Վարժ. Ուղտ՝ անապատի նաւ . ըսէք ինչ տարբերութիւն
կայ ուղտին եւ ձիուն մէջ . (մարմին, սնունդ, օգտակարու-
թիւն եւ այլն) .

63. Ս Ո Խ Ա Կ

Գարնան գեղեցիկ երեկոյ մը , մանկիկ մը ուսուց-
չին հետ անտառին եզերքը կը պտըտէր : Յանկարծ
սոխակի ձայն լսուեցաւ . «Ի՛նչ գեղեցիկ ներդաշ-
նակութիւն , ըսաւ Պօղոս երկար ժամանակ հիաց-
մամբ մտիկ ընելէն ետքը , հետաքրքրութիւնս կը
շարժի այս գեղեցկաձայն երզը մօտէն լսելու . քիչ
մը առաջ երթանք , ուսկից կուգայ ձայնը :

— Աղէկ զգուշացիր , ըսաւ ուսուցիչը , սոխակն
այնպէս վայրենի թռչուն մ'է որ մեր քիչ մը մօտե-
նալը բաւական է խրտչեցնել զինք , եւ երզը դադ-
րեցնել տալ :

— Բայց ինչո՞ւ համար , ըսաւ տղան , ինչո՞ւ այս

Թռչունը որ իր երգին ճոխութեամբ ուրիշներունը կը խափանէ, բուռի պէս միայնութիւնը կը սիրէ : Ինչո՞ւ իր քաղցր ձայնը մեր բնականութենէն հեռու կը հնչեցնէ, մինչդեռ մեր պարտէզին փոքր ծառերն անգամ լեցուն են անհամ եւ ձանձրացուցիչ ճոռուզիւններով պզտի թռչնոց :

Այս՝ պատասխանեց ուսուցիչը, այն առակը մեզի իմացնելու համար է որ ստոյգ արժանաւորութիւնն երկչոտ է, եւ կը սիրէ առանձին կենալ. եւ դայն ունենալու համար պէտք է գիտնալ թէ ի՞նչ կերպով ստանալու է :

(Բազմավէպ)

ՊՈՒԼԱՆՅԷ

Վարժ. Սոխակ՝ գեղեցկամայն թռչուն. Ուրիշ թռչնոց անուններ ալ գրեցէք. Որոշեցէք ընտանի եւ վայրի թռչունները :

Վարժ. Ճոռուղիւն՝ թռչնոց ժայնն է, մայի՞նը, բառայի՞նը, խրխնչի՞նը, մոնչի՞նը, մչախի՞նը, (շարունակեցէք գտնել կենդանեաց ժայները) :

64. Դ Ե Ղ Ի Ն

Չեմ կրնար նե՛սել ըզբեզ, ո՛վ դեղին,
 Հիւքն ես մեր ցաւոց դարմանին, դեղին.
 Ո՛չ լոկ նըմանիս կոյսին մազերուն
 Հողվէն սարուքեր երեւուն նախուուն.
 Ո՛չ լոկ նըմանիս հունձին արտերուն
 Որ ժիւ մըճակին փայլն է այտերուն.
 Այլ դո՛ւ նըման ես կունտիկ նարինջին
 Եւ աշխարհավար սիրուն ոսկիին.
 Նարինջն ալ կըլոր, ոսկին ալ կըլոր,
 Կենալ չեն գիտեր երբ առնուն գըլոր... :

Կըլորն հոն վազէ, ուր ծուռ է եւ ցած,
 Ոսկին ալ առ ա՛յս երթայ ծուռ անձանց :
 Չեմ կրնար նե՛սել ըզբեզ, ո՛վ դեղին,
 Զի քո գոյնն ունի մեծագոր ոսկին.
 Քովզ ոսկի ունի՞ս, ամէն գոյն ունիս,
 Եւ բնաւ գոյն չունիս՝ թէ անտի գրկիս,
 Ի՛նչ կուռ խորհուրդներ ոսկիէն ծընին
 Եւ, առանց նորա, ընդ այեր ցընդին :
 Աշխարհի տէրն է մեծագոր ոսկին,
 Այնո՛ւ մեր պիտոյք եւ ցաւք անհե՛սին,
 Ամէն բան այնո՛ւ մեր ձեռքն անցունենք,
 Տիւ գիտեր ջանանք մի՛տս ոսկի դիզենք,
 Եւ ո՛րքան սիրեմ ըզբեզ, ո՛վ դեղին,
 Միջոց մեր ցաւոց դարմանին, դեղին... :

Վարժ. Ի՞նչ ըսել է ցաւ, ախ, հիւանդութիւն, եւ ի՞նչ Գէթր այլեւայլ հիւանդութեանց անուններ :

Բաց. բառեր. Դարման, սարուքեր, երեւուն, աշխարհավար, գլոր, առայս, կուռ, խորհուրդ, ընդ այեր, ցնդիլ, այնու :

Քեր. վարժ. Առանց նորա, առանց ինձի, առանց բացառութեան, եւ ի՛նչ Առանց նախդիր է եւ կ'առնէ սեռական հոլով խնդիր. Ի՞նչ հոլով խնդիր կ'ուզեն սա նախդիրները. Վրայ, դուրս, գաս, հանդերձ, եւ ի՛նչ :

Ի՞նչ հոլով կը կազմուի գ նախդիրով, իսկ ի ով եւ յ ով, ց ով, ա՞ռ ով, եւ ի՛նչ Ե՞րբ պէ՞տք է ի գործածել եւ երբ յ :

ԱՌԱԿ. — Պատանի՞ ես՝ մի՛ մոռանար,
 Օր մի տի լինիս ծեփունի :
 Մերունի՞ ես՝ մի՛ մոռանար,
 Եղեր ես դուն ալ պատանի :

65. ԱՌ ԱՐԵԳԱԿՆ

Դու որ մեր գլխուն վրայ կը թաւայիս եւ վահանի նրման բոլորակ ես, ո՛ւստի կուգան քու ճառագայթներդ, ո՛վ արեւ, ո՛ւստի քու յաւիտենական լոյսդ: Կը յառաջես քու մեծավայելուչ գեղովդ, եւ աստեղք երկնից խորոցը մէջ կը ծածկեն ինքզինքնին, եւ լուսին՝ թալկացեալ եւ ցուրտ՝ կ'ընկըզմի յալիս արեւմտից: Բայց, դու, դու միայն ինքնաշարժ ես: Ո՛վ կրնայ քու ընթացից ետեւէն համնիլ: Լերանց մայրիքը կ'իյնան, եւ լերինք անգամ կը կործանին ամաց ծանրութեան տակ, Ով կէանը կը բարձրանայ ու կը խոնարհի, լուսինը կը կորսուի երկնից ընդարձակութեան մէջ. դու միշտ նոյնն ես, միշտ փայլեալ նոյն պայծառութեամբ՝ քու յաւիտենական ընթացիցդ մէջ: Երբոր աշխարհ կը խաւարի մրրկօք, երբ կայծակունք կը շառաջեն, երբ կը սլանայ փայլակը, կ'երեւնաս դու քու գեղեցկութեանդ մէջ, ամպերուն մէջէն, եւ կը ծիծաղիս մրրկաց վրայ...: Աւանդ, ի գոր է քո փայլդ Ոսիանի համար, վասն զի քու ճառագայթներդ չի տեսներ. թէպէտեւ ոսկեղէն գէսերդ ծածանին արեւելից ամպերուն վրայ, թէպէտեւ լոյսդ զողզողայ ի դրունս արեւմտից...: Բայց թերեւս դու ալ ինծի պէս մէկ եղանակ մ'ունիս, ո՛վ արեւ. թերեւս քու տարիներդ ալ ունենան իրենց վախճանը: Թերեւս ննջես դու ալ՝ քու ամպոցդ գրկաց մէջ եւ չի լսես առաւօտեան ձայնը:

ՈՍԻԱՆ

Բաց. բառեր. Թաւայիլ, վահան, յաւիտենական, մեծավայելուչ, գեղ, թալկացեալ, ընկողիլ, յալիս, ինքնաշարժ, մայրիք, ամ, ովկիան, մրրիկ, շառաջել, սլանալ, գէս, ծածանիլ, ի դրունս:

Վարժ. Գտէք հումանիւցները. Թաւայիլ, վահան, բոլորակ, ճառագայթ, թալկացեալ, կործանիլ, ամ, միշտ, փայլ, կայծակ, ծիծաղիլ, ի գուր, գէս, ծածանիլ, վախճան, ննջել:

Վարժ. Վահան՝ նախնի մատրիկներու սպառազինութեան յատուկ գործիք մը. ըսէք ուրիշ նոյն կարգի բառեր. գրահ, ասպար, սէգ... եւլն:

Քեր. վարժ. Ունի վերջաւորութիւնը գրաբառի մէջ ուն ձեւին յոքնակին է. գտէք ունի վերջաւորող ստոր բառ: Նոյն հասուածը նորէն գրեցէք, հոլովմանց գրաբար ձեւերը պարզ աշխարհաբարի փոխելով:

66. ՀՈՂԱԳՈՐԾՆ ԵՒ ԻՒՐ ՈՐԴԻՒՔ

(ԱՌԱԿ)

Հարուս հողագործ մ'իւր մահուան մահնիք Մօս կանչեց իր մանչ զաւակներն արի, եւ ըսաւ անոնց. «Միակ եւ վերջին Պասուէրս է՝որ՝ մի՛ երբէք օտարի Ի վահառ հանել, յանձնել հաւանիք Հողն այն գոր բողած են մեզ մեր նախնիք. Ձի անոր ներքեւ մի գանձ կայ բառուն: Ո՛ր կողմ գրեցուիլն աղէկ չեմ գիտեր, Բայց քիչ մ'աւստասանք եւ կամք անըկուն Կըրնան այն գանձին ընել ըզձեզ սէր: Ուսի այս սարի՛ երբ գայ Յոզուսոս՝ Առէ՛ք ձեր գործիքն — արօր, բրիչ ու բահ — Բացէ՛ք, փորեցէ՛ք ամէն սեղ ալիօս, Ձի սքորուած խո՛րճ մ'անգամ չի մնայ...:»

Մեռաւ հողագործն , իր որդիքն ուժեղ ,
 Զրլապինդ բազկօք գեթինն հերկեցին ,
 Տակն ու վրայ բրին հողերն ամէն տեղ . . . :
 Եւ՝ թէպէտ հետքն իսկ չի գրտան գանձին՝
 Սակայն ա՛յնքան լաւ հերկուած հողերէն
 — Երբ սերմանեցին — խիստ առատօրէն
 Քաղեցին ցորեն , հաճար ու գարի ,
 Եւ լաւ հաւակըցան թէ՛ իրենց բարի
 Հայրն ուզած էր նախ — մեռնելէ առաջ —
 Իր գաւակներուն ուսուցանել քաջ
 Թէ՛ Աւխասուբիւնն՝ գանձ մ'է՛ յաւխարհի :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. 1. Ի՞նչպէս էր հողագործը . 2. Ի՞նչ քուտ եւ
 ինչ ըսաւ իր տղոյ . 3. Անոր մահէն վերջ ինչ ըրին տղաքը .
 4. Ի՞նչ գտան : 5. Ի՞նչ ըսել ուզեր էր մահաւերժ ծերունին :
 Վարժ. Նոյնը արձակի վերածեցէք աւելի ընդլայնելով :

67. ՓՈՔՐԻԿԷՆ ՄԵՄ

Գիտութիւնը խելքի կերակուրն է , ինչպէս են
 հողն , անձրեւն , ցօղն՝ ծառին , որ արմատը գեանին
 տակ կ'երկնցընէ : Խելացի գիրքեր միտքը կը սնու-
 ցանեն , ու անոր կարողութիւնները կը տարածեն
 եւ մեծցնելով կը շատցնեն :

Ուրեմն բանեցուր միտքդ , անոր հարկաւոր ե-
 ղած սնունդը տո՛ւր , որպէս զի մեծնայ :

Կաղնին ինչուան որ այդ հասակն հասաւ՝ ո՛ր-
 չափ տարիներ անցան . քանի՛ եղանակներ փոխուե-
 ցան , երբոր ան դեռ մատաղաջ տունկ մ'էր , անանկ

որ տղայ մ'ալ ձեռքով կրնար քաշել հանել . շատ
 ատեն անցաւ մինչեւ որ ծառ ըսուեցաւ :

Ասանկ ալ տղան մարդ ըլլալու համար՝ շատ
 տարիներ կ'ուզէ :

Կրնայ ըլլալ որ խոզակն հողին մէջ կորսուի ,
 մատաղատունկն իր ճիւղերը կորսնցնէ , ծառը կոտ-
 րի . բայց մեծնալէն ետքը՝ պէտք է որ կաղնի ըլ-
 լայ . չի կրնար ըլլալ որ մէկ եղանակին մէջ տերեւ
 ու ծաղիկ տայ ու միւսին մէջ չի տայ . ինչպէս կան
 ծառեր որ նոյն տարուան մէջ կը ծլին ու նոյն տա-
 րին կը չորնան :

Տղան ալ կրնայ որ խելացի ըլլայ , կրնայ որ ան-
 խելք . բայց մեծնալուն պէս մարդ կ'ըլլայ . իր բը-
 նութիւնն անատունի չի նմանիր . իր հոգին անմահ է :

Նայէ՛ որ հոգաս հոգիդ , գիտութեամբ ու ճշմար-
 տութեամբ ուժովցնես . գիտնաս որ Աստուծոյ պատ-
 կերն է հոգիդ , եւ Աստուած է տուեր քեզի զայն :
 Կաղնին հարիւրաւոր տարիներ կը կենայ . մար-
 դուս միտքը անմահութեան համար ստեղծուած է :

Մի արհամարհեր տղան , մի՛ աւրըշտկեր անոր
 Աստուածային պատկերը :

Ը. ԱԼԻԵԱՆ

Վարժ. 1. Ի՞նչ ըսել է գիտութիւն , արուեստ , արհեստ .
 Գրեցէք գիտութեանց , արուեստներու եւ արհեստներու ա-
 նուններ :

2. Խելացի , մտացի , քերական . . . (Գտէք աջի վերջաւո-
 բող ուրիշ բառեր) :

3. Շիկ՝ արմատն է ծիլ . գտէք հոմանիշները :

Չորեալ՝ արմատն է չոր . գտէք հոմանիշները :

Գտէք նաեւ արհամարհել եւ ատրըշտկել բառերուն հոմա-
 նիշները :

68. Կ Ա Ր Մ Ի Ր

Շաս հին գոյն է այս եւ շաս ' Տի ապրի .
 Դրախտէն ըսկսեալ ցըվերջ աշխարհի
 Կարմիրն ալ յաւէ՛ճ չը պիտի պակսի
 Զի նա եւս յասուկ իր բաժինն ունի .
 Վարդը կարմիր է որ անուռ բուրէ ,
 Թէեւ իր փուռ , խոց բընաւ պակաս չէ :
 Կարմիր է շուրթը խնկելի կուսին ,
 Իցի՛ւ թէ ընդ միտս անդ մեղու՛ք խօսին .
 Կարմիր է յակինք խիտս անուռ փայլի ,
 Կուսին շուրթերէ՛ն արդեօ՛ք շառագնի .
 Գինին կարմիր է եւ փայլի պայծառ
 Արբժոն պատանոյն այտէ՛ն առնու վառ ,
 Հուրը կարմիր է եւ ո՛ւմ նըմանի ,
 Արեւո՛ւ , վարդի՞ թէ ոչ արիւնի :
 Կարմիր է արիւն , փրտն ալ է արիւն
 Փոխան հէ՛ք կենաց , մինչ դառնայ անիւն ,
 Խորունկ մի՛ խորհիր եւ զըւարթ անցիր ,
 Բայց սակայն , ո՛վ մարդ , զըւարթ է կարմիր :

Քաց. բառեր. Դրախտ, յաւէս, խնկելի, իցի՛ւ, ընդմիջս՝
 յակինձ, շառագնիւ, արբշոն, այտ, հուր, ում, հէք, անիւն .
Վարժ. 1. Նոյն բառերը մէյմէկ խօսքի մէջ գործածեցէք,
 2. Ի՞նչ է յակինձը, Գէտք ուրիշ թանկագին քարերու անուններ :



ԱՌԱԿ. — Ամէն բանի մէջ շարք կայ ,
 Ամէն մարդոց մէջ կարգ կայ .
 Ես աղայ , դուն աղայ՝
 Հապա ցորե՛նն ով աղայ :

69. Զ Մ Ե Ռ

Տարւոյն վերջին օրերն է . եղանակը տխուր ,
 ժամանակը խաւարին . Թոռմեալ թմրեալ բնութեան
 վրայ տարածուած համափրւռ ճերմակէն՝ լոյս չի
 ծագեր , մխիթարութիւն չե՛ներ . ձմեռը՝ միշտ ցուրտ ,
 սառը՝ միշտ սոսկում կ'ազդէ . իսկ այն այսահար
 սօսափրւնն , այն մուկգին մրրիկն զոր կը լսես կէս
 գիշերուն՝ ճարձատեալ ծառոց կարկամ գրկերէն , եւ
 քարանձաւաց փքալից բերաններէն , մարդու՝ ինչ-
 ուան ոսկորները կը սարսուցնէ : Այսպիսի ատեն
 տաքուկ անկողին մը՝ վառած թոնրի մը անկիւն ,
 արծարծուն կրակարանի մը եզերք , ի՛նչ քաղցր են
 ոչ միայն ծուլից՝ այլ օրն ի բուն աշխատող բան-
 ւորի մը , համեստ բարեկամաց կամ մեծասէր ի-
 մաստասիրաց : Երանի՛ անոնց , որ թէեւ աղքատիկ ,
 թէեւ ցօղունապատ խրճիթի մը մէջ , կամ կիսաթաղ
 հողէ տանեաց տակ , զեւ խոր խորշիկ մը , բու-
 խերիկ մ'ունին , որոյ մէջ քանի մը տաշեղով տա-
 քութիւն եւ լոյս կը պահեն , եւ անով իրենց նմա-
 նեաց երեսը կը տեսնեն . ծխանին ծակէն արձրկած
 ծուխն՝ նաեւ գիշերուան եւ քնոյ խորութեան մէջ ,
 կ'իմացնէ հազիւ հանդիպող կամ մոլորած անցորդի
 մը՝ թէ այն մեռելատիպ հողի , քարի , խոռի ու
 ձեան տակ ալ՝ կենդանութեան կէտ մը , ընտանու-
 թեան բոյն մը կայ . . . : Ո՛հ , ի՛նչ դժբաղ է այն
 տեղն ուր ծխան չի ծխեր . ի՛նչ խղճալի անձ , որ
 այսպիսի եղանակի եւ ժամանակի մէջ՝ բնութեան
 ամենայն սաստից եւ արհաւարաց մէջ , սառի եւ

սարսուռի մէջ պատած՝ պաշարուած՝ բռնուած ըլլայ,
 ուր ոչ միայն այդ չարիքն, այլ և չարիքներէն ա-
 զատելուն ճար եւ յոյս ալ չըլլան. — եւ մանաւանդ
 եթէ մէկը բռնի եւ անպարտ զատապարտուած ըլ-
 լայ այդպիսի՝ եւ քան զայդ աւելի զրկմանց, կրից
 եւ ցաւոց . . . : Հայկա՛կ, հոս անտարբեր կալ մնալ
 չըլլար, այս յիշատակիս՝ ցուբան ու սարսուռն ա-
 մէն ինչ ճաթեցնելով ներս կը մտնեն, կրակդ կ'անց-
 նի, ծուխդ կը ցնդի, սիրտդ կը սոսկայ . . . : Ե՛լ, ե՛լ
 խրճիթէդ, մոռցի՛ր ձմեռ խաւար. թո՛ղ կրակիկդ,
 եւ հասարակ գիշերուան խօլաշունչ մ'ըրիկին մէջ՝
 անկէ սուր ե՛լ թո՛ր:

Վարժ. Հասուածն օրինակեցէք եւ ուղղածից գծերով
 զատեցէք նախադասութիւնները. ապա որոշեցէք բառերու
 պաշօնը: Գտէք հոմանիշ, հականիշ եւ նմանածայն բառերը:

70. ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ

Թաղոս աղբարն ու Մարկոս
 Կը կտրէին դար ու փոս.
 Ղուրպէք ելեր, համբայ կ'երթան,
 Սիրոյ վրայ նառ կը կարդան.
 «Ի՞նչ լաւ բան է մէկ սիւրս լինիլ,
 Հոգւով մարմնով ի սէր ապրիլ»,
 Կ'ըսէր Թորոս, աջը բռնէր
 Մարկոսին, եւ համբուէ՛ր.
 Մարկոսն ալ նորա նակսէն
 Պագ կ'առնէր մարմբեղէ՛ն:
 Հագիւ թէ մէկ ֆայլ կ'առնէին,
 Կը փարէին, կը խօսէին.

Իրարմէ պաշիկ յանախ անգաղար
 Սունուլ օսլէ չէին կեսանար:

Իրիկուն եղաւ, Քիւրս Իպօին
 Տունը եղան հիւր երկոքին:
 Գաղսուկ Իպօն հարցուց. «Թա՛ղոս»,
 Ի՞նչպէս մէկն է ընկերդ Մարկոս:
 — Մի՛ հարցունէր, ի՞նչն մէկն է»:
 Յետոյ Իպօն ծածուկ կրկին
 Կը հարցնէ եւ Մարկոսին.
 «Թաղոս ընկերդ ո՞րպիսի ո՞ք,
 Ըղորդ ըսէ, կարծես արդեօք:
 — Մի՛ հարցնէր. շանը մէկն է»:
 Յետոյ Իպօն սեղան շփեց,
 Այլ սակայն անդ, ո՛վ զարմանք մեծ,
 Մէկուն առջեւ դրաւ խոսեր,
 Միւսին առջեւ չոր ոսկորներ.
 Հիւրերն իսկոյն միաբերան
 Արձակեցին առ Իպօ ձայն.
 «Է՛ս կամ շո՛ւն եմք որ խոս, ոսկոր
 Կը հրամցընես դու մեզ այսօր.
 Իպօ՛, ըսէ՛,
 Այս կը վայլէ՛:
 — Մի զարմանա՛ք, այլ զա՛ս զա՛ս
 Վըկայուրեանն համեմա՛ս՝
 Չոր ես ձե՛նէ գաղսուկ առի,
 Այժմ ձե՛ր առջեւ ընքրի՛ք դըրի՛:
 Հաւասարէ՛ք, շէ՛ ձե՛զ բարով.
 Այդ ծուռ սրտով ու այդ խեղճով
 Ղուրպէք երթալ. դարձի՛ք, դարձի՛ք
 Ի ձե՛ր երկիր, իմ աղբրի՛ք»:

Երբ լեզուդ է չար
Ընկերիդ համար,
Ոչ ոք բարեբար
Քեզ կարծէ, ե'ղբայր:

ՎԱՀԱՆ Վ.

Վարժ. Արձակի վերածեցէր այս ոսանաւորը:

71. ԵՐԿԻՆՔ ԿԸ ՊԱՏՍԷ ԱՍՏՈՒԾՈՅ ՓԱՌՔԸ

Արեւը լեռան ետեւը կ'անցնի, իր ճառագայթները կը կորսուին, գիշերը երկինքէն կ'իջնէ:

Ո՛չ խոտերուն գոյնը աչքիս կ'երեւի, ո՛չ ծաղիկներուն խառուածիկ փայլունութիւնը. տուն, ծառ, ոչխար ու հովիւ, ամէնն ալ կը ծածկուին. ու գիշերուան սեւ վարագոյրը ամէնն ալ կը պահէ. աչքիս բան չերեւնար, իբրեւ թէ բան մ'ալ եղած չըլար:

Խեղճ ողորմելի, բան մ'ալ չե'ս տեսներ. վասն զի կանանչները, ծաղիկները, տուները, ծառերը, ոչխարները եւ հովիւները քեզմէ ծածկուած կը կարծուին: Աչքերդ մէկ մը երկինք գարձուր, նայէ սա աստղերը որ մէկիկ մէկիկ կ'ելեն երկինքին երեսը լուսաւորելու:

Լուսինը կ'ելլէ արծաթի պէս փայլելով, լոյսը երկինքի կապոյտ գաշտերուն վրայ կը գարնէ:

Աստղերը. Արջը, Հայկը, Արուսեակը, Բեւեռային Աստղը՝ որ նաւափարներուն առաջնորդն է, փայլ փայլ կը վառին մեր զլիտուն վրայ:

Իրիկուան վերջալոյսն ալ կ'երթայ. տուներու

մէջ ճրագները կը մարին. բայց երկինքին ջահերը վառած կեցեր են: Ամէն աստղ իրեն տեղը կը փայլի: Չամոնք համրելու ետեւէ մի' ըլլար, վասն զի ծովեղերքի աւազին պէս անթիւ են: Թէ որ հեռադիտակով նայիս՝ բերաւոր աստղ կը տեսնես, բայց անկէ աւելին չես տեսներ:

Հայկն իր փայլուն ճակատը կը ցուցնէ, Շնիկն իր ճերմակ լուսաւոր դէմքը:

Այս ամէն աստղերն ալ Աստուծոյ հպատակներն են. ինքն է որ արեւուն փառաւոր ճառագայթներ տուեր է զաշխարհս լուսաւորելու համար. մոլորակներուն տեղը ցցուցեր է. մասովը կը ցուցնէ անոնց ճամբան, ու թող չի տար որ անկէ անդին անցնին:

Ղ. ԱԼԻՇԱՆ

Քեր. վարժ. Հասուածն օրինակեցէր բայերն ապառնիլ փոխելով: Հոմանիշ ունեցող բառերը գտէք:

Ի՞նչ կը նշանակէ Արուսեակ, Արջ, Լուսնեագ ելլիւ, Որոնք են զլիսաւոր համաստեղութիւնները:

72. Գ Ո Ր Շ

Ի՛նչպէս չը սիրեմ ըզեզ, ո՛վ իմ գործ,
Որ գոյներու մէջ պարզըլիս որո՞ց,
Ճերմակ՝ գունաքափ, կարմիր՝ կը դեղնի
Իսկ քու հաղ ընդ հաղ գոյնը անփոփոռի.
Փոխուիլ չը գիտես օրից օր խիստ
Հոգւոյս հասորին դու գոյնը ունիս:
Ի՛նչպէս չը սիրեմ ըզեզ, ո՛վ իմ գործ,
Որ գոյներու մէջ պարզըլիս որո՞ց.
Ամէն գոյն փոխուի, աւելի պակաս

Իսկ դո՛ւ, մոխրագո՛յն, անփոխոյս մրնաս :
 Դո՛ւ գոյներու մէջ դիրքով առաջին ,
 Դո՛ւ պիտի լինիս եւ գոյնը վերջին ,
 Քառսի գոյնը մոխիր էր եւ կաւ՝
 Մոխրով ու կաւով աշխարհ ստեղծաւ :
 Համօրէն աշխարհ մոխիրի կոյս մ'է ,
 Օր մ'ալ մեծ մոխրով իր վերջ կը գտնէ :
 Եւ ի՞նչ կայ այս տեղ լոկ սին ու ոսին
 Եւ երազէ վերջ լոկ շիրիմ մըքին .
 Կաւը կաւին քան , մոխիրը մոխրին
 Անդ մեր արտին հուրք մոխրով ծածկըլին .
 Առաջին գոյնը գործն էր մոխրին էր
 Եւ վերջին գոյնը ծածկեն մոխրիններ :

Քաղ. բառեր. Գորշ, որոշ, հաղ ընդ հաղ, խտիլ, քառս, կաւ, ստեղծաւ, համօրէն, սին, ոսին, հուրք :

Վարժ. Գտէք հոմանիշները . պարզուիլ, որոշ, հաղ ընդ հաղ, ամփոփուիլ, խտիլ, հասոր, գոյն, անփոփոխ, համօրէն, աշխարհ, կոյս, վերջ, լոկ, սին, ոսին, երազ, շիրիմ, մթին, կաւ, հուրք :

Ուղիղ է ստեղծաւ բային գործածութիւնը :

73. ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐ ՍԸ

Ազգային արուեստագէտ, Սիմէոն էֆ. Եաղըճեան, նկարած է խաչելութեան պատկեր մը : Մեր եկեղեցիներուն մէջ դուն ուրեք տեսնուած են պատկերներ ճշմարիտ արուեստով հանուած՝ որպիսի է Եաղըճեանինը : Գիծերու նրբութիւն, զիրքերու բնականութիւն, զգացմանց արտայայտութիւն, ամբողջութեան մէջ իւրաքանչիւր մասին հարկաւոր ճշգրտութիւն, ի մի բան՝ արուեստին կատարեալ զգա-

ցունն առաջին նայուածքի մ'առջեւ ակներեւ ի յայտ կուգայ :

Փրկիչը գամուած է տանջանաց փայտին վրայ , բայց կախուած՝ եւ ցաւի այնպիսի գելու մեքերով ու պրկումներով կախուած՝ որ մարդ զինքը փոխադրուած կը զգայ Գողգոթայի վրայ , ասկէ երկու հազար տարի առաջ , նսեմ երկնքի մը տակ , արդարի մը խաչին ոտքը , երբ բնութիւն ու տարերք կարծես սուգով ու դողումով կը համակուին այդ խուժադուժ գործին տռջեւ :

Սարսուռ կը զգայ մարդ ի տես այդ խաչեցեալին , որ , բեւեռեալ՝ անարգ մահու այդ մթին դործիքին վրայ , անմահութիւնն ունի ճակատին վրայ դրոշմուած եւ նայուածքին մէջ ամփոփած ունի անսահմանութեան բոլոր շողերն : Բազուկներուն գնդերաց վրայ որ կը պրկին , անբակին վրայ որ գելմամբ խորտակելու մօտ կ'երեւի , լանջքին վրայ որ մօտ է կարծես ցաւէն պայթելու , կը տեսնես Մարդը որ կը տանջուի . բայց այդ ամենուն ետին կը զգաս Աստուած մը որ կը ճառագայթէ :

Եւ վարդ , խաչին ստորոտը , երեք կիներ կը տեսնես ծնրադիր , որոց մին նուազած է եւ յորտեսնես ծնրադիր , եթէ արտասուալից ընկերունս այդ մը բազուկը չամբապնդէ զնա : Այդ նուազած կինը զոհին մայրն է , մահը հոգւոյն մէջ , սեւ գորկինը մեռած քան կենդանի . կը զիտես եւ կուրծքդ աւելի մեռած քան կենդանի . կը զիտես եւ կուրծքդ կը հծծէ սարսուալով . « Հէ՛ք Մարիամ » :

Եւ միւս Մարիամն , այն՝ որուն ներեց Յիսուս իւր պաշտելի քաղցրութեամբ : Անոր արտասուք-

ներն կարծես մեղրով են թաթառուն . կակիծին մէջէն քաղցրութիւն մը կ'արտափայլի , չը գիտես ի՞նչ անլուծելի անուշութիւն մը որ յուսահատներուն բաժինն է յաճախ եւ որ մահուան մէջ կը գտնէ ամէն ցաւերու սիրտփանքն եւ մեծագոյն անդորրն :

Եւ այս մահաբոյր խմբակին վրայ համասփիւռ մեծ սուգի խունկը կը զգաս , սեւ շղարշի մը ետեւէն ընդնշմարտող ամպ մը որով քու աչերդ ալ կը պարուրին եւ արտասուելու հաճոյքը կը բաղձաս վայելել : Եւ արգարեւ ի՞նչ են յաճախ եկեղեցիներու մէջ հոսուած արտասուքներ :

Ճշմարիտ է որ տառապեալ հոյիներ կան որոնք Աստուծոյ տունը երբ մտնեն , ամենուս հօրը գողը կը սիրեն հեղուլ ընդ երկար ամբարտած արտօսիկ կայլակներ . բայց ո՞չ ապաքէն չարչարեալ Քրիստոս մը , արտասուելից՝ կողկողաղին Աստուածամայր մը , փուշէ պսակ մը , եղէգ մը կամ խարազաններու հարուածներ շատ անգամ կը մորմոքեն մեր սիրտը սրբազան պատկերի մը մէջ :

Ահա այսպիսի է Եզրըճեանի նկարը . պիտի յուզէ շատ սիրտեր եւ թունդ պիտի հանէ շատ զգարուններ : Բարեպաշտ հաւատացեալներու սեւ պիտի աղօթեն , պիտի ծնրադրեն եւ պիտի լան :

3. Ս.

Քաց. բառեր. Դուն ուրեր, նրբութիւն, արսայայտութիւն, ակներեւ, գերում. Գողգոթայ, համակուիլ, խուժաղուժ. զնդեր, անբակ, յորսայս կործանիլ, վկանք, սուրտ, հիծծել, թաթառուն, անլուծելի, անդորր, համասփիւռ, պարուրիլ, կայլակ, կողկողաղին, մորմոքել, թունդ հանել : Գէթք այլն եւ զին մասնիկներով բառեր. ինչ իմաստ կուսան այս մասնիկները :

74. ԱՌԻԻՄՆ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

(ԱՌԱՎ)

Ս.

Ահեղասուեր մի անսառի
Ծառոց սակ
(Քաղաքէ եւ գիւղէ հեռի) ,
Խեղկասակ
Անհոգ , անվիճես , կազմ ու նարպիկ ,
Վառվրուուն
Քըսան երեսուն հաս կապիկ
Օրն ի բուն
Ծառէ ի ծառ , կամ ուսէ յոս՝
Ծաղկանց քով՝
Կը ցաւէին որսընդոս
Զոյգ ոսփով :
Եւ մերք ընդ մերք ալ բացարձակ
Քըւէով
Կ'որոճէին գալ , համարձակ ,
Անխըռով՝
Զըմրխագեղ խոսերուն մէջ՝
Շուփին սակ՝
Խաղալ՝ ընել բիւր ելելէջ
Ու կասակ :
Իրենց խաղերն էին յանախ
Աչկապուկ ,
Կամ ցաւկըռսուք , կամ վախն ի վախ
Պահուրսուկ ,

Կամ մի տեսակ խաղ դիւրախաբ՝
 Ոյր գիտակ
 Եղողն՝ այլոց զարեւէր բիւր ծափ
 Ու ապսակ :
 Սակայն երբէք մեր կապիկներ ,
 Փոքր ու մեծ ,
 Իրաբու մէջ չէին հաներ
 Այնքան ծեծ ,
 Ուրմէ գրբուխ , քիթ կամ բերան
 Արիւնէր ,
 Եւ կամ մընար իրենց վըրան
 Նըբաններ :
 — Մի օր յանկարծ — , մինչ անկասած
 Ու խաղաղ
 Ի գործ դընել էին եկած
 Ծափի խաղ ,
 Վըրայ հասաւ առիւծ մ'արի ,
 Յաղթ եւ սէգ .

Գեր. վարժ. Իբրեւ բնութեան խնդիր գործածեցէք սա բա-
 ւերը մէյմէկ խօսքի մէջ :
 Անտառ, կապիկ, ծաղիկ, բուէ, շուք, կատակ, խաղ,
 ծափ, ծեծ, նշան, առիւծ :
 Որոշեցէք նախադրութիւնները :



ԱՌԱԿ. — Պարտէզը՝ թէ դարմանես ,
 Կը ծըլի ու կը ծաղկի .
 Երեսի վրայ թէ թողնես՝
 Փուշ ու տատակ կը ծածկի :

75. ԱՐԴԱՐՆԵՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Վարդն անուշ հոտ մ'ունի , փուշով պատած է .
 դաշտին շուշանն ալ հոտաւոր է , ու դժնիկներուն
 մէջ կը բուսնի :

Գարունը զուարճալի է , բայց շուտով կ'անցնի .
 ամառն աղուոր օրեր ունի , ձմեռն ետեւէն կուգայ
 մոռցնել կուտայ :

Ծիրանի դօտին գոյնզգոյն կը փայլի , բայց մէկ
 քանի վայրկեան :

Կեանքն ալ անուշ է , բայց մահը կը լեղեցնէ :

Կայ երկիր մը՝ որուն վարդերը փուշ չունին ,
 ծաղիկները գէշ խոտերու մէջ չեն բուսնիր . անոր
 գարունն անանց է , օրերը միշտ պայծառ : Հոն կ'ա-
 ճի կենաց ծառն անթառամ ծաղիկներով : Հոն ան-
 թիւ անհամար հողիներ Աստուծոյ աթոռին չորս
 դին հոգեւոր երգեր կ'երգեն . հրեշտակներն ոսկի
 քնարնին կը զարնեն . քերովբէներն կրակէ թեւերով
 կը թռչին :

Այն երկիրն է արդարներուն հայրենիքն . գէշ
 բան մ'ալ չի կրնար հոն մտնել :

Հոն՝ ոչ ոք հիւանդութիւն եւ ցաւ կը քաշէ . ո՛չ
 ամառուան տաք կայ հոն , ո՛չ ձմեռուան ցուրտ .
 կռիւ պատերազմ չըլլար հոն . ամէնքն ալ մէկըմէկ
 կը սիրեն :

Երբոր մեր բարեկամներէն կամ ազգականներէն
 մէկը մեռնի ու հողով ծածկուի , ա՛լ չենք տեսներ .
 բայց դարձեալ պիտի գտնենք զինքը երկինքի մէջ ,
 ու մէկ մ'ալ պիտի չզատուինք . միայն սուրբեր

ու առաքինի մարդիկ կը կենան հոն :

Իրաւ որ երկրիս վրայ զԱստուած կ'օրհնենք ու կը սիրենք . բայց երկիրքը՝ ալ աւելի ու կատարեալ կերպով պիտի սիրենք եւ օրհնենք : Հոն պիտի տեսնենք զՅիսուս , որ մեզի համար երկիրքէն իջեր էր , ու մեզի՝ անոր ճամբան բացաւ : Պիտի տեսնենք զԱստուած իր փառացը մէջ : Երկրիս վրայ չենք կրնար զինքը տեսնել , բայց կրնանք սիրել :

Չենք կրնար երկիրս թողուլ , բայց պէտք է որ զԱստուած մտածենք : Այս աշխարհիս մէջ անցաւ որ ենք . մէկ մը որ անդին անցնինք՝ հոն պիտի բնակինք յաւիտեանս յաւիտենից :

Ը. ԱԼԻՇԱՆ

Քեր. վարժ. Խօսքի մէջ քննչ պաշտօն կը վարէ ուղղական հոլով բառ մը . իսկ սեռակա՞նք , տրակա՞նք , քացառակա՞նք , գործիակա՞նք , հայցակա՞նք : Մէյմէկ օրինակ տուէք :

76. ԱՌԻԻԾՆ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

(ԱՌԱԿ , Շար .)

Բ .

«Օ՛ , ձեզ լոյս կը մաղթեմ բարի ,
ի՞նչ կ'ընէք . . . :
— Կը խաղայիցնիք , Տէ՛ր . . . — Խաղացէ՛ք
Շարունակ .
Դուք կայտառ եւ սրբընթաց էք ,
Խօ՛լ բանակ . . . :
Ձեր ծիծաղն ինձ հանոյք կ'ազդէ
Արդ եւ միշտ ,

Անկից ես խինդ կ'զգամ քան քէ
Կիրք կամ վիշտ :
Լեռնաբլուակ , իբրեւ վայրի
Ճըզնաւոր ,
Սիրսս՝ անժըպիս՝ կը տոգորի
Ամէն օր .
Չունի՛ք դուք յիս մի անըզգամ
Դըրացի ,
Այսօր անա յօծարակամ
Փուքացի
Հոս գալ — ձեզ ի բակա՞րդ ձըզել —
Ո՛չ , ո՛հ , ո՛չ .
Ի մօտոյ դիտել անարգել
Թէ՛ ձեր պոչ ,
Թէ՛ ձեր խաղեր ու ուսնստում ,
Թէ՛ ձեր ճիչ ,
Որ գովանայ հոգիս տրտում ,
Եւ մի էիչ
Ձեր խաղին ե՛ս ալ՝ անգիտակ՝
Մասնակից
Լինիմ , ուսեմ հիւնգ տան ապակ
Եւ կամ կից ,
Եւ վայելեմ պահիկ մ'այդու
Ըզբօսանք .
Կը լըռէ՞ք . . . — Տէ՛ր , ձեր աչքն ազդու
Երբ տեսնեմ . . . :
— Ո՛չ , ո՛չ , պէտք չէ՛ որ ինձ համար
Ըսպառին
Խաղերն այդ ձեր սիրագունմար
Կանառին ,

Ձի այս դաբուս մէջ (ապաբէն
Դար ազա՛ս)
Ողջ կենդանիք գերդ եղբարք եմ
Հարագաս .
Ձի կայ հասակ , ոյժ , կարգ , խքսիր .
Նո՛յն պասիւ ,
Նո՛յն սէր պարսիմք միւեանց , ընսիր ,
Կիրք սրքսիւ . . . » :

Բաց. բառեր. Մաղթել, կայտառ, սրընծաց, խօլ, հա-
ճոյք, խինդ, ցննաւոր, Տոգորիլ, անզգամ, անարգել, անզի-
սակ, սպառիլ, սիրագումար, հարագաս, խքսիր, կիրծ :

Քեր. վարժ. Որոշեցէք ամականները :

77. ԳԻՒՂԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Բ. գաւառի մէջ , Ս. Յովհաննու վանքէն ոչ
այնքան հեռու , Եփրատի վերին վտակներէ միոյն
ափերուն մօտ , կը գտնուէր Օ. գիւղը : Նա հաս-
տատուած էր բաւական ընդարձակ հովտի մը մէջ
ուր բնութիւնը չէր իննայած ամէն նկարներ՝ որք
պէտք էին զայն զեղազարդելու համար : Հովտը
կը տարածուէր երկու լեռնաշղթայի մէջ որոնք կո-
հականման բարձրութիւններով շուրջանակի կը սեղ-
մէին զայն իրենց գրկին մէջ , եւ անոր տարածու-
թիւնը ձուածեւ չըջանակի մը մէջ կ'անուէին : Մէջ
տեղէն ուր մոլոր յորձանքներով կը հոսէր Եփրատի
վտակը զոր տեղացիք կը կոչէին Ա.գ-տու , այսինքն
սպիտակ ջուր : Նա ա՛յնքան մաքուր ու յստակ էր
որ իրօք այդ կոչման արժանի էր : Հովտին չորս
կողմի սարերը պճնուած էին ճոխ մարմանդներով

որոնք առատ մնունդ կուտային հոն արածուող բազ-
մաթիւ անասնոց հօտերուն . իսկ դաշտի ամբողջ
հարթութիւնը կը պատէին ցորենի , գարիի , կաա-
ւահատի եւ զանազան ընդեղինաց արտեր : Հոս ,
երկրագործի աշխատող ձեռքը չէր թողուր ո՛չ մի
կտոր անմշակ հող : Հովտին մէջ , մին միւսէն հե-
ռու , կը գտնուէին մի քանի գիւղեր որոնք պահ-
ուըտած էին այդիներու եւ ծառաստաններու մէջ ,
եւ հեռուէն դիտող աչքին կ'երեւէին խումբ խումբ
կանաչագարդ անտառիկներ , որք որոշակի կը զա-
նազանուէին դաշտին ծառագուրկ մերկութենէն :

Վարժ. 1. Գրեցէք ուրիշ վանքերու անուններ եւ ըսէք
Թէ ո՞ր, ո՞ր գաւառի մէջ կը գտնուին : 2. Գրեցէք ուրիշ գե-
տնու անուններ եւ ըսէք Թէ ո՞ր երկրի մէջ են , ուսկից կը
բղխին եւ ո՞ր ծով կը թափին :

Գտէք լեռներու անուններ եւ ըսէք Թէ ո՞ր երկրի մէջ կը
գտնուին :

Նկարագրեցէք ուրիշ գիւղ մը զոր տեսած ըլլաք :

78. ԱՌԻՒԾՆ ՌԻ ԿԱՊԻԿՆԵՐԸ

(ԱՌԱԿ , Շար .)

Գ .

Իրենց այս պերճ բարեկամին՝
Կապիկներ
Ակնաճանօք քովն եկան . մին
Կը շիկներ ,
Միւսն ալլալէր իւր կերպարան ,
Եւ՝ խոնարճ՝
Յարգանք տալու համար բերան
Կը բանար ,
Երբ մեր անիւճն երկրորդ հրաւեր
Մ'ալ կարդաց ,

Իւր հաստ քարերն ուղղեց ի վեր
 Կիսաբաց
 Եւ — «Օ՛ն , գոչեց , եկէ՛ք փութով ,
 Անյապաղ
 Խաղանք ուրախ եւ անվրդով ,
 Ծափի խաղ : »
 — Ճարահասեալ , յուզեալ սակաւ ,
 Եւ Տրժգոյն
 Պըղընձադէմ կապիկ մ'եկաւ . . . ,
 Բայց իսկոյն ,
 (Հագիւ քէ վեր առաւ իւր քաթ՝
 Որ զարնէր ,
 Առիւծն հարուած մ'իջաւ , չա՛ք , բա՛ք)
 Իւր մասներ
 Արիւնլըւայ գետինն ինկան . . . :
 Ա՛յլ մ'եկաւ
 «Չա՛ք . . . » միտքեւ փախաւ . . . : Եկան
 Այս կարգաւ
 Եւ ամէնքն ալ , — խոտք քէ մանք —
 Առիւծին՝
 Ո՛չ դիտմամբ , այլ ի բրնէ՛ ծանք
 Հարուածին՝
 Դէմն ելնելով (զի բարեկամ
 Երեւին)
 Իրենց մարմնէն մէկ մէկ անդամ
 Չոն Տրւին . . . :
 Առիւծն անդուլ եւ սրբագիւն
 Կը խնդար ,
 — « Եղբայրուքի՛ն , կա՛ց անմեկին ,
 Անվրբար ,

Ձի քեւ բերկրի մեր մուք հոգին
 Անդադար :
 Եւ օրհնեա՛լ լեր , դո՛ւ ալ , անգին
 Եւ նոր դար . . . »
 Կը գոչէր նա : Իսկ կապիկներ՝
 Վիրաւոր՝
 Կը հեծէին , եւ մին կրկնէր
 Թէ՛ — « Ո՛վ որ
 Իրմէ մեծին հետ յանդրգնի
 Խաղալ՝ կա՛մ
 Կը մեռնի եւ կա՛մ կը լինի
 Խեղանդամ . . . » :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. Արձակի վերածեցէր Առիւծն ու կապիկներն առակը՝ ամբողջապէս :

79. ԳԻՒՂԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Հովիտին ծայրն էր գիւղը , գոգաւոր ձորակի մը մէջ : Տանուտէր Խաչօի բնակարանը թէ՛ բարձրութեամբ , թէ՛ գեղեցիկութեամբ կ'որոշուէր միւս շէնքերէն : Այս տունէն , ամէն առաւօտ կը քչէին դէպի նախիրը հարիւրի չափ անասուններ : Անոր կովերը , գոմէշները , եզները եւ ձիերը գիւղին մէջ ամենէն ընտիրն էին : Այս ասն կը պատկանէին հազարի չափ ոչխարներ որոնք սեփական հովիւներու հսկողութեան ներքեւ կ'արածուէին մերձակայ լեռներուն վրայ : Այդ ասնը կը վերաբերէր այն ահազին ձիթհանը որ կը գտնուի գիւղէն դուրս , եւ ու-

բուն անխնները տարւոյն բոլոր եղանակաց մէջ ան-
 դադար կը շարժին : Բայց ծերունի Սաչօի հարստու-
 թեան մէջ նշանաւոր էին անոր եօթն որդիքը , ո-
 ռոնք մէկմէկու ետեւէ հասած՝ զարգացած՝ կը կազ-
 մէին անոր տան հաստատութեան սիւները : Որդիքն՝
 ամէնն ալ ամուսնացած էին , եւ տունը լեցուած էր
 ամէն չափ ու հասակի տղաքներով : Ամուսնացած
 էին նաեւ անոր թոռներէն մէկ քանին , որոնք նոյն-
 պէս ունէին իրենց լաճերը : Եւ ծերունի Սաչօն իր
 աչքին առջեւ կը տեսնէր մի քանի սերունդ որ կ'ապ-
 րէին միասին , կը գործէին միասին , որ կը կազմէին
 փոքրիկ աշխարհ մը : Գիւղին մէջ առակի կարգ էր
 անցեր այն խօսքը թէ՛ Սաչօն այնքան զաւակներ
 ունի որքան անասուններ :

Վարժ. Ի՞նչ բաներ կը կազմեն գիւղացւոյ մը հարսու-
 թիւնը : Նկարագրեցէք գիւղական սան մը արտաքին տեսքը :
 Գտէք տարբար ական մասնիկով վերջաւորող : Նոյն տա-
 րբ բառերը գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ :

80. ՀՈՎԻՒՆ ՈՒ ՊՈՒԷՏՆ

Ինչո՞ւ , իմ հէք գառներ ,
 Ինչո՞ւ ինձ չէք անսար .
 Լալով ի խնդիր ձեր
 Կ'երբամ սարէ ի սար :

Իմ սեւաչուի գառնուկ՝
 Անգուք գալիք կերան ,
 Իմ ամիկներ մանուկ
 Մացառիմ մէջ կորան :

Այսպէս սրգամ միճուկ ,
 Գամբուք խորդայ քննաս
 Բընաւ ա՛լ չիք շրուկ ,
 Լեռ ձոր լուռ են վրհաս :

Ի՛նչ դառն է հովուին կեանք .
 Լեռան մը ծայր եզնել ,
 Հսկել խաւներ ցանգ ,
 Գիւերն ի բուն սքնել :

Յերեկն՝ արեւակէզ ,
 Գիւերը՝ ցրտահար ,
 Մահիճս է յարդի դէզ ,
 Ամպն՝ ինձ յարկ հողմավար :

Մ. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Բաց. բառեր. Պուէտ, հէք, անսար, ի խնդիր երժայ, ա-
 միկ, մացառ, կորան, գամվու, խորդայ, քննաս, չիք, շշուկ,
 վհաս, ձգնել, խաշն, ցանգ, գիշերն ի բուն, սքնել, արեւա-
 կէզ, ցրտահար, յարկ, հողմավար :

Վարժ. Գտէք հումանիւներ . Հովու, պուէտ, հէք, անսար,
 լալ, անգուք, ամիկ, սգալ, խորդալ, շշուկ, վհաս, դառն,
 ձգնել, խաշն, ցանգ, սքնել, մահիճ, յարկ :
 Ազդիդ է կորան բային գործածուածիւնը :

81. ՍՏԵՓԱՆԻԿ

Սաչօի եօթն որդիներէն ամուրի էր դեռ ամեւ-
 նակրատները միայն , մանկահասակ Ստեփանիկը որ
 դեռ նոր մտեր էր տաննուվեց տարեկան հասակին
 մէջ : Բայց անոր դէմքին նայելով՝ կարելի էր իւ-
 կոյն նկատել որ տարիները դեռ անոր չէին տուած

այն պատանեկան հասունութիւնը որ յատուկ է այդ հասակին, մանաւանդ այնպիսի տաք երկրի մը մէջ ուր պատանիք շատ կանուխ արթունքի կը հասնին։ Ստեփանիկին դէմքը դեռ կը կրէր մանկական նուրբ քնքշութիւն եւ թարմութիւն։ Անոր երեսն ասելի կանացի էր քան առնական։ Խաչօի որդիները սուսնէն դուրս իրենց մասնաւոր զբաղումներն ունէին, թէ՛ հողագործութեան եւ թէ՛ անասնաբուծութեան վերաբերեալ, եւ խիստ քիչ կը զբառնուէին տունը։ Միայն Ստեփանիկ քիչ կը մասնակցէր անոնց աշխատութեանց. նա Խաչօին Յովսէփ-Գեղեցիկն էր, զոր ծերունի նահապետը չէր հեռացներ իր աչքէն։

Ստեփանիկի եւ Յովսէփ-Գեղեցիկի մէջ կային շատ նմանութիւններ, ո՛չ այն պատճառով միայն որ նա Իսրայէլի որդւոյն պէս սիրուն էր, հեղ էր, խելացի էր եւ համակրելի, — այլ այն պատճառով որ, ինչպէս Յովսէփի՝ նոյնպէս ալ Ստեփանիկի հագուստին ու զարդարանքին մասնաւոր հոգ կը տանէին։ Ստեփանիկ կը հագնէր բերրոյ ծաղկեայ բնհեղէ շխուռած գունազեղ պատմուճան, ոսկեթել ծիրանի թիկնոց. մէջքը կը կապէր Պարսկական ցփսիէ գօտի։ Լայն տափատը պատրաստուած էր վանայ նուրբ կերպասէ։ Ոտքն ունէր Կարնոյ կարմիր կօշիկ, իսկ գլուխը՝ կարմիր ֆէս, մետաքսեայ սեւ ծոպով եւ վրան փաթթած՝ գունաւոր, ծաղկենկար թաշկինակ, նոյնպէս մետաքսեայ նուրբ գործուածքով։ Ֆէսին տակէն հիանալի կերպով կը կախուէին անոր շաքանակագոյն խոպոպները, որք ուսերուն վրայ սփռուած էին։ Մէկ խօսքով, Ստեփանիկ կը

զանազանուէր Յովսէփ-Գեղեցիկէն անով միայն որ Յովսէփին եղբայրները՝ կը նախանձէին իրենց հօր սիրական որդւոյն, մինչ Ստեփանիկի եղբայրներն ամէնքն ալ կը սիրէին զնա։

Վարժ. Ի՞նչպէս զոյգ էր Ստեփանիկ եւ ինչպէս կեանք կ'անցընէր՝ նկարագրեցէք։

Քեր. Վարժ. Ի՞նչ տեսակ բառեր տէր բայի կրնան ըլլալ՝ Օրինակներ տուէք։

82. ՏՂՈՑ ՅՈՐԴՈՐԱԿ

Նոր արի, Կաղանդ, Ս. Ծընունդ Փրկչին,
Յնծուքեան օրեր են ձեզի համար,
Համբոյրներ տեղան, ժրպիտներ քոչին,
Երգ, պար, խիւղ ու խաղ տեղան անհամար։

Դուրսը՝ դատն ու լեռ, նայեցէ՛ք, զրդա՛ք,
Թանձր ամպեր, անձրեւն ու ձիւնն են պատեր,
Բայց ցուրտէն, ձիւնէն դուր պէտք չէ դողաք,
Քանի որ սիրով սաք են ձեր սրտեր։

Մըռայլ են արևոյն օրերն առաջին,
Կեանքին պէս որ դառն՝ այլ կ'արժէ ապրիլ.
Զի քիթուանց, քոչնոց սիրոյ հառաչին
Ծաղկանց փունջերով տուն կուտայ Ապրիլ։

Դուք Մայր-բընուքիւնն երգեցէ՛ք, զրդա՛ք,
Դուք՝ որ տառապիլ ու լալ չէք գիտեր.
Երանուքեան մէջ դուր պէտք է լողաք
Քանի որ խանդով լի են ձեր սրտեր։

Վեհաբուխ երկնից արեւն այ պայծառ
Երբ ժպտի ձեզի ամպերուն մէջէն,
Խամբին վարդի, այլ զինն օրհնեն ամէն ծառ .
Որոնց ուսոց սակ բոյներ մըմնջեն :

Դուք արեւուն փա՛նֆն օրհնեցէք, Տըղա՛ք,
Որ վարդ՝ դեռ իւամբիլ, այրիլ չէք գիտեր,
Պէտք է միտս բուրէք, ժպտիք ու շողաք,
Քանի որ հաւաստ ունին ձեր արտեր :

Ասնան մէջ, երբոր Տըխուր վայէ բուն,
Չորացած տերեւ այ երբ քօքափին,
Մինչ մենք կը խոկանք արձով Տըրփուն,
Դուք վերջ մի՛ սաք, մի՛, ձեր երգ ու ծափին :

Չեզմով լոկ մընան մեր իղձերն անմեռ,
Չեզմով որ յիշել, ողբալ չէք գիտեր,
Տըղա՛ք, երգեցէ՛ք ամառ քէ ձըմեռ,
Յուսով ու լուսով լի են ձեր սիրտեր :

Բաց. բառեր. Յորդորակ, ցնծութիւն, խինդ, տեղալ,
մռայլ, հառաչ, մայր-ընտեղիւն, երանութեան մէջ լողալ,
խանդ, վեհաշուք, խամբիլ, բոյներ, մըմնջել, վայել, խոկալ,
տրփուն :

Արձակի վերածեցէք այս ստանաւորը :



Ա.Ռ.Ա.Կ. — Ա՛յն մտլութիւն գոր ծըծեց
Երախան՝ հետ մօր կաթին,
Չեղներ՝ ո՛չ, զուր կը ծեծես,
Մինչեւ որ չեղնէ հողին :

83. ԽԱՉՕԻ ՏՈՒՆԸ

Մերունի խաչօի տունն՝ հեռուէն բոլորովին հին
ու նախնական շէնքի տպաւորութիւն կը գործէր .
բարձրաւանդակի մը վրայ կառուցուած էր եւ թէ՛
չինուածքով, թէ՛ դիրքով ունէր այն բոլոր յարմա-
րութիւնները որք կարեւոր են բնակարան մը ա-
զատ պահելու համար օտարականներէ : Այդ շէնքը
պատած էր չորս անագին պարիսպներով, որոնք
քառակուսի ձեւով իրարու միանալով՝ իրենց մէջ-
տեղ կը թողութին բաւական ընդարձակ տարածու-
թիւն, որուն վրայ կառուցուած էին այլեւայլ շի-
նութիւններ : Դրանց ոչինչ կը տեսնուէր, բացի չորս
բարձր աշտարակներէ, որոնք կը միացնէին պա-
րիսպներու չորս անկիւնները : Շրջապարիսպի մէջ
զետեղուած էին բոլոր բնակութիւնները, բոլոր յար-
կերը, որք կարեւոր են կանոնաւոր անտեսութեան
համար . այս տեղ էր ոչխարներու զետեղութիւնը
գոմը, ձիերու՝ կովերու եւ գոմէշներու փարախը,
որ անասուններու տեսակին համեմատ, առանձին
առանձին բաժանումներ ունէր : Կար՝ երկրագործա-
կան անօթները պահելու տեղ, կար մարագ, յար-
դանոց, խոտանոց, որոնց մէջ կը պահուէր անա-
սունները դարմանելու պաշարը : Կային զանազան
մառաններ, շտեմարաններ՝ բերքերու, արմտիքի,
ընդեղէնի համար : Կային նաեւ մի քանի խուղեր,
որոնց մէջ կը բնակէին ծերունի խաչօի հովիւներն
ու ծառաներն իրենց ընտանեօք : Ասոնց կիները կը
ծառայէին իբրեւ աղախին, իսկ այրերը՝ իբրեւ նախ-

բազան, հովիւ կամ մշակ: Մէկ խօսքով այդ շէն-
քի մէջ կը բովանդակուէր փոքրիկ զիւզ մը, որուն
միակ տէրն ու պետը ծերունի Խաչօն էր:

Վարժ. Նկարագրեցէր զիւղական տունի մը ներքինը,
ի՞նչ կը կոչուին զիւղական այլեւայլ գործեր կատարող ան-
ձերը, եւ ինչ գործեր կը կատարեն:

Քեր. վարժ. 1. Բայ մը ինչ թիւ եւ ղէմք կ'առնէ: 2.
Տարբեր թիւով ու ղէմքով տէրայիներ ունեցող բայ մը ինչ
թիւ ու ղէմք կ'առնէ:

86. ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ

Մանկութեան օրեր, երազի նման,
Անցաք գրնացիք, ա՛լ չէք դառնալու.
Ո՛հ, դուք եղջանիկ, ո՛հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:

Ձեզանից յետոյ եկաւ գիտութիւն,
Իւր ծանր հայեացքով աշխարհի վերայ.
Ամէն բան ինկաւ միտածութեան տակ,
Բոպէ չի մընաց ազատ կամ ունայէ:

Գիտակցութիւնը յաջորդեց սորան,
Դժբաղդուջիւնը ծանրացաւ սրտիս...
Ապովոն տեսց ինձ իւր կնարը,
Որպէս փարատիչ տեսնում ցաւերիս:

Աւա՛ղ, այդ կնարը իմ ձեռնում հնչեց,
Նո՛յնպէս լալագին, նո՛յնպէս վշտահար,
Ինչպէս իմ սիրն էր, իմ զգացմունքը.
Ուրախացուցիչ չի գայ մի լար:

Մանկութեան օրերս ինչո՞ւ այսպէս տուտ,
Թըռաք գրնացիք անդարձ յաւիտեան.
Եւ այն ժամանակ անհոգ ու ազատ,
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

Լո՛ւռ կաց դու, բընա՛ր, ա՛լ մի՛ հնչեր ինձ,
Ապովո՛ն, ե՛՛ս առ դարձեալ դու նորան.
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է,
Զոհ բերել կեանքը սիրած իւր մօրկան:

Ես պիտի դուրս գամ դէպ ի հրապարակ,
Առանց բընարի, անգարդ խօսեցող.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խաւարի ընդդէմ միտք ոգորելով:

Թող պատգամախօսն հընացած Դելֆի,
Եռոտանիին վրայ փրփրբի,
Թող միջին դարու գաղափարներով,
Մեքոսը խաբել ճգնի աշխարհ:

Թող նա քարգմանէ զբարտաբանները,
Թող մխիթարուի ծովի ափերում.
Մենք անմեղութեան ենք միայն քարգման,
Միայն այս խօսքս ունինք բերանում.

Ո՛վ Հայր, ո՛վ դու Հայր, որ երկնումն ես,
Երևայի բեռառ եւ անտէր որբին.
Մի՛ տար զոհ գնալ սրգիտութիւնին,
Նա ա՛լ չէ լըսում Դելֆեան հարցուկին:

Քաց. բառեր. Ընդունակ, ունայն, Ապողոն, քնար, անդարձ, բողոքել, ոգորել, պատգամախօս, Դելֆ, եռոտանի, Միջին Դար, զրպարտութիւն :

Բացատրեցէք թէ ինչ էր Դելֆեան պատգամ ըսուածը :

Վարժ. Պարզ լեզուով արձակի վերածեցէք այս ոտանաւորը :

85. ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Նահապետ Խաչօի գերդաստանին բնակարաններն իրենց շինուածքով եւ բաժանումներով այնքան բազմատեսակ եւ բազադրեալ չէին, ինչպէս են քաղաքակրթեալ աշխարհներուն շէնքերը. այլ դեռ կը պահէին նախնական պարզութիւնն ու ձեւը, երբ ամբողջ ընտանիք մը կ'ապրէր միակ վրանի մը տակ : Տարբերութիւնն այս էր միայն որ այժմ վրանին տեղ կայ քարաշէն տուն : Խաչօի բազմաթիւ որդւոց համար, որք իրենց գաւազներով մեծ մեծ ընտանիքներ կրնային կազմել, առանձին սենեակներ չկային, այլ ամէնքը կ'ապրէին նոյն յարկին տակ, նոյն սենեակին մէջ, որ ուրիշ բան չէր, բայց եթէ չորս պատ՝ ահազին գերաններով ծածկուած : Այն տեղ կը վառէին կրակը, այն տեղ կը թխէին, այնտեղ կերակուր կը պատրաստէին, այնտեղ խմբովին կը ճաշէին եւ այնտեղ բոլորը միասին կը պառկէին : Հոն կը տեսնուէին նորածին հորթեր, փոքրիկ ուլեր, որոնք խոռոտուած երախաներու հետ՝ կը վազվզէին, կը խայտային, կ'ազազակէին եւ տունը կը լեցնէին կենդանի աղմուկով : Հոն շատ անգամ հաւ ու վառեակ կտկտալով ներս կը մտնէին եւ գետնէն կը ժողվէին հատիկներ ու հացի փշրանքներ որոնք

տողը ձեռքէն կը թափէին : Ի մի բան Նոյի տապանն էր ուր կային ամէն տեսակ կենդանիք : Այս բնակարաններուն կից էր ուրիշ մը որուն ճակատը բոլորովին բաց էր եւ բակին վրայ կը նայէր. այս էր սրահը ուր կը բնակէին ամառը : Սրահին մէջէն կը բացուէր դուռ մը գլխաւոր սենեակին մէջ եւ այսպէսով կը ներկայացնէր բուն բնակարանի նախագաւիթը : Ատոնց քովն ալ կար մասնաւոր սենեակ մը որուն դռներն այն ատեն միայն կը բացուէին երբ հիւր մը գար, եւ միշտ մաքուր ու զարդարուն կը պահէին :

Վարժ. Ի՞նչպէս կեանք կ'անցընեն զիւրացիք : Ի՞նչպէս կը հոգան իրենց կենսական պէտքերը : Բազազացեցէք քաղաքացւոց կեանքին հետ : Գիւղ, զիւրախումբ, աւան, քաղաք, մայրաքաղաք եւլն. կառավարող անձերն ինչ կը կոչուին :

86. ԱՍՏԵՂԱՅ ՎԵՐԱՅ

ՀԱՐՑ

Ո՛վ պայծառափայլ շողողուն աստղեր,
Որ երկնից ի գունիս վառ վառ կը շողէ՛ք :
Այդպէս ծագելով գիշերէ՛ գիշեր՝
Ըսէ՛ք ինձ, աղէ՛ք, քսէ՛ք, դու՛ք ի՞նչ է՛ք :
Միքէ՛ք քրնացոյ գերկի՞ր կը հրակէ՛ք
Երբ նորա վերայ մուրը կը տրէ՛ք,
Եւ ձե՛ր լուսափիւռ խմբով կ'ելլէ՛ք
Մեր աշաց անտես հորիզոններէ՛... :
Ճանապարհորդին ուղղոյն լոյս կուտա՛ր
Երբ ո՛չ արեւ կայ եւ ո՛չ ալ լուսնակ :

Եւ իւր անընկեր միայնութեան մէջ
Ձեր նրբոյններով ուղեցոյց կ'ըլլաք :

Արդեօք ամառուան սապր բոցակէզ,
Անձրեւներ աւան, սարափ ձրմեռուան,
Եւ զարնանագեղ վարդի բերքի ի դէզ՝
Ձեր սափորներէ՛ն յերկիր կը տեղան :

Այսչափ փալիքլուն, սիրուն աստղիկներ
Ո՛հ, սրբքս հասաւ, ի՞նչ պիտի ըլլան .
Ո՞վ արդեօք ինձի, ո՛հ, ո՞վ այս գիշեր
Դաս մը պիտի՛ սայ աստղերուն վրան :

Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն

Ունկն մասն՝ ինձ, մի՛սք առ ամէն բան,
Ո՞վ հետաքրնին մանուկ բանաւէր,
Ես քեզի պատմեմ թէ ի՞նչպէս եղան
Հին դարերու մէջ հրաւալի բաներ :

Ի՞նչպէս երկնաւոր կամարին ներքեւ
Աստեղաց երափ կարգաւ շարուեցան,
Եւ աստուածային շնչով՝ բոցաբեւ՝
Կր թռչին կ'երթան յուղին անսահման :

Այն որ բսեղծեց դաւտերուն մէջի
Երփներանգ ծաղկանց հոյլը գեղեցիկ,
Այն որ գոյացուց ի ծոց անհաւի
Հովանի՛ սրւող ծառերն երկնածիփ՝

Նո՛յն հրգօր Աստուածն իր բսփանչելի
Եւ ամենաբաւ զօրութեանն ի շունչ
Մէկ խօսքով դրբաւ կարգի կանոնի
Երկնից կամարին աստեղց ոսկի փունջ :

Մա՛նուկ, վեր նայէ մէն մին այն աստեղ
Այն հեռի աստեղց որ կը շողոզողան

Մէկ արեգակ մ'է կամ աշխարհ մը մեծ
Որ կը բաւալի յերկինս անսահման :

Գուցէ նորահրաւ բընակիչներ կան
Հոն ուր բընաւին մարդ ոտք չի կոխեց,
Եւ ուրախութեամբ կ'երգեն յաւիտեան
Այն մեծ հրաւալիք զորս Աստուած գործեց :

Ո՛չ, ո՛չ, հեռաւոր այս մեծ աշխարհէն
Չըլլայ վեր նայիս անօգուտ տեղ դուն .
Այլ իւրաքանչիւր շողոզողուն աստղէն
Սովբէ՛ Աստուծոյ մեծ իմաստաւորին :

Քաղ. բառեր. Շողոզողուն, ի գունտ, շողել, լուսամփիւռ,
հարիզոն, ուղի, նշոյլ, սաս, սարափ, ունկն մասն, հետաքր-
նին, բանասէր, երամ, բոցաթեւ, երփներանգ, հոյլ, երկնա-
ծիփ, ի շունչ :

Վարժ. 1. Երամ, սարմ, հոյլ, բոյլ, դէզ, շեղջ, կոյտ, խուժք,
հօրան, ժողով, բանակ, գումարտակ, ջոլիւ, ջոկ, անդեայ,
երամակ, վոհմակ, վտառ, գունդ, վաշտ, ճամբար, կանառ,
հօտ, հրոսակ :

Ըսէք թէ այս բառերն ինչ բաներու խուժք կը նշանակեն.
Օրինակ. զօրտերու գունդ, բանակ գումարտակ, աստղերու բոյլ,
թռչնոց սարմ եւլն :

2. Ձնջեցէք վերադիրները :

3. Արձակի վերածեցէք պարզ լեզուով :

Ա.Ռ.Ա.Կ. — Հիւրը տան սիրող մօտին
Վարդ է՝ կը զմայլի հոտին,
Բայց թէ չատ կենայ մօտը,
Կը թուամի, կ'երթայ հօտը :

87. ՆՈՐԵԿ ԳԱՐՈՒՆ

Թէեւ կեցուցիւնն անշուք ու պարզ էր, սակայն այդ նահապետական տան մէջ կեանքը կը սահէր ուրախ եւ լի ամէն պիտոյքներով: Աշխատանքը անդադար կ'եռար կը բեղմնաւորէր, եւ Աստուծոյ օրհնութիւնը կը լեցուէր այս տեղ իր բարութիւններով: Ծերունի Սաչօին շտեմարանները միշտ լի էին ցորենով, իւղով, ձէթով եւ գինեով: Տարւոյն բոլոր եղանակներէն օգուտ կը քաղէին, թէ՛ ցուրտ եւ թէ՛ տաք օրերուն համար միշտ գործ ու զբաղում ունէին:

Ահա լեռներու ձիւնն սկսաւ հալիլ, դաշտերը վաղուց կը ժպտէին դեղեցիկ դալարիքով. — Գարուն է: Օդը՝ տոգորուած քաղցրաբոյր գաղջութեամբ, կեանք կը սփռէ ամէն կողմ: Զօրերուն մէջէն կը վազեն հարիւրաւոր խոխոջուն վտակներ եւ օձապտոյտ ընթացքով կը տարածուին հովտին մէջ: Նորեկ ծիծառնը կը հրաւիրէ մշակը դէպ ի գործ: Սաչօի որդիք արդէն պատրաստեր են արօրն ու գութանը:

Արեւը դեռ նոր սկսեր է ծագիլ. դեռ նոր սարերու ձիւնապատ գագաթները կը շողշողան վարդազոյն ձառագայթներով: Ծերունին կը դառնայ առաւօտեան ժամէն, աջ ու ձախ հանդիպած մարդուն՝ «Ողորմի Աստուած» ըսելով: Անոր որդիք այսօր առաջին անգամ դուրս պիտի հանեն եղներն ու գոմէջները, որք ամբողջ ձմեռն ակտիւն մէջ կերեր, պարարտացիք ու հանգստացիք են ու ամե-

նեւին դրսի լոյսը չեն տեսեր: Մեծ հաճոյք է գիւղացւոյն համար այս տեսարանը, եւ այս պատճառով անոնցմէ շատեր հաւաքուած էին Սաչօի դրան մօտ, որ տեսնեն թէ ինչպէս պահուեր ու խնամուեր են անոր անատունները:

— Աչքդ լո՛յս, տանուտէ՛ր Սաչօ, ըսաւ անոր գիւղացիներէ մին, այսօր տղաքը «խաւեկն հանե՛ջ» կ'ուզեն գոմէջները:

— Հա՛, ժամանակն է, մինչեւ ե՛րբ ներսը պահենք: Տէրտէրին հարցուցի՛ ըսաւ «Օրը բարի է», ես ալ ուզեցի որ այսօր դուրս հանեն, պատասխանեց տանուտէրը, մասնաւոր կարեւորութիւն տա-

լով քահանային խօսքերուն:

Վարժ. Նկարագրեցէք ծերուկ գիւղացի մը եւ անոր վարած կեանքն, ու դիրքը գիւղացւոց մէջ:

Նկարագրեցէք Գարունը եւ գիւղական կենաց զարմունքը:

88. ԱԴԱՄԱՅ ՎԻՇՏԸ

Առ ոտքս լեռանց, մարմանդին վրայ
Ընդ բոլր հովանեաւ վիթխարի կաղնեաց,
Յափուներս վրճիս առուի մ'արձաբեայ,
Եւս մեղկօրէն կայր ընկողմանս:
Բոցագէտ արեգն հաբիզոնէն վեր
Կ'եղներ յաղբական, գեփիււն անուշակ
Կը պարզէր յայես իւր փափուկ քեւեր.
Փրթէին ծաղկուց, գեղգեղէր տխրակ:
Այլ ո՛չ այն սիւքին եւ ո՛չ արեւուն
Ուր դրնէր եւս, սեքիւ կը սեղմէր


Իւր սրբին վրայ մանկիկ մը սիրուն,
 Վարդագոյն դիմօք, խածակն, ոսկեհեր:
 Ծարժէր ու նըչէր մանկիկն անհանդարս.
 Իւր մանրը մասամբ կը խաղար իւր մօր
 Խարտաւ վարսից հետ. եւ նա՛ գոհ, զըւարթ՝
 Կը համբուէր զայն ժպտելով անոր:
 Ծառի մ'եսեւէն Ադամ կը դիտէր
 Հիացմամբ պասկերն այն շընորհալի.
 Լըռին եւ սքխուր, նա կը մըսածէր
 Աչերն ի մանկիկն յառած ծաղկասի:
 Յանկարծ արտասուօք լեցան իւր աչքեր,
 Իւր կուրծքէն հառաջ մ'ելաւ դառնալիւր.
 Ճակսին զարկաւ ձեռքն եւ ձայնիւ կերկեր՝
 «Տէ՛ր, ըսաւ, ինչո՞ւ մաչք մ'ի՛նձ չի տըլիր...»:

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

Վարժ. Գտէք հոմանիւցները. Վիշտ, մարմանդ, հովանի, վիթխարի, վճիտ, մեղկօրէն, յաղթական, զեփիւռ, այեր, փափուկ, փթթիլ, գեղգեղել, սիւք, սերտիւ, սեղմել, շարժիլ, ճչել, վարս, ժպտիլ, դիտել, հիացում, շնորհալի, լռին, յառել, ծաղկասի, դառնալիւր, կերկեր:

Գեր. վարժ. Գրաբար հոլովները, ոճերն ու ասուծիւնները պարզ աշխարհաբարի վերածեցէք, ցոյց տալով սարքերուծիւնները:

Արձակի վերածեցէք եւ իմաստը բացատրեցէք:



ԱՌԱՎ. — Թէ որ ակռազ փըտուկ է,
 Քաչէ՛, հոնէ՛, ազատէ՛,
 Թէ դըրացիդ խենդուկ է,
 Քաշուէ՛ քովէն ազատէ՛:

89. Զ Օ Ր Ա

Այս միջոցին ներսէն լսուեցան զանգակի ձայներ, եւ բազմութիւնը ետ քաշուեցաւ ճամբայ բանալու համար:

— Զօրան է, լսուեցաւ ամէն կողմէ:

Զօրայ կը կոչէին տանուտէրին նշանաւոր գոմէշներէ մին՝ որ ճակատին վրայ սպիտակ լուսնածեւ պիտակ մ'ունէր եւ հոչակ հանած էր իր ուժով ու մեծութեամբ: Վիթխարի անասունը փոնչելով մոնչելով՝ դուրս պրծաւ տան գոնէն: Գետինը կը դողար անոր ոտից տակ, Յանկարծ կանգ առաւ դրան առջևի հրապարակին վրայ եւ գլուխը վեր բարձրացնելով սկսաւ շուրջը նայիլ: Նոյն միջոցին ծերունի տանուտէրը զարկաւ անոր ճակատին հուժ հաւկիթ մը: Հաւկիթը փշրուեցաւ եւ դեղնագոյն հեղուկը տարածուեցաւ կենդանւոյն սպիտակ ճակատին վրայ: Այս՝ այն նպատակով էր որ «չարը խափանուի» եւ կենդանին «աչք չառնէ»:

Զօրան այդ գործողութենէն խրաչեցաւ, եւ եղջիւրները թափ տալով՝ սարսափելի կերպիւ թռաւ յարձակեցաւ հոն խոնուած ամբոխին վրայ: Նոյն միջոցին հասան ծերունւոյն որդիքը, եւ ահազին մահակներով կը ջանային ետ դարձնել ամենի կենդանին: Մարդկային ոյժը կը զեմագրաւէր վայրենի ուժին: Փարսխին մթութենէն զէպիլ լոյս-աշխարհ գալով Զօրայի անսովոր աչաց ամէն առարկայ աւտորոշ ձեւով եւ մտայն-մշուշի մէջ կ'երեւար: Այս պահուս չէր ճանչնար նոյն իսկ իր տէրերն որք

քաջութիւնն մը : Ծերունունն միջակ որդին , Ապօ , առիժի ճարպիկութեամբ վրայ վազեց եւ բռնեց Չօրային պոչէն : Կատաղի անասունը , տեսնելով այդ արհամարհոտ յանդգնութիւնը , փութաց գլուխը դարձնել դէպի ետ , որպէս զի իւր եղջիւրներով պատժէ յանդուգն անզգամը : Մի քանի անգամ շրջան ըրին . Չօրան կը ջանար ետ դառնալ որ հարուածէ իր հակառակորդն , բայց Ապօ , պինդ բռնած անոր պոչէն , կը պտուտքէր անոր հետ : Մենամարտը տեւեց մի քանի րոպէ . ամէն կողմէ կը լսուէին զարհուրանքի ձայներ : Զայրացած գազանը կը մոնչէր եւ դեանի վրայ ահօսներ կը բանար իր ոտքերով : Թանձր փոշին կը բարձրանար եւ երկու մարտիկները կորսուած էին հողեղէն ամպի մէջ : Նոյն միջոցին վրայ հասան Ապօին եղբայրները եւ շղթաներով կաշկանդեցին Չօրան : Ուրախութեան աղաղակներ լսուեցան ամէն կողմէ : Ծերունի տանուտէրը մօտեցաւ Ապօին եւ անոր ճակատն համբուրելով ըսաւ . — « Աստուծոյ աչքը վրագ ըլլայ , որդի , զո՛ւն իմ երեսօ ճերմկցուցիր : »

Վարժ. Նկարագրեցէք Չօրայի եւ Ապօյի մենամարտը : Հին դարերու մէջ ինչ էին կրկեսները :

Ուղղածիզ գծերով զատեցէք նախադասութիւնները, որոշելով էական մասերը :

Ա.Ռ.Կ. — Չարին չարիք հատուցանել՝
Փոքրահոգի մարդու բան է ,
Չարին բարիք հատուցանել՝
Մեծահոգի մարդու բան է :

92. Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Բ

ՄԵԾԱՄԻՏԵՆ

Ճոխ քէ գիտուն կամ արի ,
Կամ քէ գեղով շրպարի ,
Կարծիքն միտք վեր քան գոր է ,
Բարձրէն մեզ փոքր կը տեսնէ .

Հա՛րկ է զգածուիլ .

— Կարծեմ ոչ .

Օր մը , դէպի հարուածով ,
Տիկն ուռուցիկ մնաց անհով ,
Եւ մեծամիտքն՝ ամօքով :

ՓԱՌԱՄՈՒՆ

Իրմէ usուոնց միայն զարմանք՝ փառամուն է ծաղրելի ,

Ո՛չ քէ միայն քանի կ'ապրի՝ այլ եւ յետ որ մեռանի .
Երբ զինքն այլ եւս ոչ ոք յիշէ ,
Նա բողբոյ յաչըս մարդկան ,

Անտուք հոգւոյն յետին վրկայ ,
Մի մեծաշուք գերեզման :

ՇՈՂՈՒՅՈՐԹԵՆ

Բազմապատիկ կենդանի , զիտք սողալ եւ սուգիլ ,
Ըստ իր հաշուոյ պահանջման՝ ուսնուլ ,
Բախչիլ կամ փախչիլ .

Տեսնովն անկեղծ , մերք ապուշ ,
Բայց իրօք միտք երկդիմի . —

Շահու համար բարեկամ ,
Շահու համար բեւատի :

նահաճ մըրկի մը ազդեցութեամբ, արհամարհելով ձմրան անօրինակ ուժը, որ վայրենի կիրքեր կը գրգռէ եւ այդ անբանին կուրծքը կը տաքցնէ :

Աւանդութիւն մը, որ մեր մանկութեան օրերուն տաք պատմութիւններէն էր, կ'ըսէր թէ մէկուն ցուլն այգպէս, լողանքէն ետքը, կը փախչի դէպի դաշտերը, եւ ձիւներուն մէջ ման կուգայ կը տապալակի մէկ ժամ: Գայլ մը մշուշէն դուրս ելլելով, ակռաները կը նետէ ուժգին ցուլին զիտար: Եւ որովհետեւ կաշին հաստ է եւ գայլին ակռաներն ալ կռած, գազանը ցուլին ետեւէն կախուած կը մնայ եւ գոմէշը՝ զիւրին որս մը առած՝ տուն կը դառնայ անհոգ եւ անխուով:

Մեր ցուլերն ամէն ձայնի կամ մահակի զլուխ չեն դարձներ. ամէն տան մէջ ծանօթ ձայներ կան, որ անոնց մատաղութեան օրերէն տնարկութիւն ազդած են: Ատոնց կ'անասն զառներու պէս, եւ կը տեսնես որ այդ վայրենին, անաստ՝ պարանոցէն կախած երկաթի անազին ճոկանին՝ զլուխը կը խոնարհեցնէ երիտասարդի մը առջեւ: Զմրան բոլոր տեւողութեանը մէջ՝ մեր զիւղացի երիտասարդներուն կրակոտ խօսակցութիւնը՝ ցուլերու վրայ է. ցլամարտի հանդիսաւոր օրեր կան ամէն գիւղի մէջ: Կանուխէն խումբերու կը բաժնուին, եւ կը պատահի որ շատ անգամ ցլամարտը մարդակուռի ալ փոխուի: Որչափ ալ անախորժ ըլլայ այդ վերջին տեսարանը, եւ ստիպան անհոգ կեանքերու մէջ շարժում մ'է, ներելի միմիայն երիտասարդներուն, ինչպէս կը ներուի մանկան մը:

Վարժ. Ձնչեցէք վերադիւրները, եւ այնպէս գրեցէք հասուածը:

Գտէք հոմանիւսները. Զբաղում, նորահաս, վարժեցնել, պայման, կրակոտ, կապուիլ, սոկան, գգուել, ոգորել, խանձ, հասնալ, կաշի, ռոն, գալարիլ, պառկիլ, բրդել, սրսկել, մահակ, ճապուիլ, ստաշաւ, արհամարհել, անբան, աւանդութիւն, ման գալ, կռած, որս, մատաղութիւն, անաստ:

Ի՞նչ ըսել է՝ ուժը սնուցանել, հասոյքները գգուել, խանձը վառ պահել, բանի մը վրայ թրծուալ, ստանեղէն փոշի սրսկել, հազիւ թէ քանի մը շնչառութիւն, անձնահաճ մըրկի, վայրենի կիրքեր գրգռել, կուրծքը տաքցնել:

94. ՀԻՒԱՆԴԻՆ ՄՐՄՈՒՆՁԸ

ԱՌ ԹՈՉՆԻԿՆ

Գարնանային սիւբ ցօղաբե
Ահա վերջին տրու բարեւ.
Ձերոս աւուրց հասա խորակ,
Թառամեցոյց խեղճ մանուշակ,
Վարդ եւ շուշանքն լուսարոյր
Ահա զանոյց կորուսին բոյր,
Եւ իմ աչքեւ արհասուագին
Հետքզնեսէ կը նուազին...:
Թռչնիկ իմ սիրուն,
Մօտեցաւ առուն.
Երբ հապի ձրմեւ,
Ողջ գրեցնէ՞ս զիս դեւ:
Ո՛հ, ա՛լ չունի սիրս ո՛չ մի յոյս,
Մարի՛ նըրագ քուառ հոգոյս,
Եւ տերեւոց մէն մ'ի քօրափ
Կարծեմ աւուրց իմ պակսի չափ.

Գլխով քան ի կարն կենաց մեն մի վարկեան
 Գալ մ'ալ վարէ զիս 'ի սապան
 Բայց, ո՛հ, կուգեմ ես դեռ ասորի,
 Կըզմալ նորէն տեսնել զԱպրիլ
 Քուչիկ կ'իմ սիրուն
 Մօտեցաւ առուն
 Երբ հասնի ձըմեռ
 Ողջ գրտնե՛ս զիս դեռ :
 Երբ նորաբոյս գարուն զըւարթ
 Գայ ի նակաս պրտակազարդ,
 Պիտի կրկնես դու հրքուրագին
 Էզնուողիւն 'ն գառաչին,
 Պիտի տեսնես բլուրն ու անտառ,
 Եւ նսնոսնս ծառէ 'ի ծառ
 Բայց էս սի ք'չ տեսնեմ առա՛ղ :
 Ո՛չ վարդ առուակ էլ ո՛չ 'ն խաղ . . . :
 Քուչիկ կ'իմ սիրուն
 Մօտեցաւ առուն
 Երբ հասնի ձըմեռ
 Ողջ գրտնե՛ս զիս դեռ
 Սիրուն քուչիկ քիչ օրէն անհ,
 Յիմ սիրտեաց կը բաժնէ վաճ : . . . :
 Վերջին անգամ 'ն դարձողիկ
 Ես կը լսեմ մեկամտօղիկ . . . :
 Գուցէ էքնած հողոյս վերեւ
 Ուրուի՛ւ ազուն ապաւանեն քեւ,
 Լաւորին բուին գուցէ եպրէն
 Այլ արտառս ա՛ն ոչ 'ն երբ . . . :
 Քուչիկ կ'իմ սիրուն
 Երբ գաւ ի գարուն

Մարդիկ զիս մոռնան
 Յի՛ւրէ՛ զիմ սապան
 Կորէն ՆԱՐԷՆ
 Մարտի Գեղեցիկները : Մրճանք, գարնանային վերջին շեղոս, ժողովուրդներ, անոյշ, կորուսանել, արտառու վիշտ, նուազիւ, մօտեցաւ, ողջ, մարի, ժողովուրդ, պակսիկ, կարծ, ասորի, նորաբոյս, զուարթ, հրճուագին, սիրելիք, մեկամտօղիկ, եզերք, մոռնալ :
 Մրճանիկ վերածեցէք :
 95. ԳԻՒՂԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
 Ապրիլ ամիսը բերաւ ինք հեղ առեկի տաք մեծ առեկի պայծառ օրեր : Լեռներու վրայ կարմիր, դեղին, դեղձերմակ չաշանները ծաղկեր էին, գանձեր զին եւ ձերմակ չաշանները ծաղկեր էին, գանձեր ազիկները կը քաղէին, փունջ կը կապէին եւ դիւղերը մաւ գալով կը փոխանակէին հացի հետ : Սուրճիք, բողիկը կանկարը, ծներեկը, թրթնջուկը, գարը ելչառնը, եւ չեռնային գանձաւան բանջարեղէններ այնքան առատ էին որ մէկ աւանակի բեռը քրքուհիներ կը փոխէին կէս գրիւ ալիւրի հետ : Երբունի Սաչօ սորլիք սկսեր էին իրենց արդ տիրը վարել : Աշխատութիւնն սկսեր էր ամէն տեղ : Չիճղին մէջ անգործ մէկը չկար . ամէն ոք զբաղած էր իր մշակութիւններով : Մաւառ էր, ծերունոյն ասն թոնիրները կը վառէին . մէկուն վրայ դրուած էին անագին կաթսաններ եւ խեցեղէն մեծ մեծ պտուկներ . կերակուր կ'եփէին . միւսին մէջ հաց կը թխէին : Հարսները, աղախիները, թոնիրին չուրջը հաւաքուած, բնդ-

հանուր շարժման մէջ էին: Տունը՝ լեցուած կերակուրներու անուշ շոգիով կը ներկայացնէր հսկայական խոհանոց մը. տեսնողը կը մտածէր թէ անոր մէջ ճաշ կը պատրաստուի ամբողջ բանակ մը կերակրելու համար — այնքան առատ էր ամէն ինչ: Եւ, իրաւ, բացի ծերունւոյն աճապին գերդաստանէն, անոնց սեղանէն կը կերակրուէին բազմաթիւ հովիւներ եւ մշակներ, իրենց ընտանիքներով որոնք կը ծառայէին այս օրհնեալ տան մէջ: Ամբողջ լէգէոն մ'էր, կարծես: Ամէն օր կը վառուէին նոյն թոնիւրները, ամէն օր նոյն առատալիր քանակով կը պատրաստուէին կերակուրներ: Եւ ծերունւոյն ժրջան հարմները բոլոր մ'իսկ հանգստութիւն չունէին: Պէտք էր ամէնն հոգալ, ամէնը գոհացնել:

Ասկէ զատ, կային անտեսական եւ այլ հոգեր: Բակին մէջ հարմներէ մին կը կլթէ կովերն ու ոչխարները, միւսը՝ օճախին վրայ կաթ կը տաքցնէ մածոն շինելու համար. երրորդը պանիր կը մակրդէ, չորրորդը խնոց կը հարէ կարագ պատրաստելու համար: Անոնց չորջր կը վազվզեն բազմաթիւ երախաներ եւ կը խաղան նորածին գառներու եւ հորթերու հետ: Ի՞նչ քաղցր է այս գեղջկական եւ պարզ կեանքն ուր ամէն ինչ կենդանի, անմեղ, ժպտուն եւ երջանիկ է: Մանուկ ու գառնուկ՝ երկուքն ալ կ'աճին մրասին. երկու հարստութիւններ որոնցմով կ'ուրախանայ, կը պարծենայ գիւղացին:

Վարժ. Ի՞նչ գրադումներ ունին գիւղացի կիներ, իրենց սան մէջ եւ տունէն դուրս: Ի՞նչ ըսել է օճախ, ընդարձակ իմաստով:

Քեր. վարժ. 1. Ի՞նչ է նախադասութիւնը: 2. Յոյց տուէր ստորագիւնները. 3. Որոշեցէք նաեւ վերադիրները:

96. ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Յիսուս ըսաւ. «Այդ մանկրտույց սրէ՛ք բոլ
 Որ գան առ իս հոյլ ի հոյլ:»
 Եւ այդ գրքոյ, անհուն սիրոյ, անաւեր
 Սո՛ւրբ, պաշտելի՛, վե՛հ պատուէր
 Ասուածորդոյն, մարդկան Փրկչին, Հովուին քաջ
 Որ հանեցաւ կրեւ խաչ,
 Երկնից խորէն բօթափելով կարողին
 Ոռոզէ սիրտն Հայ ազգին:
 Ժրպսին հրեշտակ, հեռուին ընտելալ գրախտէն,
 Նախահարձ ալ զվեզ դիտեն...:
 Եւ ահա վսեմ եւ յաղթ մի շէնք բարձրանայ...
 — Տառապելոց տո՛ւնն է նա,
 Հիւանդանոցն՝ ուր սքանկաց եւ ուրբոց
 Համար վառի գրքոյ բոց:
 Ուր անհերունջ ցաւագարաց՝ անգաղար
 Չեմ կարկառի մըխիբար,
 Եւ ուր անթիւ մասաղ մանկանց աղբասաց
 Բաշխի ուսման առատ հաց:
 — Յիսուս յերկնից տեսնէ մեր տունն այս բարի,
 Գըքայ, յուզի եւ բերկրի,
 Եւ մըրմընջեն Հայրն, Որդին եւ Սուրբ Հոգին,
 — Օ՛ն, ողբմի՛նք այս յարկին...:
 Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. Ի՞նչ է Ազգային հիւանդանոցը, ո՞վ եւ երբ հիւնեց գայն, ինչ նպատակով, ո՞վ կը հոգայ եւ կը մասակարարէ գայն: Ուրիշ ինչ բարեգործական հաստատութիւններ գիտէք: Պարզ լեզուով արձակի վերածեցէք. հոմանիշ եւ հակահիշ ունեցող բառերը գտէք:

ՅՈՒՍԵՖ ԴՆԱՆԻՍՅԱՆ ԳՐԱՆԻՍՏՐԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԿ

97. Հ Ր Դ Ե Ղ Յ

Հեռուէն կը տեսնուէր քաղաքը որ կը ներկայացնէր սոսկալի տեսարան մը : Կարծես մեծ սոցնախմբութեան մը համար լուսավառութիւն կը կուտարուէր, — մարդկային անդժուլթեան երեւնական տօնը, գազաններու սօն մը զոր բարբարոսները կը տօնէին : Տարտարոսը, միայն տարտարոսը, իր կրակի բոցերով, իր չար ոգիներով եւ բոլոր զարհուրանքով կարող էր պարծենայ այսպիսի անգթութեան մ'տուչեւ : Տուները բռնկած էին . իւրաքանչիւր տան լուսավառութիւնն ու դռներէն կը հոսէին կարծես, հրեղէն գեանք, եւ թամբ ծուխի հետ կը բարձրանային օդին մէջ, սիւնելով ամէն կողմ կայծերու յորդառատ հեղեղ մը : Հրդեհն հնողհետէ կը սաստկանար ճարակելով ամբողջ թաղը : Այժմ սուներու կտուրներէն դուրս կը խուժեն հրեղէն լեզուներ : Վառուած գերանները կը խորտակուին ու շառաջելով կ'իջնան, ամբողջ տանիքը զրոյշալով, գոռգոռալով կը փչի եւ հրակէզ վերմակով կը ծածկէ բնակիչներն որք ամէն կողմէ պաշարուած ըլլալով խոյս տալու հնար չունին : Թշուառ զոհերուն աղաղակներն ու հառաչանքները կը խառնուին բոցերու սրտման հետ որք վիթխարի վիշապներու նման կը զաւարուին, կը պտտին օդին մէջ, տարածելով ամէն կողմ արտասիւնի լուսավառութիւն մը :

Քաց բառեր. Լուսավառութիւն, երեւնական, բարբարոս, սարսարոս, յորդառատ, սնակել, կիսուր, խրոժեղ, հրակէզ, գալարուիլ :

Վարժ. Գրեցէք բոլոր բարդ բառերը եւ ըսէք թէ ինչ արմատներէ կազմուած են :

Նախադասութիւնները գտեցէք ուղղածից զիծերով :
 Զարմարեցէք հրդեհի տեսարան մը :

98. ՈՒ Ս ՈՒ Մ

Կուգե՛ս, մանուկ դու, անմեղիկ բերկրանք,
 Կուգե՛ս ինքնեայ նշարիս հրճուանք .
 Անբարի հաճոյք, մարկուրեան լաւուկ
 Անկապուտ, մնայուն եւ ոչ վաղանցուկ .
 Կուգե՛ս մեծուքիւն, փառք միանգամայն .
 Գե՛տք է որ գիտնաս քէ ուսումն է այն :

Ուր որ չիկայ լոյս՝ չիկայ նաեւ կեանք,
 Զհաւառ վայաց մէջ չգգաս դու բեկրանք .
 Ռե՛ր վայրենէ խաւար՝ յալուր է հոգիւն,
 Մարդն առանց ուսման՝ անհոգի մարմին,
 Անճունջ մարմնոյն մէջ որդիք կը վիսան,
 Անուս հոգեւյ մէջ չար կիրքեր կ'եւան :

Ռաբ մը կենաց գանձն է անբարոս,
 Ռաւումն ամենայն բարեաց է պատեալ .
 Ռուսումն Աստուծոյ լոյսն է երեսաց,
 Սոսքաբուխ աղբիւր հեծարիս փառաց .
 Սնունս հոգին միտք վրլլայ անպատիւ,
 Սերք ուսեալ լինիս մեծ եւ ասուցի :

ՅԱՐՏԱՍ ԿԷՁԻՐԵԱՍ

Քաց բառեր. Բեկրանք, անբարի, անկապուտ, վաղանցուկ, վիսան, անպատ, մշարուիլ :

Վարժ. Յարմարեցէք յայն ստուգանքը, այնպէս յիշուցէք, մանուկներ, եւ ինչպէս յարմար է մէկուրի

99. ԱՄԱՅԻ ԵՒ ԱԻԵՐԱԿ ԳԻՒՂ ՄԸ

Ի՞նչ տեսարան կը ներկայացնէր այդ հովիտը քանի մը շաբաթ առաջ: Ո՛րքան կենդանի եւ գեղեցիկ էին այն տեղի դաշտերը, ձորերը եւ կանաչապատ լեռները: Հովտին ամբողջ տարածութիւնը հասուն հունձքերով պատած՝ կը ծփար, կ'ալեկոծէր ոսկեղէն ծովու նման: Լեռներուն կուրծքին վրայ մըջիւնի նման ցրուած, կ'արածէին անասնոց հօտերը: Անուշիկ, ներդաշնակ մեղեդիներ կը հնչէր անհոգ հովուին սրինգը: Ճոխ բնութիւնն եւ աշխատասէր մարդն՝ ձեռք ձեռքի տուած՝ երկրին հրաշալիքը կ'արտադրէին:

Իսկ այժմ... այժմ ամէն ինչ փոխուեր է: Այժմ հովտի ամբողջ տարածութիւնը կը ներկայացնէ սգաւոր անապատ մը: Հրդեհը այրեր լափեր է հընձոց արտերը, ծածկելով դաշտերու անհուն մակերեւոյթը սեւ մոխիրով: Ո՞վ է այս չարեաց հեղինակը, ո՞վ ոչնչացուցեր է մշակին արդիւնաբերութիւնը, որուն վրայ թափուած էր այնքան քրափնք եւ աշխատութիւն: Երբեմնի գեղեցիկ եւ մարդաշատ գիւղերը մէյմէկ մոխրի կոյտ են այժմ: Ամէն կողմ հրդեհը թողած է իւր կործանիչ հետքերը: Կեանքը դադար է ամէն կողմ, դաշտերուն մէջ չեն լսուիր երկրագործին ուրախ զուարթ երգերը, մարգագետնին վրայ չեն արածուիր անասունները. ամէն ինչ լռելի է, ամէն ինչ խուլ մեռելութեան մէջ թաղուած է: Կարծես ապականութեան կործանիչ դեւը դեռ նոր անցեր է այդ թշուառ երկրին վրայէն, եւ իսպառ ոչնչացուցեր է ամէն ինչ:

Քեր. վարժ. Նախադասութեան էական մասերն ինչ կարգով կը շարուին, Օրինակներ տուէր:

Վարժ. Հասուածը ուշի ուշով կարգալէ ետք, նկարագրեցէք թէ Շեկ ու Կանգուն գիւղ մը ինչպէս կ'ըլլայ:

100. Ս Պ Ի Տ Ա Կ Ը

Կը սիրեմ ես գոյնն ըսպիսակ.
Անբիծ գոյն մի է այս յրսակ.
Ամէն ինչ փայր այս աշխարհի՝
Այդ գեղեցիկ գոյնըն ունի:

Մանկան որբանն է ըսպիսակ,
Նորա հանդերձն ալ նոյնգունակ.
Շրքեղ հարսին հանդերձ սիրուն
Ունի աղուոր ըսպիսակ գոյն:

Թեքեւ ու նուրբ, փափուկ ձիւնին՝
Յաղթ եւ հրակայ լեռանց նակիին՝
Գոյնըն յաւէս է ջիւնչ ներմակ,
Որ գուարք առնէ սիրքն համակ:

Եւ երբ մարդս ալ դրնեն սապան
Միակ ընկեր՝ ներմակն է ան,
Որ սեւ հողոյն հետ եւ փայտին՝
Կարծես խընդայ մեր երեսին...

ՎԻԳԻՆԷ Տ. ԳԱԼՃԵԱՆ

Վարժ. Արձակի վերածեցէք:

Սա բառերը իբր սեռի խնդիր գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ. Գոյն, աշխարհ, որբան, հարս, ձիւն, նակաւ, սիրս, սապակ, ընկեր, հող, փայտ, երես:

Այս շեղագիր բառերուն մէյմէկ վերադիր կցեցէք, Յետոյ այդ վերադիրներուն հականիշները գտէք:

101. ԿՈՐԾԱՆԵԱԼ ՏՈՒՆԸ

Գիւղը կը նմանի այժմ այն առասպելական բնակութեանց որք չար կախարդի անէծքով մէկէն ի մէկ աւերակ էին դարձած : Տուներն որք երբեմն կեանք կը չնչէին, ուր մարդիկ կ'ապրէին՝ հիմա գերեզմաններ են դարձեր : Ամէն ինչ թաղուեր է տխուր եւ այլանդակ փլատակաց ներքեւ : Տեղ տեղ կը նշմարուին մարդկային մարմնոյ մնացորդներ խառն ի խառն . . . : Տեսարանն այնքան աղետալի, այնքան աղետարշ է որ պակուցիչ սարսուռ մը կը ներգործէ դիտողին, կը փշրէ կը ջախջախէ դառն եւ ամենածանր հարուածի մը տակ : Արիւնը կը սառի երակացը մէջ եւ լուսաւոր աշխարհ կը մթնէ անոր առջեւ, եւ ապուշ՝ անզոյ կը դարձնէ :

Ո՛րքան դառն յիշողութիւններ կ'արթնցնեն այդ տխրատեսիկ աւերակները : Շատ ժամանակ չկայ անոնք չէն ու հաստատ էին, դեռ երէկ անոնց մէջ կը բնակէր հոյակապ, բազմանդամ ընտանիք մը, գոհունակ, զուարթ, խաղաղ կեանքով : Ի՞նչ եղաւ, ո՞ր է այժմ այդ ընտանիքը : Ամրակուռ շէնքը փլատակաց կոյտ մ'է հիմա, ծուխէն մուխէն մրտած չորս պարիսպներ միայն կը կանգնին իբրեւ ուրուական. առաստաղը իջած՝ ու իր կործանման տակ թաղած է ամէն ինչ : Հո՞ն էր որ բազմաթիւ հարմաներ, աղջիկներ ու մանկանց խօլ բանակ մը ամբողջ օրը վառվռուն կենդանութիւն մը, ժիբ գործունէութիւն մը ցոյց կուտային. կը գործէին, կը շարժէին, կ'աշխատէին միշտ ուրախ՝ միշտ գոհ,

որովհետեւ ապրուստի կարօտութիւն չէին քաշեր : Իսկ այժմ, չլուիր ո՛չ երախայից աղմուկն, ո՛չ ալ հոգատար մարց զգուշաւոր ձայնը :

Վարժ. Ի՞նչ ըսել է. Առասպելական բնակութիւն, կեանք շնչել, պակուցիչ սարսուռ ներգործել, արիւնը կը սառի երակաց մէջ, յիշողութիւններ արձնցնել, հոյակապ ընտանիք, խօլ բանակ, ապրուստի կարօտութիւն քաշել, հոգատար մայր, զգուշաւոր ձայն :

Քեր. վարժ. Ի՞նչ տեսակ բառեր վերադիր կրնան ըլլալ՝ Օրինակներ տուէք իւրաքանչիւրէն երկու հաս :
Գրեցէք այս հասուածի վերադիրներն եւ ապա անոնց ըով դէք ուրիշ բառեր, ինչպէս . առասպելական բնակութիւն, առասպելական գոյց :

102. ՄՇԱԿՆԵՐՈՒՆ

Բարձր լեռանց, պարսաք դաւաց,
Նահապեաց մըսակ զաւակ,
Քեզ նրւիբեմ, քե՛ն քն եղբարց
Այս իմ երգոց վարդից փնջակ :
Սիրեմ ըզքեզ, սիրեմ քն դաւս,
Առաւ քրտինք քն քակաքին,
Ին աքիարնի ազնւական,
Որ հաց կուտաս մեր սեղանին :
Վարէ՛ եզնեդ, ազնի՛ւ եղբայր,
Եւ խոր հերկէ քոզ քն գուրան .
Քաղցր ձայնով երգէ յօծար
Երգ ու սաղեր նրւիբական :
Հերկէ՛, ցանէ՛, սքսով երգէ
Հնձէ՛ առաւ ու համբարէ,
Միքս ժի՛ր եղիւր, արթուն քակէ՛,
Ասուած սեղանոց կը զարդարէ :

Սուրբ եմ դաճեք զոր դու գարծես
 ձակսիդ առաս ֆրսամբ ցօղուն .
 Զըլլայ մոռնաս , բողուս , չըւես ,
 Ա՛նդ է միայն քո համեղ հաց :

Վարժ. Արձակի վերածեցէք, գրաբարածե հոլովները
 աշխարհաբար ընելով .
 Հասուածը յորնակի ըրէք ամբողջովին :

103. ԿՈՅՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Բերայէն դէպ ի Բանկալթի տանող ճամբուն եզ-
 րը նստած է կոյր երգչուհի մը որ իւր երգեհոնին
 միօրինակ խուլ ձոնչիւնովն անցորդաց գուլթը շար-
 ժել կը փորձէ : Յնցոտիներով ծածկուած է համակ .
 պատառատուն լաչակի մը տակ ծածկած գուլթը
 շատ քիչ անդամ կը բարձրացնէ . ցաւէ , զրկանքէ ,
 թշուառութենէ հիւժեալ դէմք մը , որուն վրայ կը
 տեսնուին իւր աչերն , անբիւր , անսեւեռ՝ որք իրենց
 միօրինակ անշարժութեան մէջ սարսռազդեցիկ տպա-
 ւորութիւն մը կ'ընեն մարդու վրայ : Երիտասարդ
 ըլլալ կը թուի . եւ սակայն անօթութիւնն ու զըր-
 կանքը շատ իսկ թօշնեցուցած են զնա :

Բազմութիւնը կ'անցնի . հարուստն՝ որ հեշտօ-
 րէն կառքի մը խորն ընկողմանած՝ հաճոյքի ու
 զեղխութեան ետեւէն կը վազէ . աղքատն՝ որ գլխի-
 կոր ու թախծալից , իւր օրապահիլը ճարել կը փոր-
 ձէ . մանկիկն՝ որ իւր խաղալիքներուն վրայ կը մը-
 տածէ , եւ երիտասարդն՝ որ քաղցրագոյն երազնե-
 րով օրօրեալ , Սպանիական դղեակներ կը կառու-
 ցանէ յար . Ամէնքն ալ կ'անցնին . ինք՝ անգիտակ

ու անտարբեր՝ իւր միօրինակ եղանակը կը շարու-
 նակէ նուագել ամէն օր , ամէն ժամ , հովին ու
 անձրեւին , ցրտին ու տաքին : Զի զգար ժամանա-
 կին սահիլը . ո՞վ պիտի իմացնէ իրեն , գուցէ երե-
 կոյեան զեփեւոր միայն , երբ գայ շոյել իւր տոչոր-
 եալ ճակատը , միակ գգուանք զոր թերեւս զգա-
 ցած լինի ամբողջ կենացը մէջ : Ո՛ր գիտէ , նա ու-
 նի՞ արդեօք սիրելի մը , որոյ գրկին մէջ կարենայ
 մոռնալ պահ մը իւր ահռելի տանջանքները , որ գուր-
 գուրանօք փայփայէ իւր ընդարմացեալ անդամները .
 ո՛ր գիտէ :

Ամէն անգամ , թէ՛ ձմեռուան սաստկաշունչ օ-
 բերուն , եւ թէ՛ գարնան անոյշ ու պայծառ երե-
 կոյները կ'անցնիմ անոր առջեւէն պահ մը կանգ
 առնելով . սակայն այս դառն մտածութիւնները կը
 պաշարեն զիս , եւ կը հարցնեմ մտովի թէ ի՛նչպէս
 այս լքեալ արարածները կրնան տանիլ կենաց այս
 դառնագոյն բեռը . կ'երեւի թէ բնութիւնը զիրենք
 կամ չափազանց անզգայ եւ կամ չափազանց լաւա-
 տես ստեղծած է :

Ո՞չ ապաքէն ապրելու համար պէտք է տեսնել
 կամ վայելել :

ՍՐԲՈՒՀԻ Ս. ՍԻՄՈՆՈՎԻՉ

Վարժ. Ի՞նչ բնել է . գու՞ շարժել , հիւժեալ դէմք , ան-
 սեւեռ աչք , սարսռազդեցիկ զաւարուծիւն , օրապահիլը
 ճարել , երազներով օրօրիլ , Սպանիական դղեակներ կառու-
 ցանել , ընդարմացեալ անդամներ , մշածուծիւններով պա-
 շարուիլ , կենաց բեռը սանիլ :

Քեր. Վարժ . Նախադասութեան երեք էական մասերէն
 մին կրնայ գանց առնուիլ . օրինակներ տուէք : Այն ասեմ ինչ
 կը կոչուի նախադասութիւնը :

104. ԶԿՆՈՐՍՆ Ի ԳՈՒՄ-ԳԱՐՈՒ

Գասը-գիւղի բացը՝ խըռով Մարմարայ,
 Նաւառաջին ալեհերձ՝ ցամամբ փրփրայ.
 Եւ շողոզուն ասղեր երկնից կամարին
 Հասիկ, հասիկ մեղվիւ անա կը մարին.
 Ահա եւ սեաւ ամպեր վարին ըստ քրմաց,
 Պասեն լուսնոյ մանիկն արդ կաւմաց կամաց.
 Մօսա Պուռնին՝ էղի, խաւարի փարոս՝
 Վախնամ յանկարձ զարքու մրիկ բարբարոս.
 Ի՞նչ, գոնէ գիշերս այս որսալ բոյլ չե՞ս սար,
 Ինչո՞ւ, ո՛վ անեղ ծով, ծըփաս անդադար:
 Թէ հին ռիդ անիրաւ դըժուարիս մոռնալ,
 Ուսի՛ր՝ բաժինդ է միայն անվրէժ ոռնալ.
 Զի՛, տե՛ս, հագիւ մքնեց որ հայր ու զաւակ
 Անհամբեր, դահուկէն իջուցինք զնաւակ:
 Զայն թիւնիկ որսալու մըխեցինք ի լիւղ,
 Մինչ ի հոս մեզ չազդեց փրփրայդ երկիւղ:
 Լայնափոր նաւակը հեւալով իջանք.
 Կո՛յր բաղդ, ա՛յ հերիք չէ՞, ի՞նչ են այս սանջանք:
 Մի՛րս առ, ձերո՛ւկ հայր իմ, ուսիս վըրայ դիր
 Հողմակո՛ծ գլխիկըդ. ա՛յ մի գանգատիր:
 Թո՛ղ փրփրադէզ կոհակք մըռնչելով զան,
 Թո՛ղ սարուբեր նաւը կուլ սալ քսպառնան.
 Թո՛ղ ալիք ջուր սոսկեն ծովէն անարկու,
 Ինչո՞ւ ըսացայ ես զայս թեւեր հուժկու.
 Ինձ վստահէ կեանքդ, հա՛յր իմ, մի՛ վախնար,
 Պի՛նդ են դնդերք բազկացս, է՛ս եմ դեկավար.
 Փըլած բերդը հոն է, չէ ցամաքն հեռու,

Թիակի հարուած մ'ալ՝ հասանք Գոււմ-Գարո:
 Այլ անյասակ անդուէդ մեզ իւր ծոցն առաւ,
 Մուշ էր ալեսանջ ծով, հեռուն չիկար լոյս,
 Յողդողդ ծալբերովը՝ մեզ յառաջ սարաւ,
 Հո՛ն էր գերեզմաննիս, փրկիլ չիկար լոյս:
 Պի՛սի մեռնիմ, գի՛տեմ, մահն ինձ համար է,
 Սակայն չէ թէ այս օր. ո՛վ մեծ բնութիւն,
 Քու անգոր ալիքդ ի զուր յամառ է,
 Այս օր դեկն իմ ձեռնս է, պի՛սի պարսիս դուն:
 Մ. ՅՈՎՀՆՆԷՍԵԱՆ

Վարձ. Գեթ հոմանիւթներ. թռով, ալեհերձ, ցատուճ,
 փրփրայ, մեղվիւ, ըստ քրմաց, փարոս, վախնալ, մրիկ, բար-
 բարոս, անդադար, ռիս, դահուկ, երկիւղ, հերիք, սանջանք,
 գանգատիր, կոհակ, սարուբեր, ալիք, սոսկել, հուժկու, վստա-
 հիւ, պի՛նդ, դնդերք, ցամաք, անդունդ, յողդողդ, գերեզման:
 Հասուածն ուշի ուշով կարդայէ վերջ, գոցեցէք զիրքը եւ
 նկարագրեցէք, առանց բնագրին հետեւելու, նաւակ մը որ կը
 ծփայ ալեկո՛ծ ծովուն վրայ:

105. ԾՈՎՈՒ ՎՐԱՅ

Երկինքը պարզ է, ծովը խաղաղ, շողենաւը կը
 սրանայ, եւ ես կը խորհիմ: Կը խորհիմ, եւ Աստու-
 ծոյ երեք մեծ սքանչելիքները կը ներկայանան ա-
 չացս եւ մտացս տեսարանին. — վերեւէն Երկինք,
 ներքեւէն՝ Ծով, եւ երկուքին միջավայրին մէջ՝ Ես,
 Մարդս: Երկինքն անհուն եւ անեզր, ծովն՝ լայնա-
 տարր, իսկ ես՝ մարմնով սահմանաւոր եւ հոգեով
 անսահման. ծովէն ընդարձակ եւ երկինքէն բարձր:
 Ընդարձակ եւ բարձր եմ ես, այո՛, հոգեով, վասն

զի սոյն վայրկեանիս կը թափանցեմ ծովուն խորքն եւ կը քննեմ ու կը դատեմ . սրտովս կը բարձրանամ երկինք , մթնոլորտը կը ձեղքեմ , ամպերու եւ սառնամանեաց գաւառներէն կ'անցնիմ , եւ երկնակամարի ամենավերին բարձրութենէն կ'ամփոփեմ մտացս մէջ բոլոր տիեզերքն , երկինք եւ երկիր , ծով եւ ցամաք եւ համայն արարչութիւնն : Այս ամենէն յետոյ կը խօսիմ նաեւ բնութեան Արարչին հետ , կ'աղօթեմ . նորա կատարելութեանց եւ մեծութեան վրայ կը խորհիմ , կը մտածեմ եւ կը սքանչանամ :

Ի՞նչ անհունութիւն , եւ ի՞նչ սքանչելիք :

Կ'ամպոտի երկինք , կը մրրկի օդն , կ'ալեկոծի ծովն , մարմինս կը սարսի եւ կը տատանի , սակայն հոգիս անսասան է : Բայց միթէ հոգիս սասանումունք չունի՞ , միթէ հոգիս չալեկոծիր : Այո՛ , կը սասանի եւ կ'ալեկոծի , բայց իւր ալեկոծութիւնն անկախ է ծովու ալեկոծութենէն եւ տիեզերաց սասանումէն : Հոգիս կ'ալեկոծի նաեւ ցամաքի վրայ , նաեւ այն ժամանակ՝ երբ երկինքը խաղաղ է , երկիրը՝ ծիծաղաժպիտ եւ բովանդակ բնութիւնն՝ անդորր : Ինչէ՞ն է հոգւոյս ալեկոծութիւնն — խղճիս վրդովումէն եւ սրտիս անհանգստութենէն . Այո՛ , իմ հոգիս եւս մի անհուն ծով է , որ երբեմն կը խաղաղի եւ երբեմն կ'ալեկոծի . իմ սիրտս մի անեզր երկնակամար է , որ երբեմն կը մթազնի եւ կը փոթորկի , եւ երբեմն արեգակնազարդ եւ աստեղազարդ կը շողշողայ . միտքս մի արագահաս նաւ է , որ մի ակնթարթի մէջ իր խորհրդածութեան բոլոր բեռներով կը սլանայ եւ կը չափէ Ովկիանոսներու անհուն սարածութիւնն :

Այսպիսի մտախոհութեանց մէջ կը զգամ ես՝ թէ ո՞րչափ մեծ ստեղծած է զիս իմ Արարիչն , բայց կ'ըզգամ նոյնպէս՝ թէ ո՞րչափ կարող եմ նուաստանալ , եթէ մոռանամ արարչապարգեւ կոչումս եւ արժանաւորութիւնս :

Թո՛ղ փոթորկի ծովն , թո՛ղ որոտայ երկինքն . չեմ սասանիր ես , եթէ կամիմ : Բայց թո՛ղ ժպտի համայն բնութիւնն՝ ես կը սասանիմ , եթէ կամքս կորուսած եմ : Ահագին ծովն կարող չէ զիս ընկղկորուսած եմ : Ահագին ծովն կարող չէ զիս ընկղկմէլ եւ անունս անհետացնել , բայց ես կարող եմ մոռացութեան մէջ թաղել իմ կեանքս ու յիշատակս : մոռացութեան մէջ թաղել իմ կեանքս ու յիշատակս :

Այս տեղէն կը գուշակեմ անձ՝ թէ ո՞րչափ մեծ եմ եւ հզօր՝ հոգւովս , եւ տկար՝ մարմնովս : Կը գուշակեմ թէ Արարիչն է որ մեծ եւ հզօր ստեղծած է զիս , եւ ես եմ՝ որ կը տկարացնեմ զիս : Հետեւազիս , եւ ես եմ՝ որ կը տկարացնեմ զիս : Զետեւապէս կ'իմաստասիրեմ՝ որ ես Աստուծով միայն կարող եմ մեծ եւ հզօր մնալ . Աստուծով միայն կարող եմ տիեզերաց իշխել , ծովը քննել , երկինքը զննել , ցամաքը չափել եւ սահմանաւոր մարմնովս անսահման կեանք ունենալ : Ի՞նչ է անգնդախոր անսահման կեանք ունենալ : — Եթէ ոչ կաթիլ մի ի ծովն՝ Աստուծոյ առջեւ , — Եթէ ոչ կաթիլ մի ի հոգւէ : Ի՞նչ է անեզր երկինքն՝ եթէ ոչ մի մագաղաթ զոր Աստուած երբ կամի՝ կը գալարէ : Բայց ո՞չ ապաքէն ես ալ Աստուծոյ պատկերն ու նմանութիւնն ունիմ :

Արդ , ո՛վ Արարիչ , մեծութեան եւ զօրութեան մէջ պահէ՛ զիս , մի՛ թողուր ծովու պէս ալեկոծիլ , երկնից պէս փոթորկիլ , երկրի պէս ցամաքիլ եւ գիշերուան պէս խաւարիլ : Գիտեմ ես եւ կը խոստովանիմ՝ որ Քեզմով մի-

այն մեծ եմ ես եւ հզօր : Քեզմով միայն ինչ եմ
ես . իսկ առանց Քո՝ Ոչինչ :

ՍԵԼՔ. ԵՊՍԿ. ՄՈՒՐԱՏԵԱՆՑ

Վարժ. Տասը տողի մէջ ամփոփեցէք այս հասուածին
իմաստը :

Քեր. Վարժ. Որոշեցէք սեռի եւ բնութեան խնդիրները :
Ըսէք, ինչ տեսակ բառեր սեռի եւ բնութեան խնդիր կրնան
ըլլալ . իւրաքանչիւրէն երկերկու օրինակ տուէք :

106. ԱՆՏԱՌԻՆ ԱՂԲԻՒՐԸ

Ո՛վ կարկաջուն պայծառ ջրբիկ,
Որ՝ ցայտելով ի դուրս ժայռէս,
Քու սահանճովը բափանցիկ
Ըզխոս եւ սէզ ի վայր կրքես :
Բոլորժի կունըն քաբարեան,
Ուր ու ալիքը խայտային,
Կը բողբու որ ազատ երթան
Ու կոխեն գէ՛ջ գորգն անտառին :
Չունիս դուն քեզ քանար եւ շուք,
Բայց փեկոնի այս մեծ ծառեր,
Որոց սփռեն խիտ առ խիտ հիւղ՝
Ազատ ալեացդ վերայ բսուեր :
Այլ անձանձիւր դուն սարածես,
Առատածեան պէ՛ս սրտերու,
Որք անձանօր՝ — այլ սիրապէս —
Հասնին սկարաց՝ կազդուրելու :
Լքսեմ կարծիդ դաշնակաւոր,
Որ կը թափի . ձայնին աւաչ,

Ինչպէս քաղցրիկ մեղեդի՝ զոր
Կ'ընդհատէ մի փոքրիկ հառաչ :
Առջեւս հանէ ձայնըդ գողցրիկ
Կայտառ պատկերն իմ մանկութեան,
Սիրքս կ'անէ սքիւրազդեցիկ,
Անցեալ գնացեալ դիպաց վրան :
Խորհրդաւոր կարկաչ քոյն
Շատ դէպքի մէջ ձայն է զլքել .
Եւ ո՞ր խորհուրդ իմ սքիւրագին
Ալեաց հետ չէ վազել անցել :
Պատկած երբեմն շուքին ներքեւ,
Ձոր կու սրփռեն ծառք քու վրան,
Տատանէին մրտաքառ առջեւ
Յընօր՝ ալեաց պէս բազմազան :
Ապա, ծեծուած մըրբրկէն, ես
Առանձնութիւն փրկնեցի, մահ,
Գըլուխս զլքած ժայռիդ ի դէզ
Ուստի ջրբիկըդ գայ ի սահ :
Սիրս իւր վիտերք յայնելու
Քու արձագանգըդ կը փնտէ .
Ձի կարկաչանդ, ջո՛ւր սիրարկու,
Հառաչանքիս շատ նրման է :
Այժմիկ դա՛րձեալ քեզ ընդ առաջ
Կու գամ, Ա՛ղբիւր, մըղուած ներսէս .
Լքսել ի վայր անկմանդ շառաչ
Տեսնել սողալըդ օձի պէս :
Այլ կը տեսնէ գիս քուկին ափ,
Առաջուրնէ խիտ շատ սարքեր .
Ձի փեքափոխ լինի կարապ,
Թափի տերեւն նախ քան ձմեռ :

տապարներու զարկուցքը, տապալմունք ծառոց, խշրտուք ճղակոտոր ոստոց, ծառանալ ծխոց, որ ածուխ եւ վառելափայտ կը պատրաստեն վանցոց՝ նաւերուն տալու, մեր ճանապարհի զբօսանքներն են: Լքեալ շինից, խանի, գոմի, վրանատեղաց նշանք, տնկուած քարեր, մահարձանք, մեծամեծ բեւեկնիք, ընկուղենիք, քարջենիք (վայրի տանձենի), դառնջենիք (վայրի խնձոր), մասուրք, մորենիք, լալոջք կը բռնեն մեր ետեւն ու առջեւը, մեր աջն ու ձախը: Իսկ հոտ անուշահոտ խոտոց, ուռցին, դաղձին, ձիթրէնին, եւ այլ պէս պէս բուսոց բուրումն կը սփռին ամբողջ օդին մէջ: Կը բարձրանանք եւ կը խոնարհինք յառաջանալով: Ծովն մեր ամէն քայլափոխին նոր տեսիլներ երեւան կը հանէ. խորշերը, գոգերը, կղզիները, ափեր եւ նոր ծալքեր կը բանայ իր գեղեցկութեանց. յաջմէ՛ ամպածրար լեռներ հետզհետէ կը բանան իրենց փեղկերը, եւ հեռուստ միապաղաղ երեւցած Տորոսին մեծ ողնաշարք՝ այժմ կ'երեւան բաժան բաժան, ոլոր մոլոր, խորերով ձորերով, իրենց փորին մէջ եւ կողերուն վրայ ունենալով գեղեցիկ գեղակներ, յորս նշանաւոր է Բելու, իր մեծութեամբ եւ համբաւով: Այդ լեռանց գագաթներ ձերմակ ձիւներով սառնորակ հոսելով կը զովացնեն խորունկ չէներու արօտականներն ու արօրականները:

Գ. Ե.

Վարժ. Սա բառերուն սահմանը տուր. Մացառ, դարասան, կապան, ծոր, մահուռ, լեռ, բերդ, վանք, կարաւան, բեռ, խնձոր, ցորեն, եղեմ, մորթ, թուշ, ուլ, նաւ, չապար,

ծուխ, ածուխ, զբօսանք, շէն, խան, գոմ, մահարձան, կղզի, փեղկ, փոր, ծիւն, արօտական, արօրական:

Հասուածը նորէն գրեցէք. գրաբարածեւ հոլովները աշխարհաբարի վերածելով եւ վերադիրները ջնջելով:

Գեր. վարժ. Ի՞նչ ըսել է պարզ ենթակայ եւ բաղադրեալ ենթակայ: Այս հասուածին մէջէն օրինակներ գտէք:

108. ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿՆ

Ազնի՛ւ անցորդք, ծաղիկ աղուռ
Ծախէ աղջիկն հէ՛ք չբաւար:

Հագիւ ծագած նըտոյլք այգուն՝
Թողում ընդոս զիմ անոյշ քուն.
Քաղեմ խնամով Մայիսի վարդ,
Կապեմ փունջ փունջ կրճոց ի զարդ.
Իմ այս ծաղկունք եղեմաբոյր
Կարծես քէ եմ թիթեւանց քոյր:

Ազնի՛ւ անցորդք, ծաղիկ աղուռ
Ծախէ աղջիկն հէ՛ք չբաւար:

Վարդեր ունիմ որ կը ժպտին,
Եւ շահոքրամ, շուք գեղեցիկին.
Յասմիկ այ կայ քան զձիւն ներմակ,
Կողմս անոյշ բուրէ համակ.
Գու ալ գընէ. կուսի՛կ զբարք.
Ո՞վ չը սիրէ ծաղկեայ մի զարդ:

Ազնի՛ւ անցորդք, ծաղիկ աղուռ
Ծախէ աղջիկն հէ՛ք չբաւար:

Ահա զասեմ նարկիս, շուքան,
Ինձ համաքի բարի՛ կուսան.

Թէ քրնորհէք երկու լուսայ,
Հէֆս ալ, սիկին, փուկն մը ձեզ սայ.
Առէ՛ք, պարոն, ձեզ անուշակ
Ընտրեմ յակիմք եւ մանուշակ :

Ազնի՛ւ անցորդք, ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հէք չըֆաւոր :

Երբ այս գիշեր նստինք սեղան,
Մեր շեմ մաղբանք պիտի սեղան .
Օրհնեա՛լ լինիք, ազնիւ ոգիք,
Պիտի բսենք . բիւրապատիկ
Ասուած սա՛յ ձեզ, որ կերակրէք
Երկու որք քոյր եւ մայր մը հէք :

Ազնի՛ւ անցորդք, ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հէք չըֆաւոր :

ԵՒՏԵՐՊԷ

Վարժ. Գրեցէք ծաղիկներու անուններ :

Բաց. բառեր. Նշոյլ, ընդոս, եղեմարոյր, համակ, համասի, լուսայ, փուկն, մաղթանք, բիւրապատիկ :

Վարժ. Գտէք տո կամ աւոր մասնիկով վերջաւորեալ բառեր : Եայ մասնիկով վերջացող բառեր :

Քեր. վարժ. Ի՞նչ կը կոչուի նախադասութիւնն երբ էական մասերը բնական կարգով շարուած չեն : Օրինակներ տուէք :

Վարժ. Այս ոտանաւորը յոքնակիի վերածեցէք «Ծաղիկափանառ աղջիկները» :



ԱՌԱԿ. — Ի՛նչ կ'ընես՝ ըրէ՛, ո՛րդի,
Չար ընկերի հետ մի՛ մընար .
Ի՛նչ կ'ընես՝ ըրէ՛, ո՛րդի,
Լաւ ընկերէ ետ մի՛ մընար :

109. Մ Ո Ւ Ր Ա Ց Ի Կ Ը

Փողոցէ մը կ'անցնէի . ծեր եւ զոռամեալ մուրացիկ մը զիս կեցուց :

Բոցավառ եւ արտասուածքով աչքեր, կապտագոյն չրթուկներ, զազիր ցնցոտիներ, աղտեղի վերքեր . . . : Ո՛հ, աղքատութեան կնիքը որքան սուկալի կերպիւր դրոշմեալ էր այս թշուառ արարածին վրայ :

Իւր ուռած, կարմիր, աղտոտ ձեռքն ինձ կը կարկառէր, հեծեմանօք օգնութիւն հայցելով ինձմէ :

Բոլոր դրպաններս խուզեցի . ո՛չ քսակ, ո՛չ ժամացոյց եւ ո՛չ թաշկինակ մը կար, վրաս բան մ'առած չէի :

Եւ մուրացիկը կը սպասէր . իւր դողդոջ ձեռքն երկնցուցած կը շարժէր տկարութեամբ :

Բոլորովին չփոթած, ի՛նչ ընելս չգիտնալով, ուժգնութեամբ մը այն աղտոտ եւ դողդոջուն ձեռքը սեղմեցի :

— Բան մի՛ ուզեր ինձմէ, կ'ըբայր, վրաս բան մը չգտայ :

Մուրացիկն յիս յառեց իւր ցաւոտ՝ կարմիր աչեքն, եւ իւր կապտագոյն չրթները ժպտեցան . ինքն ալ իմ ցուրտ մատներս սեղմեց :

— Է՛հ ուրեմն, կ'ըբայր, բաւ խապոտ ձայնիւ, ասոր համար ալ չնորձակալ եմ, այս ալ ողորմութիւն մ'է :

Եւ այն ատեն հասկցայ որ ես ալ եղբորմէս բան մը կը ստանայի :

Վարժ. 1. Նկարագրեցէք մուրացիկ մը :

2. Գտէք հասուածին մէջ զճնուող դիմաւոր բայերուն անտրեւոյթը եւ որոշեցէք անոնց տեսակն ու լծորդութիւնը :

3. Տէր բային, խնդիրը, ստորագելին եւ բայը երբ պարզ են եւ երբ բաղադրեալ . օրինակներ տուէր :

110. Զ Է՛

Երագի մը մէջ ձայն մը ինձ ըսաւ .

« Կ'ուզե՞ս ինձ սանիմ այն աշխարհն աղաւոր
Ուր անփուշ է վարդն, ուր սիւսն է անցաւ,
Ուր կեանքը տեսիլ մըն է լուսաւոր :

« Աշխարհ ուր ժըպիտ միայն կը շողայ,
Ուր գիշեր չի կայ, ուր չի կայ արցունք,
Ուր երջանկութիւնն ինչպէս շափիւղայ
Զինչ է եւ ծաւի, բուրեան՝ ինչպէս խուռնկ :

« Ծաղիկներն այն տեղ բառամիլ չունին .
Մարդն հոն չի խաբեր, մարդն այն տեղ շիրիմ
Զունի, ինչպէս մայր չի մտնէր արփին,
Կ'ուզե՞ս, ըսէ՛ ինձ, ինչ այն տեղ սանիմ : »

Եւ էս պատասխան տուի այդ ձայնին .
« Զէ՛, իմ տառապանքս ես շատ կը սիրեմ,
Կեանք առանց ցաւի, ի՛նչ ցաւ անարգին,
Այդ աշխարհըդ ցուտ է եւ շա՛տ վըսեմ :

« Առանց փուշի վարդն հրբապօյր չունի,
Եւ ի՛նչ տաղանքիւն ժպի՛լ յաւիտեան .
Ի՛նչպէս սիրել կեանքն երբ գերեզմանի
Մեր դէմ չի ցրցուիր վախն ամէն վայրկեան :

« Այդ երջանկութիւն անհամ է եւ կեղծ .
Զեմ ուզեր ապրիլ այդ աշխարհին մէջ .
Թո՛ղ ինձ իմ արցունքս եւ կեանքս տրտեղծ .
Ես երջանիկ եմ իղձերովս անվերջ : »

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

Վարժ. 1. Ի՞նչ մասն բանի են եւ ինչ կը նշանակեն սա բառերը . Անցաւ, անցաւ, անծաւ . — Բուրեան, բուրեան . Ապրիլ, ապրիլ . — Շափիւղայ, տեսիլ, ծաւի :

2. Սա արմատ բառերէն ծագող բարդութիւններն ու ածանցումները գտէր .
Զայն, վարդ, ցաւ, տես, շող, ջինջ, կեանք, դէմ, կեղծ, իղծ :

111. Ա Ն Զ Ն Ա Ս Է Ր Ը

Իւր ընտանեաց պատիժը լինելու համար պէտք
եղած ամէն ինչ կը կրէր իւր անձին :

Քաջատողջ եւ հարուստ ծնած էր : Իւր երկար
կենաց ընթացքին մէջ, հարուստ եւ քաջատողջ
մնալով՝ պարտաւելի բան մը չգործեց : Ո՛չ բանիւ
եւ ո՛չ գործով սխալման շաւղին մէջ չմտաւ :

Անբասիր պարկեշտ էր, եւ իւր պարկեշտու-
թեան գիտակցութեամբ գոռոզացած՝ իւր ծնողքը,
բարեկամները, ծանօթները՝ ամէնքն ալ կը ջախջա-
խէր : Պատուաւորութիւնը դրամազուլուս մ'էր, ուր-
կէ վաշխական տոկոսներ կը քաշէր . պատուաւո-
րութիւնը իրաւունք կուտար իրեն անողոք լինելու
եւ միայն սահմանեալ բարիք ընելու, եւ անողոք
էր եւ բարիք չէր ընէր, որովհետեւ սահմանեալ
բարիքը բարիք չէ :

Միայն իւր անձը կը հողար եւ անկեղծօրէն կը զայրանար եթէ այլք մի եւ նոյն հոգածութիւնը չընէին իրեն :

Եւ սակայն ինքզինքն անձնատէր չէր կարծեր , նամանաւանդ կը պարտաւէր եւ կը հարուածէր անձնատիրութիւնն ու անձնատէրները :

Ասի բացորոշ է . ուրիշին անձնատիրութիւնը զիւրը կը նեղէր :

Ամենափոքր ակարութիւն մ'իսկ չէր նշմարեր իւր վրայ՝ , ինչպէս նաեւ այլոց վրայ : Ընդհանրապէս ուրիշի վրայ չէր մտածեր , որովհետեւ , այս կողմէ , իւր ուրոյն անձովը շրջապատուած էր :

Ներել ալ չէր գիտեր . ինքնիրեն ներելու երբեք առիթ չըլլալուն , ինչ պարտք ունէր այլոց ներելու :

Իւր անձնական խղճին դատաստանին առջեւ , իւր Աստուծոյն առջեւ , այս հրաշալիքը , առաքելութեան այս նորատեսիլ արարածը՝ ձեռքը կուրծքին վրայ դրած , աչերն յերկինս ամբարձած՝ յստակ ու համարձակ ձայնիւ կը գոչէր , — Այս ամենայն յարգանաց արժանի մարդ մ'եմ , բարոյալից մարդ մ'եմ եմ :

Իւր մահուան անկողնոյն վրայ այս խօսքերը պիտի կրկնէ , եւ նոյն իսկ այն պահուն , այն քարէ սրտին մէջ , այն անբիծ եւ անծերպ սրտին մէջ ոչինչ պիտի սարսոսայ :

Ո՛վ տգեղութիւն ինքնագոհ առաքելութեան , անողոք , զիւրազին . աւելի գարչելի ես դու քան մոլութեան հարազատ տգեղութիւնն :

Վարժ. 1. Ի՞նչ մասն բանի են . Յիւր , հիւր — ուրկէ — այլը — ինքզինքն — առի — ուրոյն — ի՞նչ , ինչ , ինչ — ինձ , ինձ — այս , այս , այց , հայց , հայս , չայս :

2. Տէր բայի , խնդր , ստորոգելի եւ բայ երբ լոկ են եւ երբ բազմամասն : Օրինակ :

112. ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Յաւաստութիւն , յաւաստութիւն : Ամենուրեք
բող հնչեն
Սուրբ աղաղակի աշխատեան , եւ ժիւ բան-
ւորք բող գործեն .
Թո՛ղ ամէն սեղ հնչեն հուշեն սրղոց , խաւ-
սոց եւ կրուան ,
Զըւարթ երգեր գործաւորին ամէն կողմէ բո՛ղ
գոռան :
Թո՛ղ հընոցներ արձակեն բոց եւ բո՛ղ ուռունք
ճանրակիր
Կոփեն , կըռեն սրոյր , երկաթ՝ գիշեր եւ իւ
անձանձիր :
Ի՞նչ կայ ա՛յնքան դաւնակաւոր՝ ո՛րքան պող-
պասըն քրքուն .
Շըռիւղ , քնդիւն գործեաց ի ձեռս վասակա-
ւէր ժիւ մարդուն :
Գործասանց մէջ արդեօք ի՞նչ բան այնքան
բրբեղ բուի աչաց՝
Ուրքան նակաս քրքարաբախ , կամ դէմք մը-
րոս , սեւամած ,
Պըղընձաքոյր լանջ կորոյի , քիկունք ուժեղ
եւ լայնեի .

Եւ կաշարբուռն երկու բազուկի՝ մածեալ յա-
 ծուխ , ի փոշի :
 — Յաշխասուրի՛ւն , յաշխասուրի՛ւն , հապ՛օն ի
 գործ անդադար .
 Եւ « խորհրդոյն » դուք գործաւորք , խոհուն մըսօք
 եւ նարսար ,
 Օ՛ն , ի վաստա՛կ , ամենեքեանդ ի սահմանեալ աս-
 պարէս ,
 Բերէ՛ք խոկմանց եւ հանճարին՝ ձեր՝ արգասիքն ի
 հանդէս :
 Հընարագէտ ոգւով զանցիւրն ի նիւթակա՛ն փոխե-
 ցէ՛ք ,
 Աշխասուրեան ոգին — « Ալ բա՛ւ » չըսէ պիտի ձեզ
 երբէք :

Թարգմ.

ՊՌԻՋԷՕ

Բաց. բառեր. ձոնչել, կռան, ուռունք, ծանրակիր, կոփել, կռել, անծանծիր, շոխնդ, վաստակասէր, պղնձածոյր, կորովի, լայնշի, կաշարբուռն, մածեալ, խորհուրդ, խոհուն, խոկում, արգասիք :

Վարժ. Գտէք ուրդ եւ ուն մասնիկով բառեր :

Նոյնն արձակի վերածեցէք գրաբարածնե բառերը պար-
 զելով :

113. ԻՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Եթէ Հայոց ազգին մէջ կայ մարդ մը որ ծա-
 ռայած ըլլայ երկար ժամանակ , արդիւնաւորապէս
 ծառայած ըլլայ , այս մարդն է Իսահակ կաթողի-
 կոս : Էր սա զաւակ Ներսէս Մեծ կոչուած կաթողի-
 կոսի : Թէպէտ եւ Ներսէս ազգէն ընդունեցաւ « Մեծ »

մակդիրը — վասնզի անխնամ աղքատներ , հիւանդ-
 ներ , ուրուկներ , ցաւագարներ , վերջապէս դժբաղ-
 դութեանց եւ աշխարհի փորձութեանց ենթարկուած
 անձեր պաշտպանեց ու պատուարեց եւ զամենեւին
 ամփոփեց , ժողովեց ու զետեղեց այն շէնքերուն
 մէջ որք այսօր ՎԱՆԻ կ'անուանուին — սյլ սա-
 կայն Ներսէսի մեծագոյն փառքն եղաւ իւր զաւակն՝
 Իսահակ : Սա կաթողիկոսական բարձրագոյն աստի-
 ճանին բարձրանալէն յետոյ , տեսաւ որ իւր հայ-
 բական խնամոց յանձնուած հայ ժողովուրդն իւր
 կրօնական պարտաւորութիւնները կատարելու հա-
 մար չունի միջոցներ , մանաւանդ Ս. Գիրքը ըն-
 թեանով եւ իր հոգին ի լոյս Բանին կենաց պարա-
 պելու համար չունի գիր : Սուրբ գրքի թարգմա-
 նութեան պէտքն ու կարօտը կար . ահա այս հոգե-
 ւոր բարութիւնն ընելու համար իւր ժողովրդեան ,
 զՄեսրոպ վարդապետ քաջալերեց , որ Հայոց գրե-
 ըը գանելու , եւ այդ գրերով Աստուածաշունչը
 թարգմանելով՝ ժողովրդեան հոգեւոր գերագոյն ծա-
 ոայութիւն մ'ընելու աշխատութիւնն ունենայ :

Իսահակ կաթողիկոս ուրախութեամբ տեսաւ
 Հայ գրերու գիւտը , ուստի սկսաւ իսկոյն թարգ-
 մանել Աստուածաշունչը եւ , առ ի չգոյէ Յոյն ըն-
 տիր բնագիրներու , Ասորիէն սկսաւ թարգմանու-
 թիւնը , մինչեւ որ Կ. Պոլսէն ստացաւ Յոյն լեզ-
 ուով ընտիր բնագիր մը , որոյ վրայէն սրբագրեց Ա-
 սորական թարգմանութիւնը : Իսահակ Հայրապետ
 իւր այս թարգմանութեան գործակից ունեցաւ թէ՛
 Մեսրոպ վարդապետ Մաշտոց եւ թէ՛ իւր երէց ա-
 շակերտներն որոց համար խնամք տարած էր զրկե-

լով զնոսա յԱթէնս եւ յԱլէքսանդրիա Յոյն լեզուն
ուսանելու համար :

Այլ Իսահակ կաթողիկոսի այս փառքէն զատ ու-
րիչ մէկ մեծագոյն փառքը կայ . ժողովուրդը կը սի-
րէր երգը , ուստի քրմական ու կուսպաշտական սնո-
տի երգերէ ժողովուրդը զգուշացնելու համար , ար-
դի Շարականին հիմը զրաւ : Ինք եղանակեց Ութը
Ձայները , իրենն են Աւագ-Շարաթու սքանչելի Շա-
րականները , որոց իմաստի վեմութիւնն եւ եղա-
նակի զմայական ելեւէջներն կը հաստատեն թէ այս
կաթողիկոսն ո՛չ թէ միայն քաջ զիտնական բանաս-
տեղծ մըն էր , այլ եւ քաջ երաժիշտ :

Իսահակայ են նմանապէս այն պատուական ճա-
ռերն ու մեկնութիւններն որովք կը ճշդուին Հայոց
եկեղեցւոյն գրեթէ բոլոր արարողութեանց ձեւերու
հնութիւնը , մանաւանդ մեր Պատարագամատոյցի
ինչ ինչ մասերն են յաւիտենական փառապատկ այս
արդիւնաշատ եւ պատուական կաթողիկոսի :

Մեռաւ ճիշդ այն օրն երբ ծնած էր , հանգիսա-
կան եղաւ թաղումը եւ բոլոր հայ ժողովուրդք ող-
բացին այս Հայրապետին մահը : Դեռ մինչեւ այսօր
գեղջուկներ կը յիշեն այս Հայրապետը եւ կ'անուա-
նեն բարեկենդանի Մեծ-Պապօն կամ Աքօն , այս-
ինքն Հայրապետ :

Ն Ա Ն Ա Պ Ե Տ

Վարժ. Պատեցէք թէ երբ եւ ինչպէս եղաւ հայ գրոց
գիւտը : Որո՞նք եղան առաջին Պարգմանիչները :
Ի՞նչ է աւելադրութիւնը . օրինակ :

114. ԱՌ ՍՏԵՓԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ (*)

Ո՞հ , որքա՛ն քաղցր է լրբեալ հիւանդին ,
Որ ամբողջ մի ձմեռ ցաւօք սառապէր ,
Միտս աչքին առաջ մահու գերանդին ,
Երբ շնչէ հովիկն ջերմ , զարնանաբեր :

Երբու հալածեալ Փետրվարն ու Մարտ ,
Իրենց հետ սանին խոնաւ ցուրտն , անձրեւ ,
Մինչ կանանչ գորգեր զգենուն դաշտն ու արտ ,
Ջուրս արդէն զգուէ զեփիւրկն գոլոր հետ :

Մինչ բեռնաւորին ճիւղերն դօս ու լերկ ,
Հիւրով բարգաւան , սան տերու ու ծիլ ,
Դեռ յարատեւն իմ ցաւերն ու վէր ,
Ու բնութեան նայած՝ սկսիմ նախանձիլ :

Ե՛կ , հասի՛ր շուտով , անձկալիկ Ապրիլ ,
Քեզ համար ծառերն բարձր ծաղկունք բուսնին ,
Ես էլ 'նդ բոլորին կեանք կ'ուզեմ , ապրիլ ,
Երբ ձագ սխալկներն նոր երգեր ուսնին :

Այլ դու , ծիծեռնակիկ իմ զարնանաւէտ ,
Սլացի՛ր ու զրնա՛ մօտ իմ Ստեփանիս ,
Մի թեթեւ գրիչ տո՛ւր բու նախուուն թեւէդ ,
Որ չուշացրնէ զիւր նամականիս :

Ողոյններս էլ ա՛ն արտիս խոբերէն ,
Ու փութա՛ սանիլ նորան հաղորդել ,
Եւ այս խօսքերն էլ նուուողէ՛ իրեն .
Իր ուսին վրայ բառած դիւրբնել :

(*) Ս. Մամիկոնեան անձնուէր բարեկամ մ'եղած է
Բանաստեղծ-Դերասանին :

Ոհ, որքան բուռն է առ քեզ իմ կարօս,
Մի՞տես ծարաւն ըզգամ քո գրոյդ եւ դիմաց,
Ինչպէս որ ցօղին պապակի արօս,
Եւ արեգական շողին գգուանաց:

Թէ մօսս լինէիր, իմ հոգւոյ հասոր,
Պիտի խնդրէի քեզանից խոնարհ,
Պատահանին մեռձ քեզ զիմ բազկաբոս
Որ քեզ հետ նկատեմ գարունն ծաղկավառ:

Եւ երբ իմ աղօս եւ նըւաղ աչեր,
Ջինջ հորիզոնին վըրայ մնան սեւեռ,
Ուր շիկնած ամպերն միմեանց սան պաչեր,
Դեռ խաւար գիշերն չհագած իւր սեւեր:

Թո՛յլ տուր ինձ դու եւս տալ քեզ իմս համբոյր,
Չեռփոյ էլ կուրծիս վրայ սեղմած ամուր պինդ,
Թո՛ղ ծաղկանց նըման սիրտ մեր քաղցրաբոյր,
Սուրբ մտերմութիւն բուրե՛ն միտս ՚ի թի՛նդ:

Մահն իսկ յայն պահուն քէ գար ժանտաղէմ,
Հէգ մարմնից բաժնել հոգիս սիրակէզ,
Յուսով գիմէի Արարչին յեղեմ,
Զի շատ սիրեցի բարին եւ ըզքեզ:

Պ. ԱԴԱՍԵԱՆ

Վարժ. Նամակի ծելով շարադրեցէք այս ոտանաւորը:
Ո՞վ էր Պետրոս Աղաւեան: — Բացատրեցէք Թէ ինչ է Թատ-
րոնը, եւ ինչ օգուտներ ունի:

ԱՌԱԿ. — Գիրքը ծառ մ'է, վըրան կեռաս՝
Երբոր ձրօքըդ առնես կարգաս,
Միայն տերեւը մի՛ չըջեր,
Նայէ՛ պտղին համը տեսնաս:

115. Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Տ

ՆԿԱՐԻՉ: Կը սքանչանամ երբ կը դիտեմ աչացս
առջեւ պարզուած գեղեցիկ տեսարանն: Սա մար-
գագետինը՝ բիւրաւոր գունագեղ աղամանդներով
փալփլուն. սա զալարագեղ բլրոց դեզադէզ շղթայն՝
որ խոր ու խաղաղաւէտ ձորերէն վեր կը սլանայ
կ'երթայ, բլուրներ որոց գաղաթունք նորածագ ա-
րեւուն ոսկի լուսովը կ'ողողուն. նոցա կուշտը
զանուած անտառն իւր խորհրդաւոր ստուերներով,
սա հեզասահ առուակն որ մամռապատ ու ողորկ
ժայռերուն վրայէն սահելով՝ կ'երկայնի բերեղեայ
ժապաւէնի մը պէս եւ կ'երթայ՝ կայծի նման կաթիլ-
ներ ցայտեցնելով թափիլ միտպաղաղ լճին մէջ որ
իւր երկնափայլ հայելոյն մէջ կ'անդրադարձնէ ա-
ռարկայից պատկերն, զմայելի գեղեցկութեամբ:
Երանի՛ վրձնոյն որ գիտէ այս ամէնը բնական գոյ-
ներով նկարել:

ԵՐԱԺԻՇՏ: Այդ հիանալի տեսարանները ոգեւորող
ձայնն ալ մի՛ մոռնաք. առուակին խոխոչիւնը,
թռչնոց դայլայլիկը, ոչխարին մայելը, կովին բա-
ռաչելը, միջատներու բզզիւնը, ծառոց մէջէն սու-
րացող գիշերային հողմոց ողբազին ձայնը, առիւծին
բանալի, փոթորկին անեղ գոռումն ի վեր կը հա-
մանալն, փոթորկին անեղ գոռումն ի վեր կը հա-
մանալն, փոթորկին անեղ գոռումն ի վեր կը հա-
մանալն. մարդկային ներդաշնակ ձայնն ու երգը մանա-
ւանդ՝ կ'արթնցնեն մեր սրտից մէջ տխուր կամ
զուարթ զգացումներ, զթոտ կամ վայրագ կ'ընեն
զմեզ, երկչոտ կամ յանդուգն, սիրող կամ ասեցող:

ձայնը՝ պակասեալ ի բնութեան, ձեր ցուցած նկարագրեղ տեսարանները կը դադրին սրտի հետ խօսելէ, կեանք ունենայէ:

ՆԿԱՐԻՉ: Միթէ նկարը զո՛ւրկ է գագուռ մ արտայայտելու եւ ներշնչելու կարողութեանն. կարելի՞ է անզգած մնայ պատկերի մ'առջեւ ուր դահիճն անողորմաբար մանուկ մը կը խողխողէ, կամ նաւաբեկեալն լեռնակուտակ ու մրրկայոյզ ալեաց ներքեւ կը սկսի սուզիլ, կամ հոգեվար զաւկին սնարին քով մայրը նստած՝ կ'արտասուէ, եւ կամ հայրը խանդազատանօք կը զրկէ պանդխտութենէ վերադարձող իր որդին. լաւ գծուած պատկեր մը կը զարթուցանէ ի մեզ՝ սէր, ատելութիւն, երկիւղ, սարսափ, բարկութիւն, դուժ, զգուանք կամ հիացում. մեծ նկարիչներն անմահացած են այն զգացումներն ազդելու կարող լինելուն համար: Իրենց ճարտար նկարներուն մէջ զրոշմուած են կենդանական բոլոր կրից ու խորհրդոց արտայայտութիւնք:

ԵՐԱՅԻՅՏ: Բայց վրձինը չէ կարող գերազանցել զբնութիւն. ոչ իսկ գլխովին հաւասարիլ անոր. պատկերն՝ ամէն առաւելութիւն ի հաշուի դնելով՝ մարդկային ձեռագործ է, թերի՛ է. արեւու լուսոյն տարրական գոյները զարմանալի բաղադրութիւն մը կ'առնուն իրենց տարօրինակ եւ անբացատրելի շարժմամբ. երբեմն արծաթափայլ, երբեմն ոսկեհուն կ'երեւին. այլ ընտրելագոյն նկարք հազիւ անոնց աղօտ նմանութիւնն են. ուշադիր ու երկար ատեն դիտող մը, անոնց մէջ մեռելատիպ լուռութիւն մ'եւ անշարժութիւն մը կ'ընդնշմարէ. ձայնը, ընդհակառակն, շարժում՝ կենդանութիւն է. անով կը

զրդուին մարդիկ դիւցազնական առաքինութիւններ կամ անասնական բարբարոսութիւններ գործելու. խոնջ ու վհատեալ զինուորն իւր քայլերը կ'երագէ եւ թշնամուոյն դէմ կը խուժէ մահն անարգելով, մայրն իւր սրտին հատորիկը քնոյ թեւերու վրայ կը հանգչեցնէ, տատրակն իւր ամբողջ մարմինը սարսող սիրոյն ողջոյնը կը զրկէ ընկերին, բարեկամն իւր սիրելւոյն կորուստը կ'ողբայ, եւ աղօթողին սիրան երկնաւայց ամպերէն վեր կը բարձրանայ դէպի բնութեան հեղինակը: Որփէոս իւր քնարով կ'ամօքէ վայրի գաղանաց կատաղութիւնն եւ թռչնոց մոռցնել կուտայ իրենց բոյնը: Երաժշտութիւնն անձառելոյն մարմնացո՛ւմն է, երկնից ու երկրի յօդակա՛պն է: Նա կը շարժէ մեղաւորին սիրտը՝ դառնալու համար չար ճանապարհէն: Նա շատ անգամ հոգեւորին հետ մարմնաւոր ախտերն ալ կը բժշկէ կամ գէթ կ'ամօքէ. Դաւիթ տաւիղ կը հնչեցնէր Սաւուղի յիմարութեան վայրկեաններուն:

ԵՒԳԻՆԷ Յ. ՊԱԼԸԳՃԵԱՆ

Վարժ. Որոնք եղած են նշանաւոր հայ նկարիչները, երաժիշները, ծարսարպետները:
Ի՞նչ է արտադրիւնը. օրինակ:

ԱՌԱԿ. — Երկու նաւապետ
Ունող նաւակը
Շուտով կը զընայ
Ծովուն յատակը:

116. ԱՐՁԱԿՈՒՐԴ

Արդ հանգստեան ըսկիզբն առնուն հե՜տ օրեր ,
Զըւարթ թռչնոց նրման պարզենք մեր թեւեր .
Լերինք եւ դաժժ մեզ հըրաւէր կը կարդան ,
Դասարանին որմունք բարեա՛ւ թող մրման :

Աւխասեցանք , արդար է որ
Քիչ մ'գբօսնունք , վայելենք օր .
Ո՛չ միտ աղեղ մընայ լարուած ,
Ո՛չ միտ յարօր եզինք լրծուած .
Եւ երբ մեզ պէս իւր գլխոյն մարդ
Դափնինեռու ածեց վե՛ն զարդ ,
Արժան է որ նոցա վըրայ
Պան մը հանգչի , սիբն իւր խնդայ :

Արձակուրդի ո՛վ քաղցր ամիս ցանկալի ,
Բիւր հանոյժով մեզի համար ծոցդ է լի ,
Արեւդ է ջերմ , լուսինդ պայծառ , 'ւ ըզբե պար
Պըսոյ՛ս , երբ , խաղ , ոսիւն , արժաւ կազմեն յար .
Լեռներն ի վեր մերթ մագլցել ,
Մերթ դիւր դաժժի մէջ վազվազել ,
Ներբնն օրիլ յալեաց ի ծուփ ,
Կամ ընկողմնիլ առուակին հուպ ,
Նեզել թռչնոյն հե՜տ յանձառին ,
Քաղել ծաղիկ՝ պըսուղ ծառին ,
Ի շող , ի բոյր միտ արբենալ ,
Ո՛հ , ի՛նչ հանոյժ ամէն օր ալ :

Եւ ի՛նչ հրահանգ խառնեալ ի գբօս շայեկան
Պիտ'ընծայէ մեզ բընութիւն հրաշագան .
Տեր'ւին , ծաղկին , թեւոց վըրայ միջափն՝
Պիտի կարդանք խորին խորհուրդն Արարչին :

Անհո՛ւն Մասեան , որոյ էջեր
Են ծով , երկինք , սար ու ձորեր ,
Եւ որ ունի աստեղեայ տառ .
Ու ծաղկագիծ հոտեան բառ .
Վըսեմական այն թերթեուն
Մէջ՝ ի ձեռին քերթով , գիտուն՝
Զի՛ գեղեցիկ է թարթափիլ ,
Դիտել , խոկալ եւ ըզմայլիլ :

Գեղազըւարն արձակուրդի ժամք հե՜տին
Սահին այապէս . միտք եւ մարմին կազգուրին ,
Մինչեւ կրկին դառնան աւուրք վասակոց ,
Դիմենք զըւարթ լուսոյ սանձան՝ ի դպրոց :
Ի ձեռն առնուլ դաս ու համար ,
Մըսաց երկունս երկնել դժուար ,
Ի գիր կրքել քսնոս նակաս ,
Քիչ գբօսնուլ , աւխասիլ շա՛ս ,
Զի քա՛յլ մի եւս առնունք յառաջ ,
Խաւարին դէմ ե՛ւս ըլլանք քաջ ,
Փուրով հասնիլ յըզմային կէ՛տ
Ում մեր ծընողք կան ակնդէ՛տ :

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Վարժ. Լ. Գե՛տ հոմանիւթները . Հե՜տս , աշխատանք , ցանկալի ,
ջերմ , յար , մերթ , հուպ , արբենալ , շայեկան , հոտեան , քեր-
թող , գի՛ , խոկալ , զմայլիլ , կազգուրիլ , երկունք , երկնել , ըզ-
մայի , ակնդէ՛տ :

2. Որոնք են առաջին հայ մասնագիրներն ու իրենց գործերը : Որոնք են արդի հայ գրագէտները, բանաստեղծները՝ թէ եկեղեցական եւ թէ աշխարհական :

3. Նոյնը արձակի վերածեցէք գրաբարածեւ հոլովները, բառերը եւ ոճերը աշխարհաբարի փոխելով :

117. ԹՇՆԱՄԻՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

Մշտնջենաւոր բանտարկութեան դատապարտեալ մը բանտէն փախած էր եւ արագոտն քայլերով կը վազէր . զինքն հալածողները չէին կրնար իրեն հասնիլ :

Ահա իւր առջեւ սեպածեւ ժայռերով գետակ մը կ'երեւայ, խիստ նեղ՝ բայց խորունկ՝ արագընթաց գետակ մը, եւ ինք լողալ չգիտեր :

Կիսափուտ տախտակ մը մէկ եզերքէն միւսը ձգուած էր . . . փախտականը վրան պիտի կոխէր :

Ճիշդ հոն, գետակին եզերքը, իւր ընտրելագոյն բարեկամն եւ անհաշտ թշնամին կային :

Թշնամին բան մը չըսաւ եւ միայն թեւերը խաշածեւ բռնեց . ընդհակառակն բարեկամին իւր բոլոր զօրութեամբն աղաղակեց .

— Յանուն Աստուծոյ, ի՞նչ կ'ընես, անմիտ, չե՞ս տեսներ որ տախտակն ամբողջովին փտած է : Մարմնոյդ ծանրութեանը տակ պիտի կործանի, (երկարատեւ բանտարկութիւնը գիրցուցած էր բանտարկեալը) եւ դու անշուշտ պիտի կորսուիս :

— Իսոյց չկայ ուրիշ միջոց անցնելու համար, եւ հալածանքը, կ'իմանա՞ս . . . գոչեց յուսահատութեամբ զժրաղգ մարդը :

Եւ ոտքը տախտակին վրայ դրաւ :

— Չպիտի թողում, ո՛չ չպիտի թողում որ դու այսպէս կորսուիս, գոչեց բարեկամը ջերմագին :

Եւ ակնթարթի մէջ տախտակը փախտականին ոտից տակէն քաշեց : Անմիջապէս փոթորկալից ալեաց մէջ խեղդուեցաւ այս վերջինը :


Թշնամին գոհունակութեան ժպիտ մ'ունեցաւ եւ հեռացաւ : Գալով բարեկամին, վշտացեալ գետակին եզերքը նստաւ եւ դառնապէս սկսաւ արտասուել ու ողբալ իւր թշուառ բարեկամին կորուստեան վրայ : « Մտիկ չըրաւ, մտիկ չըրաւ զիս », կը մրմնջէր սրտաբեկ : Մինչդեռ իւր բարեկամին մահուան պատճառ ինքզինքը չէր համարեր, բնաւ չէր խորհէր ատոր վրայ :

Վերջապէս ըսաւ ինքնիրեն .

— Եւ սակայն իւր բոլոր կեանքը սոսկալի բանտի մը մէջ պիտի մաշեցնէր . գոնէ, հիմա չպիտի նեղուի այլ եւս . աւելի լաւ, իւր ճակատագիրն այսպէս կ'ուզէր անշուշտ : Եւ սակայն մարդկօրէն խօսելով, ի՞նչպէս ալ զինքը չմեղքնալ :

Եւ բարի ու անմխիթար հոգին սկսաւ ջերմ արտասուօք ողբալ իւր զժրաղգ բարեկամին վրայ :

Վարժ. Ո՞վ փախած էր, ի՞նչ ելաւ իւր առջեւ : Ո՞վ կար հոն : Ի՞նչ ըրաւ թշնամին, իսկ բարեկամը : Ի՞նչ եղաւ դասապատրաստին վախճանը : Յետոյ ինչ ըրաւ բարեկամը : Ի՞նչ կրնար հետեւցնել այս հարուածէն :



ԱՌԱՎ. — Վարդը՝ հարկան փուշեր ունի, Մարդը՝ հարկան գէշեր ունի . Միսը՝ ոսկոր, ծառը՝ չուք, Յորեկը գիշեր ունի :

118. ՍԻՐՈՅ ԱՐՅՈՒՆՔՆԵՐ

Ա.

Մա՛յր իմ, նակասքս հանգչեցո՛ւր գրկիդ մէջ
 Ու մասներովդ փակէ՛ աչքս ծանրացեալ .
 Գանկիս սակ հուր մը կը վառի, հո՛ւր անեղջ ,
 Որդ մը օրսիս կրծէ խորեերը մըռայլ :

Մա՛յր իմ, ինչո՞ւ արեւն ինձ մուր կ'երեւի .
 Թուխ քուխ ամպեր երկնից երեսը մոռնէն .
 Կը լսե՞ս բուն որ լայ հեռուն՝ կողկողի ,
 Տե՛ս, տե՛ս, ծառերն ի՞նչպէս գլուխնին կը հօնեն :

Ի՛նչ եղաւ ինձ, մա՛յր իմ, ինչո՞ւ կուրծքիս մէջ
 Երկաթէ ձեռք մը սեղմէ սիրսս ու նսկէ .
 Այս ի՛նչ ցաւ է, սուր ու սաստիկ ու անվերջ .
 Որ գարարէ մարմինս, հոգիս կը խամրէ :

Ո՞ւր գընաց ուժս, ուրախութիւնս ո՞ւր գընաց .
 Երէկ անմեղ գըլարք մանուկ մ'էի դեռ .
 Անհոգ, անվիտ, կը ժպտէի ես կենաց .
 Ո՞վ իմ նակիս վըրայ բարդեց այս ամպեր :

Տե՛ս, մայր իմ, տե՛ս, ի՞նչպէս տգոյն են այսերս .
 Մարա՛ծ, պաղա՛ծ աչքերս փոսն են ինկեր .
 Յուրս ֆրսիմներ կը հոսին վար բուններէս .
 Ձիս կը նանչնա՞ս հիմայ . կըմախ եմ դարձեր :

Մա՛յր իմ, նակասքս հանգչեցո՛ւր ծունկիդ վրայ,
 Ու մասներովդ ծանրացեալ աչքս փակէ .
 Գանկիս սակ հո՛ւրը կը վառի, սասկանա՛յ .
 Լա՛ց, մա՛յր իմ, լա՛ց, արցունքներովդ զայն մարէ՛... :

Բ.

Հիմայ քոռմած ու ծերացած եմ արդէն .
 Քայլ մը հեռուն ինձ կը սպասէ գերեզման ,
 Անցա՛ւ իմ կեանքս, իմ երազներս ալ անցան .
 Փռե՛լ, մոխի՛ր միայն մընան անցեալէն... :

Պէ՛տ է մոռնալ, պէ՛տ է մոռնալ ամէ՛ն բան ,
 Յո՛յս ու անո՛ւրջ, պատրա՛նք, ցընո՛րք, յիշատակ
 Խեղդե՛լ մարե՛լ ամեն ինչ մեր լանջին սակ .
 Պէ՛տ է հրածե՛տ սալ աշխարհի յաւիտեան :

Տե՛ս, մա՛յր իմ, տե՛ս, ինչպէս աչքերս են մարած ,
 Այսերս պաղ են ու սպիտակ մոմի պէս ,
 Հողին հոսք կու գայ ամբողջ մարմինէս .
 Ա՛յ... ի՛նչ խորունկ է փոսն որ հոն կայ բացուած :


Մա՛յր իմ, նակասքս հանգչեցո՛ւր գրկիդ մէջ ,
 Օրօ՛ր երգէ, մա՛յր իմ, քնանալ ես կ'ուզեմ ,
 Աչքքս փակէ՛ մահուան գա՛լը չի տեսնեմ...
 Մա՛յր իմ, նակասքս հանգչեցուր գրկիդ մէջ :

ՖԱՆՔԱՋԻՕ

Վարժ. Յուսանաս օրհասականի այս ողբը յարձակիլ վերածեցէք:

Ըսէք թէ ի՞նչ կրնայ խորհիլ եւ առաջադրել պատանի մը որ չէ յուսանաս եւ կը սիրէ կեանքը:

Քեր. Վարժ. Գեղք շողկապներն ու մակըայները:



ԱՌՍՎ. — Երեք անհամ բան ուրիշին համ կուտայ .
 Անօթութիւն՝ որ չոր հացին համ կուտայ ,
 Սաստիկ ծարաւ՝ պղտոր ջրըին համ կուտայ ,
 Եւ ախտատանք՝ որ հանգչողին համ կուտայ :

119. ԳՈՂԳՈՒԱՅԻ ԱՏՈՐՈՏԷՆ

Աւետեաց երկրի պատմական Մայր-Քաղաքին մէջ՝ յերուսաղէմ ենք : Կը քալենք սրբազան Յայտնութեանց , Խորհրդոց , Հրաշից , Աւանդութեանց , Պատմութեանց մէջէն : Կ'անցնինք Հաւատոյ պալատաց , Կրօնի ապարանաց , Հայրապետական դահլըճաց առջեւէն , ոյց ահաւոր ու փառայեղ տեսիլներն այնքան աւելի կը սարսուեն հոգիդ երկիրդածութեամբ ու հիացման երկարատեւ գրգռումներով , որքան աւելի յիշէ մարդ այն պատմական դարերն ու սերունդներ , որք իրենց ահաւոր ու փառայեղ դէմքերով , անցած դարձած են նոցա շուրջ : Ոչ նուազ հիացմամբ կը դիտէ մարդ եւ այն հոյակապ զանգակատանց գոթական յուրաններ , որք , քան զամէն դաստակերտներ գերամբարձ , այդ ահեղաշուք աստարաց կողերն ի վեր կը խոյանան հորիզոնահերձ , ամպոց ու շանթից հրամանատար յաղթական քառաթեւով մ'երկնաթռիչ : Քառաթեւ՝ որ ամենակալ Աշոյ մը պէս գրկած զմայլացող հոգիդ , իրեն հետ ամպէ ամպ , ասողէ ասող կը վերացնէ , յԱստուած տանելու եւ նորա մէջ ընկուզելու . եւ անտի՛ ի բարձանց՝ յաւիտենական Քահանայապետի մը պէս բազկատարած առաւօտ եւ երեկոյ , հոսելու համար իւր երկնագեղ օրհնութեանց տարափներ առ ոտս իւր գետնամած՝ խոնարհող ձակամտերու վրայ :

Կը ճեղքենք , կը ճեղկենք մահեստիներու , մղսեւիներու խոշորախումբ ամբոխը , որ Գետ-Յորդա-

նանու պէս յորդուն , եւ Մեռեալ Ծովուն աղտաղտին կոհակաց պէս թանձր են ու կպրահոտ : Եհովաի եւ Մեռիաի այս տաճարալիր Ոստանին մէջ , քալելէ աւելի ծնրադրել , բարեւելէ աւելի խաչակընքել , խօսելէ աւելի աղօթել կը պարտիս : Զի ս'եր որ կոխած է Յիսուս , տաճար մ'է կանգնած հոն , ուրկէ որ անցած է մարգարէ մը , հոն մատուռ մը բարձրացած , ուր աղօթած է սուրբ մը , կամ նստած է սրբունի մը՝ հոն ուխտատեղի մ'է սահմանուած . եւ Երուսաղիմայ մէջ չկայ գրեթէ վայր մը ուր Մարդուն Որդին քալած չլինի , ուր մարգարէք կամ սրբասունք պաշտելի յիշատակ մը թողած չլինին : Տունէ աւելի ժամատուն , վաճառատունէ աւելի վանատուն կայ : Աշխարհականէ աւելի կրօնականք կը վխտան : Այնպէս որ , կարծես թէ հոս ամեն մարդ վարդապետ , ամեն կին մայրապետ , ամեն մանուկ դպիր կամ տիրացու է : Միակ դպրոց մ'ունին : Եկեղեցին է այն : Միակ ալ ուսում մը , ոյր նաժիշան ու աղախին են բոլոր այլ ուսմունք : Աստուածաբանութիւնն է այն . գիտութիւնն Աստուծոյ եւ հոգւոյն , առաջինն եւ վերջինն յամենայն դիտութեանց , այն՝ որ կը սկսէ զամենայն , այն՝ որ կ'աւարտէ զամենայն , այն՝ որ կը բովանդակէ զամենայն : Այնպէս որ եթէ միակ սրբազան բառ մը բացատրէր երբէք Աստուածը , թէ՛ մարդուն առնչութիւնները Աստուծոյ հետ , թէ՛ Աստուծոյ առնչութիւնները մարդուն հետ , մարդկային բոլոր լեզուք եւ դպրութիւնք պիտի մեռանէին շրթանց վերայ , չախտի ու նենային այլ եւս ըսելիք մը , ամեն ինչ ըսուած պիտի լինէր :

Երուսաղէմ ուխտի երթալ՝ Պրոպատիկէին մէջ նետուիլ է: Հոն կը ջնջուին հողոյդ բոլոր աղտերն ու ախտեր. կը գտուին կրքեր, փրփուրը կը ցնդի եւ մրուրն ի յատակ կը սուզի: Ուղիդ կը լինի Նահապետին երազած սանդուխը, յերկրէն յերկին ձգուած այն երանելի ոսկեկամուրջը, ընդ որ նահապետական մարդիկ հրեշտակի ոտքով այնքան ընտաներար կ'ելնէին կը մտնէին Եհովային քով, որքան իրենց հայրենի վրանին դռնէն՝ ծնողաց քով:

Ս. Տեղիքն՝ Աստուածաշունչի պէս բան մ'իւն, զորմէ որքան շատ բաներ խօսած լինին, զոր որքան շատ քրքրեն ու պեղեն, դարձեալ կը գտնուի ըսելիք նոր բան մը, շահագործելի նոր ոսկերակ մը: Յիշատակք եւ յիշատականք, եղծեալք թէ անեղծք, կանգուն թէ աւերուն. տեսարանք աստ ամենք, որք՝ աչքիդ առջեւ, որք՝ գլխուդ վերեւ, որք՝ ոտքիդ ներքեւ եւ որք՝ շուրջ գլքեւ, մօտ թէ հեռուն, կը տարածին, կը թաւալին. պատկերներ են ամենեքին այնքան մեծապայծառ, աստուածափառ եւ երկնաճառ, որք վեհի, վսեմի, անհղի, շքեղի, տխուրի, հրաշալւոյ, չնորհալւոյ, սրտաշարժի, հողեյոյզի ներշնչումներով կը լնուն հողիդ որ կը յորդի. կը խանդավառեն երեւակայութիւնդ որ կը թռչի, կը լարեն միաքդ որ խոյաթեւ կը սաւառնի ցայնժամ քեզ անձանօթ լուսաշխարհաց մէջ: Զգացումը սրտիդ մէջ անճառ բանաստեղծութեան նը, եւ սիրտդ կրծիդ տակ սերտքի մը երկնաթել տաւղին կ'աղէփոխի: Խօսքեր չըթանցդ վերայ ալէլուներու, մեղեդիներու կ'ողբչըրջին: Երգարանդ կը լինի շարական, ընթերցա-

բանդ կտակարան, զբօսալայրդ տաճար: Երկիրն՝ երկինք եւ երկրաքաղաքացին կը դառնայ երկնաքաղաքացի:

ՈՒՆՏԱՒՈՐ

Վարժ. Ո՞րն է Աւետաց երկիրը եւ ինչո՞ւ այսպէս կը կոչուի: Ի՞նչ ըսել է Յայտնոյքիւն, Խորհուրդ, Հրաշխ, Ասանդարիւն, Հաւատոյ պաշտ, եւլն:

Ի՞նչ ըսել է Գորակաւ. — Ուրիշ ինչ ո՞նք կը յիշուին ճարտարապետութեան մէջ: Ի՞նչ է Յուրան, ո՞ւր կը գտնուին բուրգերը: Ո՞րն տրուած են Եհովա եւ Մեախա անունները. ուրիշ ինչ անուններ տրուած են Ասուծոյ:

Ի՞նչ ըսել է «Պրոպատիկէին մէջ նետուիլ»: Ի՞նչ 'գիտէք «Նահապետին երազած սանդուխտին» վրայօր:

Ի՞նչ է Շարակաւը եւ ո՞վ գրած է: Իսկ Կսակարանը: Ո՞րն է Հինը եւ Նորը:

Վեր. Վարժ. Ի՞նչ է գեղարւը. վերի հասուածէն գտէք գեղյման օրինակներ:

120. ԵՐԳ ԴՊՐՈՅԻ

Ո՞վ յարկ վրսեմ, տո՛ւն սրբանուէր,
Ընկա՛լ սրտից մեր օրհներգներ:

Անո՛յ՛ս որոհան մասալ մեր սիոց,
Ուր գուարք սանի այգ կենաց ոսկեգոծ,
Ուր մեզ որոհեն հողմունք երկնաւունջ
Եւ հրեւսակի ի մեզ ցանեն վարդից փունջ,
Ուր փրկարար ջամբէ մեզ կար
Իմաստութիւն մայր խանդակար:

Պարտէ՛զ բանաւոր գոր խնկեն ի բոյր
Բարւոյն, ձեմարտի՛ն ծաղկունք գեղաբոյր,
Որոց զհիւք ծըծեն հողի մեր անյագ
Կազմել իմաստից մեղրը անապակ:

տուճոյ տաճարը : Նման խոնարհեալ աստղերու , կը
 վառին բիւրաւոր ճրագներ ու ադամանդի պէս կը
 շողշողան կամարներու ներքեւ , ցիրուցան : կը ճա-
 ռագայթին խաչվառները , ոսկեճաճանչ կը փայլին
 շուրջառները , եւ զանգերու , քշոցներու եւ բուր-
 վառներու ժխորի մէջէն երգեցիկ խուճին ու բոլոր
 աղօթողները բամբային անեղ ձայնով կը նուագեն
 փառաբանական շարականն , ի պատիւ Յարութեան
 Գրիստոսի , որ այդու՛ բարութեան յաղթանակը կը
 տանէր շարութեան վրայ , եւ սիրոյ ու ճշմարտու-
 թեան արքայութիւնն կը ծաւալէր մարդկութեան
 խղճին մէջ :

Կը զուարճանան , մարդիկ եղբայրակից կը դառ-
 նան իրարու , խնճոցներ կը կազմակերպեն , ու մեծ
 բերկրութեամբ կ'աւետեն միմեանց՝ Գրիստոսի Յա-
 րութիւնը :

« Գրիստոս Յարեալ »

Անա այս խօսքը կը հնչէ ամենուրեք համահա-
 ւասար ցնծութիւն յառաջ բերելով եւ շքեղազարդ
 ապարանքների մէջ եւ աղքատիկ խրճիթների մէջ :
 Ամէն ոք հաւաստի է թէ այսօրուան օրը տօներու
 մայրն ու հանդէսներու առաջինն է :

դ. Տ.

Վարժ. Ի՞նչ է Զատիկը : Որո՞նք են մեծ Տօները : Տուէք
 անոնց բացատրութիւնն :

Ի՞նչ է յանր ըսուածը : Որո՞նք են երաժշտական խաղերը :
 Նոյնը գրեցէք նորէն , վերադիւնելը ջնջելով : Ստուա-
 գրձեցէք հոմանիշ ունեցող բառերը : Յոյց տուէք նաեւ յա-
 կացուցիչներն ու յասկացեալները :

Ի՞նչ մասն բանի է վերջին տղերուն մէջ գտնուող եւ
 բառը՝ շեշտով :

122. ԱՌ ՆԱԻԱԶՆ ԵՐՉԱՆԻԿ

Հանգի՛ր այդպէս , իմ քա՛ջ նաւազ , քաղցրաբուն .
 Ննջէ՛ յանդար ընդ հովանեաւ նաւակիդ .
 Քանի՛ հեճ է կապոյտ յերկնից անքաբուն
 Ընկողմանել ծովուն ալեաց մօտ վրնիս :
 Դու զօրն ի բուն կը պատահես անխընայ
 Կոհակս անքիւ , կուրծ սաս հողմոց վրճանգին .
 Կտես անդունդս , ընդ որ սրաքեւ նաւդ գընայ ,
 Դիւցա՛զըն շուրց , յոչինչ գրելով կեանդ անգին :
 Դու արտանեճ առնուս քրտանց քոց ի պսակ
 Զկներ պէսպէս . ծով մեծ պարզէ քեզ երկիր ,
 Երկինք՝ պայծառ ասեղց հոյլեր , ջինջ լուսնակ .
 Փոյք չէ թէ մերք գոչեն սարեք քեզ՝ « Երկիր , »
 Կուռիս , պարզես նաւուդ քեւեր կարապի ,
 Երգես շքունդ ընդդէմ ամպոց որ գոռան .
 Դու ծիծաղիս , մինչ Էաւդ հողմէն տառապի ,
 Անփոյք թէ ծով կուլ Տայ շատեր քեզ նրման :
 Այլ երբ դարբի մերիկ հողմոց գլխազար ,
 Ու՛ երկնի երեւք վառ շողերով յարգարին ,
 Դու մտանաս անցեալ ամէն պատահար ,
 Եւ գոհութեան յըղես մտմունչս Արդարին :
 Իսկ թէ հանդարս է ծով եւ օդ յաղապիկ ,
 Արեւ անամպ քեզ աւետէ երկին զուարթ ,
 Ոգի՛դ ալեաց , յայնժամ լինիս երանիկ՝
 Քաղեալ առաս արշալուստյ քրտու՛մ , վարդ :
 Նաւակդ ո՛րչափ սիրեմ փոքրիկ եւ ի գոյն
 Սպիտակ , քեքեւ եւ ապահով ի նաւել .
 Զի յարածամ ցանկայ սերիւ սիրս հիփոյն

Ելնել ի ծով, խոյս տալ յաղմկաց առաւել :
 Բիւր երանի քեզ, ո՛ր նաւագ դեռասի,
 Երբ կը թռչիս ընդ կողս արեաց ջուրց հսկայ .
 Դու ի ծովու գտնես ըզվարձ աղբասի,
 Յանձննչ տարեց առնուս պարգեւ մտտակայ :
 Ի տղայ տիոց սիրել ըզնաւ միտտ ուսար,
 Քեզ ցանկալի եղաւ ծովու կեանքն ազատ .
 Չիք լաւագոյն ինչ ասպարէզ, մի՛ յուսար
 Գտնել այլ բախտ, արեաց զաւակդ հարազատ :
 Առ ի՞նչ, աղէ՛, սիրել տրտուր զայս ցամաք .
 Զի՞նչ փոյթ թէ մերք ծովն ամբոխեալ խոժոռի,
 Երբ ցանկ պատեն աղէտ գերկիր մեր համակ,
 Ուր բարձ մարդոյ են միտտ անարգ եւ յոռի :
 Հանգի՛ր այժմիկ, արի՛ նաւագ, յանոյտ քուն .
 Ննջէ՛ յաղաղ աս առընթեր նաւակիր .
 Քանի՛ քաղցր է ի ջինջ երկնից անբախուն
 Ընկողմանիլ ծովուն արեաց մօտ վընիս :
 Եւ երագէ՛ աննունուքիւն, փոքորիկ,
 Յաղբանա՛կ մեծ՝ զոր կը տանիս դէմ տարեց,
 Երկին անբաւ, ջուր անյատակ, նաւդ փոքրիկ՝
 Երբ գերդ կարապ նախաէ, սուրայ ծովահերձ :

Զ. Ա. Ս.

Վարժ. Նոյնն արձակի վերածեցէք գրաբարածե հոյովները, բառերը, ոճերը եւլն. փոխելով պարզ աշխարհաբարի բերանացի նկարագրեցէք նաւագի մը կեանքը, անոր հանոյքներն ու վտանգները :



Ա.Ռ.Ա.Կ. — Վար ինտոլին ձեռքէն բռնեա՛
 Աստուած քու ձեռքէդ կը բռնէ .
 Վար ինտոլին ոտքով գարնես՝
 Աստուած պ զլխուդ կը զարնէ

123. ԲՆՈՒԹԵԱՆ ՍԷՐԸ

Դաշտերուն մէջ ու բլուրներուն կողը, ծաղիկները հրապոյրով լեցուն հրաւէրներ են, կարծես, անցորդին ուշադրութիւնն իրենց վրայ դարձնող : Կանաչութիւնը որ ամէն կողմ կը սփռէ իւր ալիքներն ու շաղապատումները, յոգնութիւնն առնել կու տայ աչքին եւ մտքին : Հովը կը փչէ ծառերուն եւ ծաղիկներուն մէջէն, առողջ ու հանգստացնող փայփայանքի մը պէս կենդանարար : Ծովը, անհուն եւ յաւիտենական հրապուրիչը, ամէն ժամանակէ աւելի դիւթութեամբ կը պարզէ իւր խոստմնալից ծոցին բոլոր հեշտութիւնները :

Ի՞նչ հաճոյք է հիմա, թափառական ման գալ ցամաքին ու ծովին վրայ, ոտքերուն քմահաճոյքին անձնատուր, անփոյթ ու աննպատակ, միտքն ու զգայարանքները խաղաղած : Ու մանաւանդ, պլտայտը խմբովին, այնպիսի ընկերներով որոնց հետ մարդ իրօք կ'ուզէ գտնուել, որոնց թեւին վրայ մարդ կրնայ կրթնիլ վստահալից : Ա՛յն ատեն է որ մարդ պահ մը պիտի մոռնայ իւր տաղտուկներն ու հոգերը, բոլորովին անձնատուր ապրելու եւ վայելելու հաճոյքին, ընութեան վերածնութեան հետ վերածնած ներքին՝ հոգեկան մարդուն :

Բացի մարմնոյն առողջական պէտքէն, հոգեկան պէտք մ'ըլլալու է երբեմն երթալ հանգչիլ ընտելութեան ծոցը : Անոր լայն ու վեհ տեսարաններուն առջեւ, անոր յաւիտենական ու անյեղի վերանորոգման հանդէպ, մարդս կը մոռնայ, պահ մը, իւր

փոքրոգութիւնները , իւր չար բնազդները , իւր վայրաքարչ գծծութիւնները :

Ինտութիւնը մեծ կրթիչն ու մեծ ուղղիչն է , որուն սէրը կանուխէն ներշնչելու է մատղաշ հասակին , վառ պահելով միշտ անոր հիացումը ծաղկին վրայ ու ծովուն գիմաց , բոլոր այն վսեմ ու վեհաշուք տեսարաններուն առջեւ որք մարդուն վրայ կ'ազդեն եւ անոր մտքին մէջ գաղափարը կ'արթնցնեն աւելի գեղեցիկ բաներու եւ աւելի լայն հորիզոններու :

Վարժ. Ի՞նչ քսել է . Հրապոյր , շաղապատում , փայփայանք , խոսմնալից ծոց , ման գալ , քմահանոյք , սաղսուկ , բնութեան վերածնութիւն , մարմնական պէտք , հոգեկան պէտք , բնութեան ծոց , անյեղի վերանորոգում , փոքրոգութիւն , բնագոյ , վայրաքարչ , գծծութիւն :

Վարժ. Գտէ՛ք հումանիւցները . Կանաչութիւն , սփռելի , շաղապատում , փայփայանք , կենդանաւոր , հրապոյր , դիւթութիւն , հեշտութիւն , ման գալ , անփոյթ , խաղաղ , խմբովին , կրթնիլ , վստահալից , պահ , սաղսուկ , լայն , անյեղի , գծծութիւն , ներշնչել , ազդել :

Ի՞նչ կը հասկնար այս հասուածէն :

Գտէ՛ք արար եւ շից վերջաւորող բառեր , ինչպէս զովարար կենսադից , եւլն :

Քեր. վարժ. Ուշագրութիւն ըրէ՛ք սա բառերուն : «Ծովը՝ անհուն ու յաւիտեական հրապուրիչը՝ . . . եւլն .» Այսպէս , տարբեր բառերով միեւնոյն բանը նշանակող խօսք մը ինչ կը կոչուի :

Գտէ՛ք ուրիշ օրինակներ բացայայտիչ-բացայայտեալի . (գոնէ հինգ հաս) :

Ա.Ռ.Ս.Կ. — Ո՛չ այնքան բարձրացիր ,
Որ նախանձին ու կախեն .
Ո՛չ ալ այնքան ցածացիր ,
Որ քեզ ոտից տակ կոխեն :

124. ՄԱՆԿԻԿՆ ԱՆՄԱՅՐ .

Լա՛ց , հէ՛՛ք մանկիկ , ձայնիւ ուժգին
Զի կորուսիր մայրիկդ անգին ,
Սեւ սեւ հողե՛ր կուլ տուին զայն ,
Ո՛հ , նա քողուց զաւխարհս ունայն :

Լա՛ց , խեղճ մանկիկ , զի դեռ հազիւ
Երկու զարուհ նակասդ ազնիւ
Էին փքած , երբ քոյ մայրիկ
Խըլեց ի քէն անգուր Երկինք :

Լա՛ց , ո՛րք մանկիկ , քող աչերեդ
Շիրեր հոսին արտարաւէտ ,
Զի չուցի՛ս մայր . . . վրճիւ բաղդին
Է անողոք եւ դառնագին :

Լա՛ց դու , մա՛նկիկ . սակայն ի գո՛ւր ,
Մայրիկդ ննջէ հողին սակ լուռ . . .
Նէ չկարէ լքել քոյ լաց .
Եւ ոչ արեւ արցունքդ յաշաց :

Նէ չէ կարող վազել քեզ մօտ
Որպէս երբեմն ընդ առաւօտ
Երբ դու յորրան ի խնդրել կար
Զնէ կոչէիր — մա՛յր խանդակար :

Նէ չէ կարող իւր քեւոց մէջ
Գրկել ըզեզ յար սիրահեց .

Եւ համբուրել քեզ հազար գամ :
Անյագաբար . սէ՛ր ձայրական :

Դու էիր նրա կեանքն ու գորով ,
Նրջանիկ էր միայն քեզմով .
Ի քեզ եւեթ ուշն ու ուրուշ
Կ'անդրադառնար , մօրըդ քննուշ :

Թէ դու մի ժամ ներա յաչաց
Տար լինէիր , նէ խենդեցած
Քեզ որոնէր . յորժամ գտնէր
Վերայ կուրծքին գգուէր՝ սեղմէր :

Սակայն , աւա՛ղ , փոյդ աղետից ,
Մա՛նկիկ քուռառ եւ ցաւալից ,
Այժմ որչ չէ մայրըդ գրթոս ,
Որ յորժամ լաս , գայ քեզի մօս :

Եւ ներա բիւր խրանմքներէն
Զիրկ մընացիր այն սեւ օրէն .
Յորում քըռա՛ւ յերկրէս յերկին ,
Ըզքեզ քողով որք ու մեկին :

Բայց անյոյս չես , մա՛նկիկ անգօր ,
Դու հայր մ'ունիս , Հա՛յր երկնաւոր ,
Նա գրթած է եւ Որբոց Հայր ,
Քեզ կը սիրէ քան ըզոյ մայր :

Մի՛ լար ուրեմն , անմե՛ղ մանկիկ ,
Ասուած է քո սէրն ու մայրիկ .
Բայց մի՛ մոռնար մօրդ յիշատակ ,
Պահէ՛ մասաղ այդ արտիդ սակ :

Եւ երբ մեծնաս , յանախ գրեա՛
Այն տեղ ուր փոյ մայր բաղուած կայ ,
Թո՛ղ հողակոյսն ալ պատշելի
Լինի միշտ քեզ , մի՛շտ յարգելի :

Թո՛ղ երկու շիթ ջերմ արտասուաց
Թանան զնողն , եւ դու՛ յարած՝
Համբոյրներ տո՛ւր սեւ հողերուն ,
Որք ամփոփեն մայրըդ սիրուն :

Յայնժամ ոսկերք փոյ մայրիկին
Կենդանանան , եւ նէ յերկին ,
Բերկրի , օրհնէ ըզքեզ յաւէս ,
Եւ դու ապրիս երջանկաւէս :

ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐՃԱՊԵՏԵԱՆ

Բաց. բառեր. Խանդ, ունայն, վճիռ, անողոր, սիրա-
տենչ, գամ, եւեթ, ուշ եւ ուրուշ, անդրադառնալ, տար, նէ,
ներս, որոնել, զիրկ, մեկին, քան գրոյ մայր, շիթ, թանալ,
Արծակի վերածեցէք պատգ լեզուով,
Գէթ շողկապները, մակրայները եւ նախադրուծիւնները:

125. Ո Ղ Ո Ր Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մեծ քաղաքի մ'ընդարձակ փողոցէն ծեր եւ հի-
ւանդոտ մարդ մը կ'անցնէր :

Դեղեւելով կը յառաջանար : Իւր վտիտ սրունք-
ներն այնպիսի ծանր եւ անցօր կերպիւ քաշկռտուե-
լով կանգ կ'առնուին , որ կարծես իրենը չէին : Իւր
պատառատուն զգեստները մարմնոյն վրայէն կը թա-
փէին , իւր մերկ գլուխը կրծոցը վրայ կ'իջնար . բո-
լորովին ուժասպառ էր :

Ճամբուն եզերքը քարի մը վրայ նստաւ գլխի-
կոր, եւ արմուկը ծնգացը վրայ յենած, ձեռներովն
դէմքը ծածկեց. իւր տձեւ մատանց մէջէն, ար-
տասուքներ շիթ առ շիթ կը հոսէին չոր եւ գորշա-
գոյն հողին վրայ:

Անցեալ յիշատակներ մտացը մէջ կը զարթնուին.
կը յիշէր . . . :

Կը յիշէր թէ ինչպէս ինքն ալ երբեմն առողջ եւ
հարուստ էր, իսկ արդ առողջութիւնը կորուսած
էր, իւր հարստութիւնն առ հասարակ բաշխելով
բարեկամաց կամ թշնամեաց: Եւ ահա ոչոքի մամե-
նէն լքեալ, աւելի փութով բարեկամներէն քան
թշնամիներէն, չունի մի պատառ հաց կրծելու:
Պէտք է ուրեմն մինչեւ իսկ ողորմութիւն խնդրե-
լու խոնարհիլ:

Եւ իւր սիրտը դառնութեամբ եւ ամօթով էր
լցուած:

Իւր արտասուքներն կը հոսէին, շարունակ կը
հոսէին գորշագոյն հողին վրայ փոքրիկ նիշեր ձե-
ւացնելով:

Յանկարծ ականջին ձայն մ'եկաւ որ զինքն կը
կոչէր. վաստակարեկ զլուիւր վեր առնելով տեսաւ
մի անծանօթ իւր առջեւ:

Հանդարտ եւ ծանր էր կերպարանքը, բայց ոչ
խիտ. փայլուն աչեր, բայց ոչ լուսացայտ, թա-
փանցող հայեացք մը, բայց ոչ դաժան:

Հանդարտ ու միօրինակ ձայնիւ մ'ըսաւ:

— Քու բոլոր հարստութիւնդ բաշխեցիր. չե՞ս
զղջար արդ բարիք ընելուդ:

Ծերունին հռ. աչանօք պատասխանեց.

— Ո՛չ, ո՛չ, չեմ զղջար, միայն թէ ահա ես կը
մեռնիմ:

Անծանօթը շարունակեց ըսելով.

— Եթէ մուրացիկներ ձեռն չկարկառէին քեզ,
առաքինութիւնդ փորձելու եւ գործադրելու առիթ
չպիտի՞ ունենայիր դու:

Ծերունին այլ եւս չպատասխանեց. անընդ
ընկղմեցաւ եւ խոհուն դիրք մ'առաւ:

— Է՛հ ուրեմն, կրկնեց անծանօթը, հպարտու-
թիւն մի ըներ, ին՛չ՞ մարդ, գնա՛ ողորմութիւն
խնդրէ, դո՛ւ ալ ուրիշ մարդասէր անձանց առիթ
ընծայէ ապացուցանելու թէ իրենք ալ բարի են:

Ծերունին վերականգնեցաւ, աչերը վեր յառեց,
բայց անծանօթն աներեւութացած էր արդէն եւ
ճամբուն վրայ, հեռուն, անցորդ մ'երեւցաւ:

Ծերունին մօտեցաւ անոր ու ձեռքն երկնցուց:
Անցորդն արհամարհոտ կերպարանքով մը երեսը
դարձուց:

Բայց առաջնոյն յաջորդեց ուրիշ անցորդ մը, ա-
սի չնչին ողորմութիւն մը տուաւ ծերունոյն:

Եւ ծերունին իրեն արուած ստակով հաց գնեց
եւ այն հացն անքան անուշ թուեցաւ իրեն որ այլ
եւս սրտին մէջ չկար ամօթոյ նշոյլն. ընդհակառակն
խաղաղ գոհունակութեամբ մը լցաւ իւր հոգին:

Վարժ. Ծերունին որ առաջ ծոխ եւ երջանիկ էր, հիմա...
(Ի՞նչ է եղեր): Առաջ ի՞նչ նմաներուն կը նպաստէր, իսկ հի-
մա . . . : Այսպիսին աւելի արժանի է . . . (Ի՞նչ յանկ):

Նոյնը համառօտեցէք:

Քեր. վարժ. Ուղղածիզ գծերով զսեցէք նախադասու-
թիւնները, Ի՞նչ կը կոչուին պարբերութեան մը անդամներ
եւ ինչո՞վ կը կապուին իրարու հետ:

Գտէ՛ք ժամանակ ցուցնող շաղկապներ, պատճառ ցուցնող, հակադրութիւն ցուցնող, բաղադրութիւն ցուցնող, բեռնութիւն ցուցնող, ֆանակութիւն ցուցնող շաղկապներ: (Տես գործն. Հնժացք Շարադրութեան եւ Վայելչարանութեան, էջ 20, Կանոն 22):

126. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ

Նըստեր կը բանիմ ես մենիկ մնջիկ
Ըսպիտակ ծաղիկ մը — սիրոյ ծաղիկն,
Ճըկոյթ մասս յանկարծ քիչ մը խայթեցաւ՝
Եւ ներմակ ծաղիկն ի կարմիր ներկաւ,
Այդ սժգոյն ծաղիկն՝ որ միտս է նըւա՛ղ,
Հիմայ կարմիր գոյնն է առե՛ր, աւա՛ղ... :
Յանկարծ յիշեցի ես զինքն այն ասեմ՝
Զի՛նք՝ որ չի դարձաւ դեռ օտար երկրէն :
Այս ժամուս՝ գուցէ՛ ի՛նքն ալ կ'արիւնի .
Արսօւր աչքերէս անգուսպ կը հոսի : —
Բայց ինձ թըւեցաւ թէ ձի մը կ'անցնէր՝
Եւ վեր ցասկեցի՝ արսիկս ի յերե՛ր... :
Սիրս էր որ՝ յուզուած՝ ուժով կը զարնէր,
Եւ ինձ իւր ձիուն ոտնասրով կը բուէր :
Իսկոյն մօտեցայ դարձեալ ոտայնիքն .
Բայց աչքէս անժոյժ արցունք վազէին՝
Կայլակ առ կայլակ՝ բանուածքիս վրայ
Եւ իրեն հիւսեցի լոգիկ մարգարեա՛յ... :

Թարգմ.

Թ. Թ.

Բաց. բառեր. Ներկաւ, անգուսպ, ի յերե՛ր, ոտնասրով, ոտայն, անժոյժ, կայլակ, լոգիկ :
Ի՞նչ կը կոչուին սա ձեւ բառերը, կայլակ առ կայլակ, գունդ ի գունդ, ասիւր առ ասիւր, փոխն ի փոխ, եւ ըն : Գտէ՛ք ուրիշ Մակրայական ասացումներ :

Գտէ՛ք այս հասուածին մէջի մակրայներն, եւ որոշեցէ՛ք անոնց Տեսակը : Քանի Տեսակ կ'ըլլան մակրայները (ժամանա՛կի, եղանակի, ֆանակի, եւ ըն) :

127. ԱՐԻՈՍ ՇԵՐԵՏԻԿՈՍ

Հազիւ թէ քրիստոնէութիւնն երեքդարեան հա՛լածանքէ եւ սարսափելի նահատակութենէ ազա՛տուած էր, եւ շնորհազարդ հայրապետներ սկսած էին նոր շունչ առնելով ձեռնարկել եկեղեցական բա՛րեկարգութեանց, եւ Քրիստոսի բազմաչարչար հօտն ի խողաղութիւն արածել, ահա նոր իմն աղէտ պա՛տուհասի կը համուէր եւ քրիստոնէական եկեղեցին հիմերէն կը սարսէր . այս աղէտ ծանր էր եւ սոս՛կալի, առաւել քան այն աղէտը զոր եկեղեցին կրեց երբեմն կռապաշտական մոլեգնութենէ :

Այս աղէտն էր այն չար աղանդ զոր արծարծեց Ալեքսանդրացին Արիոս, նախ յեգիպտոս եւ պպա ի Պաղեստին : Սա՛ սարկաւազ ձեռնադրուեցաւ Ալեք՝ սանդրիոյ Պետրոս հայրապետէն, որմէ, յետոյ, բա՛նադրուեցաւ կասկած տուած ըլլալով իւր մոլորա՛մտութեան վրայօք : Արիոս ճարտասան եւ զիտուն էր, կրնար եկեղեցւոյ հայրապետներու դասակարգին մէջ մեծ տեղ ու անուն գրաւել, այլ աւա՛ղ որ իւր գիտութիւնն ու ճարտարութիւնը գործա՛ծեց միմիայն քրիստոնեայ խողաղ ժողովուրդը պա՛ռակտելու եւ եկեղեցին տակնուվրայ ընելու հա՛մար : Արիոս ի սկզբան զղջալ կեղծելով յաջողեցաւ Ակիւղաոս հայրապետէն, (որ Պետրոսի յաջորդած էր), ո՛չ թէ միայն ներում ստանալով արձակուել բանա՛

զբանքէն, այլ եւ ձեռնադրեցաւ Երէց եւ միանգամայն հրաման առաւ «Քարոզել զբանն կենաց եւ մեկնել ժողովրդեան զԱստուածաշունչ զիրս:» Այլ այսքան պատիւք բաւական չեղան Արիսի ամբարտաւան կիրքը դո՞ ընել եւ ջնջել ժողորութեան ընծիւղն որ խորարմատ հաստատուած էր նորա սըրտին մէջ:

Ն Ա Ն Ա Պ Ե Տ

Վարժ. Ո՞վ էր Արիս եւ ինչ էր իւր աղանդին սկզբունքը: Որո՞նք եղան առաջին հայրապետները: Ո՞վ է մեր եկեղեցւոյ հիմնադիրը:

Ի՞նչ ըսել է Քրիստոսի հօտ, կոնապաշտական մոլեգեղութիւն, աղանդ, մոլորաւեհութիւն, բանաշրակի, ընծիւղ:

Որո՞նք են եկեղեցական ասիճանները:

Ի՞նչ է եգիպտոսը եւ ուր կը գտնուի, իսկ Պաղեստինը, (հիմա ինչ կը կոչուի):

Ո՞վ էր Պետրոս եւ ո՞ր ժողովրդոց մէջ քարոզեց: Միւս առաքեալները:

Քեր. Վարժ. Ի՞նչ կը դիտէք յեգիպտոս, գլանն, զԱստուածաշունչ գիրս բաւերուն վրայ: Ուրիշ ինչ նախդիրներ կան եւ ինչ հոլովներ կը շինեն:

128. ՎԱՐԺԱՊԵՏԻՆ ՅՈՒԵԼԵԱՆԸ

(ՈՂԲ Ի ԳԻՄԱՅ ՄՕՐԿԱՆԵՆ)

Գարագա՛ւ, զաւակըս, քրտնաւ Մըկրիչ,
Քեզ ինձո՞ր իշուցին դպրոցէն Փըրկիչ.
Վարժապետին ասանկ պէտք է յոբելեան,
Ապրի՛ն մեճմ-աղաներ հազար, յաւիտեան:

Վարժապե՛ս... Ի՞նչ շուտ ալ կը մոռնան եղբ,
Երուն տարուան արդիւնք, ի՞նչ, պարա՞պ տեղն էր,

Չըսեմ, կ'ըսեմ, չըլլար. սքրսիկըս կ'երի,
Կըսկիծներուս ձեռքը դարձեր եմ գերի.
Չեղչած ամսականին արեւոյ կտեցին,
Մաշած կուրծիդ գինն էր, գինն էր չոր հացին.
Յաւիդ պատճառն ո՞վ էր, ո՞ր մարդ վայրեաւն,
Ետքը ետքը, ինձո՞ր գըլուխըդ կեան.
Ա՛խ, ան աչք-սնկողներ հացիդ պատաւին,
Չէ քէ մինակ խեղբո՞ղ՝ հոգիդ ալ առին,
Թող բացուի արեւնին. ցուրտն կծկըսած՝
Հիմա չուցին որբերդ ինչուան ցամաք հաց:

* * *

Գարագա՛ւ, զաւակըս, քրտնաւ Մըկրիչ,
Քեզ ինձո՞ր իշուցին դպրոցէն Փըրկիչ.
Վարժապետին ասանկ պէտք է յոբելեան,
Ապրի՛ն մեճմ-աղաներ, հազար, յաւիտեան:

Երբ ոտներին ինկար, ըսին. «Լա՛ւ է լաւ»,
Վա՛խ սըղեկըս, չորնա՛մ. մէկը քեր չելաւ.
Ինչո՞ւ պէտք էր արդեօք ըլլալ արուճեմ,
Եելք սալ խելօք սըլուն, անխելին անգամ.
Հիմա, քիչ մը ուշկեկ, չիչեմ ի՞նչ խելք է,
Գըրոյ կարդացող մը ելեր՝ քեզ կ'երգէ.
Չո՛ւզեր, իրար մ'անցնիք ծընողք, աւակերս...
Չելէ՛ք սըլուս կանգնէք արձան հրաշակերս.
Վարպետնուդ ողջութեան՝ արժէք գիտցէք,
Ետքը դպրոցները կարգաւ կը գոցէք.
Վարժապետ չէք գտներ. — ո՞վ մեռնիլ կ'ուզէ,
Ո՞ր խեղդը գիտնալով մահուան կը վազէ:

* * *

Գարագա՛ւ, զաւա՛կըս, բրժճա՛ւա Մըկրճիչ,
Քեզ ինճո՛ր իշուցին դըպրոցէն Փըրկիչ .
Վարժապետին ասա՛նկ պէ՛տ է յոբելեան,
Ապրի՛ն մենձ-աղաներ, հազա՛ր, յաւիտեան :

Ա՛յս էր վարձդ, որդեա՛կ, հագնիլ հրնոճի,
Զըրկանք է խենդեճայ, մեռնիլ անօթի .
Փուճ սեղ դուներն ինկար ձուներուն, բուճին .
« Կորի՛ր սըկէց » ըսին, երեսիդ բուճին .
Հա՛, զաւա՛կըս, աս էր, ըսիր, չի գիտցայ,
Ականջըս չը մտաւ, ի՛նչ շուճ ալ մոռցայ,
« Ա՛յս, մարի՛կ, կ՛ըսէիր, վիճակնիս աս է,
Աս մերին քաւածը պատիժ չէ՛ դաս է .
Երբ որ խօսինք խօսինք՝ քոճերնիս խոցուի,
Ամէն դուռ երեսունու մէկէն կը գոցուի
Ծակաչփին, չըսեսին կ՛ըլլանք աչի փուճ,
Կա՛մ կ՛իյնանք կը մեռնինք, կա՛մ կ՛ըլլանք ապուճ » :

* * *

Գարագա՛ւ, զաւա՛կըս, բրժճա՛ւա Մըկրճիչ,
Քեզ ինճո՛ր իշուցին դըպրոցէն Փըրկիչ .
Վարժապետին ասա՛նկ պէ՛տ է յոբելեան,
Ապրի՛ն մենձ-աղաներ, հազա՛ր, յաւիտեան :

Աւխարհի գըլխուճ ցեղ է, ի՛նչ կ՛ըսեմ չիյսեմ,
Ես իմ ազգիս մենձեր ո՛վ եմ որ դասեմ .
Գիտեմ լեզուիս սըլի, ցընդեր եմ պառաւ,
Ի՛նչ ընեմ, ձեռքս չէ, սըղեկըս մեռաւ .
Ա՛յս, սըղեկըս մեռաւ, չուցիմ մըխիբար,
Զուցիմ հանգըսուքիւն, չուցիմ դուլ դադար .

Կեանքն արցունքի գինով ես առնել կ՛ըլլա՛յ,
Զաւկին մօտցողը մինչեւ ե՛րբ կուլայ .
Ասուա՛ձ, քուկդ էր սըղաս, ալ հերի՛ք լացի,
Քու խելքէդ աւելի ես չեմ խելացի .
Մրճիս ուրախութիւն դուն սըլի, դո՛ւն առ,
Ներէ՛ զանգատներուս, մայր մըն եմ բըժուառ :

ՄՆԻՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Քաց. բառեր. Ի դիմաց, յոբելեան, վայրերան, թեր ել-
լել, արուճըս, արձան, հրաշակիչ, գրկանք, ծակաչք, աչ-
քի փուճ, ցնդիլ :

Վարձ. Գտէք այս հասուածին մէջէն ժողովրդական-ըն-
տանի ոճերն ու ասուածքները, եւ ջանացէք զնել անոնց
սեղ գրական ձեւերը . ինչպէս, գրուիլ կերան — (մահուանդ
պատճառ եղան), քոջ քացուի արտերնին, — (թող գոճ եւ ու-
րախ ըլլան), եւնի :

Վարձ. Ո՛վ է այս ողբն ըսողը եւ որն է վրայ, ինչո՛ւ, ինչ
եղած է զղան . Ի՞նչ ընել պէ՛տք էր այս խեղճութեան չմտ-
նելու համար գինքը :

Քեր. վարձ. Գտէք ստուգելիներն :

129. ԶՄԵՌՆ ԵՒ ԳՈՒԹ

Ո՛չ եւս է գեղեցիկ եղանակն . Զմեռն հասած է
արդէն եւ քնութեան մէջ ամէն ինչ փոխուած : Ա-
մայուճիւնն եւ սուգ կը տիրեն ամենուրեք : Տխուր
է երկնից ճակատն . ոչ եւս կը ժպտի մեզ կապոյտն
եթերին, եւ հազիւ երբեք արեգական մի քանի մո-
լորուն ճառագայթք, մոայլ ամպոց շղթայներէն
խուսափած, կու գան սուգ ցոլք մի արձակել երկրի
մահատիպ երեսին վերայ : Ծառք, անգարդ անաս-
ղարթ, կը կենան մերկք, ժանտատեսիլք, նման

ուրուականաց, տարածելով դօս ու կմախացեալ բազուկներ:

Ո՛ւր է զհիւսն որ երբեմն նոցա տերեւոց զիրկը կ'օրօրէր եւ կը յօրինէր բիւր երգեր մանկական: — արդ օդոց ասպարիզին մէջ կը սուրան եւ կը մանչնն մոլեգին հողմունք հիւսիսոյ, եւ կը չչեն վիշապաձայն ծառոց չոր ոստոց մէջ եւ կը փոթորկեն զայերս եւ զծով: Թառամած են դալարիք, խամրած են ծաղկունք որք երբեմն, մինչ կենդանի եւ առոյգ էր բնութիւնն ամենագեղ, ականակապ կը զարգարէին նորա պատմութեանն հարսանեկան. — մի սպիտակ պատան կը ծածկէ այժմ իւր սառուցիկ անկենդան մարմինն: Ոչ եւս առուակաց արծաթափայլ ալիք կը սողոսկին մանուածաւալ՝ համբար տալով սիրողաբար՝ կանաչագեղ խոտոց ու ծաղկանց. — սառնամանիք կը կաշկանդեն նոցա մանրիկ ոտներն, եւ կը լռէ իւրեանց կարկաջն անոյշ եւ հեղիկ: Վաղուց արդէն լռած է դալային թռչնոց որք թռած են դէպ ի ջերմին կլիմաներ. — սեւափետուր ագռուուց երամք միայն կ'անցնին մերթ օդոց մէջէն՝ լսելի իւրեանց կոխքն ընելով:

Մարդիկ այլ թողած են լեռներն ու ձորեր, դաշտերն ու անտառներ, թափուր են ծովափնեայ ձեմելիք, թաւուանրու խորէն չչսուիր ձայն զուարթ պարուն, եւ ոչ երգ արեաց վերայ ոստոստող սիրուն մակոյկներէ: Մարդիկ այլ եւս միայն ստիպողական պիտոյից համար կ'ելնեն դուրս իւրեանց աներէն: Վառարանն իւր շուրջ կը համախմբէ ընտանիքն ողջոյն, պապն ու հանին, հայրն ու մայրն եւ մանուկներն, այդ թռչունք ընտանեկան յար-

կին, եւ ձմեռնային երկար գիշերներու տաղաուկն կը մեղմի անցելոյն յիշատակներով կամ ապագային խորհուրդներով:

Աւա՛ղ, սակայն, քանիննր կան որք ձմեռնային գիշերոյ այդ սառուցիկ ժամերուն մէջ կը հեծեն նօթի, եւ մերկ, եւ մթին. չունին հաց, չունին ջերմութիւն, չունին լոյս, այսպէս պաշարուած երեք ճիւղերէ որք կը լլկին գնոսա շարատանջ — Քաղց, Ցուրտ եւ Խաւար: Մինչդեռ ձոխին համար նոր հաճոյից մի շար կը բերէ ձմեռն, մի պատուհաս է այն անանկին համար:

Ժամն է այս գթոյ, ս՛վ հարուստ. փութա՛, փութա՛ յօգնութիւն այնոցիկ ոյք կը տառապին. փութա՛ ձեռն կարկառել առ նոսա եւ մասն հանել նոցա այն բարիքներէն զորս այնքան առատ թափած է երկինք քո վերայ: Օգնէ՛ հիւքին, որպէս զի երկինից օգնութիւնն հանգչի յաւէտ քո բնակարանի վերայ, եւ կրակն չմարի բնաւ քո վառարանի մէջ...:

Բ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Վարժ. Ի՞նչ բտել է. Ոչ եւս է, Տխուր է երկնից ճակասն, Ոչ եւս կը ժպտի մեզ կապոյտն եթերին, Մութուրն ճառագայթ, եւլն. եւլն. Բացարեցէք այս կարգի աստեթիւններն:

2. Հասուածը նորէն գրեցէք պարզ լեզուով, գրաբարու ձեւ հոլովներն պարզ աշխարհաբարի դարձնելով:

3. Հասուածն համառօտեցէք:

4. Գտէք եւս ուս մասնիկներով բառեր: (ինչպէս ծո՛ վափնեայ, բառոս, եւլն.)

130. Տ Ե Ն Չ

Մէկն ալ ա՛յն է հոգւոյս անթիւ սենչերուն
 Ու իմ աչքով սեսնեմ յոյզը ջրբերուն —
 Այեկոծուող ովկէանի մի սագնապ .
 Անեղագոչ կոհակները լեռնաչափ
 Բարձրանային միմեանց վերայ անդադար
 Եւ մերիկը անոնց վրայ սասկանար . . . :
 Եւ դիտէի ժայռի գրբլխն ես կանգնած ,
 Երբ հողմակոծ կոհակները մոլեգնած՝
 Մինչեւ երկինք փրփուր ու ջուր ցայտէին
 Եւ ռոնալով բարձր ավերուն զարնէին ,
 Եւ խորսակուած , օրհասական հեծձանգով ,
 Հեռանային խաղաղացած յորձանգով .
 Եւ խուլ ձայնիւ մըռընչելով՝ նորէ նոր
 Բարձրանային յաղջամղջին հեռաւոր ,
 Նո՛ր ամբոխումնեմ , անհաւտ կըռի զայրագնած . . .
 — Եւ նայէի ժայռին զագաթն ես կանգնած :

- Վարժ. 1. Արձակի վերածեցէք .
 2. Որոշեցէք պարզ, բարդ եւ ածանցեալ բառերը .
 3. Գտէք սեռի եւ բնութեան խնդիրները .
 4. Ի՞նչ է կախման կէտը եւ երբ կը գործածուի :



ԱՌԱՎ. — Գրվխուն մէջ խելք ունեցողը
 Խելքը իրեն կը պահէ .
 Գրվխուն մէջ խելք չունեցողը
 Օտարի խելք կը ծախէ :

131. ԶԱՐԳԱՑՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԸ

Մամուռ թէ կաղնի , մացառ թէ ծաղիկ , բնու-
 թեան յամր ու երկարատեւ յղացումին տաժանելի
 պատրաստութեան արդիւնքն են : Ամէնն ալ բնու-
 թեան շարունակական անդուլ խնամքն ու աշխա-
 տանքն ունին իրենց վրայ : Հովը արգասաւրեր հուն-
 տերը պիտի տանի զուգաւորել , անձրեւը կենսա-
 կան հիւթով պիտի լեցնէ արմատները , արեւը պի-
 տի շռայլէ իր բեղմնաւոր ճառագայթները : Ամէն
 զօրութիւնները , ամէն տարրերը պիտի միաւորին
 յառաջ բերելու համար ամենաչնչին տունկէն մին-
 չեւ յաղթարերձ ծառը , հողին երեսը աննշմարելի
 շիւղէն մինչեւ գեղափթիթ ծաղիկը : Անոնց վերջ-
 նատիպ տեսքին առջեւ , չկարենաս թերեւս որոշել
 թէ ո՛ր տարրն ի՛նչ չափով իր մասնակցութիւնն
 ունեցած է՝ այդ արդիւնքը յառաջ բերելու համար ,
 այլ ապահովապէս բոլոր այդ թաքուն զօրութիւն-
 ները միացած՝ իրենց որոշ ու կանոնաւոր ազդե-
 ցութիւնն ՚ի գործ դրած են :

Մարդկութեան ու ընկերութեան մէջ նո՛յն ներ-
 գործութիւններն ու նո՛յն արդիւնքները : Ո՛չ մէկ
 իրողութիւն , ո՛չ մէկ երեւոյթ , մտածելու ո՛չ մէկ
 կերպ , զգալու ո՛չ մէկ եզանակ , ո՛չ մէկ ընկերա-
 կան արտայայտութիւն , որ յանկարծական ու ինք-
 նաբուրի հանգամանք մ՛ունենայ : Այդ ամենը , յա-
 ռաջ գալու համար , թաքուն բեղմնաւորում մը ու-
 նեցեր է , մեզմէ ծածուկ՝ անտեսանելի արգասաւո-
 բում մը : Հագարաւոր մանր ու մեծ ազդակներ ,

բազմապատիկ ներդործութիւններ, խառն ի խառն
 ուղղութիւններ, ընդդիմամարտ հոսանքներ միա-
 ւորեր են արտազրեւու համար այդ երեւոյթներն ու
 այդ արտայայտութիւնները: Հիմակուան մացառը
 անցեալին հունաին արգասիքն է, այս օրուան ծա-
 ղիկը՝ երեկի սերմին ծլարձակումն: Բնութեան՝ որ-
 պէս մարդկութեան մէջ, ոստումներ չի կան, աս-
 տիճանաւորումը եւ շարայարութիւնը՝ գերազոյն օ-
 բէնքն է որ կը վարէ ամէն բան:

Ասոր համար է որ, երբ անցեալի ու ներկայի
 բազդատութիւններ կ'ըլլան, ու նորեր կը գտնուին
 որք հիներու հետ ամէն ժառանգութիւն ու կապ
 ուրանալ կ'ուզեն, եւ հիներ՝ որք նորերուն գոյու-
 թիւնը ժխտելու կ'եղեն, սխալ սկզբունք մ'ի գործ
 կը դրուի որուն հետեւանքը սխալ պիտի ըլլայ հար-
 կաւորարար: Բնական կամ ընկերական երեւոյթը
 զոր մենք այսօրուան արդիւնք կը կարծենք, երէկ
 կար արդէն, մեր շուրջը, մեր վերեւ, մեր քովը .
 յանցանքը մե'րն է, եթէ մեր աչքերը պէտք եղածին
 չափ խորազննին չեն եղած զայն առաջուց տեսնե-
 լու համար:

L. ԲԱՇԱԼԵԱՆ

Վարժ. 1. Համառօտ կերպով բացատրեցէք հասուածին
 իմաստը:

2. Ուղղեցէք նախադասութեանց տեսակը (գլխաւոր, երկ-
 րորդական, միջանկեալ, եւլն):

ԱՌԱԿ. — Տրգէտ ես ու խոնարհ եղա՞ր
 Գիտունի չափ պատիւ ունիս,
 Գիտուն ես ու հըպարտ եղա՞ր
 Տրգէտին չափ պատիւ չունիս:

132. Գ Ա Ր Ո Ւ Ն

Յերկնից իջնեն գուսան գարնան,
 Եզել աղու քնարեղ փառաց:
 Սոխակ, սարեակ մըմնջածայն,
 Արձագանգ քան սիրոյ հովաց:

Սուրան Զեփիւռ եւ Ալիզէ,
 Նոնեաց մէջէն սօսաւելով .
 Եւ բերեն բոյր լեռնէ դաւեէ,
 Սիրոյ արտից ներշնչելով:

Սիրուն բըլուրք հովաց հեռից,
 Պըչրանք հագեր են դրախտի .
 Եւ փափկանիւս թաւուով անգին,
 Կը պարտեն աչեր ծաւի:

Վարդ, շահպարակ եւ մանիշակ,
 Թաւ բրփոց մէջ ծիլ ծիլ փքքից .
 Եւ դէմ առ դէմ նախանձուցակ,
 Ու սիրանազ գեղով մրցին:

Անդ սիրահաս վսակք արժաթի,
 Խաղան ի ծուփ եւ թաւալգուր .
 Յորոց առնուն ծարաւ արտի,
 Ուլն ու ամիկ նարակաւոր:

Աս երազուն պուրակք վսեմ,
 Զով շքով մեզ պարածածկեն .
 Եւ բիւր թոչնոց սիրոյ եղեմ,
 Հանդէպ երկնի կը ներկայեն:

Երկնի ցօղով կրլոր , կայծոճ ,
Փայլ ասն առօք սիրելավայր .
Ուր կը դիմեն հոգիք կարօս ,
Առնուլ շունչ մի զըւարթարար :

Ո՛հ , այս ի՛նչ շնորհիք են , ո՛վ Աստուած ,
Ձորս յերկնից մեզ ցաս յոքնազան .
Թռչունք , հովիւ իսկ , խոխոջն ալեաց ,
Երգե՛ն , երգե՛ն փառհդ յաւիտեան :

ԱԴՈՒԱՐԴ

Բաց. բառեր. Գուսան, տղու, քնարերգ, Ձեփիւռ, Ալի-
զէ, սօսաւել, պչամնք, պարտաբել, ծաւի, ճարակաւոր, երա-
զուն, սիրելավայր, յորնազան, խոխոջ:

Վարժ. Գտէք աւարկայից ծայներ, ինչպէս առուակին
խոխոջը, ծաւերուն սօսաւիւնը, ծղխնինեռու ճունչիւնը, ելն:

Վարժ. Արձակի վերածեցէք:

133. ԴԱՇՆԱԿԻՆ ՄՕՏ

Դաշնակին նախաբարբառ մրմունջը կը հրաւի-
րեն ի լուր երկնային երաժշտութեան . ի խուց անդր
կը փութան սիրօղբ գեղեցկին : Շորենի մեռելական
նուագն է սկսած , մահանուագ անմահ դաշնակու-
թեամբ , գերեզմանական եւ զրախտային միանգա-
մայն : Եւտերպէ մուսայ թուի լինել՝ շնչած ի սիրտ
Շորենի , որպէս երբեմն Աստուած ի սիրտս մարգա-
րէից : Ամէն ոք յակճիտս կայ ի լուր՝ ոչ իսկ իշխե-
լով շունչ առնուլ . դիւրաճապուկ ճարտարիկ մա-
տանց տակ ո՛չ եւս է դաշնակն գործի ինչ նիւթե-
զէն . ոգի մ'է երկնաւոր , շունչ երկարօգի , որ կը
մոգէ , կը դիւթէ , կը վերացնէ , կը յափշտակէ : Շո-

բէն անդ մօտ է , մեծաշուք եւ պատկառելի . իւր
կիսանդրին որ զետեղուած է դաշնակին վերեւ՝ գող-
ցես ոգի կը զգենու նորոգ կենդանութեամբ , աստ-
ուածեղէն ինչ մը կը շողայ ի նմա . իւր հոգին՝ հոգ-
ւոց կը խօսի , իւր սիրտն՝ սրտից կ'ազդէ . ո՛չ եւս
կը թուի կալ ումեք յանձուկ ինչ խցկան , ո՛չ եւս
ի մարմնի . հոգի դարձած են ամենեքեան՝ գերա-
զոյն խանդիւ զգածեալ համակ , արժուոյ թեւեր
առած կը ճախրեն բարձանց ի բարձունս անհո՛ւն
հիացմամբ զեղեալ . ո՛չ եւս է տեսանել մարդն գեա-
նաքարչ . երկնից մէջ եմք՝ երանաւէտ գաւառաց
թեւաւոր էակք , հրեշտակաց զուգականք : Անո-
ղորմն Շորէն , այն խորին զմայմանց մէջ , անսպառ
արտօսը կը խլէ յաչաց . կը մնջէ , կը մրմնջէ . իւր
շնչոյն խաղալիկն եմք . մեր զիւթեալ յափշտակեալ
հոգւոց չգիտեմ որպիսի՝ աւիւնով կ'ազդէ անարիւն
հիացումն հաչելով , հառաչելով , կոծելով , ողբալով ,
մրմնալով , գոռալով եւ ծաւալելով ի խորին խորս
սրտից՝ գեղեցկին զգացումն եւ բարւոյն տեսչն աստ-
ուածամերձ . . . :

Ընդունա՛ցն կը փորձեմք շիջուցանել մեր սրտից
հուրն՝ զգլխիչ զինւոյ բաժակաց մէջ . ոչինչ երկրայ-
ին կարէ մարել հուրն այն երկնաւոր : Կը թուի մեզ
թէ կը թրթռան գեռ այերք ի լսելիս մեր ի քաղց-
րաճայն մրմունջս Շորենի , եւ դեռ ընդ երկար չպի-
տի փարտափ պատրանքն այն քաղցրիկ :

3. 9.

Վարժ. 1. Ի՞նչ է երաժշտութիւնը, դաշնակը, Ո՞վ է Շո-
րէն : Ըսէք ուրիշ երգահաներու անուններ :

2. Հասուածը պարզ աշխարհաբարի վերածեցէք :

3. Սա բառերը գործածեցէք մէյմէկ շօտքի մէջ իբր
սէր բայի, իբր սեռի խնդիր, իբր բնութեան խնդիր. (սրա-
կան, բացառական եւ գործիական հոլովով) եւ իբր յասկա-
ցուցիչ:

Դաշնակ, խուց, Շոքեկ, մարգարե, շունջ, գաւառ, գիւնի,
բաժակ:

134. ՊԻՏԻ ԲԱՂՁԱՆՔ

Անհունն առաս իւր պարգեւներ
Թող սարածէ՛ մանկանց վերայ,
Թագաւորեն քող Գուր եւ Աէր,
Սուզն աշխարհէս անհետանայ:

Սակայն որչափ ունիք մենք կեանք
Պիտի բաղձանք:

Արհաւիրներ կենաց շաւղի
Թող հարթանան այսուհետեւ,
Եւ մահաբոյր հողումնք սաւղի
Քաղցր ձայնով հնչեն քերեւ:
Սակայն ուխտած ենք՝ քանի կանք
Պիտի բաղձանք:

Մեր մանուկը՝ Պայրըն, Հովեր
Թող դառնայ իւր ծնած օրէն,
Իսէական հեռուութիւններ
Մարդկուրթիւնը քող որորեն,
Կրկին ունիք մենք նոյն յարգանք
Դէպ ի բաղձանք:

Թո՛ղ մեր առաջ եղեմական
Անյայտ դռներ յանկարծ բացուին,
Եւ բեւամիտ երջանկուրթեան
Մտնեն ի հող, սարալուծուին:

Բայց չի մեռնիր մեր այս սարփանք:
Պիտի բաղձանք:

ՎԱՐԱՆԴՋԱՏԷ

Վարժ. 1. Գտէք հոմանիւթները. Անհուն, Թագաւորել,
սուզ, աշխարհ, անհետանալ, բաղձալ, արհաւիր, շաւղի,
հարթանալ, սաւղի, իսէական, հեշտուծիւն, անյայտ:

2. Ո՞վ էր Պայրըն, Հովեր:

3. Արձակի վերածեցէք:

4. Որոնք են կէտաբունութեան նշանները:

135. ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆՔ

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ (*)

Որպէս ի Ռուսաստան՝ նոյն եւ ի Պոլիս, Շահ-
նազարեան Վարդապետ ամենախորին տպաւորու-
թիւն մը կը թողուր իւր պերճախօս եւ իմաստա-
լից քարոզութիւններով, զլիաւորապէս ի Ղալա-
թիա՝ ուր քարոզիչ կարգուեցաւ, եւ ապա ի Սաս-
զիւղ: Մայրաքաղաքին ժողովայն եւ հեռաւոր ամէն
թաղերէն՝ ժողովուրդը գունդագունդ կը վազէր այն
սրբավայրն՝ ուր պիտի խօսէր հայ Ոսկերեքանը: Ա-
կանջալուր ժամանակակից անձինք կը վկայեն թէ՛
այս Աստուածընտիր Բարունին որպիսի հմտութեամբ

(*) Կ. Վ. Շահնազարեան, հիմնադիր համանուն Վարժա-
րանին որ ի Խասկիւղ Կ. Պոլսոյ, ծնաւ 1814ին Պարսկաստանի
Համասան քաղաքին մէջ:

եւ ո՛ր աստիճան պարզութեամբ կը խօսէր՝ զիրկ-
 ընդխառնելով կրօն եւ իմաստասիրութիւն : Կը յի-
 շեն զինքը լսելու բաղձն ունեցողք թէ ո՛րքան բե-
 ղուն եւ հոգեզմայլ ոճով կը ձառէր աստուածաբա-
 նական ամենէն բարձր, ամենէն կնճռոտ եւ ամե-
 նէն վսեմ նիւթոց վրայ՝ առանց զերասանական ձե-
 ւերու եւ կամ բառական սեթեւեթի : Ոսկեղէն ծո-
 րակ մ'էր գոգցես՝ ուսկից հեշտին եւ մեղմօրէն կը
 հոսէր իմաստ եւ հոգի, միաք եւ զգացում : Ազ-
 նուակահնն ու ռամիկ, ուսեալն ու ագէտ հաւասա-
 րապէս՝ ամէն անգամ նոր բան մը կ'ուսանէին Շահ-
 նազարեանի խօսածներէն, իրենց միաքն ու հոգին
 կաշկանդող կապանքներէն մաս մը թողլով կը մեկ-
 նէին եկեղեցիէն՝ աւելի ազատ շունչ մ'առնելով :
 Ի մի բան՝ եկեղեցին դպրոցի վերածած էր Շահնա-
 զարեան, քարոզութեան եղանակին մէջ նոր բա-
 րեշրջում մը ներմուծած՝ կը փախաքէր կրօնը իւր
 նախկին պարզութեան վերածել, նախապաշարում-
 ներն ի բաց մերժելով՝ կրթել ժողովուրդը բուն
 քրիստոնէական բարոյականով եւ օժտել զայն մտա-
 ւոր դաստիարակութեամբ : Իւր այս վսեմ նպատա-
 կին կարենալ համեւելու համար՝ Շահնազարեան կը
 քարոզէր եկեղեցւոյ բեմէն, կը խօսէր ընկերու-
 թեանց մէջ եւ կը գրէր հանապազ :

ԳՐ. ՄԱՐԳԱՐԵԱՆ

Վարժ. Այլեւայլ գրուածներ, արձակ թէ յանգաւոր, իրենց
 նիւթին եւ իմաստին համեմատ, կը կոչուին. 1. Առակ կամ
 առասպել, առած, յիշակ, նկարագրութիւն, կենսագրութիւն,
 ձառ, դատարանական, նամակ, երգ, գեղոս, ելլն. ելլն :

Ըսէք թէ ասոնցմէ որն է 135րդ հասուածք :

136. ԱՌ ՈՄՆ ՄԵԾԱՏՈՒՆ (*)

Պարպաս ունիս դու հոյակապ՝ ծովուն յեզեր,
 Նըկարակէրս ոսկեդրուագ են ձեղուններ .
 Շըբեղաշուփ կահ եւ կազմած կը զարդարեն,
 Քո դահլիճներ զոր պերն օրոց կը յասակեն .
 Ամենուրեք կուն ըսպիսակ, ազնիւ պորփիր,
 Ոսկի, արծաթ, սնդուս, քաւիշ, նոխուրիւնք բիր,
 Հըրաւակէրս գործք հարսարաց՝ պասկեր արձան
 Կը զօռսեն աչկն, ու գլխոյն պըսոյս կուտան :
 Ապարանիդ կունակն, ի ձեւ ամփիքասեր,
 Կը բարձրանայ յարկ յարկ պարսէզ մինչեւ յամպեր,
 Աստ անհատակ նըսեմասուեր, անդ աւագան
 Ուր գոյնգոյն վըսառ վըսառ ձկունք յայտան,
 Աստ մըգասան, բազմաբուրեան կայ՝ անդ ձաղկոց .
 Ասղին կանգնի խորհրդալից հեշտ հովանոց,
 Անգին ձմերոց մի՝ ջերմասէր տնկոց փափկիկ
 Ու հոս ու հոն կան դիցուհեաց մերկ յամբանդրիք :
 Սիրաժըմիտ յաւերժհարսանց իբրեւ մի բոյլ,
 Անցնիր սարբեր քեզ բերելով հանոյից հող,
 Բոլորսիբդ ոսկի ժամուց կը դառնայ պար
 Քեզ քննելով՝ քեզ շոյելով սարփոզաբար :
 Ամէն ազգէ, ամէն սեռէ ծառայից գունդ
 Ակնարկութեանդ ի սպաս մընայ միշտ սրսարունդ .
 Հացկասակաց դասակ շուրջըդ կը դեգերի,

(*) **Ծան.** Կը ցաւիք որ հաւաքածոյիս անձուկ էջերը չեն
 ներեր՝ Պէրպէրեանի այս գեղեցկահիւս ու պերճ նկարագրա-
 կանը ամբողջ ղնել. Կը յուսանք թէ առիթ կ'ունենանք ուրիշ
 հաւաքածոյի մը մէջ ամբողջովին ներկայացնել զայն :

Մեր ի բերան, խնկաման յափ, դրամիդ գերի,
 Եւ երբ ուզես՝ քաղցրահայեաց սարփուհիներ
 Թեքեւաֆալ կու գան զիւրեանց բնծայել սէր:
 Բազմախորհիկ նոխ սեղանէդ, ուր յանձնիւր նաւ
 Ընտանիքի մ'ամսեայ պարէնը կուլ կու սաս,
 Կը գրլորիս խաղի սեղանն առ ի փորձել
 Թէ քեզ արդեօք հաւատարիմ բախսդ է մնացե՞լ,
 Կամ սարածուիս ի պերն գահոյս, եւ խեղկասակ՝
 Հսպրանոք շարժէ ծաղուդ մեծ աղալակ.
 Ընդոս ցասֆես իբր ի խոհէ յանկարծական
 «Շուտս'վ պատրաստ քող մակոյիք կամ կառֆն ըլլան:»
 Եւ քառածի շանտոյին մէջ՝ սէգ ընկղմած՝
 Ընդ բազմամբոյսն անցնիս, բռչիս կայծակնալաց,
 Կամ շոգեշարժ քեքեւ ի կուր արշաւատյր
 Դիմես յափն այն ուր նոր հեծեթից կոչէ քեզ բոյր:

ԱՐԱՅ (Ռ. Յ. Պ.)

Բաց. բառեր. Դարպաս, նկարակերտ, սկեղորուագ, կուճ,
 պորփիւր, սարսար, զօշօշել, ամփիթասք, նստմասուներ,
 վճառ, դիցուհի, խմբանդի, յաւէրժհարսն, բծնիլ, սարփող,
 մնալ ի սպաս, հացկասակ, գահոյր, խեղկասակ, հսպանք,
 ծաղր (ծաղու) ընդոս, խոհ, սէգ, կուր, բոյր:

Վարժ. 1. Խումբ նշանակող բառեր գրեցէք. ինչպէս
 ձուկերու վճառ, աստղերու բոյլ, խորհրդոց՝ գգացմանց՝ հա-
 ձոյից հոյլ, եւ ին՝

2. Ձնչեցէք վերադիրները:
3. Արձակի վերածեցէք, ջանալով պահել բնագրին գեղեց-
 կութիւնն ու ազդուութիւնը:

Ա.Ռ.Ա.Կ. — Մի՛ թքներ երկինքն ի վեր,
 Թուքը ճակատից վըրան կուզայ.
 Մի՛ յանդըզնիւր զլիւէդ ի վեր
 Խեղքդ միտքըդ շուտ ման կուզայ:

137. ՖԱՍՈՒԼԵԱՃԵԱՆ

Հին նաւապետ մը որ հոյակապ նաւու մը հրա-
 մանատարն եղած ու երկար տարիներ վարած է
 զայն մեծ ծովերու վրայ. անեղ փոթորիկներու
 կուրծք տուող ճարտար վարիչ մը՝ որուն երեւումը
 միայն, կամրջակին վրայ, նախապաշարման մօտե-
 ցող բերկրութիւն մը կը պատճառէր երբեմն նա-
 ւորդներուն, իր անունը մեծագոյն հրապոյրն էր զոր
 կ'ազգէր: Եւ անա, նաև ու նաւատօի կը խորտա-
 կին, կը կորսուին օրին մէկը: Ծովեզրէ ծովեզր՝
 աստանդական յածելով մեծ նաւապետը կը դառնայ
 իր նաւահանգիստը: Ո՛չ մէկ հրամանատարութիւն,
 ո՛չ մէկ նաւ. ամէնքն ալ իրենց տէրերն ունին.
 Բայց վարպետը որ չկրնար ապրել ստանց ծովու,
 կը գտնէ լքուած փոքրիկ նաւ մը խորշի մը մէջ,
 խարխուլ իրանով, փեռեկտեայ առագաստով, ա-
 ռանց նաւազի, առանց կազմածի. կը համախմբէ
 քանի մը տղաքներ, որոց «նաւազ» անունը կու-
 տայ, կը մարզէ զանոնք, իր գողգոջ բայց վարժ
 ձեռքին մէջ կ'առնու զեկը եւ անա բաց ծովուն
 վրայ է վերստին, յամառ արիութեամբ: Երեսուն
 տարուան գործունէութիւնը, զոր այլիքներն առած
 տարած են, նորէն պիտի սկսի: Եւ անոնք որ կը

Ծան. Այս նկարագրի պատահիլը գրուած է մեր համ-
 բաւաւոր գերասաններէն Թ. Ֆասուլեանցեան էֆէնիի ի
 Պոլիս վերագործին եւ նոր խումբ մը կազմակերպելու ձեռ-
 նարկին առթիւ, որ սակայն տեսականութիւն ու յաջողու-
 թիւն չունեցաւ զժողովրդային:

յիշեն իր երբեմնի փայլուն օրերը, տեսնելով հիմայ խարխուլ նաւուն տատանումներն ու նաւաստիներուն վարանոտ շարժումները, փոխանակ հեգնելով՝ կ'արգահատին, ու կը հիանան վարպետին համբերատար ոգւոյն վրայ, զգալով մանաւանդ թէ ծովու սիրոյն չափ, կեանքի պէտքերն ալ մղած են զինքն այդ գերազոյն փորձին :

ՏԻԳՐԱՆ ԱՐՓԻԱՐԵԱՆ

Վարժ. Բացարեցէք թէ ինչ է թասոն, դերասան, թասերգութիւն, սղբերգութիւն, կատակերգութիւն, գաւեշտ, գուսաներգութիւն, նուագանոյնդէս, պարահանոյէս կամ կայծասօն, դաշահանոյէս, եւլն, եւլն :

Ի՞նչ տեսակէ է այս հասումը :

Նկարագրեցէք նաւ մը փոթորիկի բռնուած :

138. Ն Ո Ր Տ Ա Ր Ի

Հուսկ մեղմանայ ամէն շրտինդ
Գիշերական մըռայլից սակ .
Զայլու նըւագ բոլու դաւենակ,
Մանկան մըրափ գայ, չէ՛ թէ խիկնդ :

Այս լուռ մըքան մէջ՝ միայնակ՝
Յանախ հոգիս հսկէ արբուն,
Ոյր մեմնշոց, յուզմանցն անհուն
Տայ արձագանգ ժամուց հնչեակ :

Հնչեա՛կ — խօսուն ինձ մտերմիկ,
Երբ միտն դարուց այն անյասակ
Կը սուզանի ալեացը սակ
Նա ինձ կ'ըսէ . Դիտէ . . . այժմիկ :

Եւ այս մըքան մէջ լուռ ու մունջ
Պերն վեհութիւն գտնեմ ես լոկ,
Զասեղաց բոյս հասսաս ու կոկ
Յանհունութեան անձայր անունջ :

Անյասակ վիհ մը դարեհու
Ուր ժամբ բոպէք միտս փախուս սան,
Զինչ կոհակներ մեղմասասան
Հողմեն քեւով յափունս ծովու :

Բարէ՛, ընդ փոյք եւ յանապար
Գրլին սարիք, իսկ զի՞նչ աւուրք,
Փոխին լալկան երգ հեշտալուրք
Իսկ մեր կոչում չունի շրպար :

Կոչո՛ւմ վսեմ . — ժամանակին
Այս սանդուխտիը անաւեր,
Ոյր աստիճանք են սարիներ
Պիտի ելլենք մինչեւ յերկին :

Սակայն բազումք այս ուղւոյն վրայ
Զունին նըրագը լուսաբուխ,
Առանց որոյ եւ այս սանդուխ
Լարուած ոսայն մ'է խաբեբայ :

Այլ Դո՛ւ, Յիսուս, դո՛ւ ես միտս լոյց
Որպէս արփին անդր ի կամար
Յաւիտենին դարուց համար
Մեր վախընքաց զուղին սալ ցոյց :

Անցնին սարիք , քաւալի դար
Դու բազուկներդ դեռ կարկառես ,
« Ծանրաբեռնեալք , եկա՛յք առ իս ,
Բաց յինէն չիք ալլուր դադար : »

Երբ մեր յոյսերն ելլեն դերեւ ,
Զի ոչինչ նոր չիք յաշխարհի ,
Ճարպիկ պատիր մ'է՛ նո՛ր Տարի ,
Ամէն ինչ նո՛յնն է արդարեւ :

Դո՛ւ , ի՛մ Յէտուս , « Հովի՛ւ բարի »
Ուսուցանես սիրովդ անգին
« Նոր երկիրը եւ նոր երկին »
Հո՛ն կայ , կ'ըսես , լոկ ՆՈՐ ՏԱՐԻ :

3. ՏԱՅԱՏԵԱՆ

Բաց. բառեր. Հուսկ , շոինդ , մուսլ , մրափ , հնչեակ , պերճ , լոկ , կոկ , անունք , գինչ (գերդ , գտեք այս բառին միւս հոմանիշներն ալ) գիլ , լալկան , շպար , լոյց , դերեւ ելլել :

- Վարժ. 1- Այս բառերը գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ .
- 2- Ի՞նչ տեսակէ է 138-դ հասուածք :
- 3- Ըսէք թէ ինչ սպաւորութիւն կ'ընէ ձեր վրայ ամանորը : Ի՞նչ բաներու վրայ մտածել հարկ է այդ առիժով :

139. Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՈՆԸ

Ահա այն տօնն որ դարաւոր հնութեամբն ու վաղնջուց յիշատակներովը պատկառելի է ու ակնածելի . այլ միշտ աշխոյժ , միշտ սիրելի , կը ժամանէ մեզ անգամ մ'ալ : Անգամ մ'ալ գիշերային լուսութեան մէջ մեր ընտանի զանգակները պիտի թնդան օդին մէջ , եւ թունդ պիտի հանեն մեր սիրտերն ալ : Իրենց մեզմ կամ ուժգին շտապ թինդերն , երբ

կու գան մեզ խօսիլ մեր սենեկին առանձնութեան մէջ , նոր հրապոյր մ'առած են , կարծես , այս առթիւ , նոր իմաստ մ'ունին , նոր ազդեցութիւն մը : Լուսաշող ու զուարթ է Աստուծոյ տաճարը , իւր պայծառագոյն ջահերը վառած է , իւր շքեղագոյն զարդերովը պծնուած : Բարեպաշտ ժողովուրդն՝ անգամ մ'ալ հոն կը խոնուի հետզհետէ : Անգամ մ'ալ կ'ողբերի եկեղեցին գիշերային այս կանուխ պահուն : Կը հնչեն շարականներն ու սաղմոսները , կը կրկնուին մարգարէութիւնք , կը կարդացուին Աւետարանք եւ սրբազան բեմէն անգամ մ'ալ կը լսուի ձայն մը գործովից ու եռանդուն որ կը պարզէ , կը մեկնէ նշանակութիւնն ու կարեւորութիւնն սոյն հրճուալից տօնախմբութեան , եւ կը ջանայ նորա թանկագին դասերը դրօշմել ամենուն սրաին մէջ , եւ դպիրք ու ժողովուրդ՝ միաբերան ու ցնծալից՝ անգամ մ'ալ կը գրուասան , կը հռչակեն սոյն խորիմաց խորհուրդը . « Խորհուրդ մեծ եւ սքանչելի որ յայսմ աւուր յայտնեցաւ : »

Իսկ դպրոցի դեռատի աշակերտք : — Ասո՛նք ալ պատրաստած են արդէն իրենց գունագեղ լապտերները , կազմած՝ իրենց փոքրիկ խմբակները , ի բերան ուսած՝ իրենց ծննդեան երգերն , եւ այժմ պատրաստ են դռնէ ի դուռ շտապել , եւ խիզախ՝ եթէ ոչ միշտ դաշնաւոր շեշտերով իրենց « Աւետիսն » յեղյեղել , փոքրիկ պարգեւ մը ստանալու անձկալից՝ այլ աւա՛ղ մերթ պատիր ակնկալութեամբ :

Նոր աշխոյժ մը պիտի տիրէ ընտանեկան ու ընկերական շրջանակաց մէջ : Հեռաւոր սիրելիք պի-

տի փութան հայրենի սեղանին շուրջը բոլորուիլ ,
 եւ ընտանեկան կենակցութեան քաղցրութիւնները
 վայելել անգամ մ'ալ : Մանուկն ունի նոր փայլուն
 կօշիկներ զորս իւր հայրիկն է բերեր շուկայէն , նոր
 հանդերձեղէն՝ զորս իւր մայրիկն է պատրաստեր ,
 եւ վաղը պիտի հազնի զանոնք ամէնքն ալ , հպար-
 տութեամբ մը զոր զիւրին չէ ծածկել :

Պիտի այցելեն միմեանց օղզականք ու բարե-
 կամք , մոռնալով պահ մը սոխորական հոգերն ու
 անձկութիւնները , մոռնալով խոցիրն ու սխերը ,
 վասն զի ժամանակ է սիրոյ եւ ներողութեան :

Ժամանակ է նաեւ բարեգործութեան : Պիտի յի-
 շենք մեր աղքատիկ զրացին , մեր ծանօթ հիւան-
 դը , մեզ անձանօթներն ալ , որ կը տառապին կա-
 բօս ու անմխիթար :

Եւ ի՞նչ սրբազան յիշատակներ կը զարթնուն
 այսօր մեր մտաց մէջ : Յիշատակներ մեր սրտահա-
 տոր սիրելեաց զորս մահը կորզած է մեզմէ եւ ու-
 բոց տեղը մեր սեղանին շուրջը , մեր վառարանին
 քովը թափուր կը մնայ ընդ միշտ : Յիշատակներ
 մեր մանկութեան աւուրց , անհոգ եւ բերկրալիբ
 աւուրց , որք կը հեռանան մեզմէ անդարձ , որքան
 տարիներն հոլովին եւ տօհերն յաջորդեն միմեանց :

Եւ ի՞նչպէս այս յիշատակաց հետ մեր սրտից մէջ
 կը նորոգուին նաեւ մեր լաւագոյն իղձեր — լաւ
 եւս ըմբռնել մեր կենաց հոգեւոր եւ իմացական
 բարձրագոյն կոչումը , լաւ եւս կատարել մեր բոլոր
 ընկերային պարտքեր , եւ ամ ըստ ամէ այլոց ա-
 լելի եւս օգտակար ընծայել մեր անձերը :

Վարժ. Ըսէր թէ ինչ կը պատահի Ս. Ծննդեան տօնին
 օրերը : Հասուածն այլ եւ այլ մասերու բաժնեցէք :

Քեր. Վարժ. Պարբերութիւնները զատեցէք , նախապա-
 ստեթեանց սեսակն որոշելով :

140. ԱՌ ԱՐԵԻ

Ե՛լ քրմագոյն առագաստէդ
 Ոսկի մագերդ շուրջ արձրկած ,
 Ե՛լ , Արե՛ւ , իւր նրբուլագեղ
 Պալատին մէջ այգն արթնցած՝
 Զգեճու զլօղիկն իւր ծիրանի
 Եւ գրկաբաց մընայ քեզի :

Ծովերն անձայր հսկայակոյտ
 Լեւնագօտիք ձիւնափողփող ,
 Ստուերն անբաւ զոր ձրգեցիր
 Ետիդ՝ ի քուն ընկղմին քո՛ղ ,
 Յաւերժական մի արշալոյս
 Կարապետէ զեզ լընդհանուրս :

Ի՛ն՛ կ'ակնարկես , եւ կը զգեճուն
 Ըզկապուսական երկինք ի սփիւռ ,
 Երփնագունին դաւսք ծագկազուարն
 Մարգարտածեւ պաղպաղէ ջուր ,
 Ի՛ամենէն խոր վիհք , ամենէն
 Մութ արտեր պահ մը կը շնչեն :

Եւ ի գմբէք երկնից , սափո՛ր
 Ի՛ու հրանանանչ եւ բոցակէզ՝
 Լոյս տալով բիւր մոլորակաց

Ջանքապառ շող քո հեղեղես ,
Եւ զկեանս կռես դու բընաւից ,
Ո՛վ ժամացոյցդ յաւիտեանից :

Ե՛լ , հալածէ՛ զնիւաղ Անուրջս
Որ գեհնաբարս պատմունանօք՝
Թեւասարած եւ կորագլուխ
Շուրջ կը յածին խոնքին անօք .
Քու մէկ նըշոյց յուսապարգեւ
Յայն մերկ սենեակ զեռայ քեթեւ :

Ջարթո՛ զմանկիկն որ կէս ի քուն
Ժպտի փախչող մէկ երագի .
Եւ մուրացիկն՝ ալեւոր կոյր
Կծկեալ առ սեամբք մէկ սանաւի՝
Տապէդ գգուած՝ լեղի ժպտով
Վերցնէ զգլուխ քեզ հայցելով :

Լուսաւորէ՛ զկննուեալ նակաս
Քրիստոսանուէր քահանային՝
Որ զիւր սքսին վէրս ծածկելով՝
Բերէ այլոց զբապեղանին .
Մոլորելոց հովիւ եւ մայր ,
Որ զմեզ որրէ շիրմին ի քար :

Դո՛ւ երկնաւո՛ր՝ հիւսէ պրսակ
Յայրող նակաս բանաստեղծին ,
Եւ պատանւոյն որ ալեսանջ
Ապասանեալ խուն մակուկին՝
Հրեշտակային դէմքի մ՛ի սես
Պատեց զալիսն այն փրփրադէզ :

Բայց զըլացի՛ր սուրբ լոյսդ՝ Արե՛ւ ,
Բռնաւորին անագորոյն՝
Սե՛ւ ուրուական որ կեցընել
Ճգնի յընթացս ըզմարդկութիւն ,
Ի խռան սուսերց եւ սըւբնաց
Տֆնի՛ սժգոյն եւ հոգասած :

Ջըլացի՛ր լոյսդ՝ որոց ըզուրբ
Գիշերոյ ժամս խաղաղութեան
Յաղսեղի ցուցս եւ ի լկտի
Ջեղծ գիներբուս կը յօրանան ,
Ջծախուած ժրպիսսն այն եւ խնջոյս
Ծածկէ գիշեր անասղալոյս . . . :

Ջը հասնի՛ լոյսդ անոնց նակտին
Ջոր կննուտեն խորհուրդք դժնեայ ,
Օձն ի հողի , վագր որջին մէջ
Եւ անօրէնն ի քուն մընայ ,
Մինչեւ որ սիրսն ապաւերնոհ
Բեկեալ՝ ցողէ զղջման արսօր :

Բայց դու յանհուն երկինս միայնիկ՝
Ճօզբիս պատկեր Ըստեղծողին՝
Լոյսդ անխրսիւր կը ծաւալես
Բարւոյն վերայ լ՛անըզգամին ,
Ի՛անմահութամբ օժեսալ՝ ծաղրես
Ջարդարութիւն մեր կարնասես :

Ե՛լ քրմագոյն առագաստէդ
Ոսկի մագերդ շուրջ արձըկած ,

Ե՛լ զի առանց քո սուրբ լուսոյն
Չէ՛ կարող մարդ տեսնել զԱստուած ,
Չգեղ ցրտաբեկ սրնանկն յերկրի
Ըզգեղ օրհնէ՛լ աստղ յեթերի :

1881

Ք. ՅԷՐՁԵԱՆ

Բացք բառեր. Քրքմագոյն, առագաստ, նշուլագեղ, ծիրանի, կարապետեղ, յընդհանուրս, ակնարկեղ, ի սփիւռ, երփնագունիլ, մարգարայեռ, մոյրակ, հեղեղեղ, բնաք, ճիւղ, գետնարարչ, յածիլ, զեռալ, առ սեամբք, տապ, լեղի, ժպիտ. կնճռեալ, սպեղանի, խուն, անագորոյն, ի խուն, սուսերք, սուլներ, տնիլ, հոգասած, ցուց, լիկի, զեղծ, զիներբու, յժանալ, դժնեայ.

Աւարժ. 1. Մէն մի տունը առանձին արձակի վերածեցէր :
2. Հասուածէն շնչեցէք վերադիրները եւ համառօտակի գրեցէք, լեզուն պարզելով :

3. Հասուածն երեք մասի բաժնեցէր 1. Արեւն կը ծագի, 2. Կը լուսաւորէ առեւ ինչ, 3. Այսպէս ալ Աստուծոյ բարութիւնը անխտիր կը ծաւալի թողոր արարածոց վրայ, չարին եւ բարին վրայ հաւասարապէս, բայց մարդուն ստիճանափակ միտքն ու արդարութիւնը . . . (շարունակեցէք եւ ի վեր հանեցէք այս գեղեցիկ հասուածի շարոյսիսն վեհ խմաստը :

Ի՞նչ տեսակ է այս հասուածը :

141. Դ Ա Մ Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Ա. Ղ. Ա. Թ. Օ. Ն. Գ. Ի. Գ. Ո. Բ. Է. Ֆ. Է. Ն. Տ. Ի. Ի.

Ահա մեր կասկածը ճշմարտացաւ , ահա մեր երազները միացան , ահա մեր վարանքը վերջացան . ո՛հ , քանիցս արտերնիս կը ճմլէր , քանիցս մաշերնիս կը թռչէին կ'երթային Քեանմափայլ Հիւանդին քով , ո՛հ , քանիցս օրհնեցինք այն ձողամբարձ թե-

լերն՝ որ կայծակի արագութեամբ յուսոյ նշուլ բերին մեզ . եւ քանիցս վայեցինք նոյն թեւերը՝ որ այս սոսկալի բոթն ելեկտրական արագութեամբ մեր սրտերուն հաղորդեցին .

« Ահա մտաւ Նորին Վսեմութիւն Աղաթօն Գրիգոր Էֆէնտին , պաշտօնեայն Հասարակաց Շինութեան , Ընդհ. Վերատեսուչ Հեռագրութեանց եւ Թղթատարութեանց Մեծի Պետութեանն Օսմանեան , եւ ին . եւ ին » :

Իջէ՛ք , հոտանք արտասուաց , թացէ՛ք այս վսեմ մարմինը . ելէ՛ք , հառաչանք եւ հեծեծանք , նորին բարեկամ սրտերէն . եւ ո՛վ չէ բարեկամ նորա , զի ամենուն էր նա , եւ զամէնքը կը սիրէր : Ուրեմն լացէ՛ք դուք ամէնքդ եւ մենք ամէնքս , վասն զի արգարացի են այն հոծ արտասուք որ նորա դագաղը կ'օռոգեն : Այս տխուր ժամուս երբ մեր ակնկալութիւններն ի դերեւ ելած են , երբ փոխանակ մեր ամենասիրելի եւ պատուական Ազգայնոյն , Տէրութեան եւ Ազգին նազելւոյն բարեհալածն զալուստը շնորհաւորելով՝ անոր բարձր պաշտօններուն վրայ աւելցած բարձրագոյն նոր պաշտօնէութեանը վրայ խնդակցելու , կը պարտաւորինք Նորա մահը ողբալ եւ ի մէնջ տարածամ անջատուժը սգալ : Երբ փոխանակ զինքը ողջամբ տեսնելով , իւր սիրատուն զաւակաց գիրկը առաջնորդելու՝ նորա տխրատեսիլ դագաղը արտասուք կը նշմարենք եւ լալծիւք դէպ ի ծոց շիրմին կը յուզարկաւորենք , ո՛վ սիրելի եղբարք ի Քրիստոս , ո՛վ պիտի մխիթարէ զմեզ . . . : Ոչ ոք բաց ի քէն , ո՛վ հոգիդ մխիթարութեան . այո՛ , դու միայն , այն վսեմ

տապանագիրով զոր մեծ իմաստնոյն ներշնչեցիր խիստ կանուխ գրել՝ վաղամեռիկ արդարոյն գերեզմանին վրայ, «Կատարեալ ի սակաւուն, ելից զժամանակս երկայնս...»: (Գիրք Իմաստութեան Գ. 13 համար):

Աղաթօն էֆէնտի խորհրդոյ մարդ էր եւ ոչ երեւակայութեան, կատարելութեան ոգին կը գործէր անոր մէջ: Իրեն վրայ փառք ու մեծութիւն չէին ներգործեր: Իր հետ կենակցողներէն շատերը չգիտեն թէ քանի՞ շքանշան ունի, վասն զի իր վրայ կրելը տեսնող հազիւ թէ կը տեսնուի, թէ եւ Օսմ. ու Եւրոպական գրեթէ բոլոր Տէրութիւններէն ճանչցուած էր իր արժանիքը եւ բարձր պատուանշաններով մինչեւ մահուան մահձին մէջ զինքը կը պատկէին: Կատարելութեան ոգին կը գործէր ի նմա, նա կը մերժէր ամէն շողջողուն տեսութիւն, եւ պարզապէս գործադրելին սիրահարն էր. կատարելութեան ոգին փորձառութեամբ զարգացած էր ի նմա: Նորա բովանդակ կեանքը ուսանողի կեանք էր, կատարելութիւն ստացած էր նա, վասն զի կատարեալ անտես, պարզասէր, փորձառու, մարդասէր եւ ազգասէր էր: Իր անձին եւ ազգին նկատմամբ Ֆրանքլինի աշակերտ էր: Չէ թէ ինք փառքի՝ այլ փառքը նորա ետեւէն կ'երթար. վասն զի ինք փառքէն մեծ էր, վասն զի իր փառքը՝ իր պարկեշտութիւնն ու պատիւն էր: Ո՛չ թէ մեծնալու, այլ կատարելութեան հասնելու թէկն ածէր, «Են որ մեծացուցանեն զանձինս եւ ոչ ինչ ունին, եւ են որ խոնարհեցուցանեն զանձինս եւ լի են մեծութեամբ բազմաւ. » (Սող. Առակք):

Աղաթօն էֆ. հարուստ չէր, եւ երբէք չէր կրնար լինել, վասն զի եւ պէտք ալ չէր զգար հարստանալու. հարստութիւնը իւր սակաւապէտութիւնն էր: Նա թագաւորութեանց, մեծատանց եւ միանգամայն աղքատներու վստահութեան արժանի մարդն էր, նա իւր կարճ կեանքին մէջ աշխատութեան մարմնաւորութիւնն եւ հայոց ազգին առ Օսմանեան Պետութիւնն ունեցած դարաւոր եւ անկեղծ հաւատարմութեան անձնաւորութիւնն էր:»

ՆԵՐՍԷՍ ՎՐԹԱՊԵՏԵԱՆ

Կենսագր. ծան. Աղաթօն Գրիգոր Էֆէնսի ծնաւ ի Թաւրիզ Կ. Պոլսոյ, 1823 ին. Համես ծնողաց զաւակ, իւր հանձարին շնորհիւ արժանացաւ պատիւներու եւ պաշտօններու, մինչեւ ի Նախարարութիւն Հասարակաց Շինութեան, Մեաւ ի 15 Ապրիլի 1868, ի Բարիգ: Հայր եւ օտարազգիք իրաւամբ ողբացին այս Մեծ ՄԱՐԴՆ որոյ կեանքն ողջոյն եղած էր առաքինութեան, գործունէութեան, ինքնգօսութեան եւ անվնաս աշխատութեան ոսկեղէն շղթայ մը:

142. Ո Ղ Ջ Ե Ր Թ

ԱՌ ԱՆԳՐԱՆԻԿ ՇՐՋԱՆԱԻԱՐՏՍՍ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԿՐ. ՎԱՐՎԱՐԱՆԻՆ

Բարի գալուս մաղթեցիմք ձեզ՝ երբ մասաղի՝ Կարօս լուսոյ՝ լի լուսով՝ մեր գիրկն եկաք. Հիմայ որ ձեզ՝ մեր ֆեսիմէն՝ մեր կեանքէն Աւելի՝ մա՛սն ինչ տրւինք մեր հոգիէն՝ եւ մտադիւր յանձնեմք ազգին՝ ձեզ սրտանց Բարի՛ յաջողուած:

Այն՝, անհաւոս մեղանք եւ կեանք, նախ չարին
Եւ չարեաց դէմ, ապա սգեղին ու սգիտին .
Խոնջ ախոյեանես՝ ի մուսս անդ ձեր յասպարէս
Խրախուսելով ձեզ կը դիտենք՝ ծիծուան պէս
Իւր նորաքեւ ձագերն : — Ի ծուփս անդ կենաց

Բարի՛ յաջողուած :

Ճեմարսուքիւն՝ ոյր ի խնդիր կ'ընթանանք՝
Միտս խոյս կու սայ՝ ինչպէս գոտին երփներանգ
Ձոր կը յուսայ բռնել ի ծայր անդ բլրին
Մանկիկն անփորձ՝ եւ կը դիմէ սիրս 'ի բռին .
Բայց անոր սուրբ սիրով վառուած վեհազանց՝

Բարի՛ յաջողուած :

Ի՞նչ ալ մերիկք բապառնան ձեզ՝ եւ քան զայն
Ձեր ետեւէն՝ ի՛նչ համբարուք ալ խնդան՝
Բարձրացուցէ՛ք ձեր հայեցուածքն ի վեր կոյս .
Անմուտ աստղիկ մ'անդ կ'արծարծի հեռալոյս .
Բուռն է պայքար — այլ պանծալի՛ կասարած :

Բարի՛ յաջողուած :

Բայց գեղեցիկն ալ՝ սի՛րելիք՝ Անմահին
Մէկ ցոյացումն է : Երբ անձկոս ձեր հոգին
Ամէն բանէ վհատի՝ առէ՛ք հոլաքեւ
Աստղերն ի վեր՝ կամ խոր յանդուհոյ : Ամէն թեւ
Ի նոյն կեդրոն կը պատահին իրեաց :

Բարի՛ յաջողուած :

Այս վարանոս պահուս՝ երբ նոր նոր նրզամբ
Լոյսն հեղանիլ կ'ուզէ՝ պատուել մըրոյն զամբ ,
Զըւարթադէմ՝ իտէպին ետեւէն
Ո՛հ դիմեցէ՛ք . — կարճ է գարուն մեր արդէն ,
Մի՛ փոխէք իւր գոհար ցոյերն՝ արտասուաց ,

Բարի՛ յաջողուած :

Չանգոսնէք ո՛չ մի շանք որոյ նըպասակ
Կանգնել է զմարդ : Վա՛յ զորոց սիրս զերդ սանարք
Ձոր բողուցին աստուած՝ հաւատքն եւ լըբեր .
Վա՛յ պատանեաց որ ձերացան չապրած դեռ .
Անծանօթէն վախնալ՝ է գործ անարեաց :

Բարի՛ յաջողուած :

Դո՛ւ՛ առ որ բնաւ ձգտին տենչիք . — դո՛ւ՛ զոր կարդան
Տարբեր անուամբ՝ ճեմարսուքեան՝ գիտութեան՝
Գեղեցիկին՝ սուրբ կրօնից , լուսն եւ առիթ
Ամէն բասից՝ երջանկացո՛ւր բզմեր սիրս ,
Մեր անդրանկաց սալով ի բնաւս՝ ո՛վ Աստուած՝

Բարի՛ յաջողուած :

Թ . Թ .

143. ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Ա՛րմենակ (*)

է՞ր այս տխուր անտէրսկալ , զմէ՞ այս անդարձ
բաժանում , դո՛ւ արժանաւորդ շատ ու շատ երջա-
նիկ օրերու , դո՛ւ ծաղիկ չընաղ , կեանքդ առոյգ
եւ յուսալից ի՞նչպէս հնար է զի ցնդի շոգւոյ պէս ,
ասուպի պէս :

Ո՞ր ձայն կը կոչէ զքեզ , ո՞ր զօրութիւն ընդ
քարշ կ'ածէ զքեզ . կը կորնչին երազներդ , կը մա-

(*) Ա. Արամեան , ծնեալ ի 28 Յունիսի 1871 եւ հան-
գուցեալ ի 28 Փետրուարի 1893 , բնածիր ու շմուկեամբն ու
ազնուութեամբ սիրելի կը հանդիսանար այն միջավայրին
մէջ ուր կը գտնուէր . իր վաղահաս մահն , անմխիթար ծնող-
քին ու հարազատին հետ , բազմաթիւ բարեկամաց համար , ե-
զաւ առիթ անկեղծ եւ արդարացի վշտի :

րին յոյսերդ ու իղձերդ, ի՞նչպէս ընդհուպ հրեշտակի թեւեր առիր՝ յերկինս թռչելու, նորահաս եւ կայտառ երիտասարդ :

Շատ կանուխէն ճանչցած եմ զքեզ, ո՞ր Արմենակ, հեշտեալ ողջունցի ջինջ եւ ոսկի ճաճանչներն կենացդ սուաօտու, կրգոցդ մանկութեան ունկնդրած եմ զմայլմամբ. ծնողական բունին վրայ աճած գեղեցիկ ոստ մէիր, Իւսկիւտարու Ձեր երջանկաւէտ տան մէջ՝ ուր ընտանեաց մէն մի անդամն այն առեն ունէր անխառն հրճուանք. հոն ժպիտն ամէն դիմաց վրայ կը ծաղկէր իրրեւ նշան ներքին զուարթութեան, եւ անցորդն՝ որ երթար գար Ձեր տան ճանապարհներուն վրայէն, կ'ըսէր իւրովի. Օթեւան խաղաղութեան, երանի՛ անոնց՝ որք քու ուրախ սեղանիդ շուրջ կը բազմին եւ ժպիտներով կը պատասխանեն միմեանց :

Ի՞նչ տարիներ էին անոնք, իցի՛ւ կարենայինք ըսել. մի՛ մի՛ երթաք զուք, երջանի՛կ տարիներ :

Սակայն արագ արագ սլացան անոնք. աւա՛ղ, ո՞ւր այն ոսկի ամպեր, ո՞ւր այն եթեր գեղեցկալոյս, ո՞ւր այն կեանք երջանիկ, ո՞ւր այն տուն ուրախառիթ :

... Անցան տարիներ, եւ ա՜հ տեսայ զքեզ դարձեալ Գում-Փարուի Մայր վարժարանին մէջ, երբ արդէն պատանեկան հասակիդ փայլը կ'աւելցնէր ժիր, ազնիւ, բարեմոյն աչակերտի տիպարդ. յայնժամ արթնցան յիս նախկին կենացդ յիշատակներ, եւ յափշտակուեցայ, երբ զգացի թէ առաջին անմեղութիւնդ անաղարտ պահուած է ի քեզ ուսանողական կենացդ մէջ եւս :

Ո՞հ, այժմ ցաւէ՛ բարեկամիդ՝ որ կ'արտասուէ զքեզ. ուսուցչիդ՝ — ում նուիրած էիր թանկագին պարգեւ մը, քու սէրդ ամբիծ — հառաչներուն ի լուր իցի՛ւ արթնայիր դու :

Վա՛հ, անողոք բաժանում :

Դպրոցին մէջ եւ անկէ դուրս սիրեցի զքեզ, խանդակաթ Հարազատիդ հետ կը տեսնէի զքեզ. իմ սրտիս մի պահանջն էր, կարծես, զքեզ ինձ եղբայր յորջորջել. գործունէութեանդ կորովը, ազնուութեանդ օրինակը, երիտասարդական նոր աշխոյժդ եւ ճշմարիտ շնորհներդ միշտ կը յաւելուին սէրս որ առ քեզ :

Այս ամէն կիրքեր ի՞նչպէս յանձնենք հողին, այս մանուկ-երիտասարդին հօգուոյն կայծերն ի՞նչպէս թաղենք ցուրտ հողակոյտի մը տակ :

Ո՞վ մեծագոյն տգիտութիւն, որ մահացուաց չես ծանօթացնէր կեանքը, խորին գաղտնիք, անլուծանելի՛ առեղծուած :

Արմենակ չգիտէր դեռ երկու շաբաթ առաջ թէ ի՞նչ պիտի լինէր իւր վաղորդայնը, իւր մօտիկ ապագայն, երբ յոյսերով լի նոր գործի մը տէր կը լինէր, առանձին տեղ մը պիտի գրուէր հասարակաց մօր ծոցին մէջ, սիրելեաց համբոյրներէն զուրկ, ծնողաց, եղբօր եւ քեռ գգուանքներէն հեռի :

Ոգի՛դ վաղադրաւ, մեր արցունքներուն մէջէն քու յիշատակդ կը փայլի, մեր աչքեր կը նուաղին, մինչ դու պիտի վայելես յաւիտենական անաղօտ լոյսեր. մեր սրտեր հառաչներով կը զղրդին, մինչ դու պիտի լսես երկնային ոգեաց քաղցրիկ մեղեդիներն. մենք սուկմամբ պիտի յուշ ածենք գերեզ-

մանդ, մինչ դու երկինք կը տեսնես, եւ հոն կը թռչիս. մենք իրաւամբ մրրկի մը ականատես կը լինինք, թխաթոյր ամպոց որոտման, եւ քաջ նաւաստւոյն կենաց ծովուն մէջ խորասուզիլը կը նշմարենք անարեկ, մինչ դու խաղաղիկ որուան մը ճառագայթներով կը սլանաս երգ ի բերան, ժպիտ ի շրթունս:

Ե՛րթ ի խաղաղութիւն, սիրելի՛դ մեր, յիշատակի արձանիկդ կանգուն է մեր սրտերուն մէջ: Ի՛նչ փոյթ, թող կորնչին յիշատակարանք, կոթողք, արձանք, աշտարակք. սրտերու մէջ կանգուն արձանն կը մնայ անկորնչելի:

Ոգի՛դ նուիրական, թո՛հր յերկինս, գերեզմանի ստուերներն պատուելով ե՛լ յեղեմ երանելեաց, հոն, ըստ բանաստեղծին՝ հրեշտակ մը պիտի լինիս բոցաթեւ եւ քաղցրիկ:

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՍԱՃԵԱՆ

144. ԱՌ ԱՆՀԱՒԱՏՆ

Երբ մանուկ էիք, ամէն անաւօժ,
Մայրըդ բարեպաշտ, ամէն երեկոյ,
Կրկնել սար քեզ մէկ արտառուչ աղօթ,
Եւ վախն Աստուծոյ դրուժէր ի սիրտ քոյ:

Երիսասարդ դու ցընորիւք գինով՝
Ի զուր պարծենաս քէ չունիս հաւաս.
Եւ այր կասաբեալ՝ գիտութեանց յենլով՝
Ի զուր կ'ուրանաս զԱբարչուքեան մաս:

Յուսոյ քերքերն, ո՛րն, փեսես մէկ առ մէկ.
Ափսո՛ս, մինչեւ իսկ հոգին կը ջնջես,
Բայց մօրդ աղօթքը արեւդ ոչ երբէք:
Եւ մահն անաւար սեւ քեւեր բացած
Երբ կանգնի քո դէմ, դու անմիջապէս
Խաչ հանես երեսդ եւ գոչես Ա՛ստուած:

Մ. ԱՃԷՄԵԱՆ

145. ԿՐՕՆՔ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Բարեպաշտի մը ճշդութեամբ Աւագ շարթուն բոլոր ժամերգութեանց ներկայ գտնուեցայ, եւ աւմենէն խորին զմայլումով ունկնդրեցի այն բազմաթիւ ու բազմազան երգեցողութեանց որք Քրիստոնէութեան այս մեծ օրերուն ամենէն վսեմ արտայայտութիւնն են:

Եւ երբ զմայլում կ'ըսեմ, հաւատացեալի կրօնական յափշտակութիւնը չեմ հասկնար միայն, այլ գեղեցիկը պաշտող մարդու, արուեստասէրի, զրասէրի սքանչացում մը, զոր կը ներշնչեն ինձ այդ բոլոր շարականներն ու մեղեդիները, կրօնական բանաստեղծութեան ու երաժշտութեան հրաշափայտներ, կատարեալ գեղարուեստի առարկաներ, այնչափ աւելի թանկագին ու քաղցր մեղի համար որ միակ բանաստեղծութիւնն ու երաժշտութիւնն են ատոնք որ ճշմարտապէս մերն են:

Հաւատացեալի եւ գեղարուեստասէրի խափրը դիտմամբ կը զգայնեմ, որովհետեւ մեր մէջ ընդհանրապէս կրօնքի իրեր միայն կը նկատուին այդ սրբազան երգերը, եւ հիմա շատեր պիտի խրատչին

անշուշտ երբ գեղարուեստ , գրականութիւն բառերը կ'արտասանեմ անոնց աթիւ : Անոնք որ կ'երգեն այդ շարականներն , եւ անոնք որ մօտիկ կ'ընեն , ամէնքն ալ Աստուծոյ աղօթք ընելու զուտ կրօնական գործողութենէն ուրիշ բան չեն տեսներ հոն , առանց մտքերնէն անցընելու թէ ինչ որ կ'արտասանեն կամ կը լսեն , բանաստեղծութիւն է , եւ ամենէն բարձր տեսակէն :

Այդ նուազներուն մէջէն պէտք է տեսնել , սակայն , ոչ միայն հաւատքով լեցուած հոգիներ , այլ եւ քերթողական աւելնով թեւաւորուած հանճարներ , եւ այսպէս՝ կրկնապատիկ հիացմամբ մը խորհիլ մեր Ս . Հայրերուն որք երկինք եւն ատոնք :

Ի՛նչ խոր շեշտ հաւատքի , ի՛նչ հօգօր թօխի կրօնական ներշնչման , ի՛նչ բարձր վերացում աստուածային խոկմանց , ի՛նչ ճոխութիւն վեհ մտածմանց , պերճ պատկերներու եւ լսեմ բացատրութեանց . եւ ի՛նչ լեզուի անբաղդատելի ներգաշնակութիւն՝ այդ երգերուն մէջ որք այնչափ երիտասարդ են զեռ դարաւոր կեանքէ մը յետոյ . եւ այդ ամենուն հետ , այն ի՛նչ անուշ , անբացատրելի կերպով անուշ երաժըշտութիւն է որ նիւթին ու բառին համեմատ , երբեմն տրտում , մելամաղձութեան արցունքներով կը թաւալի , երբեմն զուարթ , վերին հրճուանքի լայն յորդումով մը կը ժայթքի , Աստուծոյ զգացմամբ առլցուած հոգիին բոլոր սլացքներն ամենէն խորին արտայայտութեամբ թարգմանելով : Ի՛նչ զիւցազներգութիւն , ի՛նչ ընդարձակ եւ ամբողջական զիւցազներգութիւն է այն զոր աստուածային Մարտիրոսին վերջին շաբաթէն ներշնչուելով , մաս առ մաս

յօրինելու են մեր Հայրապետներն . ի՛նչպէս ամէն բան մէկ աղբիւրէ , լուսեղէն աղբիւրէ մը , կը բղխի հոն . եւ ի՛նչպէս ամէն բան հրաշալի ներդաշնակութեամբ մը կը կապուի , մարմին մը կը կազմէ , իւրաքանչիւր մաս իր յատուկ գոյնն ու ձեւն ունենալով , եւ այդ մասերն ամբողջութիւն մը կազմելով : Եւ նիւթին ու արտայայտութեան այդ համագոյութիւնն ալ այն պարզ պատճառով չէ՞ որ հեղինակներն իրենք եղած են անոնց յղացողը , զրողը եւ եղանակ յարմարցնողը , ճիշդ ինչպէս անոնցմէ այնչափ յետոյ ըրաւ Վահներ , որ իւրաքանչիւր բառի համապատասխան խազ մը գտնել ուզելով , ի՛նք գրեց իր երաժշտութեան խօսքերը : Եւ ի՛նչ սխալ է այն դատաստանն որով միօրինակ գտած են մեր եկեղեցական երաժշտութիւնը : Միօրինակ . բայց անձիւր եղանակ այնպէս իր անհատականութիւնն ունի , որ անոր գոյնը կը տեսնէ մարդ ունկնդրած ատեն . ճերմակ ստուերներու ծածանիլը չէ՞ք զգար Ձերգս հոգեւորին խաղաղ ու լայն գաշնակութեան մէջ . սեւ թախձութեան մը թանձրանալը չէ՞ք իմանար « Լացին գիշերուան » սարսուղդեցիկ ողբերուն մէջ , եւ կարմիր ցնձութեան բոց մը՝ Չատիկի առտուան մեծագու իրգերուն մէջ որք կրօնքի յաղթանակը կը տարփողեն :

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

ԱՐՁԱԿ

1. Որդիական պարտիք	էջ	3
3. Որդիական սիրոյ օրինակ		5
5. Դպրոց		7
7. Հայր եւ որդի		10
9. Դպրոցական կեանքէ, ՄԱՌԻ Գ. ՊԵՅԼԵՐԵԱՆ		13
11. Պատուէրներ՝ աշակերտին		15
13. Երեք բարեկամներ		18
15. Ընթերցումը մեր դպրոցաց մէջ, Ե. Պ. ՕՏԵԱՆ		20
17. Ժայռն ու ճամբորդները		24
19. Ուսուցիչն		27
21. Աղամանողը		29
23. Մայրեր, սիրեցէք ուսմունքը		33
25. Վսեմ խորամանկութիւն		36
27. Կրօնք, խիղճ, Աստուած		40
29. Արտը		42
31. Դամոկլէսի սուրը		45
33. Մօր ազդեցութիւնը,	Յ. ՍՐԵՆՑ	49
35. Դատողութիւն,	Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ	51
37. Կնոջ սիրտը,	ԵԻՓԻՄԷ Պ. ՕՏԵԱՆ	54
39. Ծննդավայր		56
41. Յիշողութիւն,	Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ	58
43. Ներկայ եւ ապագայ,	(ՅԵՆԵԼՈՆ)	60
45. Ծառայի հետ վարմունք,	Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ	64
47. Ընտանիք		66
49. Մանկական սիրտ		70
51. Անբիծ հոգիներ,	Ե. ՏԵՄԻՐՃԻՊՈՇԵԱՆ	73
53. Երեք պաշտօններ		76
55. Տնտեսագիտութիւն		78

57. Ամէն բան Աստուծոյ է,	Ղ. ԱԼԻՇԱՆ	81
59. Արեգակ,	Գ. Ե.	84
61. Փոքրիկէն մեծ,	Ղ. ԱԼԻՇԱՆ	86
63. Սոխակ,	(ՊՈՒԼԱՆԺԷ)	90
65. Առ արեկազն,	(ՈՍԻԱՆ)	92
67. Փոքրիկէն մեծ, (Շար.)	Ղ. ԱԼԻՇԱՆ	94
69. Զմեռ		97
71. Երկինք կը պատմէ Աստուծոյ փառքը,	Ղ. Ա. Յ. Ս.	100
73. Խաչելութեան պատկեր մը.	Յ. Ս.	102
75. Արդարներուն հայրենիքը,	Ղ. ԱԼԻՇԱՆ	107
77. Գիւղային տեսարան		110
79. Գիւղական հարստութիւն		113
81. Ստեփանիկ		115
83. Խաչօր տունը		119
85. Նահապետական կեանք		122
87. Նորեկ գարուն		126
89. Զօրա		129
91. Երկու այծեր		131
93. Յուլը,	ՀՐԱՆԴ	134
95. Գիւղական գործեր		139
97. Հրդեհ		142
99. Ամայի եւ աւերակ գիւղ մը		144
101. Կործանեալ տունը		146
103. Կոյր երգչուհին, ՍՐԲՈՒՀԻ Ս. ՄԻՄՈՆՈՎԻԶ		148
105. Ծովու վրայ, ՄԵԼԻՔ. ԵՊԻՍԿ. ՄՈՒՐՍԵՏԵԱՆՑ		151
107. Անցք Սորբայ սարէն,	Գ. Ե.	157
109. Մուրացիկը		161
111. Անձնասէրը		163
113. Իտալիայի Կաթողիկոս,	ՆԱՀԱՊԵՏ	166
115. Գեղարուեստ,	ԵԻԳԻՆԷ Ե. ՊԱԼԳՃԵԱՆ	171
117. Թշնամին ու բարեկամը		176
119. Գողգոթայի ստորաւէն,	ՈՒԵՏՅԱԿՈՐ	180
121. «Քրիստոս յարեալ»,	Պ. Տ.	185
123. Բնութեան սէրը		189
125. Ողորմութիւն		125

127. Արիտո Հերետիկոս ,	ԵՂ	197
129. Զմեռն եւ գուլթ ,	ՆԱՀԱՊԵՏ	201
131. Զարգացումի պայմանը ,	Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ	205
133. Դաշնակիին մօտ ,	Լ. ԲԱՇԱԼԵԱՆ	208
135. Քարոզութիւնք Կ. Վ. Շահնազարեանի ,	Յ. ԳՈՒՐԳԷՆ	211
137. Ֆատուլեանեան ,	Գ. ՄԱՐԳԱՐԵԱՆ	216
139. Ս. Ծննդեան տօնը ,	ՏԻԳՐԱՆ ԱՐՓԻԱՐԵԱՆ	218
141. Դամբանական Ազատիւն Էֆէնտիի ,	Ս.ԲՐ. Տ. ՅԱԿՈԲԵԱՆ	224
143. Դամբանական Արամեանկ Արամեանի . Ս.	ՍԷՍ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ	232
145. Կրօնք եւ բանաստեղծութիւն ,	ԳԱԲՍՄԱՃԵԱՆ	233

Ո Տ Ա Ն Ա Ի Ո Ր

2. Ազունիին ,	ՅՈՎՀԱՆՆԵՒՄ ԳԱԶԱՆՃԵԱՆ	4
4. Ազունն ու ձագերը ,	ՎԱՀԱՆ ՎԱՐԳԱՊԵՏ	6
6. Զմեռն ու գարուն ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	8
8. Ազունն ու աղուէս		11
10. Աղօթք ,	Ա. ԶՈՊԱՆԵԱՆ	14
12. Տեղեկագիրն ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	16
14. Խաղողը ,	Մ. ԱՃԷՄԵԱՆ	19
16. Սիրամարգ եւ Սոխակ ,	(ՎԻԹԱԼԻՍ)	23
18. Առ փոքրիկն Մարիամ ,	ԳՐԱՍԷՐ ԱՏՈՄ	25
20. Աղուէս եւ ագառ ,	ՎԱՀԱՆ Վ.	28
22. Փլորեանտիոյ առիւծը ,	(ՄԻՎՎՈՒԱ)	31
24. Զի՛ լինիր		34
26. Վէպ-առակ ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	38
28. Ուրուանկար ,	Ա. ԶՈՊԱՆԵԱՆ	42
30. Արծիւ եւ արեւ (Առակ) ,	(ԼԱՄԱՐԳԻՆ)	44
32. Մանկիկն առ կատուն իւր ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	46
34. Դժգոհ Փիլիկ ,	ՎԱՀԱՆ Վ.	50
36. Որբ թռչիկ ,	Մ. ԱՃԷՄԵԱՆ	53

38. Մուխն ու Բոցը ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	55
40. Աշնան հովիկ ,	ԲՈՒՇՆԵՐԵԱՆ	57
42. Երկու ճամբորդներ ,	ԲՈՒՇՆԵՐԵԱՆ	59
44. Աստուած ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	62
46. Յետ յիսուն ձմրան ,	Մ. ԱՃԷՄԵԱՆ	65
48. Վարդ եւ Դեղագործ		68
50. Ծառը (Հիւն առակ) ,	ԱԼՓԱՍԼԱՆ	71
52. Զօն ,	Մ. ԱՃԷՄԵԱՆ	75
54. Աստեղանմայ ,	ԲՈՒՇՆԵՐԵԱՆ	77
56. Գոյները		80
58. Իմն ու Տգրուկը ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	82
60. Ճերմակ		85
62. Ուղտ ,	ՎԱՀԱՆ Վ.	88
64. Դեղին		90
66. Հողագործ եւ իւր Որդիք ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	93
68. Կարմիր		96
70. Երկու հայեր ,	ՎԱՀԱՆ Վ.	98
72. Գորշ		101
74. Առիւծն ու կապիկները ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	105
76. » » (Շար.)		108
78. » » »		111
80. Հովիւն ու պուէսն ,	Մ. ՅՈՎՀԱՆՆԵՒՄԵԱՆ	115
82. Տղոց յորդորակ		117
84. Մանկութեան օրեր		120
86. Աստեղաց վերայ		123
88. Ազամայ վիշտը ,	Ա. ԶՈՊԱՆԵԱՆ	127
90. Զարթօնք	»	130
92. Նկարագիրք ,	Յ. ՈՍԿԱՆ	133
94. Հիւանդին մրմունջը ,	ԽՈՐԷՆ ՆԱՐՊԷՅ	137
96. Ազգային Հիւանդանոց ,	Ա. ՓԱՆՈՍԵԱՆ	141
98. Ուսում ,	ԹԱԳԷՈՍ ԿԷԶՆԻՐԵԱՆ	143
100. Սպիտակը ,	ՎԻՐԳԻՆԷ Տ. ԳԱԼՃԵԱՆ	145
102. Մշակներուն		147
104. Զինորսն ի Դուռ-գափու ,	Մ. ՅՈՎՀԱՆՆԵՒՄԵԱՆ	150
106. Անաստին աղբիւրը ,	(ԼԱՄԱՐԳԻՆ)	154

	էջ
108. Ծաղկավաճառ աղջիկը ,	ԵԻՏԵՐՊԷ 159
110. Չէ' .	Ա. ՉՊՊԱՆԵԱՆ 162
112. Աշխատութիւն ,	(ՊՈՒՉԷՐ) 165
114. Առ Ստեփան Մամիկոնեան ,	Պ. ԱԴԱՄԵԱՆ 169
116. Արձակուրդ ,	Ռ. Յ. ՊԷՐՊԷՐԵԱՆ 174
118. Սիրոյ արցունքներ ,	(ՖԱՆԹԱԶԻՐ) 178
120. Երգ դպրոցի ,	Ռ. Յ. ՊԷՐՊԷՐԵԱՆ 183
122. Առ նաւազն երջանիկ ,	Ձ. Ա. Ս. 187
124. Մանկիկն անմայր, ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐՅԱՊԵՏԵԱՆ	191
126. Կարմիր ծաղիկը , Թարգմ.	Թ. Թ. 196
128. Վարժապետին Յորելեանը , Մ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ	198
130. Տենչ	204
132. Գարուն ,	ԱԳՈՒԱՐԴ 207
134. Պիտի բաղձանք ,	ՎԱՐԱՆԴԱՏԷ 210
136. Առ ոմն մեծատուն ,	ԱՐԱՅ (Ռ. Յ. Պ.) 213
138. Նոր տարի ,	Յ. ՏԱՃԱՏԵԱՆ 216
140. Առ արեւ ,	Թ. ԹԷՐԶԵԱՆ 221
142. Ողջերթ	Թ. » 227
144. Առ անհաւատն ,	Մ. ԱՃԷՄԵԱՆ 232



2013

3506

Հայաստանի Ազգային գրադարան



NL0438815

